


2155

Document

IV



1968

2011

Թ Ա Ռ Ա Ջ Ա Ն Ե Ք

84
2-68 ար

ՊՐՓՈՓՈՓ ՀՐԿԿՈ

ԹՂԱՒԱԹՆԵՐ

ԹԱՐԱՄԱՆԵՑ

ԳՐ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ - ԳՈԶԵԹ

Չորրորդ հատոր

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԼԱՆ

1002
5152

ԶՄԻԱԲԵՐԱ

ՏՊԵՐՈՒԹԻՒՆ ՏՔԵԼԱՆ

1868

2003



38011 ահ.

Թղթի Աթներ

3/
2

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Գ Օ Զ Է Թ

ԳԻՐՔ ՀԱՆԳԵՐՈՐԴ

ԱՆՄՈՒԽՆՉ ՇՈՒՆԵՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ
ՈՐՍԻ ՀԱՄԱՐ

ԳԼՈՒԽ ԱՊԵԱՃ

ԹԱՂՄԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԶՀԱԳՏԱՑՑ ՇԱՄԱԸՆԵՐԸ

ՀՅԱ Հարկ կը համարինք դիտողութիւն մ'ընել թէ յեւ
տաղայ երեսներուն համար զոր ընթեցողը պահ մ'ետք պի-
տի կարգայ և թէ ուրիշ երեսներու համար որոնց ետքէն
պիտի հանդիպի :

Գրքիս հեղինակը որ ակամայ ստիլուած է իր վրայ խօսե-
լու, արդէն բաւական տարիներէ ՚ի վեր չեափ կապրի Բա-
րիզէն : Իր մեկնելէն ՚ի վեր տարրեր կերպարան առած է
Բարիզ : Առը քաղաք մ'երեան ելաւ, զոր կերպիւ իւիք չը
հանչէր : Աւելորդ կը համարի ըսելը թէ կը սիրէ Բարիզը.
Բարիզ իր մոքին ծննդական քաղաքն է : Իր երիտասարդութեան

21153-60
գ

Վամանակի Բարիզը , այն Բարիզը զոր ջերմեռանդօրէն յիշաւ վութեանը մէջ գրողնելով հետք առած առարած է , քանդում ներու և վերաշնութիւններու պատճառաւ հիմա վաղեմի բարիզ մ'է : Թող ներուի իրեն ենթադրել թէ դեռ կը կենայ այն Բարիզը , և անոր վրայ խօսիլ : Կարելի է թէ այսօր ոչ տուն և ոչ փողոց կայ հոն ուր հեղինակը ընթերցողին պիտի առաջնորդէ , « այսինչ փողոցը այսինչ առունը կայ ըսելով » : Ընթերցողները կրնան ստուգել մեր ահաջնորդութեան ջըդութիւնը եթէ աշխատութեան ուղեն յանձնառու ըլլալ : Իսկ հեղինակը չժանչեր նոր Բարիզը , և հին Բարիզը աշելուն առջն բերելով կը գրէ պատրանքով մը՝ որ թանկաղին է իրեն : Անուշութիւն մը կղզայ ան երազելով թէ բոլորին աներնոյթ եղած չէ ինչ որ տեսած է երբ իր հայրենիքը կը դանուեր , և թէ բան մը մնացած է տակաւին : Ծննդան երկրիդ մէջ երթեեկելու ժամանակ կը կարծես թէ այս կամ այն փողոցները անտարեր են քեզի համար . թէ այս կամ այն պատուհանները , տանիքները և դուռերը բան մը չեն քեզի համար . թէ այս կամ այն պատերը անձանօթեն . թէ այս կամ այն ծառերը հասարակ և անձանօթ ծառեր են . թէ այս կամ այն տունները ուր չես մտներ , ան օգուտ են քեզի և թէ այս կամ այն քարայտակները սրոնց վրայ կը քայլես , քարեր են : Բայց ետքը երբ կը տարակայիս , կը նշարես թէ այն փողոցները սիրելի են քեզ , թէ այն տանիքներէն , պատուհաններէն և դուռերէն զրկուած են , թէ այն պատերը կարեռը են , թէ այն ծառերը սաստիկ կը սիրես , թէ ամէն օր կը մտնես եղեր այն տունները ուր չէիր մտներ , և թէ աղեքիդ , արիւնիդ և սրափդ մէկ մասը այն քարայտակներուն վրայ ձգեր ես : Յաւսոնիթ հրապօյը մը կառնուն այն ամէն վայրերը զոր աւ չես տեսներ , զոր զուցէ չպիտի տեսնես բնաւ և սրոնց տեսքը մոքիդ մէջ գրոշմուած է . երկայթի մը թախծութեամբ նարէն կերնան , նուիրտկան երկիրը կը ցուցնեն քեզ , և

կրնայ ըսուիլ թէ՝ Գրանսսայի ձեւը իսկ կը կազմեն , հետեար կը սիրես այն վայրելով ։ յառաջ կը բերես այնպէս ինչպէս որ են , ինչպէս որ էին , անդրդուելի կերպով կը փարիս անոնց , և չես ուզեր ամենափոքր փոփոխութիւն մ'ընել , վասն զի հայրենիքի կերպարանին կը յարիս մօրդ գէմքին յարելու պէս :

Թող ներուի մեղ ուրեմն անցեալին նկատմամբ խօսիլ ներկային : Ասի ըսելէն եաք կաղաչնք ընթերցողը որ չմոռնայ զայն , և կը շարունակենք :

Ժան Վալժան շուտ մը պուլվարէն մեկնելով փողոցները մտած էր՝ կրցածին չափ կարուկ դիմեր կազմելով , երբեմն ալ ետ դառնալով որպէս զի ապահով ըլլայ թէ ետեէն եկող մը չկայ :

Այս ընթացքը պաշարուելով հալածուող եղիքը բուի յատուկ է : Աւր որ հետքը կրնայ գրոշմուիլ , հոն այսպիսի ընթացքը մը այլ և այլ առաւելութիւններ ունի , որոնց մին է հակառակ քայլի հետքով որսորդները և շուները խարել : Արսորդութեան մէջ ասի կանուանի նշվերէն նորէն իր ործը դառնալ չեացնէլ :

Այն դիշեր բոլորակ լուսին կար . Ժան Վալժան գծզոհութիւն չունեցաւ այս մասին : Լուսինը որ տակաւին շատ մտէր հօրիզոնին , փողոցներուն մէջ ստուերաւոր և լուսաւոր տեղեր կը կազմէր : Ժան Վալժան կրնար տուններուն և պատերուն քովերէն սպրելով գէտի ՚ի ստուերաւոր կողմը անցնիլ և պայծառ կողմը դիտել : Գուցէ ոչ այնքան կը մտածէր թէ լուսնին պատճառաւ մութ տեղ չէր զտներ փողոցներուն մէջ : Սակայն Բօլիվյոյի փողոցին մօտերը զտնուած ամնէն ամպի զոիչներուն (ruelle) մէջ կարծեց ապահով ըլլալ թէ ոչ ոք կուզար իր ետեէն :

Գոզէթ առանց բան մը հարցնելու կը քայլէր : Աեանքին առջի վեց տարիներուն մէջ քաշած տառապումներուն պատճառաւ իր բնութիւնը կրաւոր հանդամնք մ'առած էր : Մա-

նաւանդ թէ՝ առանց ինքն ալ լաւ մը զիտնալու՝ սովորած էր ծերուկին տարօրինակ դորձերուն և ճակատագրին այլանդակութիւններուն ։ այս գիտողութիւնը այսուհետեւ շատ անդամը ընելու առիթ պիտի ունենանք ։ Հարկ է նաև ըսել թէ Գօղէթ՝ ծերուկին հետ ըլլալով՝ կզարք թէ ապահօվութեան մէջ էր ։

Ժան Վալժան, ինչպէս նաև Գօղէթ, չէր զիտեր թէ ուր կերթար ։ Անի Աստուծոյ կը վասահէր, ինչպէս Գօղէթ ալ իրեն կը վաստահէր ։ Ժան Վալժան կը կարծէր թէ ինքն ալ իրմէ մեծ էակի մը ձեռքին բռնած էր ։ կը կարծէր զզաւ թէ աներեսոյթ էակ մը կար իր քով որ զինք կառաջնորդէր ։ Արոշ դաշտար մը, յատակադիմ մը շունէր բնաւ ոչ ոչ ստուգապէս զիտեր թէ Ժավէթն էր տեսած մարդը, բայց իրօք Ժավէթն ալ ըլլալու ըլլար, Ժան Վալժան կրնար Ճանուած չըլլալ անորմէ՛ Միթէ ծպտած չէր միթէ մոռած չէր կարծուեր ։ Սակայն քանի մ'օրէ ՚ի վեր անանկ բաներ կանցնէին որոնք տարօրինակ կերեային ։ Այս քանը կը բաւէր զինքը համոզելու և ստիպելու որ ալ ոսք չկոխէ Կորպօյի տունը ։ Արջէն արտաքսուած անտառնի մը ողեւ ծակ մը կը փնտուեր պահուելու համար, մինչեւ որ ուստիշ ծակ մը դանէ բնակելու ։

Ժան Վալժան շատ մը զանազան լարիւրինթոսներ կազմց Մուֆըթարի թաղին մէջ որու բնակիչները կարծես տակաւին միջին դարու հրահանդի և նոջնելու զանդակի լուծին ներքե դաւաւազներու ողէս արդէն քնացեր էին ։ Հմուտ սազմաղէտի մը ողէս զանազան ձեռքով միաւորեց Սանոիկ և Գօրօի, ուաթուար-Սէն-Ալիթօրի և Շիւի լ'Էկրմիթի փողոցները ։ Այս փողոցներուն մէջ վարձու սենե ակներ կան, բայց և ոչ իսկ ներս կը մտնէր, վ'առն զի չէր զաներ ինչ որ կը յարմարէր լրեն ։ Օրինակի աղաղաւ անկատած զիտեր ինք որ նթէ պատահարար իր հետքը փնտուած ըլլար, չզանուելով պիտի կօրունուելու ։

Երբ Սէնթ-Էթին-Տիւ-Մօնէն Ժամը տանսումէ կ զարկաւ Ժան Վալժան Բօնթուազի փողոցին և սատիկանութեան դործակալին պաշտօնատունին առջեկն կանցնէր, որու թիւն էր ԱՀ ։ Քանի մը վայրկիան ետքը ետք գառնալու ստիպուեցաւ այն բնագդումով օրու վրայ քիչ մ'առաջ խոսեցանք ։ Դոյն սղաչուն դործակալին լապտերին լոյսուլով որ զերենք կը մատնէր երեք մարդ տեսաւ որոնք բաւական մօս զալով իր եւ աեւ կերթային և որոնք այն լապտերին տակէն հետ զշեմէ անցնելով փողոցին դէպ ՚ի խաւարին կողմը մտան ։ Այս երեք մարդ երուն մին ոստիկանութեան պաշտօնատունին պողոտան մոտաւ ։ Ժան Վալժանի յայտնասէս կասկած ելի թուեցաւ ան որ առջեկն կը քայլէր ։

— Եկու, որդեակ, ըստ Գօղէթին, և շտապաւ հեռացաւ Բօնթուազի փողոցին ։

Ըրջան մ'առաւ, Պատրիարքներու Ճամբան բոլորիքը դարձաւ որ տաենը ուշ ըլլալուն համար զոցուած էր, արագօրէն վաղեց երեք տը Պուտ և Արսալթի փողոցներուն մէջ, և Բօնթի փողոցը մտաւ ։ Այս փողոցին մէջ քառուղիի բերան (carrefour) մը կայ, ուր է հիմակաւան Բօլէնի վարժարանը, և ուր ուրիշ փողոցներու հետ կը միանց Կոնդի փողոցը ։

Աւելորդ է ըսել թէ Նէով-Սէնթ-Ժէնըլի վի փողոցը Հին փողոց մ'է, և թէ տասը տարին անգամ մը սուրհանդակ մը չանցնիր Բօնթի փողոցին ։ Երեքտասաներորդ դարու մէջ բրունաներ կը բնակիէին Բօնթի փողոցը, որու բուն տունն էր Բօի փողոց ։

Լուսինը ուայծառ լոյս մը կը ծաւալէր այս քառուղիին բերանը ։ Ժան Վալժան գուռի մը տակ պահուեցաւ, վասըն զի ենթագրելով թէ այն երեք մարդերը իրօք իր ետեւէն կուղային, հաշիւ կընէր թէ պիտի կրնար լաւ մը տեսնել զանոնք եթէ անցնելու ըլլան այն պայծառ լոյսէն ։

Իրօք հազիւ հաղ երեք վայրկեան անցած էր, և աչու-

մարդերը երեցան : Հիմա չոր հողի էին . ամենքն ալ բարձրահասակ էին , թխաղոյն և երկայն թիկնոցներ հաղած էին . բոլորանեւ դլխարկներ ունեին , և ամէն մէ կուն ձեռքը հաստ դաւազան մը կար : Այս մարդերուն մութին աղետալի կերպով մը քայլիլ աշարկու բան մ'էր , բայց իրենք ալ ոչ նուազ աշարկու էին իրենց բարձր հասակովը և հաստ բազուկներով : Կարծես թէ քաղաքաւորի կերպարանով ծպտած չորս ճիւաղներ էին :

Երբ քառուղին բերանը հասան , կանգ առին և խորհրդակիցով մարդերու պէս խումբ կազմեցին : Աերեար թէ կը վարանէին : Ան որ երեքին առաջնորդը կը կարծուէր , գարձաւ , և աջ ձեռքովը ուժգնակի ցուցուց այն կողմը ուսկէ ցացած էր Փան Վալժան . ուրիշ մը հակառակ կոմը ցուցունել կերեար մասնաւոր պնդումով մը : Երբ առաջնորդ կարծուողը ետեւ դարձաւ , լուսինը բոլորվին լուսաւորեց անոր գէմքը , և ծան Վալժան անկառած կերպով տեսաւ որ Փալէրն էր ան:

ԳԼՈՒԽ Բ.

ԲՈՐԵԲԱՂԴԱՏՈՐ ԱԿՍԵՐԼԻՅԻ ԿԵՄՈՒՋԻՆ ԿԱՐՔ ՎԵՆՅԵՆԻ

ԺԱՆ Վալժան ալ չէր կասկածեր . բարեբաղաբար այն մարդերը գեռ կասկածի մէջ էին . օգուտ քաղեց ասոնց վարանումէն , որ ժամանակի կորուստ մ'էր անոնց համար , իսկ իրեն համար վաստիւած միջոց մը : Ելաւ գուտին տակն ուր պահութած էր , և բօսթի փողոցը մտնելով գէպ 'ի բուսական պարտիզնին կողմը ուղղեցաւ : Գողեթ կսկսէր յողնիւ . ժան Վալժան զիրկը առաւ և տարաւ զան : Փողոցին մէջ մարդ մը չկար , և լուսին ըլլալուն համար կանթեղներ վառուած չէին :

Ժան Վալժան սկսաւ վաղել :

Պահ մը վաղելին ետք կողլէի խեցարանին (poterie) քու հասաւ , որու Ճակատին վրայի հին փորագիրը որոշապէտ կը կարգացուէր լուսնի Ճառագայթին շնորհիւ :

Կոնկի որդիոյն հոս գործարանն է .

Եկէր թակոյկներ զնարկեց եւ , կոյժեր , Խոզրվակ , աղիս , ծաղկանց թաղարձներ . Ռւգունն ծախուի հոս առան հովէ :

Գլէի փողոցէն անցաւ , Սէն-Վիլիորի աղսիւրէն ալ անցաւ , սուրին փողոցներէն երթալով բուսական Պարտիզնին քովերէն անցաւ , և Սէն զէտին եղբը հասաւ : Հոն ետին դարձաւ : Ափնուղին (quai) ամայի էր . փողոցները նոյնուկու ամայի էին , ոչ ոք եկած էր եւեկն , ուստի չունչ առաւ :

Ապա Աւտուրբլիցի կամուրջը հասաւ :

Անցի բաժը տակաւին վերցուած չէր այն ժամանակ :

Բաժառուին զրատունը մտաւ և սու մը տուաւ :

— Երկու սու պիտի ասաւ , ըստ կամուրջին պահնորդը : Հետդ մանուկ մ'ունիս որ կրնայ քալէլ : Երկու սու վեցարէ :

ՎԱՐԵԿ , բայց չախորժեցաւ այս դիտողութենէն որու տեղի տուած էր իր անցը : Ամէն փախողի պարտին է սպարդիւ :

Սէնի կամուրջէն անցնելու պահուն նաև մեծ սալլ մը կանցանէր , և անոր պէս զէտին աջ կողմը կերթալ : Սայլին անցնիլը օդտակար եղաւ ժան Վալժանին , վասն զի ամբողջ կամուրջէն կրցաւ անցնիլ սայլին ստուերին մէջ միալով :

Երբ կամուրջին միջավայրը հասաւ , Գողեթ ուղեց քայլել . վասն զի ոտները թմբեր էին : Վար դրաւ մանկուչին և ձեռքէն բռնեց :

Կամուրջէն անցնելին ետք դիմացը և դէպ աջ կողմը փայտանցներ նշմարեց , և դէպ 'ի հոն ուղղեցաւ : Մինչեւ հոն երթալու համար չարի էր չամարձակիլ անցնելու բական ընդարձակ տեղէ մը որ բաց էր և լուսաւոր :

դեեցաւ : Արոնք որ ետեւը ինկած էին , անշուշտ անոր չետքը կորուսեր էին , և ժան Վալժան կը կարծէր թէ մ' վասն զէն աղասած էր : Սայդ է թէ կը փնտռուէր ժան Վալժան , բայց ետեւն եկող չկար :

Երկու որմափակ փայտանոցներու մէջ զոհի մը կար որ Շըմէն-Վէր-Սէնթ-Անթուանի զոհին էր : Այս զոհին նեղ , մթին և կարծես թէ յատկապէս իրեն համար բայցաւած էր : Սոյն զոհիը մանելին առաջ ետեւ նայեցաւ :

Ժան Վալժան կեցած տեղէն Աւստերլիցի կամուրջը իր ամբողջ երկայնութեամբը կը տեսնէր :

Յանկարծ չորս ստուերներ կամուրջին վրան եկան :

Այս ստուերները Բուտական Պարտիզին կը դարձնէին իւրեց կոնակը և դէպ 'ի դէտին աջ կողմը կուղղէին :

Չորս ստուերները այն չորս մարդերն էին :

Ժան Վալժան նորէն բռնուող էրէի մը պէս սարսոեցաւ :

Յոյս մը միայն կը մնար իրեն . կը յուսար թէ այն չորս մարդերը զուցէ տակաւին ոչ կամուրջին վրայ եկած էին և չետեւաբար ոչ ալ կլցնէր էին նշմարել զինքը երբ մանկու հինգ ձեռքը բռնելով անցած էր ընդարձակ հրապարակէն ուր լուսինը կը ճառապաղ այթէր :

Այս ենթադրութեամբ իր տոնի զոհին մանելով եթէ կարենար մինչև փայտանոցները , բանջարանոցները , մշակուած երկիրները և անշէն վայրերը հասնիլ , պիտի կրնար փախչիլ :

Կարծեց թէ կարելի էր վստահիլ այս լոին զոհին . ուստի չո՞ն մտաւ :

ԳԼՈՒԽ Գ.

ՏԵՌ 1827ի ԲԱԲԻՁԻՆ ՅԱՏԱԿԱԳԻՒԾԸ

Երեք հարիւր քայլ առնելին ետք տեղ մը հասաւ ուր զոհին երկու Ճիւզի կը բաժնուէր : Երկու փողոցի կը բաժ-

նուէր , մին դէպ 'ի ձախ և միւսը դէպ աջ կողմը շեղելով : Ժան Վալժան կարծես թէ Կ տառին երկու Ճիւզերուն առաջն կը զանուէր : Ո՞րը ընտրել պէտք էր :

Առանց գեղեցիլու աջակողման Ճիւզը ընտրեց : Ինչո՞ւ :

Վասն զի ձախակողման Ճիւզը դէպ արուարձանը կերպար , այսինքն դէպ 'ի մարդաբնակ տեղեր , մինչդեռ աջակողմանը դէպ 'ի գաշտերը կերպար , այսինքն դէպ ամայի տեղեր :

Սակայն խիստ արագութեամբ չէին քայլեր : Գողէթ կամաց քայլելովը ժան Վալժան ալ կստիպուէր կամաց քայլելու:

Ժան Վալժան նորէն զիրկը առաւ մանկուհին , որ զ լուիը ծերուկին ուսին վրայ կը դնէր և ձայն ձիւն չէր հաներ :

Ժան Վալժան մերթ ընդ մերթ ետին կը նայէր : Գիտմայի միշտ զոհին մթին կողմէն կերպար : Ետեւն ուղիղ եր զըստինը : Երկու կամ երեք անդամ դարձած և բան մը չէր տեսած , նորին լուութիւն կը տիրէր , չետեւաբար փոքր ինչ սիրա առնելով միսաւ քայլել շարունակ : Անզամ մը երբ յանկարծ ետեւ գարձաւ , կարծեց թէ բան մը տեսաւ որ կը շարժէր չեռաւար մթութեան մը մէջ , զոհին Ճիշդ այն կողմը ուսիէ քիչ մ'առաջ անցած էր ինք :

Աւելի վազվզելով քանթէ քայլելով յառաջ դիմեց յուսալով կողմանական զոհին մը դանել , անկէ փախչիլ , և անշամ մ'ալ անյայտ ընել իր շաւիզը :

Պատի մը քով հասաւ :

Սակայն աւելի հեռի երթալու անհնարին արգել մը չէր այս պատը , որ շեղաձե զոհին մէկ եղրն էր . այս շեղաձե զոհին կը յանպէր այն որու մէջն էր ժան Վալժան :

Հոս ևս հարի էր որոշում մ'ընել աջ կամ ձախ կողմը դարնելու համար :

Աջ կողմը նայեցաւ :

Աջ կողմի Ճիւզը շնութիւններու այսինքն Ճիւզերու կամ

յորինի շատմարաններու մէջ տեղէն տարածուելը անել տեղ մը կը վերջանար : Արտապէս կը տեսնուեր անել փողցին ներսը որ սպիտակ պատ մ'էք :

Չախ կողմն ալ նայեցաւ :

Գոիչին այս կողմը բաց էր , և երկու հարիւր քայլ անդին կը միանար փողոցի մը հետ որու կիցն էր ինք : Փրկութիւնը աչա այս կողմն էր :

Ժան Վալժան գոիչին երկու հարիւր քայլ անդին նշմարած փողոցը երթաւու համար երբ ձախ կողմը դառնալ կը մտածէր , ու , անշարժ արձանի պէս բան մը նշմարեց զոիչին և այս փողոցին անկիւնը ուր կը սպարասառէր ուղղիլ :

Այս արձանը անձ մ'էր , մարդ մ'էր որ անշուշտ հօն կը կենար և ճամբան արդիւլու համար կսպասէր :

Ժան Վալժան ետ դարձաւ :

Բարիղի այն կողմը ուր կը գտնուեր Ժան Վալժան , և որ Սէնթ-Անթուանի և Բարէի արուարձաններուն մէջ տեղնէ , այն կողմերուն մին է որոնք հիմնովին տարբեր ձեւ առին նորանոր շնութիւններով . այս այլաձեռութիւնը ըստ ուրանց տղեղութիւն և ըստ ումանց կերպարանափոխութիւն է :

Մշակուած երկիրները , փայտանոյները և հինուոփոտ շնկերը անհետ եղան : Հիմա հոն բոլորովին նոր փողոցներ , ասպարէզներ , կրիէմներ , ձիբնթացներ , երկաթուղիներու կայարաններ կան , նաև Մազասի բանտը . այսինքն յառաջդիմութիւնը իր զգաստարանովը :

Ասկէ կէս դար առաջ ժողովուրդը իր սովորական լեզուով որ աւանդութիւններով լի է և որ յամառութեամբ էնութիւն (Աւանդարանը) Աէ Շանրը-Նասին և Օքէրա-Գոմիքը կեյքո կանուանէ , Բընի-Բիշիքիւա կանուանէր Ճիշդ այն տեղը ուր կը գտնուեր Ժան Վալժան : Սէն-Ժազի դուռ , Բարիղի դուռ , Սերժանի դուռ , Բորշըրն , Լա Կալիօթ , Լէ Սելէսթէն , Լէ Գարիւսէն , Լը Մայլ , Լա Պուրպ , Լ'Արս պրը Տը Գրազօվ , Լա Բըթիթ-Բօլցներ , Լը Բըթի-Բիդ :

Իիւս , ասոնց ամէնն ալ հին Բարիղի անուններ են որոնք նորին վրայ կը լողան : Ժողովուրդին յիշողութիւնը անցեալին այս անտէրունջ իրերուն վրայ կը ծփայ :

Բըթի-Բիդբիւս որ հաղիւ հաղ եռթիւն ունեցած և միայն թաղի ծրագիր մ'եղած է , զրեթէ սպանիական քաղաքի մը վանական տեսքը ունէր : Ճամբաններուն պղափ մասը քարայտակ ունէր , փողոցներուն մէջ ալ քիչ տուն կար : Երկու կամ երեք փողոցէ՝ ի զատ որոնց վրայ պիտի խօսինք , ամենուրեք պատեր և մենական տեղեր կը նշմարուէին : Աչ կրպակ մը , ոչ կառք մը կար : Ճոն հոս պատուհաններէն ճարպի լրյումը մը կերեար , և ժամը տասէն ետք ամէն տեղ ճարպները մարած կը լային : Պարտէզներ , վանքեր , փայտարաններ , բանջարանոցներ , սակաւաթիւ ստորաշէն տուններ , և տուներուն չափ բարձր պատեր կային ամէն տեղ :

Վերջին գարու մէջ այս էր աչա այս թաղին կերպարանը: Յեղափոխութիւնը արդէն լաւ մը սաստած էր այս թաղը : Ճանրապետական իշխանութեան ժամանակի հասարակային շխնութեանց պաշտօնեան քանդած , Ճղքած , ծակած էր զայն: Փլածներու գէզեր կազմուեր էին հոն : Ասկէ երսուն տարի առաջ նորանոր շնութիւններու ներքեւ կաներեսութանար այս թաղը . իսկ հիմա բոլորովին ջնջուած է :

Բըթի-Բիդբիւս որու հետքը բնաւ չկայ Բարիղի արդի յատակագիծներուն մէջ , բաւական յայտնի կերպով նշանակուած է 1827ի յատակագիծն մէջ զօր Բարիղի մէջ Բլագրի փողոցին դիմաց Սէն-Ժազի փողոցը բնակող Տընի թիկէրի անուն անձը հրատարակած է , նաև Լիոնի մէջ հրատարակուած է այն ժան ժիրէնի կողմէն որ Բըիտանի մէջ Մէրսիէ փողոցը կը բնակէր : Բըթի-Բիդբիւսի թաղը , ինչպէս ըսինք արդէն , Կ տառին ձեր կազմով փողոցներ ունէր : Այս ձեր առնող փողոցներուն մին էր Շըմէն-Վէր-Սէնթ-Անթուան որ երկու Ճիւղով կը շեղի : Ճիւղերուն ճախակողմեանը Բիդբիւսի դուիչը կանուանի , և աջակողմանն ալ Բօլնսոյի փողոց

կանուանի : Կ տարին երկու Ճիւղերուն կատարները իրարու հետ կարծես ձողով մը միացած էին : Այս ձողը Տրուա-Միւրի փողոց կանուանէր որու կը յանդէր Բօլոնյոյի փողոցը . իսկ Բիդրիւսի գոիհը Տրուա-Միւրէն անդին անցնելով գես 'ի Աընուարի վաճառանոցը կելնէր : Սէն զէտէն դալով Բօլոնյոյի փողոցին ծայրը համոզին ձախ կողմը Տրուա-Միւրի փողոցը կիշնար որ յանկարծ ուղղ անկիւն կը դառնար . առջեն էր այս փողոցին պատը , և աջ կողմն էր Տրուա-Միւր փողոցին կարուած մէկ Ճիւղը որ ելք չանէր և որ կանուանէր ժամանօյի անել փողոցը :

Աշա Ժան Վալժան Հոն էր, այսինքն Բօլօնոյի փողոցին
ծայրը կը դանւէր :

Ֆնչպէս ըստինք քիչ մ'առաջ, երբ նշմարեց այն մե ուրա
ուանկարը որ Տրուա-Միւրի փողոցին և Քիզրիսի գոհին
անկիւնը կսպասէր, ետ քաշուեցաւ : Ա'լ տարակոյս չկար
թէ այն ուրուականը դինքը կը գիտէր :

1992/93 £ 15.000 £ 15.000

Բալըրովին ետ գառնալու ժամանակի չկար ալ։ Այս զար ժան Վալդան պահ մ'առաջ ետեր դառնալով տեսած էր և որ փոքր ինչ անդին մութին մէջ կը խլրաէր, անշուշտ ժամկէ բն էր իր խումբին հետ։ Ժամկէր հաւանօրէն արդէն հասած էր այն փողոցին սկիլը, որու ծայրն էր ժան Վալդան։ Հաս հաւանական է թէ ժամկէր կը ճանչնար այս պղտի անելունի բաւելիք, և անոր ելքը խափանելու համար իր մարդկուն մին նախապէս հօն դրկած էր։ Այս ենթադրութիւնները որպնք բալորվին յայտնութիւններու կը նմանէին, ժան Վալդանի վշտահար ուղեղին մէջ անմիջապէս շրջան առին յանկարծական չովէ մը ցըռուղող ափ մը փոշիի պէս։ Ժանրօն անել փողոց զննեց, տեսաւ որ հոց էր այն։ Քիզիւսի դոիսէ զննեց, և տեսաւ որ հօն ալ պահնորդ մը կար զահնարդին տխուր պատկերը կը տեսնէր որ լուսնի ճառաւ զայթներով ողողուած քարայատակին վրայ սեփ ու կերեաց

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ

Եթէ յառաջանար, այն մարդուն պիտի հանդիսէր, եթէ ետք առնար Ճավէրին առջև պիտի ելնէր: Ճան Ալլան կարծեց լինաց կամաց կամաց նեղող ուռիանի մը մէջ բռնուած է: Յուսահատութեամբ երկինք նայեցաւ:

Digitized by srujanika@gmail.com

Філіппінські фольклорні твори

Ըսթերցը հասկնալու համար ինչ որ քիչ մ' տք
սիխի պատմնք, կը պարաւուրի Հշդապէս մարին առջեւ ու
նենալ Տրուա-Միւրի փողոցը, և մասնաւրապէս այն ան-
կիւնը որ այս փողոցը մտնելու համար Բօլոնսոյի փողոցէն
Ելուզին ձախ կողմը կիյնար : Տրուա-Միւր փողոցին աջ կող-
մը մէկ ծայրէն միւնք միւս ծայրը այսինքն միւնք Բիլրիւսի
դոիհը անշուր տուներ կային . իսկ ձախ կողմը կանոնաւոր
ուղղութեամբ շէնք մը կար միւյն որ բաղմաթիւ բնակաբան-
ներէ կը բաղկանար : Այս բնակաբանները քանի որ Բիլ-
Չիւսի գոիհին կը մօտէին, աստիճանաբար մէկ կամ երկու-
դաստիկոնավ կը բարձրանային . Տետեաբար Բօլոնսոյի փողո-
ցին կողմէն խիստ ցած էր այս շէնքը, մինչեւ Բիլրիւսի
գոիհին կողմէն շատ բարձր էր : Ճո՞ն, այսինքն այն անկիւ-
նին քուլ որու վրայ խօսեցանք քիչ մ' առաջ, շէնքը այնքան
կը ցածնար որ աւ պատ մ' ձևներ միւյն : Այս պատը զէպ
չի փողոցը շիփ շիտակ չէր յանդեր . իր մէկ մասը կարուած-
է բաւական ներս քաշուած էր . եթէ երկու հոգի մին Բօլոն-
սոյի փողոցէն և միւսը Տրուա-Միւրի փողոցէն դիտել ուղեր,
չղիտի կրնար տեսնել պատին այս ներս քաշուած մասնորմը
(pan) որ իր երկու կողմէն անկիւններուլ պահուած էր :

Պատը իր կարուած մասնարին երկու անկիւններէն սկսեց
լով Քօլնաօյի փողցին վրայէն մինչև թիւ հջոր տունը կեր-
կնար, իսկ Տրուա-Միւրի փողցին վրայէն՝ ուր իր ձիւղը
շատ աւելի կարճ էք, կերկնար մինչև այն տիրատեսիլ չ'ուղը

21153-60



որու ակնարկեցինք քիչ մ'առաջ և որուն պատին քիւը կը լուսակը փողոցին մէջ ներքսամուտ նոր անկիւն մը կը կազմէր : Այս քիւին տեսքը տխուր էր . մէկ պատուհան ունէր միայն, կամ լւաւ ևս է ըսել երկու ցինկապատ փեղկեր ունէր , որոնք միշտ դոց էին :

Այս տեղերուն վիճակաղբութիւնը բոլորվին ճշգդ է , և թաղին հին բնակիչները անով կրնան ճշգաղէս յիշել ինչ որ կը դրենք նոյն տեղերուն նկատմամբ :

Կարուած մասնորմը բոլորովին գրաւուած էր բանով մը որ ահաղին և խեղճ գուռի մը կը նմանէր : Այս գուռի նըման բանը ուղղահայեաց տախտակներու ահաղին և տձեւ կազմած մ'էր . վերի տախտակները վարկներէն լայն էին , և երկաթեայ շեղաձեւ և երկայն փոկերով ամէնը մէկ կապուած : Քովը սովորական տարածութեամբ մեծ գուռ մը կար , և հազիւ հաղ յիսուն տարի առաջ շինուած գուռ մը կերեար :

Մասնորմին վերել թմբի մը սոսերը կերեային , և պատը Քօլոնսօյի փողոցին կողմէն բաղեղով ծածկուած էր :

Այն մօտակայ վատանին մէջ որու ենթարկուած էր ժան Վալժան , անբնակ և մենական երեսյթ մ'ունէր այս տխրաստեսիւ շենքը որ կը հրասուրէր զան : Անզաւը մ'աշքէ ահացուց շենքը : Կըսէր իւրովի թէ գուցէ պիտի աղատէր , եթէ կարենար ներս մտնել : Կախ դաղափար մը և լցու մ'ունեցաւ :

Այս շենքին Տրաւա-Միւրի փողոցին վրայ նայող առաջակողմին միջին տեղը զանազան դատիկոններու ամէն պատուհանները կապարեայ հին խողովակներ ունէին ձաղարներով : Կերդունական խողովակէ մը այս ամէն խողովակներուն յանդող ուրիշ խողովակներու զանազան ճիւղերը շենքին ճակատին վրայ տեսակ մը ծառ կը զծագրէին : Խողովակներու այս ճիւղերը իրենց հարիւրուոր արմուկներով կը նմանէին այդիի այն տերեւաթափ և հին որթառունկերու որոնք հին աղարակներու առաջակողմբուն վրայ կը դալարին :

Թիթեղեայ և երկաթեայ սասերով բաղկացող այս տարու

իինակ ծառը որ նպատին վրայ կը տարածուէր՝ ամեն բանէ առաջ Ժան Վալժանին ուշը դրաւեց : Գողէթը նստեցուց կոնակը քարի մը տալով , պատուիթեց որ ձայն ձիւն չշանէ , և վազեց գէող այն կողմը ուսկէ խողովակը իջնելով քարայտակին կը դպնար : Գուցէ այն կողմը կարելի էր պատէն վեր ելնել և տունը մտնել : Բայց խողովակը խարխուլ և անսպիտան բան մ'եղած էր , և ամենափոքր ծանրութեան առաջիւ կրնար իր կապարեայ յօդէն զատուիլ և փրթիլ : Մանաւանդ թէ այս ըրին բնակարանին բոլոր պատուհանները , թիթենայարին երգերը անդամ երկաթեայ հաստ ձողերով վանդակուած էին . լուսնին ճառագայթներն ալ այս Ճակատին վրայ կը ծաւալէին լիուլի , հետեւաբար փողոցին ծայրէն գիտով մարդը կրնար ժան Վալժանը տեսնել երբ ասի պատին վրան ելնէր : Ճապա ինչ ընէր Գողէթը . ինչպէս կարելի էր եսայարկ տունէ մը վեր հանել զան :

Խողովակին վրայէն մաղցելու դաղափարը մէկ դի ըրաւե պատին քովերէն սողալով Քօլոնսօյի փողոցը մտաւ :

Երբ հաստ մասնորմին քով ուր ձգած էր Գողէթը , դի տեց որ ոչ կրնար զինքը տեսնել հոն : Ինչպէս քիչ մ'առաջ բացատրեցինք , որ կողմէն ալ նայուելու ըլլար , անկարելի էր տեսնել զան : Մանաւանդ դանուած տեղն ալ մաւթ էր : Վերջապէս երկու դուռ կար , զոր զուցէ կարելի է խորտակել : Պատին եակե՞ որու վերել թմբին և բաղեղը կը տեսնուէր , անշուշտ պարտէղ մ'էր ուր թէն տակաւին ծառերը անտերէ էին , բայց կրնար դէթ պահուիլ և մինչև առաւոտ հոն մմալ :

Ժամանակը կանցնէր : Պէտք էր աճապարել :

Մեծ գուռը ձեռքով զննեց անդամ մը և դիտեց որ ներս սէն և գուրսէն մշտնջնապէս զոցուած դուռ մ'էր :

Միւս մեծ գուռին մօտեցաւ աւելի յոյսով : Սոսկալի հին դուռ մ'էր , և իր ահաղին մծութեամբը ոչ այնքան համատուն էր . տախտակները փտեր էին , երկաթեայ կապերն

ու որք երեք հատ էին միայն, ժանդառած : Հնարին կերպով
իսրաւել այս խարխուլ դուռը :

Զննելով տեսաւ որ այս դուռը դուռ մը չէր . ոչ ծինի,
ոչ կղզակ և ոչ ալ մը չէր տեզը ճեղք ունէր : Երկաթեայ կա-
պերը կարծուած դուռին վրայ մէկ կողմէն միւս կողմը կանց-
նէին առանց անջատումի : Տախտակներուն ճեղքերէն շա-
ղախով կոշտօրէն շաղախուած վէմիկներ և քարեր ընդուածա-
րեց, զարս անցորդները ասկէ տաս տարի առաջ կրնային
տեսնել տակաւին : Սարսափելով տախուեցաւ խոստովանե-
լու թէ այս առերեսյթ դուռը պատի մ'արտաքին ատաղձեայ
երեսն էր, և նոյն պատին վրայ կը կոթնէր : Դիւրին էր
տախտակ մը քաշել հանել, բայց ետեւ եղածն էր պատ մը:

ԳԼՈՒԽ Ե.

ԻՆՉ ՈԲ ԱՆԿԱՐԵԼԻ ԷՐ, ԵԹԻ ԿԱԶ ՎԱԹՈՒԾԻ ՋԱԼԱՐ

Անջն պահուն փոքր ինչ չեռուէն կանոնաւոր և խո-
րին ձայն մը սկսաւ լսուիլ: Ժան Վալժան փողոցին խորչէն
քիչ մը դուրս նայելու համարձակեցաւ : Խօթ կամ ութ զին-
տոր խորմը մը կաղմելով հօլոնոյի փողոցը եկած էին : Ժան
Վալժան սուիններ տեսաւ որոնք փալիքելով գէպ իր կողմը
կուղային :

Յամրաբար և զդուշօրէն կը յառաջանային այս զինուոր-
ները սրոնց առջեկն ժամերի բարձր հասակը կերեար : Ստեղ
կանդ կառնէին տեղ տեղ: Տայտնի էր թէ պատերուն ամէն
խորչերը և դուռերուն ու պողոտաներուն ամէն ներքին կող-
մերը կը փնտառեին : Այս զինուորները անշուշտ դիշերա-
պահներու խորմը մ'էին, որու հանդիպած էր ժամէքը և զոր
հետը առած էր . այս կարծիքը չէր կընար սիսաւ ըլլուլ:

Ժամերին երկու արբանեակները զինուորներուն հետ կը
քայլէին :

Պամաց կամաց կը քայլէին, և ստեղ ստեղ կանդ կառնէ.

Ին, չետեաբար զրեթէ քառորդէ մ'ետք պիտի կրնային
հասնիլ ուր որ էր ժան Վալժան : Սոսկալի ժամը մ'էր
այս : Քանի մը բազէ ես, և աչա ժան Վալժան պիտի թա-
ւալէր այն զարհուրելի վիճին մէջ որ երբարդ անդամ կը
բացուէր իր առջեւ : Մանաւանդ թէ այս անդամ ոչ թէ թիս-
րանը պիտի նետուէր, այլ մշտնենապէս պիտի կորուսէր
Գողէթը, այսինքն կեանք մը որ զերեզմանի մը ներսին կը
նմանէր :

Ա' լ բան մը միայն հնարին էր ընել:

Մանաւորապէս ժան Վալժանի համար կրնայ ըսուիլ թէ-
երկու շալակ ունէր . մէ կուն մէջ սաւրբի մը մտածումները
և միւսին մէջն ալ դատապարտ եղեռնազործի մը սոսկալի
աաղանդները ունէր : Պարագային համեմատ մէկին կամ միւ-
սին կը գիմէր :

Ինչպէս ընթերյուղը կը յիշէ, ժան Վալժան այլ և այլ
Ճարպիկութիւններէ 'ի զատ, Թուլօնի թիարանէն փախչե-
լու համար բաղմիցս ըրած փորձերուն շնորհիւ ուրիշ մեծ
Ճարպիկութիւնն'ալ ունէր՝ որ է առանց ելարանի, առանց
ակիշի լոկ զպային ուժով, իր ծոծրակին, ուսերուն, ազդե-
րուն և ծունկերուն կոթնելով, քարին սակաւիկ մը ցցուած
տեղերէն հաղին հազ օդուած քաղելով պատի մ'ուղիղ անկիւ-
նէն 'ի պահանջել հարկի մինչեւ վեցերորդ դստիկոնը ելնե-
լու արհեստը . արհեստ մը սրու շնորհիւ այնքան աչարկու-
և այնքան երեկէլի հանդիսացաւ Բարեղի Գօնսիկ բժըրիի¹ զա-
փթին այն անկիւնը ուսկէ քասն տարի առաջ գաթըմօլ, ա-
նուն դատապարտեալը փախաւ :

Ժան Վալժան նայուածքովը շափեց պատը որու վրայ թըր-
քին կը տեսնուէր : Գբեթէ տասնութ ոտք բարձրութիւն ու-
նէր : Այս պատը մեծ շենքին քիւին հետ անկիւն մը կը կազ-
մէր որու վարի կողմը եռանկիւնաձե հիմնորմով մը լեցուած
էր, հաւանօրէն նողասակ ունենալով չթողուլ որ այն յարմար
խորշին մէջ 'ի պահանջել հարկի կարենան կանդ առնուլ այն

աղբասէր ժժմակները (stercoraire) որոնք անցորդ կանուանին : Նախազգուշութեան համար պատերուն անկիւնները այս կերպով լեցնելը խիստ սովորական բան մ'եղած է բարիդի մէջ :

Այս հիմնորմը հինգ ոտքի չափ բարձր էր : Հիմնորմին կատարէն մինչև պատին վրայ հասնելու համար զբեթէ տասնու չորս ոտքի բարձրութեամբ անջրայետ մը կար :

Պատին վրայ աափարակ քարեր զետեղուած էին առանց չեծանի (chevron) :

Արդեւ Գօղէթն էր միայն : Գօղէթ պատէ մը մաղլցիւ չէր դիտեր : Զան լքանել անկարելի էր . ասանկ բան մը ժամ Վալժանին մտքէն չէր անցներ : Բայց հետը առնուլն ալ անկարելի էր : Ասանկ տարօրինակ վերացումներու համար մարդու ար ամէն ոյժերուն պէտք ունի : Ամենափոքրիկ բեռ մը կրնայ անոր ծանրութեան կեդրոնը խանդարել և զահավիճել զան :

Չուան մը պէտք էր . բայց ժամ Վալժան չունէր : Աէս դիշերին բօլոնսօյի փողոցին մէջ ուսկէ գաներ չուան մը : Անարակոյս ժամ Վալժան եթէ թագաւորութիւն մ'ունենար նոյն պահուն , կուտար՝ փոխարէն չուան մ'առնելու համար :

Ամէն ծայրայեղ կացութիւնները իրենց յատուկ փայլակներ ունին որոնցին մարդս երբեմն կը կուրնայ , երբեմն աչ կը լուսաւորի :

Ժանրօյի անել փողոցին մէջ կանթեղ մը կար . Ժան Վալժան յուսաբէկ չորս կողմը նայելու ատեն յանկարծ այս կանթեղին մոյթը տեսաւ :

Այս միջնութուն գեռ բարիդի փողոցներուն մէջ կազի կը տուցներ չեար : Երբ դիշեր կը լլար , փողոցներուն մէջ մէկ մէկէ շեռի դրուած կանթեղներ կը վառէին որոնք չուանով մը վար կառնուէին և վեր կը հանուէին . այս չուանը փողոցին մէկ կողմէն միւս կողմը կանցնէր կանթեղի մոյթին ակօսաձև չեղքին մէջէն : Դառնակը որուն վրայէն այս չուանին կծիկը կը քակաւէր , կանթեղին տակ երկաթէ պահարանի մէջ :

Հցուած էր : Պահարանին բանալին ճրադավառին քովը կը կեշար , իսկ չուանը մատաղէ տուփի մը մէջ առնուած էր որպէս զի բան մը չըլլայ :

Ժան Վալժան վերջնական կոիւի մ'աշխուժով փողոցէն գուրս ելաւ , անգամ մը ցատկելով , անել փողոցը մտաւ , իր գանակին ծայրով պղտի պահարանին կղզակին լեզուն կրտրեց , և անմիջապէս Գօղէթին քովն եկաւ հետը չուան մ'ունենալով : Այս արամաբէկ հնարագիւմները շուտով գործ կը տեսնեն երբ Ճակատագրին հետ դէմ առ դէմ կը կուռին :

Ինչես ըսինք արգէն , այս դիշեր կանթեղները չվառուած էին : Ճետևաբար ժամորոյի փողոցին լապտերն ալ ուրիշներուն պէս չվառուած ըլլալով , եթէ աեղէն վերցուած ըլլար անդամ , քովէն անցնող մը կրնար չնշմարել վերցուած ըլլալ :

Սակայն դիշերուան ժամը , աեղը , մթութիւնը , ժան Վալժանի մուսանցութիւնը , տարօրինակ ձեռերը և երթեկութիւնները կոկուէին վրդովում պատճառել Գօղէթին : Եթէ ուրիշ մ'ըլլար այս մանկուհին տեղ , արգէն շատանց աղաղակներ ձղած պիտի ըլլար : Բայց Գօղէթ ժան Վալժանի թիկնոցին ծայրը քաշեց միայն՝ առանց Ճիկ մը հանելու : Գիշերապահներուն ձայնը որք կը մօտէին , չետ զշետէ և միշտ աւելի որոշապէս կը լսուէր :

— Հայր , ըստ Գօղէթ կամաց մը , կը վախնամ : Ո՞վ են այն եկողները :

— Լուէ , Թենարտուհին է , ըստ թշուառ մարդը :

Գօղէթ սարսուցաւ . ժան Վալժան շարայարեց :

— Զայն մի հաներ : Թողու որ գործեմ : Եթէ պուաս , եթէ լսա , Թենարտուհին կը լսէ , և կուգայ քեզի տանելու համար :

Ապա ժան Վալժան առանց աճապարելու , բայց միանդամյն առանց պարապ տեղը երկրորդ անդամը ընել աշխատելու ինչ որ կը նէր , և հաստատ ու կտրուկ Ճշդութեամբ մը ,

Աշուութիւն մը որ այսպիսի վայրիենի մէջ մէլ աւելի զարք մանալի էր ըստ որում դիշերապահները և ծառվէր շատ շանցած կրնային վրայ հասնիլ, իր փողակապը քակեց, Գօղէթին մարմինին բոլորտիքը անցուց անութիւն տակէն՝ ուշադրութիւն ընելով որպէս զի ողմէլով չցաւցունէ մանկու հինայս փողակապը չուանին ծայրին կապեց այն հանգոյցով զոր նաւաստիները ծիծեռնիկի հանդոյց կանուանեն, չուանին միւս ծայրն ալ բերանը դնելով ականերովը բոնեց, մուշակները և գուլպաները հանելով պատին վրայէն ներս նետեց, Հիմնորմին վրայ ելաւ, և պատին ու քիւին անկիւնէն սկսաւ մազ լցելով վեր ելնել այնպիսի հաստատուն և ապահով կերպով որ կարծես թէ ներբաններուն և արմաւիներուն ներքեա սանդողի աստիճաններ կային: Կէս վայրիեան չանցած արդէն պատին վրան հասած էր և ծունը կրկնած կը կենար: Գօղէթ շուարումնով անոր կը նայէր անմառնչ: Ժան Վալժանին պատուէրը և թենարուհիին անունը աշարէկերէին զան:

Յանկարծ ժան Վալժանին ձայնը լսեց որ խիստ ցած կենալով կը պօպար.

— Պատին տո՛ւր կռնակդ:

Գօղէթ հնազանդեցաւ:

— Չայն մի հաներ և մի վախնար, կրկնեց ժան Վալժան: Գօղէթ սկսաւ վեր քաշութիւն:

Մէջ մ'ալ ինքզինքը պատին վրայ դտաւ առանց ինչ վիշտի մէջ ըլլալը հասկնալու ժամանակ ունենալու: Ժան Վալժան Գօղէթը բռնեց, շալիեց, ձախ ձեռքովը անոր երկու պղտի ձեռները բռնեց, փորին վրայ կծկուեցաւ և պատին վրայէն սկսաւ սողալ մինչեւ մասնորմը որ կտրուած և ներս քաշուած էր: Ինչպէս զուշակած էր արդէն, հոն շէնք մը կար, որու յարկը ատաղձեայ պատին վերեն կոկուէր և մմրեին քովէն շեղակի իշնելով զետնին կը մօտէր:

Բարեբաղդութիւն մ'էր այս, վասն զի պատը ներսի կողէ

մէն խիստ բարձր էր քանթիւ փողոցին կողմէն: Ժան Վալժան վար կը նայէր և կը դիմէր որ շատ խոր էր զետինը: Կոր հասած էր յարկին շնորհած մասին քով և տակտին պատին կատարեն հեռացած չէր երբ սաստիկ աղմաւկ մ'եւ լուէ, և ժան Վալժան հասկցաւ թէ զիշերապահները եկան: Ժավէրին որոտալի ձայնը լսուեցաւ:

— Ենել փողոցը փնտուեցէք: Տրուա-Միւրի փողոցը պահպան գրուած է: Նոյնպէս Ֆիլրիւմ փողոցը: Ապահով եմ թէ անել փողոցին մէջն է:

Զինուորները գէպ անել փողոցը խուժեցին:

Ժան Վալժան Գօղէթը հետը առնելով յարկին վրայէն սպրդեցաւ իջաւ, թմրիին քով եկաւ, և անկէ զետինը ցատեկց: Գօղէթ ցունչ անդամ առած չէր՝ վախնալով կամ սիրտ առնելով: Զեռները սակաւ ինչ կեղեքեր էին:

ՊԼՈՐԻ Զ.

ՀԱՆԵԼԻԻԿԻ ՄՐ ՍԿՋԻՆԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

ԺԱՆ Վալժան տեսակ մը խիստ ընդարձակ և տարատեսիլ պարտէզի մէջ կը զանուեր, այն պարտէզներուն մինէ այս որանք կարծես ձմռու և զիշեռները նայուելու համար շինուած են: Երկայնաձեւ էր այս պարտէզը, որու ներսի կողմը կը տեսնաւէին մծամեծ կաղամախներու ուղի մը, անկիւններ, բարձրաբերձ ծառերու անտառներ, և մէջ տեղն առնառուեր անջրպետ մը, անջրպետին մէջ խիստ մծ ծառ մը, հաստարուն մայառներու պէս պրկուած և անկուած քանի մը պաղատու ծառեր, բանջարեղններու ածուներ, սեխաստան մը որու աղակեայ զանդակաձեւ ծածկոցները լուսնկայէն կը փողփողէին և հին ջրփառ մը: Ճոն հոս քարէ նստարաններ կային որանք մամուէն սկցած կերեային: Ժառուղիներուն երկու կողմը տիրատեսիլ և ուղիղ թուփիր անկուած էին: Այս

ծառուղիներուն կէսը խոտով դրաւուած և մնացորդ մասն ալ կանչաղոյն բորբոսով մը ծածկուած էր :

Ժան Վալժանի քովին էր այն շնչքը սրու յարկին վրային սովորդելով վար իջած էր . խուրձերու գէղ մը , և խուրձերուն ետեր պատին խիստ մօտ դրուած քարէ արձան մը ուրու հաշմոտ գէմքը տձե գիմակ մը դարձած էր և մութին անորոշապէս կերեար :

Ծէնքը տեսակ մ'աւերակի կը նմանէր , և իր քարուքանդ սենեակները կը նշմարուէին , որոնց մին բոլորովին խափանուած էր և կերեար թէ շտեմարանի աեղ կը ծառայէր :

Տրուա-Միւրի փողոցին մծ շէնքը՝ որու մէկ մասը բիզ քիսի զոիչին վրայ կը նայէր՝ այս պարտէղին վրայ երկու քանոնաձե . Ճակատներ կը պարզէր : Ծէնքին այս ներքին ճակատները մը աւելի տիսուր էին քանթէ փողոցին վրայ նայոլ ճակատը : Բոլոր պատուչանները վանդակուած էին , և ամենեին լոյս չէր նշմարուէր : Վերին դստիկոնները կայթեր կային ինչպէս կըլլան բանտերու մէջ : Այս ճակատներուն մին միւսին վրայ կը տարածէր իր շուքը որ լայնա տարած սե սաւանի մը պէս պարտիղին վրայ կիյնար :

Աւրիշ տուն չէր տեսնուեր : Պարտէղին ներսի կողմը մառախուղին և մթութեան մէջ աներեսոյթ եղած էր : Սակայն խառն 'ի խուռն կերպով հօն ալ պատեր կը նշմարուէին ուրոնք մէկզմէկ կը կարէին իբր թէ միւս կողմն ալ ուրիշ մը շակուած տեղեր ըլլար . կը նշմարուէին նաև բօլոնսոյի փողոցի սառորաշէն յարկերը :

Մարդս այս պարտէղին աւելի վայրենատեսիլ և աւելի մնական բան մը չէր կրնար երեակայել : Մարդ մը շկար , և աս ալ զարմանալի չէ քանի որ կէս զիշեր անցած էր . բայց և այնպէս չէր կարծուեր թէ այս պարտէղը նաև ցորեկ ատեն ճեմարան մը ըլլալու ձեռով շնուած ըլլար :

Ժան Վալժան նախ և առաջ իր մուճակները դանելով չագաւ , յետոյ Գողէթին հետ շտեմարանը մտաւ : Ով որ կը

փախչի , որքան պահուի , դարձեալ ալ աւելի ապահովութեամբ պահուիլ կուղէ : Մանկուչին միշտ թենարտուչին միտքը կը բերէր , և ժան Վալժանի պէս բնադրումէն կը տիպուէր կրցածին չափ աւելի սմբուելու :

Գողէթ կը դողար և կը կծկուէր : Գիշերապահները անեն փողոցը և ամէն տեղ կը փնտուեէին . ներսէն կը լսուէր անոնց աղմակի ձայնը , զաւազաններուն քարերու զարնուեն լով հանած ձայննը , ժամկէրին ձայնը որ իր հան հոս կայնեցուած լրտեսները կը կոչէր , նաև իր հայտութիւնները և խօսքերը որոնք որոշակի չէին հասկցուէր :

Քառորդէ մ'եաք այս տեսակ մը մրգային սրտառմը կարծես թէ կսկսէր հեռանալ : Ժան Վալժան շէր շնչեր :

Չեռքը մեղմապին Գողէթի բերնին վրայ դրած էր :

Սակայն իբրենց զանուած մնական աեղը այնքան տարօրինակ հանդարասութիւնն մը կը տիրէր որ գիշերապահներուն այն սոսկալի , կատաղի և մօտաւոր աղմակը և ոչ իսկ ամենափոքր վրդովում կուտար այն մնական հանդարասութեան : Կարծես այս պատերը շինուած էին այն խուլ քարերով , որոնց նկատմամբ կը խօսի Սուրբ Գիրքը :

Այս խորին հանդարասութեան մէջ յանկարծ նոր ձայն մը , երինային , ասսուածային , անպատում ձայն մը լսուեցաւ , որ այնքան զայլէլի էր որքան սոսկալի էր միւս ձայնը : Ճշշտալուր օրչներպութիւն մ'էր այն որ խաւարին անդունդներէն կուդար , աղօթքի և ներդաշնակութեան հիանալի ձայներ էին որ գիշերուան մթահար և աշարկու լսութեան մէջ կը լսուէին . կիներու ձայներ , բայց կոյսերու յստակ ձայնավուգը ու միանգամայն մանկանց բնական ձայնովը բաղկացող ձայներ , այնպիսի ձայներ որք երկրային չեն և որք կը նըմանին այն ձայներու զոր նորածինները դեռ կը լսեն և զոր հոգեվարները արդէն կը լսեն : Այս երկը պարտէղին վրայ նայող տիրատեսիլ բնակարաններէն կը լսուէր : Երբ գուրաֆի սատանաներուն աղմակը սկսանալ , կարծես թէ

երկեցիկ չընշանակներ հոյլ՝ ի հոյլ կը մօտէին մութին մէջ:
Գողէթ և ժան Վալժան ծունդ կրկնեցին:

Տղիտէին թէ ինչ էր այն, չդիտէին թէ ուր կը դանուէին,
բայց երկուքն ալ, մարդը և մանկուչին, ասպաշաւզը և
անմղը, կրկային թէ աէտք էր ծունդ կրկնել:

Այս ձայները ժան Վալժանին զարմանք կուտային, վա-
սրն զի շէնքը դարձեալ ոչ նուաղ ամայի կերեար: Կարծես
թէ անբնակ տունի մը մէջ զերենային երգ մ'էր այն:

Մինչդեռ ոյտ ձայները կերդէին, ժան Վալժան ալ տ-
մէն բան մոսցած էր: Ա՛լ խաւալը չէր տեսներ: Կապտա-
գոյն երկինք մը կը տեսնուէր: Աը կարծէր զզալ թէ կը բաց-
ուէին այն թէները զոր ամէնքս ալ ունինք մեր ներսը:

Երդը դադրեցաւ: Գուցէ շատէկ տեած էր, բայց ժան
Վալժան չպիտի կրնար ըսել թէ շատէկ տեած է: Հիաց-
ման ժամը միշտ բոտէի մը չափ կերեան:

Դորէն ընդհանուր լուսթիւնը տիրած էր: Ա՛լ ոչ փողո-
ցին և ոչ ալ պարտէզին մէջ ձայն ձիւն չիար: Բոլորովին
անչետ եղած էր ինչ որ կահաբեկէր և ինչ որ կը քաջալե-
րէր զինքը:

Հովք պատին կատարին վրայ քանի մը չորտէի խոտեր կը
շարժէր, որանք մեղմ և աղէտալուր ձայն մը կը հանէին կա-
մաց մը:

ՊԼՈՒԹ Է.

ՀՅՆԵԼՈՒԿԻՆ ՕՐՈՒՅՆԱԿՈՒԹՅՈՒՆԵՐ

Գիշերուան քամին սկսեր էր փշել, ուսկէ կը հար-
կուէր թէ տուառեան ժամը մէկէն երկուք կերթար: Խեղչ
Գողէթ բան մը չէր ըսեր: Ժան Վալժանին քովը նստած և
գլուխը անոր վրայ կոթնած ըլլալուն համար, կարծեց թէ
մանկուչին քնացած էր: Ծոռւեցաւ և նայեցաւ Գողէթին,
աշերը բոլորովին բայց էին, իսկ կերպարանը խորհուն: Ժան

Գալժանի վրայ ցաւալի տպաւորութիւն մ'ըրաւ այս կերպա-
րանը:

Գողէթ միշտ կը գորար:

— Կուղես քնանալ, ըսաւ ժան Վալժան:

— Շատ ցուրտ կզար, պատախանից:

ուահ մ'ետքը Գողէթ կրկնից,

— Միթէ հօն է տակաւին:

— Ո՞ւ, ըսաւ ժան Վալժան:

— Տիկին թենաբատիէ:

Ժան Վալժան արգէն մոսցած էր թէ ինչ միջոց զործու-
ծեր էր Գողէթին լուսթիւն ողաչել տալու համար:

— Ա՛չ, ըսաւ, ալ զնաց: Ա՛լ մի վախնար:

Մանկուչին շունչ տուաւ, իբր թէ կուրծքին վրայէն բեռ-
մը վերցաւած ըլլար:

Գետինը խոնաւ, շտեմարանը ամէն կողմէ բաց էր, և
հովը երթալով տեղի ցուրտ կը փէր: Ծերուէր թիկնոցը
հանից և Գողէթը պլեց անով:

— Քիչ մը տաքցամբ հիմա, ըսաւ ժան Վալժան:

— Ո՛չ, այս, հայր իմ:

— Կաւ ուրեմն, ուահ մը սպասէ: Հիմա կուգամ:

Աերակէն գուրս ելաւ և լաւազ ոյն պատսպարան մը զըտ-
նելու համար սկսաւ մծ շէնքին քովէն երթալ: Գուռելու
հանդիպեցաւ, բայց դոց էին: Գեանայարկին բոլոր պատու-
հանները երկաթեայ վանդակներ ունին:

Երբ շէնքին ներքին անկիւնէն քիչ մ'առաջ տնցաւ, գի-
տեց թէ կամարձե պատուհաններու կը մօտէր, և լոյս մը
նշամբեց: Ատքին ծայրով քիչ մը բարձրացաւ և պատուհան-
ներուն մէկէն ներս նայեցաւ: Այս պատուհաններուն ամէնն
ալ բաւական ընդարձակ սրահի մը կը նայէին, որ լոյն սա-
լսքարերով յատակուած, կամարներով և սիւներով կտրուած
էր և ուր ոչ այլ ինչ կը նշմարուէր բայց եթէ աղօտ լոյս
մը և մնջամիծ ստուերներ:

Այս աղօտ լոյսը անկիւն մը

Հառուած պատրիդէ մը կուզար : Այս ամայի սրաշին մէջ ամեն ինչ անշարժ էր : Բայց ստէպ և աւելի ուշադրութեամբ նայելով դետինը , քարայտակին վրայ բան մը աեսնել կարծեց , որ պատանքով մը ծածկուած կերեար և որ մարդկային կերպարանի մը կը նմանէր : Այս խանը փորի վրայ երկնաց , դէմքը քարին տուած , թե երը խաչածե և մեռելի մը պէս անշարժ էր : Քարայտակին վրայ օձանան բան մը երկնաց էր , և աեսնողը կրնար կարծել թէ այն սոսկալի կերպարանին վիզը չուան մը կար :

Բոլոր սրահը ընկդմած կերեար հաղիւ հաղ լուսաւորուած աեղբու այն մառախուղին մէջ , որով սարսափը կաւելնայ :

Ետքէն ժամ վալժան շատ անդամ ըսած է թէ իր կեանքին մէջ թէն շատ տիուր տեսարաններ նկատած է , բայց տակաւին տեսած չէր այնպիսի ցուրտ և սոսկալի կերպարան մը , ինչպէս էր այս անընթանելի կերպարանը որ այս տվիրատեսիլ սրահին մէջ չդիտեմ ինչ անծանօթ խորհուրդ մը կը կատարէր և դիշերային մթութեան մէջ կընդնշմարուէր : Մարդս կը սոսկար ենթագրելով թէ մեռել մ'է այն , և ալ աւելի կը սոսկար մտածելով թէ կենդանի մ'է այն :

Արիութիւն ունեցաւ ճակատը պատուհանին ասպակին փակւ յնելու և դիտելու թէ արդեօք կը շարժէր այս բանը : Թէև ժամանակ մը սպասեց , թէ բաւական երկար ժամանակ ըստ պասել կարծեց , սակայն դետնատարած կերպարանը չէր թրնտար բար : Յանկարծ անմենելի երկիւրով մը զրաւուիլ տար : Յանկարծ անմենելի երկիւրով մը զարդարանը լազել աղաց , և փախաւ : Սկսաւ գէպ 'ի շատեմարանը վազել առանց ետել նայել համարձակելու : Աերեակայէր թէ կերպարանին թերը շարժելով և վազելով իր ետեն զալը պիտի տեսնէր եթէ ետին նայելու ըլլար :

Սինչեւ աւերուն շտեմարանը հասաւ շնչասպա : Ծունկերը կը գողգոչէին . իսկ ինք արիւն քրտինք կը թափէր :

Ուր էր ժամ վալժան : Ո՞վ երբէք կրնար երեակայել թէ զերեղմանի նմանող այսպիսի բան մը կայ բարիզի մէջ . ինչ

էր այս տարօրինակ տունը : Գիշերային խորհուրդներով լիչնք մ'է որ հրեշտակներու ձայներով հողիները մթութեան կը հրաւիրէ և , երբ կուզան , յանկարծ այս զարհութելի ուրուականը կը նայի անոնց , երկնից Ճառագայթափայլ գուռը բանալ կը խստանայ և գերեզմանին ահարկու գուռը կը բանայ : Եւ իրօք չէնք մ'էր այն , տուն մ'էր որ փողոցին վրայ թիւ մ'ունէր : Երազ մը չէր այն , և ժան վալժան հաւատաւ : Համար անոր քարերը շօշափելու պէտք ունէր :

Ցուրտը , անձկութիւնը , խովումը , երեկոյեան յուզումը ները իրապէս տենդով մը կը համակէին զան , և իր բալոր զաղափառները ուղեղին մէջ կընդհարէին :

Գողեթին մօտեցաւ . մանկուհին կը քնանար :

ԳԼՈՒԽ Է

ՀԱՆԵԼՈՒԿԵ ԱՅ ԿՐԿՆԵՊԱՏԿԻ

ԱԿԿԱԿՈՒՀԻՆ զլուխը քարի մը վրայ դնելով քնացած էր :

Գովը նատաւ ժամ վալժան և սկսաւ անոր նայիլ : Մինչդեռ մանկուհին կը նայէր , սակաւ առ սակաւ հանդարտիլ կզզար , և իր մոքին տէր կըլլար նորէն :

Ակներեաբար Ճշմարտութիւն մը կը նշմարէր , որ այնուշեմե իր կեանքին հիմ պիտի ըլլար . Թէ քանի որ Գողէթ կենդանի էր , թէ քանի որ իր քովս պիտի ըլլար ան , ինչպէտք որ պիտի ունենար , Գողէթին համար պիտի ունենար , և ինչ վախ որ կրէր , անոր համար պիտի կրէր : Թիկնոցը մանկուհին ծածկելու համար՝ վրայէն հանեց թէն սաստիկ ցրտահարած էր , բայց և ոչ իսկ կզզար ցուրտը :

Սակայն մինչդեռ մտախոհութեան մէջ ընկդմած էր , քանի մը ժամանակէ 'ի վեր տարօրինակ ձայն մը կը լսէր : Կարծես թէ զանդակ մը կը շարժէր : Զայնը պատեղին մէջն

Էր : Թէւ մեղմ էր , բայց որոշակի կը լսուէր , և կը նմանէր այն երաժշտային անսրոշ և մեղմ եղանակին որ արօտներու մէջ արջառներու վկալէն կախուած զանդակներէն կարտապրի դիշերը :

Ժան Վալժան այս ձայնը առնելով դարձաւ :

«Այն այտ , և տեսաւ որ պարտէ զին մէջ մը կը կար : Անձ մը , որ մարդու մը կը նմանէր , սեխատանին ապակ եայ ծածկոյներուն մէջ տեղ կը քայլէր , կենէր , կը կը էր և կանդ կառնէր կանոնաւոր շարժումներով , իբր թէ զետինը բան մը կը քաշէր կամ կը տարածէր : Այս անձը կաղ կերեար :

Ժան Վալժան սարսոեցաւ այն սարսուռով որով անբաղդ ները շարունակ կը սարսուին : Ամէն բան թշնամի և կասկածելի կերեայ անոնց : Զեն վատահիր լոյսին , վասն զի անով կը տեսնուին , չեն վատահիր նաև մնութին , վասն զի կրնան յանկարծ բանուիլ : Քիչ մ'առաջ կը գողար՝ պարտէ զը ամայի ըլլալուն համար , հիմա ալ կը գողար վասն զի մարդ մը կար հոն :

Քիմբական սարսափներու լուծը թոթուելով սկսաւ իրա կան սարսափներով զրաւուիլ : Հասւ իւրովի թէ ժավէր և իր արբակները զայց մեկնած չէին . թէ անշուշտ մարդ դըրած են փողցը որ դիտէ , թէ՝ պարտիզին մարդը և թէ հոն տեսնէր զինքը , պիտի սկսար թէ դո՞ղ կայ , և պիտի մատնէր զինքը :

Կամաց մը զրկեց Գողէթը որ դեռ կը քնանար , և շուշ մարտնին ամսնէն հեռի կողմը տանելով անդրծածելի հին կարսափներու կոյտի մ'ետե դըրաւ : Գողէթ չթնասաց :

Անկից սկսաւ սեխատանին մէջ քայլով անձին շարժումները դիտել :

Ժան Վալժան տեղի տարօրինակ բան մը նշմարեց . դիտեց որ զանդակին ձայնը մարդուն ամէն մէկ շարժումն կը հիշելու : Եթէ մարդը մօտէր , ձայնն ալ կը մօտէր . եթէ

նաևար , ձայնն ալ կը հեռանար . Եթէ արադ շարժում մը լոնէր , շարժումն հետ թրեմոլո (trémolo) մը կը լսուէր . Եթէ մարդը կանգ առնուր , ձայնն ալ կը դադրէր : Յայտնի կերնար թէ զանդակի մարդուն վրան կապուած էր . բայց ինչ կը նշնակէր այս . ինչ էր այս մարդը որ խոյի կամ կովետ զանդակի մը կը կրէր :

Ինքնին այս հարցումները բռած ժամանակ միանդամայն Գողէթին ձեռները շօափեց , և տեսաւ որ սաներ էին :

— Ա՛յ , Աստուած իմ , ըստ :

Ցետոյ կամաց մը ,

— Գողէթ , կանչեց :

Գողէթ չմացաւ աչերը :

Ուժդնակի ցնցեց մանկուհին :

Մանկուհին չարթնցաւ :

— Մի դուռ մեռած ըլլայ , ըստ և ելան կայնեցաւ յունից մինչեւ զլունը գողացով :

Ամենասուկալի զաղափարներ անցան մտքէն խառն 'ի խուն որն կերպու : Կան պարզապաներ ուր սոսկալի ենթադրութիւնները կատղութիներու խուժանի մը պէս մարդս կը պաշարեն և անոր ուղեղին միջնորմները ուժդնակի կը դղոդեն քանդեալու համար : Երբ ինդիրը մեր սիրելիներու վրայ է , մեր իսուհեմութիւնը ամէն տեսակ յիմարութիւններ կը հնարէ : Ժան Վալժան յիշեց թէ ցուրա զիշերի մը մէջ բացօթեայ քունը կրնայ մաշառիթ ըլլալ :

Գողէթ , որ տժդոյն էր , զետինը անոր ուոներուն քովերիկնցած էր անշարժ :

Ժան Վալժան ականջ տուաւ չունը լնելու համար , Գողէթը կը չնչէր , կը չնչէր այն շնչառութեամբ որ տկար եղուած մը մարդելու պատրաստ կերեար :

Ի՞նչպէս տաքցնելու էր . ի՞նչպէս արթնցնելու էր մանկուհին : Սոսացաւ ամէն բան , և միայն տաքցնելու և արթնցներ

լու ճար մը զտնել ուղեց : Անդիշաղէս դուրս ցատկեց աւել բակէն :

Քայարձակապէս պէտք էր որ քառորդ մը չանցած գողէթ կրակի մ'առջն և անկողնի մը մէջ զտնուէր :

ՊԼԱՆԻ ԹՀ

ԶԱՆԴԱԿԱՆՈՐ ՄԱՐԴՅ

ԺԱՆ Վալժան ուղղակի մարդուն մօտեցաւ զոր պարտէ զին մէջ կը նշառէր : Չեռքը ծրար մը ստակ առած էր որ իր ժիշտն զրպանին մէջն էր :

Մարդը դլուխը վար առած էր և չէր տեսներ անոր դալը ժան Վալժան վազելով շուտ մը մարդուն քով հասաւ :

Սոտեցաւ անոր, և պոռաց :

— Հարիւր ֆրանք :

Մարդը ցայտեց անդամ մը և վեր նայեցաւ :

— Հարիւր ֆրանք կուտամ, կրկնեց ժան Վալժան, և թէ այս դիշեր պատուարան մը տաս ինձ :

Լուսինը բոլորովին կը լուսաւորէր ժան Վալժանին դէմքը : — Ի՞նչ, դո՞ւն ես, Մատըլէն ախպար, ըստ մարդը :

Երբ այս անծանօթ մարդը մութին և այսպիսի անծանօթ տեղ մը այս անունը արտասանեց, ժան Վալժան ետ քաշ ուեցաւ :

Ամէն բան հաւանական էր իրեն, բայց բնաւ մաքէն չէր անցներ սյս անունը լսել: Հետը խօսողը կակուած և կաղ դիւղացի պէս հազուած ծեր մ'էր, որու ձախ ծունկը կա շիշ ծնկոց մը կար, և ծնկոցէն ալ բաւական մծ զանդակ մը կախուած էր: Գէմքը մութին մէջ ըլլալով չէր տես նուեր որոշակի :

Սակայն ծերուկը դտակը հանած էր և բոլորովին ահարելք կը պոռար :

— Ո՞չ, Տէր իմ Աստուած, ի՞նչպէս հոս կը զտնուիս ։ Մատըլէն ախպար: Աւսկէ մտար, Յիսուսդ իմ Քրիստոս: Նրկինքն իջար արդեօք: Ծփոթելու հարի չփայ, եթէ երբէք իջնելու ըլլաս, երկինքն միայն կրնաս իջնել: Ի՞նչ է այդ կերպարանդ: Աչ փաղակապ ունիս, ոչ զլսարի ունիս, ոչ թիկնոց: Գիտե՞ս որ եթէ իմ տեղս քեզի չՃանչող մ'ըլլար, վախ պիտի տայիր: Խնջո՞ւ զգեստ չունիս: Տէր իմ Աստուած, միթէ հիմա խելադար են սուրբերը: Բայց ի՞նչպէս հոս մասը:

Ծերունին շուտ շուտ և շինականի մը լեզուին գիւրագարձութեամբը կը խօսէր՝ բաւերը մէկ մէկու ետեկ արտասանելով առանց սպասելու: Իր խօսուածքին մէջ խոսվութին պատճառելու բան մը չէր նշմարուեր: Բնական միամտութեամբ խառն շուտարումով մ'արտասանուեր էին իր բոլոր խօսքերը:

— Ո՞վ ես դու, ի՞նչ է այս տունը, հարցուց ժան Վալժան:

— Ա՛ս, զարմանալի բան, պոռաց ծերը. ես այս մարդն եմ զոր դու հոս գրիր, և այս տունն ալ այն տունն է ուր դնել տուիր զիս: Ի՞նչ, իրաւ չես Ճանչեր զիս:

— Աչ, ըստ ժան Վալժան: Բայց դու ուսկէ կը Ճանչ նաս զիս:

— Կեանիքս ակատեցիր ժամանակաւ, ըստ մարդը:

Եւ դարձաւ, լուսինի Ճառագայթ մ'անոր կերպարանը դը ծագրեց, և ժան Վալժան Ճանչեց մարդը որ էր Գօշլովան ախպարը:

— Ա՛ս, դու ես եղեր, այս, հիմա Ճանչեցի:

— Ճառ ուրախ եմ, կրկնեց ծերը յանդիմանական ձեւով մը:

— Ի՞նչ կը հոս հոս, հարցուց ժան Վալժան:

— Ի՞նչ պիտի ընեմ, սեխերս կը ծածկեմ:

Ժան Վալժան ծեր Գօշլովանին մօտ եկած պաշուն իրօք ասոր ձեռքը վանդակաձեւ խնիր մը կար զոր սեխաստանին վրայ տարածելու կղբաղէր: Մէկ ժամե՛ ի վեր պարտէղն թէ

լալով արդէն քանի մը հատ փոած էր : Ահա այս զործոյ զութեան պատճառաւ ըրած էր այն մասնաւոր շարժումները զոր ժան Վալժան գիտած էր շտեմարանէն :

Գօշլըվան շարունակեց .

— Ինքնին ըսի թէ լուսինը պայծառ է , ձիւն պիտի դայ , արդեօք սեխերուս վրան ծածկէմ : Է՛ս , անշուշտ գուն ալ կը ծածկէիր եթէ իմ տեղս ըլլայիր , շարայարեց կոշտ խնդուա մով մը ժան Վալժանին նայելով : Բայց ի՞նչպէս եկար հոս :

Ժան Վալժան ակենենը որ դէմ իր Մատըլէն անունովը ձանջուած է այս մարդէն , զգուշութեամբ կը յառաջանար : Հարցումները կը կրկնապատկէր : Զարմանալի բան , գերերը փոխուած կերեային : Հարցունողը ինքն էր , ինքը որ զաղ տաղողի պարտէզը մասն էր :

— Ի՞նչ է այդ ծունկիդ վրայի զանդակը :

— Ասի , պատասխանեց Գօշլըվան . ասի ծունկիս կատուած է որպէս զի մարդ չմօտի ինձի :

— Ինչպէս , ինչո՞ւ համար չպիտի մօտի :

— Մի զարմանար , կրկնեց ծերը : Այս տունին մէջ մի այն կին կայ . շատ մը նորատի ալջիներ կան : Կերեայ թէ ինձի հանդի հանդիպիլը վատանդաւոր բան է : Երբ զամ , զանդակին ձայնը կառնեն և կը փախչին :

— Ի՞նչ է այս տունը :

— Զգիտե՞ս ի՞նչ է :

— Զէ , չգիտեմ :

— Բայց պէտք է զիտամ քանի որ դու հոս դնել տուիք զիս :

— Սեղէ թէ բան մը չդիտեմ , և ըստ այնմ պատասխան տուր ինձի :

— Լաւ ուրեմն , բըթի-բիդ բիւսի վանքն է այս :

Ժան Վալժանի յիշողութիւնը սկսաւ կամաց կամաց արա թնաւլ : Բաղդը , այսինքն Կախախնամութիւնը զինքը նետած էր Ճիշդ Սէնթ-Անժուան թաղին այն վանքը , ուր տա-

կէ երկու տարի առաջ ծեր Գօշլըվան ժան Վալժանի յանձնարարութեամբը ընդունուած էր , սայլին տակ մատըլ հաշմաւելին ետք :

Ժան Վալժան ինքնին խօսելու պէս կրկնեց :

— Բըթի-բիդ բիւսի վանքն է :

— Բայց աղէկ միտքն եկաւ , կրկնեց Գօշլըվան , ո՞ր սատանային զօրութեամբը կըցար դու հոս մանել , Մատըլէն ախպար . որքան ալ սուրբ ըլլաս , գարձեալ մարդ մ'ես , և հոս մարդ չկրնար մանել :

— Հապա դու ի՞նչ բան ունիս հոս :

— Միայն ես կամ հոս :

— Բայց , կրկնեց ժան Վալժան , պէտք է որ հոս մամի :

— Ա՛ս , Աստուած իմ , պոռաց Գօշլըվան :

Ժան Վալժան ծերուկին մօտեցաւ , և ծանր ձայնով մը բաւաւ :

— Գօշլըվան ախպար , կեանքդ աղատած եմ :

— Ես առաջ ըսի քեզ թէ աղատած ես , պատասխանեց :

— Լաւ . դուն ալ այսօր կրնաս ընել ինձ ինչ որ ես քեզ զի համար ըրի ժամանակաւ :

Գօշլըվան ծան Վալժանի հաստաբուկ ձեռները բռնեց իր ծերացած սսկորուտ և դողդոջուն ձեռներովզ , և քանի մը մանրերկրորդ խօսիլ չկարենալու պէս սպասելին ետք , պոռաց :

— Ո՛չ , Աստուծոյ օրհնութիւնը վայելած պիտի ըլլամ , եթէ ես ալ կարենայի փոխարէն բան մ'ընել . ե՞ս քու կեանք քըդ պատեմ : պատրաստ եմ հրամանդ կատարելու , պարոն քաղաքական :

Զարմանալի ուրախութիւն մը ծերունիին կերպարանը փոխած էր : Դէմքէն կարծես թէ Ճառաղ այթ մը կարձակուէք

— Ի՞նչ կուզես որ ընեմ , չարցուց :

— Ետքէն կըսեմ : Սինեակ մ'ունիս :

— Հոն վարը , հին վանքին աւերակին ետել հիւզ մ'ուն:

Ամի՞ զոր ոչ ոք կը տեսնէ : Հիւղին մէջ երեք սենեակ կայէ
Երօք հիւղը աւերակին ետել տմնեին շտեսնուելու դիր
քով պահուած կ չերեւալու ձեռվ շնուած ըլլալով, ժան
Ալլժան իսկ չտեսած էլ :

— Լաւ, ըստ ժան Ալլժան, Հիմա քեզմէ երկու բան
կը խնդրեմ:

— Ի՞նչ է ուղածդ, պարոն քաղաքաղետ :

— Կամ կուզեմ որ ամենեին մարդու մը չըսես ի՞նչ որ
գիտես իմ վրայօք : Երկրորդ դիտցածէդ աւելի բան հաս-
կեալու համար հարցուափորձ մի ըներ ինձի :

— Ինչպէս կուզես, այնպէս ըլլայ: Գիտեմ որ ամենեին
գէշ բան մը չես ըներ, դիտեմ որ Ապաւուծոյ մէկ բարի
մարդն ես միշտ: Մանաւանդ թէ զիս հաս դնողը դոն ես:
Քու զործերուդ խառնուելու իրաւունք չունիմ: Պատրասա-
թմ կամքի կատարելու :

— Լաւ, Հիմա եկուը հետո : Երթանք մանկուչին բերենք:
— Ա՛չ, մանկուչին մ'ալ կայ, ըստ Ֆօշլըման:

Աւրիշ բան մը չըսաւ և ժան Ալլժանին ետեէն զնաց տի-
բոջը ետեէն զացող շունի մը պէս :

Աւս ժամ հաղիւ թէ անցած էր, և աչա Գոզէթ լաւ կրա-
կի մը բոցերէն վարդաղոյն կերպարան մ'առնելով կը քնա-
նար ծեր սրարտիզպանին անկողնին մէջ: Ժան Ալլժան
փողակաղը վիզը անցուցած և թիկնոցն ալ հաղած էր,
պատին վրայէն ներս նետած զ լիսարին ալ զտնուած էր,
մինչեռ ժան Ալլժան թիկնոցը կը հաղնէր, Ֆօշլըման
թը զանդակաւոր ծնկնոցը հանեց, որ Հիմա կողովի մը
քով բեկոէ մը կախուելով պատին զարդը եղած էր: Եր-
կու մարդերը կը տաքնային սեղանի մը քով նստած, որու
վրայ Ֆօշլըման կտոր մը պանիր, թուխ հաց մը, շիշ մը զի-
նի և երկու բաժակ գրած էր, և ծերուկը ձեռքը ժան Ալ-
ժանի ծունկին վրան դնելով կըսէր.

— Այսպէս ուրեմն զիս շուտ մը չանցար, Մատրէն

ախաղար, անոր անոր կեանքը կաղատես, յետոյ կը մռանա-
զանանք : Ասի զէշ բան է : Բայց անոնք կը յիշեն քեզ, ա-
պերախտ մ'ես եղեր :

ՊԼՈՐՔ Ճ.

ԹԻ ԻՆՉՈՒ ՓԱՎԵՐԻ ԱՐՍՈՐԴԻՌԻԹԻԿԱՆ ԱԳՐԻԴԻԿԱՆ

ԾՆԱՑ

Գրիթէ ամենապարզ հանգամանքներով կատարուեր
էին այն ամեն գէտքերը որու ներքին կողմը նախորդ դլուի-
ներու մէջ տեսնանք :

Ժան Ալլժան Գանթինի մահուան անկողնին քով ժավե-
րէն ձերբակալ ըլլալով Մ . . . ի բանոը տարուելէն եաք
նոյն զիշերը երբ բանտէն փախաւ, սատիկանութիւնը կար-
ծեց թէ փախստական թիապարտը զէպ 'ի Բարիզի կողմը ուղ-
ղուած է: Բարիզ Մալսթրոմ² մ'է ուր ամէն բան կը կրո-
սուի, և աշխարհիս այս պորտին մէջ ամէն բան աներևոյթ
կըլլայ ինչպէս ովկիանուին սրբուին մէջ: Զկայ անտառ մը ո-
րու մէջ մարդու կարենայ այնքան ապահովութեամբ պահուի
որքան այս բազմութեան մէջ: Ասի յայտնի բան մ'է ամէն
տեսակ փախստականներու համար: Փախստականները Բարիզ
կերթան զէպ 'ի ծովին յատակը ընկղմելու պէս: Մարդ եր-
բեմն ընկղմելով կազատի, ոստիկանութիւնն ալ զիսէ այս
ազատաւմը, և աչա ասոր համար Բարիզի մէջ կը վնասէ
ինչ որ ուրիշ տեղ կորուսած է: Աւստի Բարիզի մէջ փլն-
տուեց Մ . . . ի վաղեմի քաղաքաղետը: Ժավէր Բարիզ կան-
չուեցաւ խողարկութիւններու նպաստելու համար: Ժավէր
իրօք մեծապէս նպաստեց ոստիկանութիւնն ժան Ալլժանը ձեր-
բակալ ընելու մասին: Պ. Ըապույշէ որ Անկէն կոմսին պաշտօ-
նէութեան ժամանակ ոստիկանութեան սրաշտոնէի քարտուղարն
էր, այն առ թիւ ժավէրին փոյթը և սրամտութիւնը դիտած,

կ Մ . . . ի ոստիկանը Բարիզի ոստիկանութեան պաշտօնաւոր անբուժն դասը անցուցած էր . . զ . Ըապույեէ արդէն ուրիշ անդամ աւ Ժավէրին պաշտօպանութիւն ըրած էր : Ժավէր Բարիզի մէջ տարբեր և պատուաւոր ծառայութիւն ըրաւ , թէ պարուաւոր բառը անակնուննելի երկի այս տեսակ ծառայութիւններու համար :

Ա' Ժավէր միտքէն չէր անցուներ Ժան Վալժան , վասն զի միշտ որսորդութիւն ընող այս շուները երեկուան զայլը կը մասնան այսօրուան զայլին պատճառաւ : 1823 դեկտեմբեր ամիսին մէջ Ժավէր որ ամեննեին չէր կարդաք օրադիքները , օրադիք մը կարդաք , վասն զի միտքետութեան մարդ ըլլալով « իշխան սպարապետին » յաղթանակաւ Պայօն մասնելուն մասն բարման սպարապետը դիմակալ ուղած էր : Երբ լմցուց այն յօդուածը զոր կարդալու հետաքրքրութիւն ունեցած էր , թէրթին ստորագը անուն մը , Ժան Վալժան անունը իր ուշադրութիւնը հրաժիրեց : Արագիրը կը ծանուցանէր թէ Ժան Վալժան անուն թիապարտը մեռած էր , և եղելութիւնը այն սիսի սպահով կերպավ կը հրատարակէր որ Ժավէր չկրցաւ տարակուսիլ , և ըստաւ միայն . ԱՌԵԿՆ լու բնադը չեցելունն է : Յետոյ լրագիրը նետեց , և աւ միտքը անդամ չըր բաւ :

Ժամանակէ մ'ետք ՍԵՆ-Է-ՌԵԱԼ ոստիկանութեան պաշտօնաւունին կողմէն Բարիզի ոստիկանութեան պաշտօնաւունը տեղեկալիր մը զրկուեցաւ . այս տեղեկագիրը մասուկի մ'առեանդին կը վերաբերէր որ մասնաւոր սպարապանն ըով Մօնֆերմէյլի զիւղին մէջ տեղի ունեցած էր , կը սուէր : Տեղեկագրին մէջ ըսուած էր թէ անձանօթ մը եօթ կամ ութ տարեկան պղտի աղջիկ մը զողցած էր , զոր մայրը այն զիւղին մէջ պանդոկապետի մը յանձնած էր . այս պղտիկը Գօղէթ կանուանէր . մայրը Գանթին անուն աղջիկ մ'էր որ հիւանդատունի մէջ մեռած է , առանց յայտնի ըլլալու թէ երբ և ուր մեռած է : Երբ Ժավէր տեսաւ այս տեղեկագիրը սկսաւ խորունկ կերպով մոածել :

Գանթինին անունը քաջ զիսէր : Աը յիշէր թէ ինք Ժավէր քահ քահ իննդայած էր երբ Ժան Վալժան իրմէ երեք օր թոյլտուութիւն ուղած էր այն կնիկին զաւակը առնել բերելու համար : Յիշեց թէ Ժան Վալժան ձերբակալ եղած էր Բարիզի մէջ երբ կառք կը մտնէր Մօնֆերմէյլի երթալու համար : Այն ժամանակի ումանք քանի մը նշաններ տեսներ համար կը մասնակի երեսութիւն այն կատար կը անդամ անդէր կը անդին առնել աղջի օրն աւ արդէն անդամ մ'այն զիւղին շնչականները զայցած էր , վասն զի զիւղին մէջ ոչ ոք տեսած էր զինքը : Ի՞նչ բան ունէր անի այս Մօնֆերմէյլի զիւղին մէջ , անկարելի եղած էր զուշակել թէ ինչ էր անգը նպատակը : Ժավէր հիմա կը հասկնար թէ ինչ է եղեր նպատակը : Գանթինին աղջիկը հսն էր . ժան Վալժան հոն կերպար աղջիկը ասնելու համար : Արդ անձանօթ մարդ մը այն մանկուչին դոցցած էր : Ո՞վ կրնար ըլլալ այս անձանօթը : Ժան Վալժանն էր արդեօք . բայց Ժան Վալժան մուտք էր . — Ժավէր առանց բան մ'ըսելու ուրիշի նլա Տ'կթէնի (Ընազեայ Պնակ) կառքը առաւ , — Բլա Տ'կթէն նլանչէթի անել փողոցն է , — և Մօնֆերմէյլ զնաց :

Կը յուսաբ թէ ընդարձակ աեղեկութիւններ պիտի առնու անիւ . բայց ընդհակառակին աւելի մութ զտաւ ինդիրը :

Առջի օրերը Թենարաբիէնները՝ զայրանալով շաղակրատեր էին : Արտայտին անկիրութիւնը շշուք հանած էր զիւղին մէջ : Հուտ մը բաղմաթիւ ձևերով սկսաւ պատմուիլ եղելութիւնը , և վերջապէս ըսուեցաւ թէ մանուկը զողցուած է : Ասոր հետեւութիւնը եղաւ ոստիկանութեան կողմէ այն տեղեկագրին Բարիզ զրկութիւնը : Երբ առջի զայրուցը անցաւ Թենարաբիէ իր զարմանալի բնազդումովը շուտ մը հասկցած էր թէ բնաւ զդուտ մը շունի տերութեան փաստաբանը յուղել ականջը բան ձելով , և Գօղէթի առեւանդին նկատմամբ իր բրած դան զատներուն անմիջական հետեւթիւնը պիտի ըլլար արդարութեան կայծակնալի բիրը հրաժիրել թէ իր անձին և թէ

իր ինեւ մը շփոթթ զործերուն վրայ : Յուերը չեն ախորժիք ջրագէն . անոնց առաջին չուղած բանն է լրյսի մէջ դանուիլ : Կախ և առաջ թեհարտիէ ի՞նչ մնկութիւն պիտի տար հար զար հինդ հարիւր ֆրանքին նկատմամբ զոր ընդունած էր : Կարճ կապեց . զայլ մը դրաւ կնիկին բերանը , և զարմանաւ ձեացուց երբ գործուած մանկան խօսքը կը բացուէր իրեն : Ամենեին չասկնալու կը զարնէր . իրաւ է թէ ՚ի սկզբան զանգատած էր այն սիրելի պկտիկը անանկ շուտ մը իր քովէն առնուելուն համար . իր զորովալի զզացումները զոհ ընկու համար կուզէր երկու կամ երեք օր ևս քովու պաշել մանկուհին . բայց անոր « հաւը » եկած և իրաւունքով առած տարած էր զան : Ժամկէր երբ Մօնֆերանը եկաւ , զօդէթի առեանդին պատմութիւնը այս ձեւը ընդունած էր : Գործին մէջ հաւ մը կար , որ իրը վարագոյր մը ծան վալժանը աներեսոյթ կը նէր :

Սակայն ժամկէր թեհարտիէի պատմութեան մէջ իրը խորաչափ քանի մը հարցում նետեց : — Ով էր այն հաւը և ի՞նչ էր անունը , — թեհարտիէ միամատար պատասխանեց . — Հարուստ երկրագործ մ'էր : Տեսայ իր անցադիրը : Կարծիմ թէ զ , կիյեօմ Լամպէր է անունը :

Լամպէր բարեմիտ մարդու անուն մ'է , խիստ անկասկած լի անուն : Ժամկէր Բարիկ վերադարձաւ :

— Ծան վալժան իրօք մոռած է , ըստ ինքնին , իսկ ես կալաշ (johard) մ'եմ :

« Նորէն կոկուէր մոռանալ այս պատմութիւնը երբ 1824ի մարտ ամիսին մէջ լսեց թէ Սէն-Սէտարի թաղը տարօրինակ մարդ մը կը բնակէր և թէ անոր մականունն էր « ողորմութիւն տուող մուբացկան » : Այն անձը , կըսուէր , հասառու մ'էր որու բուն անունը ոչ ոք զիտէր , և ոք մնապէս կապէր ութնամեայ պղտի աղջիկի մը հետ . այս աղջիկին ալ բան մը չէր զիտէր , բայց միայն Մօնֆերանը եկած ըլլալը : Մօնֆերանը այս անունը նորէն յիշուելով ժամկէրի ուշա-

թրաւթիւնը դրաւեց դարձեալ : Մուբացիկ ծեր լրան մը վաղեմի ժամկոչ մը որ այն անձէն ողորմութիւն կը նդունէր , ուրիշ քանի մը պարագաներ ալ կը պատմէր : Կըսէր թէ այն հասառուն խիստ գժնէտպէմ անձ մ'է . թէ միայն երեկ կոյեան ժամանակ գուրս կելնէ . թէ ամենեին չէր խօսիր ուրու հետ որ ըլլալը . թէ միայն երբեմն աղքատներան հետ կը խօսէր , և կզզուշանար որ չմօտին իրեն : Թէ սոսկալի հին և գեղին թիկնոց մ'ունէր որ միլիոններ կարծէր , վասն զիներսի ամեն կողմը դրամատոմներով լի էր և կարուած : — Այս պարագաները իրօք ժամկէրին հետաքրքրութիւնը շարժեցին : Այն տարօրինակ հասառուն առանց վախցնելու խիստ մօտէն աեսնելու համար օր մը ժամկոչին հինումին զդեսները վիտի առաւ , նաև այն տեղը ուր ծերունի լրտեսը ամէն իրիկուն կծուած կը նստէր ուռնողով աղօթելով և աղօթելու ատեն միանդ ամայն լրտեսնելով :

« Կասկածելի անձը » իրօք մօտեցաւ ժամկէրին որ մուրացիկ ժամկոչն հագաւսաով ծպտած էր , և ողորմութիւն մը տուաւ անոր . այն միջոցին ժամկէր զլուխը վերցուց , և ժան Վալժանը ճանշնալ կարծելով նաև ինք ընդունեցաւ այն ցնցումը զոր ժան Վալժան ընդունած էր ժամկէրը ճանշնալ կարծելով : Սակայն մութիւն լսաւ մը չկընալով դիտել , խարուեցաւ ժամկէր . ժան Վալժանի մաշը պաշտօնագէտ ծանուցաւ ուրած էր . ժամկէր ծանրածանը տարակուսի մէջ կը լլար , ժամկէր , իսկ Ճամաշարն ժամկէր ձեռքը մէկու մ'օձիքին չէր մօտեցներ :

Մարդուն ետեէն զնաց մինչեւ Կօրպայի տունը , և պառաւը խօսեցնել տուաւ . դժուար բան մը չէր խօսեցնելը : Պառաւը միլիոններով բեռնաւոր թիկնոցին եռթիւնը հաստատեց . հաղար ֆրանքնոցի դրամատոմն պարագան ալ պատմեց : Աչքովը տեսած էր , ձեռքովը շշափած էր : Ժամկէր սենեակ մը բռնեց , և նոյն օրը իրիկուն հօն բնակէլու եկաւ : Անծանօթ վարձաբնակին դուռին առջե կանդ առաւ մը

նելէ վայրիեան մանդամ դադրած չէր : Ժավէրին աչքը հեռացած չէր ժան Վալժանի վրայէն նոյն խալ այն միջոց ներուն յորում ասի կը կարծէր թէ ապահով վիճակի մէջ է : Ժավէր ինչո՞ւ չէր բոհեր ժան Վալժանը : Վասն զի տաշակին կը տարակուսէր :

Պէտք է ըսել որ այն ժամանակները ոստիկանութիւնը համարձակութիւն չուներ, աղատ մամուլէն կը նեղուէր : Քանի մը բոնի ձերբակալութիւններ լրազիրներու մէջ հրատարակութիւնը մինչև խորհրդարաններու ուշագրութիւնը դրաւած և ստափկանութեան պաշտօնատունին վեհերուաթիւն տուածէին : Անհատական պատաւթեան գէմ ոճիր դործելը ծանրածանը եղելութիւն մ'է : Աստիկանները կը վախնային որ չխարուին, ոստիկանութեան պաշտօնեան անոնց վրայ կը յարձակէր, ով որ սիսալէր, պաշտօնէն կը հանուէր : Միթէ կերեակայես թէ ինչ հետեւթիւն կրնային աւնենալ յետո դայ առղերը երբ քան լրագրի մէջ հրատարակուէին . . . Եւրէ սպիտակաչէր ծերունի հաւ մը, յարդի հասանու մը, իր ութնամայ թոռնուհին հետ պարտելու ասեն բոնուեցաւ և իրը փախտական թիապարտ ոստիկանութեան պաշտօնատունի բանար տարուեցաւ : — Կրկնենք նաև թէ Ժավէր ինքն ալ խղճովին կը տարակուսէր, ոչ միայն իր մեծէն, այլ նաև իր խղճէն պատուէրներ կը նդունէր զգուշութեամբ վարուելու համար : Ժավէր իրապէս կը տարակուսէր Ժան Վալժան կրնակ կը գարձնէր և մութին կը քայլէր :

Տրտմանթիւնը, խովովութիւնը, անձկութիւնը, վհասութիւնը, զիշերով փախչելու տախուելով Գողէթին և իրեն համար Բարիզի մէջ բաղդէն ապաստանարան մ'ուզելու այս նոր փորձանքը, մանկան մը քայլին համեմատ քայլելու հարկը, վերջապէս ամեն բան՝ առանց Ժան Վալժանի գիտութեան անոր զնացքը փոխած, և մարմինի գիրքին այնպիսի ծերութեան երեսյթ մը տուածէր որ ոստիկանութիւնը անդամ որու մարմատորութիւնն էր Ժավէր, կրնար խարսիլ

քիկ ընելու համար, յուսալով թէ անոր ձայնը պիտի լսէ և ճանչնայ, բայց ծան Վալժան կը պակին ծակեն անոր Ճըրապէն նշմարեց, և լութիւն պահելով լրաեսին յոյսը ՚ի գերեւ հանեց :

Հետեւալ օրը Ժան Վալժան տունէն ելնելու պատրաստուեցաւ : Բայց հինդ ֆրանքնոց թալեռը որ ձեռքէն ինկածէր ձայն հանելով պատաւին ուշագրութիւնը հրաւիրեց, պառաւը լսելով թէ Ժան Վալժան ստակ կը խառնէ, կարծեց թէ տունէն պիտի ելիէ ան, և զնաց շրւտ մը իմաց տուած Ժավէրին : Գիշերը երբ դուրս ելաւ Ժան Վալժան, Ժավէր հետը երկու հոգի առաջ կը պատվարին ծառերուն ետել :

Ժավէր սատիկանութեան պաշտօնատունէն օդնական ասած էր՝ առանց ըսելու թէ ովէ է այն անձը զոր կը յուսար բըռնել : Ասի իր զաղանիքն էր, և երեք պատճառաւ չուզած էր յայսնել . . . Կախ, վասն զի ամմափոքր անզուշութիւնն մը կրնար ուշաբրել Ժան Վալժանը, երկրորդ, վասն զի եթէ ձերբակալ ըսելու բլաբ մուած կարծուած փախտական հին թիապարտ մը, դասապարտեալ մը որ արդարութեան պաշտօնատունի արձանագրութիւններուն մէջ ժամանակաւ անձնն վառանուած շաքարենիքներու դասը անցած էր մշտնջենապէս, փառաւոր յաջողութիւն մ'ունեցած պիտի ըլլար, յաջողութիւն մը զոր բարիզի սպոտիկանութեան հին պաշտօնատունները անշուշ չզիտի ուզէին կերցնել Ժավէրի պէս նորեկի մը, և կը վախնար որ ձեռքէն չշափշակին իր թիապարտ, երբորդ, վասն զի Ժավէր Ճարտարագէտ մ'ըլլալով անակնալ դործեր կատարելու Ճաշակի մ'ունէր : Կատէր այն յաղթանակները որոնք՝ շտարուած՝ կը հոչակուին, և որոնց վրայ յառաջմէ այնքան շատ կը խօսուի որ ալ զործին համը հոտը կը փախի : Ժավէր իր հրաշակերտները դաշտնասէս պատրաստելու և յանկարծ երեան հանելու սովորութիւն ունէր :

Ժավէր ծառէ ծառ, փողոցէ փողոց, անկիւնէ անկիւն անցնելով Ժան Վալժանին ետեւն զացած էր, և զան տես-

ոյս փոփոխութենէն և երեսյթէն , և իլօք խարուեցաւ : Քիչ ըստվին մօսենալու անհնարութիւնը , ժան Վալժանի հաշուասթը որով վտարանդի վաղեմի գաստիարակի մը կը նմանէր , Թենարտիկի վլայութիւնը որով ժան Վալժան հաւ մը կը կարծուէր , վերջապէս հաւատալը թէ թիարանի մէջ մեռած էր ան , ալ աւելի կը բաղմէին (accroître) այն տարած կոյսները որոնք ժավէրի մտքին մէջ կը գիզուէին հետզետէ :

Վայրիեան մը միաքը գրաւ յանկարծ անոր անցազիրը ուղել և նպիլ : Բայց եթէ այս մարդը ժան Վալժանը չէր , և եթէ այս մարդը պատուաւոր և ծերունի հասառու մը չէր , կարելի է թէ բարիզի մէջ զործուած ապիրատութեանց անտես հեղինակներու խումբին չետ խիստ դաղսնի կերպով և վարպետութեամբ յարաբերութիւն ունեցող յանգուղն անդամ մ'էր , աւաղակներու խումբի վտանդաւոր պարագլուի մ'էր , որ իր միւս յատկութիւնները շաշտնելու համար ողորմութիւն կուտար , ինչպէս որ այս անսակ անձերու վաղմի սովորութիւնն է այսպիսի կերպեր զործածելու : Հաւանական է թէ թագուն ընկերներ , յանցակեցներ ունէր , նաև պատրաստական բնակարաններ ուր անշուշտ պատսպարուելու կերթար : Փողոյններուն մէջ ըրած այն վարտուղի շրջաններէն յայտնապէս կերպար թէ հասարակ բարեմիտ մը չէր ան : Զան անմիջապէս բռնելը ապագային շահերը ներկայ շահին դոցէլ էր : Անը էր սպասելու անպատեհութիւնը : Ժավէր շատ ապացով էր թէ չպիտի կրնայ փախչիլ ժան Վալժան : Շատ աւտիք բաւական վարանումով զրաւուած կը քայլէր հաշրումէի հարցումներ ընելով ինքնին այս անիմանալի անձին նկատմամբ :

Սակայն ետքէն երբ Քօնթուաղի փողոցը մտան , ժավէր կապելայէ (cabaret) մը արձակուած պայծառ լցուին շնորհիւ որոշապէս Ճանչցաւ ժան Վալժանը :

Աշխարհիս մէջ երկու էտիներ կան որ խորին սարսուու մը կղզան , մին է պաւակը դանող մայրը , և միւսն է որսը դըմա-

նող վաղրը : Ժավէր աչա այս խորին սարսուուը զգաց :

Երբ իրօք Ճանչցաւ ժան Վալժանը , աչարկու թիապարու դիմաց որ չետը երկու զինուոր կար , և Քօնթուաղի փողոցին ոստիկանութեան տեսուցէն օգնական բերել առւաւ : Փշտ զաւական մը բռնելէ առաջ պէտք է ձեռնոց դրուիլ :

Եյս պատճառաւ ուշանալուն և իր զործակալներուն չետիորհրդակցին լու դիմամամբ Քօնէնի քառուղիին բերանը սպասելուն համար մազ մնաց որ որսին շաւիդը պիմափ կորուսէր բայց շրւտ մը զուշակցի թէ ժան Վալժան կուզէր առուակին անդիի կողմը մնցնիլ և իր որսորդները ասդիի կողմը թողուլ : Գլուխը ծուց և մտածեց որսին հետքը փնտուող շրւնի մը պէս որ քիթը զետնին կը հպէ հետքն չշեղելու համար : Ժավէր՝ իր զօրաւոր բնազգումն առաջնորդութեամբը ուղղակի Աւտուրելցի կամուրջն զնաց : Բաժառուին հարցում մ'ընելով աեղեկութիւն առաւ :

— Պղտի աղջիկի մը չետ մարդ մը տեսաք :

— Երկու սու առի իրմէ քիչ մ'առաջ , պատասխանեց բայց առաւն :

Ժավէր երբ կամուրջին վրայ հասաւ , զէտին միւս կողմէն տեսաւ ժան Վալժանը որ Գօնէթին ձեռքէն բռնած կանցնէր այն մայտանէն ուր լուսինը կը Ճառագայթէր : Ժան Վալժանին Ծըմն-Վէր-Սէնթ-Անթուան ըսուած փողոցը մանէն ալ տեսաւ . միաքը եկաւ ժանրօյի անել փողոցը որ կափուլ պէս կազմուած էր , նաև Ցրուա-Սիւրի միակ բերանը որ Բիզրիսի զոհէր կենէր : Արտորդներու պէս կարենու իր մարդերուն մին դրկեց որ զարտուղի Ճամբէ մ'երթալուլ Ցրուա-Սիւր փողոցին բերանը սպասէ : Գիշերապահներու խումբ մ'անցաւ , որ Կաւարանի պահնորդարանը կը վերադառնար . Ժավէր այս խումբին ձայն առւաւ և հետք առաւ : Ասանկ խաղերուն մէջ ամէն մէկ զինուոր անու (atout) մ'է : Մանաւանդի թէ սկզբունքը Ժ'է որսորդութեան հմտութիւն ունենալ և բաղմաթիւ պա-

աւկաներ առնուլ վարազ մը որսալու համար : Երբ այն պատրաստութիւնները աեւաւ, զգաց թէ ալ բոնուած է ժան Վալժան քանի որ աչ կողմը ծանրօյի անել փողոցը, ձախ կողմը իր ոստիկանը, և ետեւ ալ ինք այսինքն ժան վէր կար, ունտի քաշ մը քթախոտ առաւ :

Եետոյ սկսաւ խաղալ: Պահ մը գծոխային կերպով հրձուեցաւ, թող տուաւ որ ժան Վալժան ուղածին չափ երթայ; վասն զի զիալը թէ արդէն բնոնած է ան, բայց կը փառ փարէր կարելի եղածին չափ յապաղել ձերբակալու թեան վայրիեանը, վասն զի երջանկութիւն մը կը վայելէր զան ձերբակալ և աղատ տեսնելով, և հեշտորէն նայուածքը առ նոր վրայէն չեռացնելով սարդի մը պէս որ թոյլ կուտայ ձանձին թուզիլ, և կատուին պէս որ թոյլ կուտայ վակվկել: Ճիրանը և մաղիլ զդայական հրէշային հեշտու տութիւն մ'ունին, այս հեշտութիւնն է բանտարկուած անսունին անոնց ձանձին մէջ ըրած անշայտ չարշումը: Կայ արդեօք հեշտութիւն մը որ կարենայ նմանիլ այսպիսի հեղ ձումի մը :

Ժավէր ուրախութիւն կը վայելէր: Իր ուռկանը հաստատու կերպով հիւսուած էր: Ապահով էր թէ պիսի յաջողի, չիմա ալ ուղած վայրիենին կրնար բոնել որնը, իստա կան էր որ ձեռքը դոցէ անդամ մը :

Հետը զինու զօրութիւն ունէր, հետեւաբար ժան Վալժան որքան ալ հումմու, որքան ալ ուժեղ, որքան ալ յուսա հաս ըլլար; Ժավէր և ոչ իսկ միտքէն կանցունէր թէ կը զի մագրի ան :

Ժավէր կամաց կամաց յառաջացաւ, անցնելու ատեն՝ զողի մը զրանները որոնելու պէս փողոցին բոլոր խորշերը որոնելով և ինուզարի լով:

Երբ ոստային մէջ տեղը համաւ, չդաւա ձանձը:

Ալ երեակայէ իր զայրոյթը:

Տրուա-Միւրի և բիղրիւսի փողոցները դրած պահնորդին

հարցուփորձ ըրաւ, պահնորդը թէե անխոռով իր աեղը կեցած, այլ չտեսած էր մարդուն անցնիլը :

Երբեմն եղջերու մը նաև վէրք մ'ընդունելէն ետք կը փախչի, թէե սպառականներէ պաշարուած ըլլայ, անատեն ամենէն քաջավարք որսորդները զիստեն ինչ մեկնութիւն տալ: Տիվլիկէ, Լինելիլ և Տէրբէ ափ ՚ի բերան կը մնան: Արթօնժ անզամ մ'այսպիսի փորձանքի մը հանդիպելով պոռաց:

— Եղջերու մը չէ այն, այլ կախարդ մը: Ժավէր նոյնպէս այսպիսի աղաղակ մը արձակել պէտք էր: Յոյսը ՚ի գերե ելնելուն համար պահ մը յուսահատեցաւ և կաղեցաւ:

Ստոյդ է թէ Կարուէռն Թուսիայի պատերազմին մէջ սխալներ ըրաւ, թէ Ալեքսանդր Ինտիայի պատերազմին մէջ սըսիաններ ըրաւ, թէ Կեսար Աֆրիկէի պատերազմին մէջ սըսիաններ ըրաւ, թէ Արտրոս Սկիւթացւոց գէմ պատերազմելու միջոցին սխալներ ըրաւ, և թէ Ժավէր նոյնպէս սխալեցաւ ժան Վալժանի գէմ մղած պատերազմին մէջ: Գուցէ սխալեցաւ վաղեմի թիապարտը շուտ մը չճանշնալով, առաջին անդամ տեսնելուն պէս պէտք էր որ ձանցած ըլլար դան: Սխալեցաւ Կօրպօյի տունին մէջ անմիջապէս և պարզապէս զան ըրոնելով: Սխալեցաւ Բօնթուազի փողոցին մէջ հանդապէս զան ճանշնալէն ետք չպահանձն համար: Սխալեցաւ Յօլէնի քառութիւն բերանը լուսնկային իր ոշակիցներուն հետ խորհուրդի նստելով: Ստոյդ է թէ կարծիք առնելով օգտակար է, և անօրութ չէ ձանշալ և հարցուփորձ այն շուները որոնք որսորդութեան մէջ արժանահաւատ կը սեպուին: Բայց որսորդը կը պարտաւորի ոչ այնքան ծայրացել զդուշութեան միջոցներ ձեռք առնուլ երբ անհանդարա կենդանիներ որսալու կենէ, ինչպէս են զայլը և թիապարտը: Ժավէր չափազանց հոգ տարաւ որպիս զի իր հոտա

ուռ շուներուն երամը ամենեին շշեղի այն շատիղէն ուսկ կերթար կենդանին, չետեաքար ասի անոր դիատուրութիւնը կրնալով հասկնալ փախաւ : Ժավէր սիամլցաւ մանաւանդ երբ Աւտերլիցի կամուրջն որսին հետքը նորէն զանը լըն ետք՝ այնպիսի մարդ մը գերձանի մը ծայրով բոնելու ահադին և տղայական խաղը խաղաց : Խնդիրնքը այնքան զօրաւոր կարծեց որքան չէր, և կարծեց թէ կրնար առիւծի մը չետ խաղալ իր մուկի մը չետ : Բայց միանդամայն շաստկար կարծեց ինքինքը երբ աշակից փնտոեց : Աղետալք դուշաբութիւն, կորուստ թանկադին ժամանակի : Ժավէր այս ամէն սխալները ըրաւ, բայց և գերձեալ աշխարհին ամենէն վարդետ և ամենէն ուղիղ լրտեսներուն մին էր : Ժավէր էր ինչ որ որսորդութեան արշեստին մէջ ի ժամանակ շանը հանուանի՝ բառին բոլոր նշանակութեամբը :

Մէծ ուղիղ է տներն ալ իրենց յատուկ խաւարումներունին : Նշանաւոր աղայամատթիւնները՝ հաստ չուաններուն պէս՝ բաղմաթիւ շիզերէ կը բաղկանան : Ա'ս պարանը թել առ թել, զատէ՛ մի առ մի ամէն հաստատիչ պատճառները, և ահա ամէնն ալ մի առ մի կը կտրես և, առ է եղեր, կըսես զարմանալով : Բայց հիւսէ՛ պարանին այս թելը և զալարէ՛, և ահա ահադին բան մը կըլլայ, Աթթիւս կը վարսնի Վարսիենէն դէպ Արենլք՝ և Վալանթիւնէն դէպ Արեմուտք (արշաւելու) : Անիսալ Գաբուայի մէջ կուշանայ, Տանթօն Արսի-Սիւր-Օպի մէջ կը քնանայ :

Ինչ և իցե՛, ժավէր երբ նշմարեց թէ ժան Աալժանը փախցուցած էր, չըուարեցաւ : Ապահով ըլլալով թէ թիարանէն փախչով եղեռնադործը մօտակայ տեղուանքը պիտի ըլլայ, հոն հոս մարդեր գրաւ որ դիտեն, կափուլներ և ծուղակներ պատրաստեց, և մինչեւ առաւօտ թաղին չորս կողմը շրջեցաւ : Կախ և առաջ աշքին դարկաւ կանթեղին անկարպութիւնը որու չուանը կտրուած էր : Ասի պատուական նշան մ'էր . սակայն խաբուեցաւ անկէ, վասն զի փոխանակ ամէն

տեղ փնտուելու ժանրօյի անել փողոցը խուզարկեց միայն : Այս անել փողոցին մէջ բաւական ցած պատեր կան և կը նային պարտէզներու որոնց ցանկապատները լայնատարած անմշակ երկիրներու կը յանդին : Անշուշո ժան Աալժան անկից փախած պիտի ըլլար : Ստոյգ է թէ ժան Աալժան եթէ քիչ մաւելի յառաջացած ըլլար ժանրօյի անել փողոցին մէջ, հաւանական է թէ փախէր այն պարտէզներէն, և ահա անսատեն պիտի բոնուէր : Ժավէր ասեղ մը վնասուելու պէս խուզարկեց այն պարտէզները և երկիրները :

Արշալոյի ժամանակ երկու ուշիմ մարդ թողուց որ դիտեն չորս կողմը, և ստիկանութեան պաշտօնատունը վերադարձաւ՝ դողէ մը բոնուած ամօթահար լրտեսի մը պէս :



ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ

ԲԼՈՒ-ԲԻԳԲԻՒ

ԳԼՈՐԻ ԱՌԱՋԻ

ԲԻԴՐԻՒՄԻ ԴՐԻՀՅ, ԹԻՒ 62

Կըս դար առաջ ինչ որ էր այս կամ այն տունին մծ դուռը, Ճիշդ մի և նոյնն էր նաև բիզրիւմի դոփին այն մծ դուռը որու թիւն էր 62: Այս դուռէն որ սպալրաբար կիսովին բաց կը մնար կարի հրապուրելի կերպով մը, երկու բան կը տեսնաւէր որոնք ոչ այնքան տխուր կերեային, մինչ էր դաւիթ մը որու շուրջը որթերով ծածկուած պատեր կային, միան էր գոնապանի մ'երեսը որ անդորձ կը գեղերէր: Ներսի պատին վերեւը մեծամծ ծառեր կը նշմարուէրին: Երբ արեի Ճառապայթ մը զաւիթին մէջ կը ծառալուէր զուարթօրէն, երբ բաժակ մը զինի գոնապանին զուարթութիւն կուտար, դժուարին էր բիդրիւս դոփին 62 թիւն առջեկն անցնիլ առանց կարծելու թէ զուարթ տեղ մ'է այն: Սակայն տիրալի էր կիսովին նշմարուող այս տեղը:

Եթը կը ժպտէր, իսկ տունը կաղըթէր և կուլար:

Եթէ կարենայիր այս տունէն ներս մանել, թէ կիւրին չէր, և դրեթէ մանելը ամենուն համար ալ անհնարին, վասըն դի գուռը բանալ տալու համար մասնաւոր խօսք մը կար գոյք պէտք էր դիտանալ և ըսել գոնապանին, եթէ կըսէմ, կարենայիր ներս մտնել, աջ կողմդ դառնալով պատի բակ մը կը մտնէիր, ուր երկու պատի մէջ սեղմուած սանդուղ մը կը կար, այս սանդուղը այնքան նեղ էր որ մէկ հողի մայն կըսէնար սղմիլ և վեր ելնել, եթէ չվախնայիր այս սանդուղին

դեղնակոյն ներկերէն և շղողակոյն նուարտաններէն, և եթէ համարձակէիր վեր ելնելու, առաջին վերնակաւիթէ մը, ապա երկորդէ մ'ալ կանցնէիր, և կը հասնէիր առաջին գտտիկոնը որ փող մ'ունէր և ուր հանգարաւաէտ յամառութեամբ մը տակաւին կը շարունակուէին դեղնակոյն ներկերը և շղողակոյն նուարտանները: Թէ սանդուղը և թէ փողը երկու զեղեցիկ պատուհաններէ լոյս կանէին: Փողը քիչ մ'անդին անկիւն մը կը կաղմէր և կը մթննար: Եթէ այս անկիւնէն գտանայիր, քանի մը քայլ առնելով դուռի մ'անջև կը հասնէիր, որ զոց չէր և որ այս պատճառաւ ալ աւելի խորհրդաւոր կերևար: Գուռը հրելով տասը քառակուսի կանդանի չափ տարածութիւն ունեցող պղտի սենեակ մը կը մանէիր, որու յատակը աղիւսաշէն էր: Սենեակը լուսացուած, մաքուր և ցուրտ էր, և պատերը ծածկուած էին նանքինեան ծաղկանկար կանաչ թուղթերով որոնց արձակը տասնուհինդ ուու է: Սպիտակ և ալզու լոյս մը կուգար ձախակողմեան մեծ պատուհանէ մը որու ապակինները փոքրաձեւ էին և որ սենեակը ամբողջ լայնութեամբը կը դրաւէր: Եթէ նայէիր, մարդ մը չէիր տեսնէր, եթէ մտիկ ընէիր, ոչ քայլ մը, ոչ ալ մարդկային շշուկ մը կը լոէիր: Պատը մերի էր, սենեկին մէջ ամնելին կարասի չկար, և ոչ իսկ աթոռ մը:

Եթէ զարձեալ նայէիր, գուռին գիմացի պատին վրայ մէկ ու կէս քառակուսի կանդունի մծութեամբ քառակիւնաձեւ ծակ մը կը տեսնէիր որ մէկ մէջու մնցէ անցած սեւ, վարակաւոր և հաստատուն սիւնակներէ բաղկացող երկաթեայ վանդակի մ'ունէր, այս սիւնակները աղիւսակներ, կբնամ ըսելթէ հիւսկէնի օղակներ կը կաղմէին որոնց անկիւնադիմը մէկուկէս բթամատի չափ չկար: Կանքինեան թուղթին կանաչագոյն ծաղկիները հանդարաօրէն և կարգաւ մինչև այս երկաթէ սիւնակները կը հասնէին՝ իրենց տիրալի մերձաւութեամբը առանց վախճնելու և յուղելու զանոնք: Եթէ

իենդանի էակ մը անօրինակ նիշարութեանը վստահելով այն քառանկիւնաձև ծակէն մանելու կամ ելնելու փորձ մ'ընել լու աւ ըլլար, երկաթէ վանդակը պիտի արդիէր զան: Այս վանդակէն մարմինը չէր կրնար անցնիլ. բայց աչերը այս ինքն միտքը կրնար անցնիլ: Կարծես թէ այս նպատակաւ շինուած էր վանդակը, վասն զի քիչ մը ետեօք պատին աղուցուած թիթեղէ տախտակի մ'աւ կար որ պարզուեփի մը ծակերէն աւելի մանրադիտական հազարաւոր ծակեր ունէր: Այս թիթեղին վարի կողմը նամակատուփի մը բերանին նման չեղք մը բացուած էր: Վանդակաւոր ծակեն աջ կողմէն կախուած դերձանի ժագաւէն մը կար որ զանդակի թելի մը կապուած էր:

Նմէ շարժէիր այս ժագաւէնը, պատի զանդակ մը կը հընչէր, և խիստ մօտէն ձայն մը լսելով կը սարսուէիր:

— Ո՞վ է ան, կը հարցունէր ձայնը:

Զայնը կնիկի ձայն մ'էր, մեղմ ձայն մ'էր, այնքան մեղմ որ սոսկալի էր:

Հոս ես դաղանի խօսք մը կար, զոր պէտք էր զիտնալ: Նմէ չի խնայիր այս խօսքը, ձայնը կը լուէր, և պատն աւ իր առջի լուութիւնը կառնուր, իր թէ միւս կողմը զերեղ մանական աշարկու մթութիւն մ'ըլլար:

Կթէ դիանայիր խօսքը, ձայնը կը կրինէր.

— Աչ կողմն մտիք:

Վնատեն աջ կողմդ պատուհանին դիմացը տպակեայ դուռ մը կը դիմակիր, որու վերեւ ապակիով աղուցուած և զոր գոյնավ ներկուած պատուհանի շրջանակ մը կար: Գոնափակը կը վերցնէիր, դուռէն ներս կը մտնէիր, և կղդայիր ճիշդ այն տպաւորութիւնը զոր կրգայ մարդու երբ թատրոնին մէջ վանդակաւոր խցիկ մը կը մանէ՝ վանդակը բացուելէ և ճրադը վլառուելէ առաջ: Իրօք տեսակ մը թատրոնի օթեակի մը կը նմանէր այն նեղ խցիկը որ ապակեայ դուռէն հաղիւ հազ աղօստ լոյս մը կառնուր, և ուր երկու հին աթոռ և օղաձն է հիւսը բոլորին աւրուած փսիամէ վարագոյր մը կար,

իրական օթեակ մ'էր այն, և առաջակողմին վրայ որ մարդու մը հասակին չափ բարձր էր, սև փայտէ դարակ մ'ունէր: Այս օթեակը վանդակ ունէր, որ չէ Օքէրայի թատրոնի օթեակներուն պէս ոսկեզօծ էր և փայտէ, այլ երկաթէ ձողերով շնուռած ամենատձեւ վանդակ մ'էր. այս ձողերը անշնորհ կերպով մը մէկ մէկու մէջէ անցած և զոյ ձեռքի նման հաստ կցարաններով (scellement) պատին կցուած էին:

Կերս մանելէդ քանի մը վայրկեան եաքը երբ նայուածքդ կոկուէր սովորիլ այս աղօտ կիսալցյին և տեսնել, կուզէիր վանդակին անդիի կողմը դիակել, բայց վեց բթամատէն աւելի չէր կրնար հեռանալ նոյուածքդ, վասն զի հոն երկու սև փեղկեր կային, որոնք ամրապնդուած էին փայտէ պահանգներով. այս պահանգները տեսակ մը հոտաւէտ հացէ ձևով գեղնագոյն նկարներ ունէին:

Այս փեղկերը՝ որք միշտ զոյ էին յօդաւոր, նաև երկայն և նուրբ թիթեղներու բաժնուած էին և վանդակը կը ծածկէին բոլոր լայնութեամբը:

Քանի մը րոպէէն ետք ձայն մը կը լսէիր, որ այն փեղկերուն ետեւէն քեզ կը կանչէր և կըսէր.

— Հուս եմ: Ի՞նչ կուզէք իզմէ:

Այս ձայնը սիրելի, երբեմ աւ պաշտելի ձայն մ'էր: Ոչ ոք կը մեսնուէր: Հազիւ հազ շունչը մը շունչը կը լսուէր: Կարծես թէ դիւային հրաւէր մ'է այն որ դերեզմանի միջնորմին ետեւէն կը խօսէր հետպ:

Նմէ ունեայիր այն քանի մը հանգամանքը որոնք կը պահանջուէին քեզմէ և զոր ամէն մարդ չէր կրնար ունենալ, փեղկերուն մէկուն նեղ տախտակը դիմացդ կը բացուէր, և հրաւէրը երեսյթ մը կըլլար: Վանդակին ետեւ, փեղկին ետեւը՝ վանդակին ներածին չափ զլուիր մը կը նշմարուէր ուրու բերանը և կղակը միայն կերպային, իսկ մնացորդ մասը մե քողով մը ծածկուած էր: Աւաթոյր լանջանակ մը կընդաշմարէիր, նաև հազիւ հազ նշմարելի կերպարան մը որ մե

պատահքով մը ծածկուած էր : Այս դլուիը հետդ կը խօսէր,
բայց չէր նայեր և ոչ ալ կը ժառէր քեզի :

Ետէդ եկող լոյսը այնպիսի կերպով տրամադրուած էր
որ գու կերպարանդ անոր մեւ և անոր կերպարանը քեզի
Ճերմակ կերմար : Այս լոյսը խորհրդանշան մ'էր :

Սակայն այն փեղիին ծակէն աչերդ անյաղաբար կը սու-
զէին դէպ 'ի ներս ուր ոչ ոք կընար նայիլ : Սդազգեստ կեր-
պարանին բոլորափը բոլորովին ամայի և թափուր էր : Աչ-
բովդ կը զննէիր չորս կողմը և կաշխատէիր նշմարելու ի՞նչ
որ կը շրջապատէր երեսյթը : Քանի մը բոպէէն ետք կը դի-
տէիր թէ բան մը չես տեսներ : Տեսածդ էր դիշերային մը-
թութիւն, գատարկութիւն, խաւար, զերեզմանական շողիի
մը հետ խառնուած ձմեռնային մշուշ մը, տեսակ մ'ահուելի
հանդաբառութիւն, լուսութիւն մը ուր բան մը, նաև հա-
ռաջում մը չէր լսուեր, ստուեր մը ուր ոչինչ, և ոչ իսկ
ուրաւականներ կը նշմարուէին :

Տեսածդ վանքի մը ներսն էր :

Այն տխոյք և տաղտկատեսիլ տունին ներսն էր որ Ալ-
տնջենական Երկրպագութեան (Adoration Perpetuelle) պեր-
չարուուչիներուն³ (bernardine) վանքն էր : Այն օժեակը
ուր կը զտնուէիր, վանքին խօսարանն էր : Խոկ ձայնը, առ-
ջի անդամ հետդ խօսող ձայնը շրջանաւոր պահարանի տես-
չուչիին ձայնն էր, այս կրօնուչին անշարժ և լուիկ մնջիկ
պատին միւս կողմը միշտ նստած էր քառակուսի պատուչանին
քով, զօր կրկին պահանակի պէս կը պաշտպանէին երկաթէ
վանդակը և բիւրաւոր ծակէր ունեցող տախտակը :

Վանդակաւոր օթեակը մթին կերմար, վասն զի խօսարանը
աշխարհիս կողմէն մէկ պատուչան ունէր միայն, խոկ վանքին
կողմէն չունէր բնաւ : Պէտք էր որ օտարները բան մը չկա-
րենային աեսնել այս նուիրական տեղը :

Սակայն այս մթութեան անդիի կողմը բան մը կար, լոյս
մը կար, այս մահուան մէջ կեանք մը կար : Այս վանքը թէն-

ամի՞ն վանքերէ աւելի փակուած է, կուզենք սակոյն ներս
մանել, բնթերցողն ալ մեր հետը առնել և՝ առանց չափը
մասնալու ըսել անոր այնպիսի բաներ զոր պատմչները տե-
սած չեն բնաւին, հետեաբար և ոչ ալ ըսած են երբէք :

ԳԼՈՒԽ ք.

ՄԱՐԹԻՆ ՎԵՐԿԱՅԻ ՎԱՆԱԿԵՆ ԿԸՐՑՅ

ԱՅՍ վանքը որ երկար տարիներէ 'ի վեր Բիզրիսի
դուիչը հաստատուած էր և տակաւին կը կենար 1824ին,
Մարթէն Վերկայի վանական կարդի պերնաւու հիներու կու-
սարան մ'էր :

Հետեաբար այս պերնաւու հիները չէ թէ պերնաւու ան-
ներու պէս Գլուխոյի⁴ այլ պէնէտիկթեաններու⁵ պէս՝ Սիմօն⁶
կը յարէին : Ուրիշ խօսքով ըսենք, չէ թէ սուրբ ուերնա-
րի, այլ սուրբ Պընուայի հատակու հիներն էին անոնք :

Ով որ փոքր ի՞նչ հատորներ խառնած է, զիտէ թէ 1425ին
Մարթէն Վերկա պերնաւու հիներու-պէնէտիկթու հիներու
միաբանութիւն մը հաստատեց, որու կերպնական վանաւունը
Սալամանկի, իսկ Ճիւղը Ալլալայի մէջ էր :

Այս միաբանութիւնը Եւրոպայի բոլոր պատպաւաւն եր-
կիւներուն մէջ Ճիւղը արձակած էր :

Կրօնական ուխտի մ'ուրիշ ուխտի մը հետ պատուաստիլը
անսովոր բան մը չէ լատինական եկեղեցին մէջ :

Քանի որ սուրբ Պընուայի ուխտին վրայ կը խօսինք, կը
հաստատենք թէ այս ուխտին կը յարին բայ 'ի Մարթէն
Վերկայի վանական կարդէն չորս միաբանութիւն, որոնց
երկուքը այսինքն Մօն-Գասէն և սուրբ Ժիւսթին ըլ բա-
տուա Խաւլիայի մէջ, և երկուքն ալ այսինքն Գլիւնի և Սէն-
Մօր Գրանսայի մէջ է . նաև ինը ուխտեր, այսինքն Վալու-
պրօղա, Կրամօն, Սէլէսթէնները, Գամալտիւնները, Շար-
թբեանները, Կուաստայեանները (humiliés), Օլիվաթէօր-

Աերը և Սիլվեսթրեանները, վերջապէս Սիթօ, վասն զի Սիթօ թէ ուրիշ ուխտեցու Ճիւղ մ'է, սակայն նոյն խիլ ինք սաւրբ Պրնուայի մէկ շառաւիղն է : Սիթօ՝ 1098ին Լանկրի թէնի մէջ Տօլէսսի աբբաս սուրբ Քայէրի ժամանակները հաստատուած է : Արդ սատանան որ Սուսպիրայի անապատը քաշուած էր, (Ճեր էր : Ճգնաւոր եղած էր արդեօք) 329ին արտաքսուեցաւ Արղանի Հին տաճարէն ուր կը բնակէր յանուն սուրբ Պրնուայի որ տանեօթ տարեկան էր :

Գալրմ լիլիներու կանոնէն եղը, սրնք բօկոտն կը քայլեն,
ուռիի կտար մ'ուսին իրենց զին վրայ, և բնաւ չեն նստիր,
ամենէն տաճանելին Մարթէն Աներկայի պերնաբառուհիներուն-
ուինէտիթու շիներուն կանոնննէ : Առնք սևեր կը հագ-
նին լանջանակի մը հետ, որ սուրբ Պընուայի մասնաւոր պատ-
ուերին համեմատ միաբանուհին մինչեւ կղակը կը ծածկէ :
Խայն թեզանիներուն ասուե օօպա մը, բրդեղէն մեծկակ քող-
մը, մինչեւ կղակը ելնող զինոց մը որ կուրծքին վրայ քա-
ռակուսօրէն (carrément) կապուած է, վարսակալ մը որ
մինչեւ աշերուն վրայ կիջնէ, այս է աշա անտոց հագուստը :
Բոլորն ալ սե է, բաց ՚ի վարսակալէն որ սպիտակ է : Կո-
րինձայուհիներու զգեստներն ալ մի և նոյն ձեւ ունին, բայց
ամենն ալ սպիտակ են : Կրօնուհիները վարդարան (rosaire)
մ'ունին զոր իրենց քովին կը կախէն :

Մարթեն պերկայի պերնաբուհի - պէնէտիքթուհիները
Մշտնջենական Երկրագութեան արարողութիւնը ունին Տիկ-
նայք Սուրբ-Հաղորդութեան ըստած պէնէտիքթուհիներուն
պէս, որոնք ներկայ դարուն սկիզբը Բարիկի մէջ երկու վա-
նատուն ունէին, մին Թամիկլի և միւսն ալ Կէօլ-Սէնթ-Ժը-
նըլիելի փողոցին մէջ: Բայց Բըթի-Քիղբիւսի պերնաբու-
հի-պէնէտիքթուհիներուն ուխտը բաղարձակապէս կը տար-
բերէր Կէօլ-Սէնթ-Ժընըլիկիւնի փողոցն ըստ վա-
նափակուող (cloîtrer) Սուրբ-Հաղորդութեան Տիկիններին և
Երկու ուխտին կանոններուն, նաև հաղուստին մէջ բազմա-

Ծիւ տարբերութիւններ կային : Բըթի-Բիգրիւսի միաբանու Հիները սև լանջանակ ունեին, իսկ Սուրբ-Հաղորդութեան միաբանու Հիները սպիտակ, ասոնք նաև կուրծքի վրայ երեք բթամատի չափ բարձր Սուրբ-Հաղորդութիւն մ'ունէին ու կեզօծ արծաթէ կամ պղինձէ : Բըթի-Բիգրիւսի կրօնու Հիւները այս Սուրբ-Հաղորդութիւնը չեն կրեր : Թէ՛ Բըթի-Բիգրիւսի և թէ՛ Թամիլի կուսարանները Մշանջենական Երկրպատութեան արարողութիւնը կը կատարեն, բայց երկու ուխտը բալրովվին կը տարբերի իրարմէ : Այս արարողութեան մասին միայն նմանութիւն կայ Սուրբ-Հաղորդութեան Տիկնանց և Մարմէն Վերկայի պէնէտիթիթու Հիներուն մէջ, ինչպէս որ Յիսուս-Քրիստոսի մանկութեան, կեանքի և մահուան և Կոյս Մարիամի վերաբերող ամէն խորհուրդները ուսանելու և փառաբանելու մասին նոյնութիւն կար երկու ուխտերու մէջ, ուրոնք սակայն բալրովվին կը զատուէին իրարմէ և ՚ի հարկի իրարու թշնամի եին, և որոնց մին էր Խտալիայի Օրաթուարը՝ զգը Գիլիբ Ների Գլոբանսի մէջ, և միւսն ալ Գլանսայի Օրաթուարը զգը Էփէր Տը Պէրիւլ Բարիզի մէջ հասատածէ : Բարիզի Օրաթուարը նախաթոռութեան իրաւունք ունենալ կը պնդէր, Գիլիբ Տը Ների սուրբ մըլ իսկ Պէրիւլ կարգինալ մ'ըլլալուն չամար :

Դաստիարակ Արքունիք Առաջնային պատմական տաճանելի կանոնադրութեան :

Այս վանական կարդին միաբանուչինները բոլոր տարին
պահք կը բռնեն, իսկ մեծ պահքին և իրենց յատուկ ուրիշ
շատ օրեր ծոմ՝ կը պահեն. առջի քունին մէջ անկողինքն
կելնեն կէս զիշերէն ետք ժամը մէկէն մինչեւ երեք՝ ժամա-
դիք կարդալու և առաւտեան աղօթք երդելու համար,
բոլոր տարին ասուէ սաւաններու մէջ և յարգի վրայ կը
պարկին, բաղանիք չեն երթար, կրակ չեն վառեր բնաւ և
ամէն ուրբաթ օր ինքնին կը ձաղկին, լութիւն կը պահեն
ըստ կանոնի, միայն զգօսումի ժամանակ կը խօսին որ խիստ

կարձատե՞ն , և վեց ամիս թաղիէ շապիկ կը հաղնին , այս ինքն սեպտեմբերի 14էն որ խաչվերաց է , մինչեւ Զատիկի : Այս վեց ամիսը չափաւորութեն մ'է , վասն զի կանոնը կը պատուիրէ բոլոր տարին հաղնիւ . բայց այս թաղիէ շապիկը որ ամառնային տաք եղանակին մէջ անտանելի է , տեսդի և առնդումի տեղի կուտար . հետեաբար հարկ եղաւ անոր դոր ծածութիւնը չափաւորել : Այս չափաւորութեամբ հանդերձ կրօնուհիները երբ սեպտեմբերի 14ին կը հաղնին այս շապիկը , երեք կամ չորս օր տեսնդով կը տառապին : Այս միաբանութիւններուն ուխտերն են հնագանդութիւն , աղքատութիւն , զգաստութիւն , վանքէն բնաւ դուրս չելնել . ուխտերունք աւելի ծանրացած են վանական կանոնով :

Աւագուհին երեք տարուան համար կրնարուի մայրերէն որոնք Յաշնառու Տայրէր կանուանին , վասն զի վանական ժողովին մէջ ձայն ունին : Աւագուհի մը երկու անդամ միայն կրնայ վերջնարուել , հետեաբար աւագուհիի մ'ամենէն երկարանե իշխանութիւնը ինը տարի կրնայ ըլլալ :

Միաբանութիւնը ամենենին չեն տեսներ ժամանար քահանան , որ ինը ուռք բարձրութեամբ ձղուած ասուէ վարագոյնի մ'եան . կը պահուի միշտ և չերեար անոնց : Քարոզի ժամանակ երբ մատուոր կուզայ քարոզիլը , միաբանութիւնը երեսնին կոքողեն . միշտ պարտաւոր են կամաց խօսելու , վարնայելով և զլուխնին կախելու : Մէկ մարդ միայն կրնայ մանել վանքը , այսինքն թեմական արքեպիսկոպոսը :

Վանքին մէջ ուրիշ մարդ մ'ալ կայ , որ է սկարսիզապահը . բայց ասի միշտ ծէր մ'է , և սկարսէզին մէջ մշանչենը . բայց ասի միշտ ըլլալու , և կրօնուհիներն ալ իմանալով իրմէ զգուշանալու համար , իր ծունկն զանդակ մը կը կախուի :

Բացարձակ և կրաւոր հնագանդութեամբ մը աւագուհիին կը հնագանդին : Կանոնական հպատակութիւն մ'է այս իր բոլոր անձնուրացութեամբը : Աւագուհիին շարժումը , առաջին

ակնարկը տեսնելուն պէս ամէն միաբանուհի՝ Քրիստոսի ձայնը լսածի պէս՝ անմիջապէս , երանութեամբ , յարաւեռաթեամբ , տեսակ մը կոյր հնագանդութեամբ , բանուորին ձեռքը բանած խարսոցին պէս , և առանց մասնաւոր թոյլտութեան՝ չկրնալով ոչ կարդալ , և ոչ զրել կը պարտաւորի հնագանդիլ :

Միաբանուհիներուն ամէն մէկը կարդ ըստ կարդի կը կատարէ ինչ որ հագուստում կանուանեն : Հատուցում ըստ ածնէ աղջիքը ընել ամէն մեղքերու , ամէն յանցանքներու , ամէն անկարգութիւններու , ամէն բանաբարութիւններու , ամէն անիբարութիւններու , ամէն ոչիրներու համար որոնք աշխարհին մէջ կը զործուին : Երեկոյեան ժամը չորսէն մինչեւ առաւատեան ժամը չորսը , կամ առաւատեան ժամը չորսէն մինչեւ երեկոյեան ժամը չորսը՝ հագուստում ընող քոյլը տաններու ժամը շարունակ Սուրբ-Հաղորդութեան առջեւ քարին վրայ ծունը կրինած կը կենայ ձեռնամած , և զին չուան մ'անցուցած : Երբ չկրնար տանիլ յոդնութեան , երեսին վրայ զետինը կը խոնարհի , դէմքը քարին և թերը կուրծքին վրայ զնելով խաչածե . աչա այս է միայն անոր միփթարութիւնը : Այս գիրքով կազօթէ տիեզերքիս ամէն յանցաւորներուն համար : Ասի մէծ , մինչեւ անդամ վաեմ բան մ'է :

Եւ որովհետեւ այս գործողութիւնը ցցի մ'առջեւ կը կատարուի , որու վերը մոմ մը կը վառի , առանց զանազանելու հագուստում ընել կամ ցցին ունի ըլլալ կանուանի : Սահաւանդ թէ կրօնուհիները խոնարհութեան համար աւելի այս վերջին անունը կը զործածեն , որ չարչարանքի և նուաստութեան տեսիլ մը կը պարունակէ :

Հագուստում ընելը պաշտօն մ'է որու մէջ բոլորովին կը սուզի հոգին : Ցցին քովի քոյրը եթէ կայծակ մ'ալ իյնալու ըլլայ ետելը , ետին չգառնար :

Կաև միշտ ծունը կրինած կրօնուհի մը կայ Սուրբ-Հաղոր-

դութեան առջև : Ամէն մէկ կրօնուչի մէկ ժամ կը կենայ : Գիշերապահ զինուորներու պէս կը փոխուին : Այս է ահա Մշանջենական Երկրապաղութիւնը :

Աւագուհիները և մայրերը զբեթէ միշտ այնպիսի անուններ կը կրեն որոնք մասնաւոր շուք մ'ունին, և որոնք կը յիշեն ոչ թէ սրբուհիներու և մարտիրուհիներու անուններ, այլ Յիսուսի-Քրիստոսի կենաց միջոցները . ինչպէս են մայր Ծնունդ, մայր Յշութիւն, մայր Հնծայումն, մայր Զարչարանք : Սակայն Սրբուհիներու անուններն աւ արդիլուած չեն: Երբ կը տեսնուին այս միաբանուհիները, իրենց բերանը միայն կերեայ :

Ամենուն ակրաները դեղին են : Վանքին մէջ ամեննեին ակրայի խողանակ մը մտած չէ : Ակրաները մաքրելու յանուայք ելաբանի մը վերն է, որու վարի կողմն է կորուստ հաղիի :

Որ և է բանի մը համար ի՞ն չեն ըսեր : Իրենք իրենց համար բան մը չունին, և կը պարտաւորին շարիլ որ և է բանի մը : Ամէն բանի համար մէր կըսեն . օրինակի աղաբանի մը : Ամէն բանի համար մէր կըսեն . եթէ իրենց շապիկին դաւ մեր քողը, մեր համրիչը կըսեն . Եթէ իրենց շապիկին վրայ խօսիլ հարկ ըլլար, թերեւ մէր շաղիւը ըսէին : Երբեմն պղտիկ բանի մը, աղօթաղրի մը, մասունքի մը, օրչնեալ մէտայլի մը կը յարին : Երբ կը նշարեն թէ այս բանին մէտայլի մը կը յարին : Կը պարտաւորին յանձնել զայն: մասնաւորապէս կը յարին, կը պարտաւորին յանձնել զայն: Այս յիշեն սուրբ Թերեղայի խօսքը, որու մեծ տիկին մը կը վը յիշեն սուրբ Թերեղայի խօսքը, ուստի մէկ տուէք, ուր երբ ուխտը մննելու կը պատրաստուէք . Թոյլ տուէք, մայր խմ, որ բերել տամ : Սուրբ Աստուածաշունչ մը որմէ յայր խմ, որ բերել տամ : Ան, ըսել է նէ անէն բան ճը ո՞ւ չեմ կրնար բաժնուիլ: — Ան, ըսել է նէ անէն բան ճը ո՞ւ չեմ կրնար զբութել: ապա ուրեմն մէ բար մէր կանարունը :

Ալ կուզէ ըլլայ, արդիլուած է տեղ մը փակուիլ, իրեն յատուկ բնակրան մը, սենեակ մ'ունենալ: Բայց մեկուսան բանենրու մէջ կապրին ամէնքն ալ: Երբ մէկ կու քոյլ կուզան, փառաբանեսցի և պաշտեսցի Ամենասութիւն-Հաղորդութիւնն իորբենին,

կըսէ մին . միւսն ալ Յաւիգեան, կը պատառիսանէ : Մի և նոյն բարել կը տրաւի երբ մին միւսին դուռը կը զարնէ : Դուռին կը գպնայ չդպնար, և ահա ներսէն մեղմ ձայն մը շտապաւ կըսէ . Յաւիսիան : Խնձուս ամէն հրահանգ, նոյն պէս և այս սովորութեամբ մեքենայական բան մը կը դառնայ : և շատ անդամ կրօնուհի մը, Յաւիտեան, կըսէ, առանց ժամանակ տալու միւսին որ ըսէ նախ Փառաբանեացի առաջեացի Ամենասութիւն-Հաղորդութիւնն իորբենին, թէ և ստոյզ թէ բաւական երկար է այս :

Վիզիթանուհիներու վանքին մէջ երբ մին միւսին սեն եակը կը մտնէ, չըեշտակին Մարիամ Աստուածածնի տուած բարեին պէս, Աղջոյն քեղ Մարիամ (ave Maria), կըսէ, Միւսն ալ, Շնորհալի (gratiâ plena), կը պատասխանէ : Այս է անանց բարիլոյսը որ իրօք շնորհալի է :

Օրը ամէն մէկ ժամին՝ վանքին եկեղեցին զանդակը երեք անգամ հնչելէն ետք կը դադրի : Երբ այս նշանը կը տրուի, աւագուհին, ձայնաւոր մայրերը, ուխտուհիները (professe), աշխատաւոր քայրերը, նորընծայուհիները, խնդրակուհիները (postulante), վերջապէս ամէնքն ալ կընդունի ինչ որ կըսեն, ինչ որ կըսեն կամ կը մտածեն, և ամէնքն ալ միաբերան եթէ օրինակի աղադաւ ժամը հինդ է՝ կըսեն . Ժամը հնէն և մէջը նոյն փառաբանութիւնն ու ուղղութիւնն իսրանին Ամենասութիւն-Հաղորդութիւնն : Եթէ ժամը ութն է, ժամը սունին և մէջը . . . և այն, կըսեն : Նոյնը կըսուի ամէն մէկ ժամին համեմատ :

Այս սովորութիւնը որու նպատակն է միտքը ուրիշ մտածումէ դադրեցնել և միշտ առ Աստուած զարձունել, շատ վաներու մէջ կայ . միայն թէ ձեւ կը զանդականի : Օրինակի աղադաւ, Տղայ-Յիսուսի կուսարանին մէջ կըսուի . — Այս ժամուս և մէջը նոյն Յիսուսի սիրով վարէ այրուս :

Մարթէն վերկայի միաբանուհիները որք ասկէ յիսուն տարի առաջ բըլթիւդիս կը ամէնքին մէջ կը փակուէին :

ժամասացութեան սկիզբէն մինչև վերջը բարձրաձայն աղօթ՝ ներ կերպեն ծանրանուազ սաղմանը բութեան մ'եղանակին վրայ, որ յստակ և լիաձայն եղանակ մ'է : Պատարագի մատենին մէջ ուր որ աստղանշան մ'ըլլայ, երգելէ կը դադրին պահ մը և ցած ձայնով կըսէն : — Յէսուս-Մարտէն Յակովի : Մեռելոց թաղման հանդիսին այնպիսի ցած եղանակով մը կերպեն, որ կնիկներու ձայները հազիւ հազ կընան այն աստիճան նուազիլ : Այս ամենացած օրհներդութիւնը պղու և սղալի տպաւուրութիւն մը կընէ մարդուս վրայ :

Քըթի-Բիգքիւսի կրօնուհիները աւագ խորանին տակ նըկուլ (caveau) մը շնել տուած էին իրենց վանքը մեռնողները հոն թաղելու համար : Կառավարութեանը, ինչպէս կըսեն անանք, չժողուց որ դադաղներ ընդունի այն նկուղը : Հետեւաբար մասնող միաբանուհիները վանքէն դուրս էին նէրին, երբ կը մեռնէին : Ասի ցաւ և՝ իբր պարտազանցութիւն՝ սարսափ կուտար անոնց :

Սակայն արտօնութիւն ստացած էին մասնաւոր ժամանակ մը և Վօծիքարի հին գերեզմանատունին մասնաւոր մէկ կողմը թաղուելու, որ ատենօք վանատունին վերաբերող երկիր մ'էր : Այս արտօնութիւնը միջակ միսիթարութիւն մ'էր :

Կիրակի օրուան պէս հինգշաբթի օրերն աւ այս միաբանուհիները հանդիսաւոր պատարագի, երեկոյեան ժամեր դութեան և ամեն ժամասացութիւններու ներկայ կըլլան : Ասկէ ՚ի զատ խղճի մոօք կը բռնեն այն ամեն պատի տօները որոնք աշխարհականներու անյայտ են և զոր եկեղին ժամանակաւ Փրանսայի մէջ առատօրէն կը հաստատէր, և տակաւին կը հաստատէ :

Իրենց ժամանակին խիստ մեծ մասը մատուրը կենալով կանցունեն : Խոկ եթէ կուղես հասկնալ թէ որքան աղօթք ունին և որքան ժամանակ կաղթեղ, քեզի այս մասին լաւազոյն դաղափար մը տուած ըլլալու համար կը պարտաւորինք այն կրօնուհիներէն մէկուն սա միամտական խօսքը

յիշել . Խոնդրակուանիներուն աղօները սոսէւիլ էն . նորընթայուննէ ներուն աղօները և աւելի սոսէւիլ, իսէ աշխարհուոր ժողութուն աղօները և աւելի սոսէւիլ էն :

Ծաբաթը անգամ մը ժողով կըլլայ, աւագուհին կը նախաղահէ, և ճայնաւոր մայրերը ներկայ կը դանուին : Ամէն մէկ կրօնուհին իր կարգը եկածին պէս՝ կուդայ քարին վրայ ծունը կը կրկնէ, և բարձր ձայնով ամենուն առջել կը խոստովանի իր յանցանքները և մեղքերը զոր այն շաբաթ զոր ծածք : Զայնաւոր մայրերը ամէն մէկ խոստովանութեան ետքը կը խորհրդակցին, և բարձրաձայն աղաշխարհանք կուտան մեղաւոր կրօնուհին :

Քարձրուայն խոստովանանքէն ՚ի զատ որու կը վերապահուին ամէն սակաւ ինչ ծանր յանցանքները, ներելի յանցանքներու համար կրօնուհիները բան մ'ալ ունին զոր աղաշխարհնք կանուանեն : Ապաշխարելու կերպն է ժամերգութեան ժամանակ աւագուհին առջել փորի վրայ խոսնորհիլ մինչև որ աւագուհին, որ միշտ ճայրն մէր կանուանի, իր բաղմարանի փայտին պղտի հարուած մը տալով իմաց տայ աղաշխարուհին թէ կընայ ելին : Միաբանուհի մը ամենափոքր յանքի համար այս աղաշխարհնքը կը քաշէ : Միաբանուհի մը բաւական է որ բաժակ մը կտրէ, քող մը պատոէ, քանի մը մանրերկրարդ ակամալ ուշ հասնի ժամերգութեան մը, սիստ ձայն մը հանել եկեղեցին մէջ երգելու ատեն, իսկոյն երապաշխարհնքը կը կատարէ : Աղաշխարհնքը բուլըրովին ինքնակամ է, աղաշխարհնքը զինքը կը դատէ և ինքնին իր պատիքը կընդունի :

Տօն և կիրակի օրեր չորս երգեցիկ մայրեր չորս մասի բաժնուած մեծ դրակալի մ'առջև սաղման կերպեն ժամասացութեան ատեն : Օր մը այս գաղրուհիներուն մին սկսաւ սաղման մ'երգել որու սկիզբն է էջու (աչա), և փոխանակ էջու սա երեք իւթ, «է», «օ» ձայնագիրները ըսաւ բարձրացայն : Այս անուշաղբութեան համար աղաշխարհնք մը կրեց

որ մինչև ժամերդութեան աւարտումը տեղ է : Յանցանքը աշադին երեցած էր, վասն զի ժողովին անդամն հիները խընդացեր էին :

Երբ միաբանուհի մը խօսաբանը կը կանչուի, կանչուողը աւագուհին անդամ ըլլայ, քողովը այնպէս կը ծածկուի որ՝ ինչպէս կը յիշէ ընթերցողը՝ իր բերանը միայն կերեայ :

Աւագուհին միայն օտարականներու հետ կրնայ հաղորդակացիւ : Միւսները մի միայն իրենց ընտանիքը կրնան տեսնել, և այն՝ խիստ քիչ անդամ : Եթէ պատահաբար արտաքին անձ մը ներկայի՝ կրօնուհի մը տեսնելու համար, զոր աշխարհիս մէջ ճանչցած կամ սիրած է, կը պատառաւորի երկար բարակ բանակիլ աւագուհիին հետ : Եթէ տեսնուելիք կրօնուհին կին մ'է, հրաման կը արուի երբեմ, կրօնուհին կուգայ, և զինք տեսնել ուզողը հետը կը խօսի փեղիերու ետեն որոնք մայլի կամ քոյրի մը համար կը բացուին : Աւելորդ է ըսել թէ մարդերուն միշտ կը մերժուի այս թոյլ տուութիւնը :

Այս է ահա սուրբ Պընուայի կանոնը, զոր ծանրացուցած է Մարթէն Վերկա :

Այս կրօնուհիները ուիրիշ ուխտերու աղջիկներուն սկսած ամենակին զուարթ, վարդադոյն և առզյու չեն : Գունատ են և ծանրակաց : 1825էն մինչև 1830 անոնց երեքը խեցաւ :

ԳԼՈՒԽ Գ.

ԽՍՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ՎԱՆՔԸ մոնու աղջիկ մը առ նուազն երկու տարի, շատ անդամ չորս տարի խնդրակ, չորս տարի ալ նորընծայ կը մնայ : Քիչ անդամ կը պատահի որ աղջիկ մը քսան երեք կամ քսանուչորս տարեկան հասակը մանելէն առաջ հանդիսաւորակէս ուխտ ընէ կրօնուհի ըլլալու համար :

Վարթէն Վերկայի պերնարտուհի-պէնէտիքթուհիները այրի կին չէին ընդուներ իրենց ուխտին մէ չ:

Այս կրօնուհիները իրենց մեկուսարաններուն մէջ շատ մը մարմաւոր ճնշումներու կենթարկին, որոնց վրայ ամենեին չեն կրնար խօսիլ :

Այս օրը յորում նորընծայուհի մը հանգիստաւոր ուխտ կընէ կրօնուհի ըլլալու, իր ամենէն շքեղ զարդերով կը հազուի կը սղուի, զլուխը սպիտակ վարդերով կը զարդարուի, մազերը կը յղութին և խսպապան կը յօրինուին, յետոյ ծունը կը կրկնէ, վրան սև քող մը կը նետուի, և նընչեցեալի ժամերդութիւն կը կատարուի : Անատեն միաբանուհիները երկու կարգի կը բաժնուին . կարգին մէկը անոր քողէն կանցնի ողօրմազին ձայնով մ'ըսելով : Սերամա ու ույրն մէր և միւս կարգը ազգու ձայնով կը պատասխանէ : Կենդանէ և նուի Յէրեսու Քրիստոս :

Վանքը թոշակաւոր աշկերտուհիներու գպրոց մ'ունէր այն ժամանակները ուր այս դէպքը տեղի ունեցաւ : Այս գպրոցին աշկերտուհիները նորատի աղջիկներ էին, մնձաղոյն մասը հարուստ որոց մէջն էին Աէնթ-Օլէրի և Պէլիսէնի օրիորդները, նաև անկլուհի մը . ասոր անունն էր Թալփո, որ երեսի կաթոլիկ անուն մ'է : Այս նորատի աղջիկները չորս պատի մէջ փակուած՝ վարժ ու դաս կառնէին այն կրօնուհիներուն թեկին տակ, և աշխարհիս և գարւուն նընկատմամբ ատելութեան զդացումներով ներշնչուելով կը մնձնային : Անոնց մին օր մը կըսէր մեղ : Փողոցի ուսուցառութեալ ունակլով ժամանակին կը սուբրուել :

Աշկերտուհիները սպիտակ զգեստներ կը հաղնէին . սպիտակ զգակ ունէին, նաև ոսկեզօծ արծաթէ կամ պղնձէ չող զին-Սուրբ մը զոր կարծքի վրայ կը կրէին :

Քանի մը մնձ տօներու առթիւ կարծես մնձ շնորհ մ'ընելու և զերադոյն երանութիւն մը տալու պէս արտօնութիւն կը տրուէր անոնց կրօնուհիի զդեստ հաղնիւ և ամբողջ օր

մը սուրբ Պետրոսի պաշտօները և արարողութիւնները կատարել։ Ի սկզբան միարանուհիները փոխ կուտային անոնց իրենց ուեադոյն զգեստները։ Այս փոխատուութիւնը սրբառվածութիւն մը կարծուեցաւ և աւագուհին հրամանաւ արդիւկացաւ։ Դիմակ արժան է թէ այս թոշակաւոր աշկերտութիւններուն համար իրական երջանկութիւն և ջամարիտ դրուում մ'էին այս ներկայացումները, որոնք նորիկ որսաւ լու դաղմանի ողիով և այն պատանուհիներուն սրբադան հազուսութ միզբանաձաշակը տալու դիտաւորութեամբ վանդին մէջ կը ներուէին և կը խրախուսուէին անշուշտ։ Պատանուհիները այս պայլաձեռութեամբ սրբադապես կը զուտրձանային։ Կար թան էր այս, աշերտուհիները կայսյակեն անձ։ Պատանեկան հասակի անմեղ պատճառներ որոնք սակայն չեն յաջողիր հասկցնելու մեղ՝ աշխարհականներուում։ Թէ ինչ երանութիւն է ձեռքը մշտիկ մը բռնելը և ժամերով ոտքի վրայ կենալով չորս հոգի միատեղ գրակարի մասունք երգելը։

Աշիկ բառուհիները խստութիւններէ ազատ էին, բայց վանաքին միւս ամէն սովորութիւններու համամատ կը վարուէին։ Ասն այնպիսի ծագկահաս կիներ որոնք տշխարչ մտնելէն և ամուսնանալէն տարիներ ետքը տակաւին չկրցեր էին մտնալ Յանիքեան ըսելու սովորութիւնը, ամէն անդամ որ իրենց գուռը կը զարնուէր։ Կրօնուհիներուն պէտու աշերտուհիներն ալ միայն խօստրանին մէջ կը տեսնէին իրենց ծնողքը։ Անոնց մայլերը անգամ արտօնութիւն չունեին ողջագուրելու զանոնք։ Այս կէտին նկատմամբ մինչեւ որ աստիճան խստութիւն պահուիլը յայտնելու համար սա բսենք։ Կորածի աղջիկ մը կուլար, վասն զի կուղէր անդամ մը դրկել իր քոյրը։ Անհնարին բան։ Եղերսեց որ զէթ թոյլ տրուի մանկուհին պղտի ձեռքը պատուհանին սիրակներէն զուրս հանել որպէս զի կարենայ պաղնել։ Այս աղերսը գրեթէ զայտականութեամբ մերժուեցաւ։

ԳԼՈՒԽ

ԶՈՒՄՄԹԱԹԻՆԵՐ

Առևածն այս նորածիւ աղջեկները զմայլելի յիշակներ թաղած են այս ծանրաշուր վանատունին մէջ։

Ժամանակ առ ժամանակ մանկութիւններ կայծի պէս կը փողողէր վանքին մէջ։

Երբ հանգստի զանդակը կը ձայնէր, զուռ մը իր ծինիներուն վրայ կը գառնար։ — Լաւ, կըսէին թոշունները։ Աշաւասիկ պատանուհիները։ Իսկոյն պատանութեան յարաձանքէ մը կողոզուէր այս պարտէզը որ պատանքի պէս խաչով մը չորսի բաժնուած էր։ Ըսլողուն երեսներ, ըստ պիտակափայլ Ճականներ, զուարթ լոյսով լի մանկային աշեր, ամէն աեսակ արշալյսեր ցանուցիր կը սփոտին այս խաւարին մէջ։

Սաղբանե զգութիւններէն, զանդակներէն, հնչեններէն, մահահրաւէր ձայներէն, կանոնական ազօթներէն ետք յան կարծ պղտի աղջեկներուն այս աղմուկը կը փրթէր, որ մեղուներու բզզումէն աւելի մեղմէ էր։ Ուրախութեան փեթակը կը բացուէր, և ամէն մէկը իր մեղքը կուտար։ Աը խալային, զիրար կը կանչէին, կը խմբուէին, կը վազվզէին, պղտի Ճերմակ և աղլոր ակրաներ հոս կար հօն կը շաղփաղիկն քողակիր կրօնուհիները հեռուէն կը հուկէին անոնց խընդումները, մթութիւնը Ճառապայմբը կը դիտէր, բայց որուն հոգ, պատանուհիները կը փողփողէին և կը խնդային։

Այս չորս աշուելի պատերն ալ պահ մը հիանալու առիջ կունեսային։ այնքան ուրախութիւններու ցոլումն անորոշապէս Ճերմինալով հանդիսատես կը լլային յասմիկներու այս յորձանքին։ Կարծես թէ վարդերու անձրեւ մը կը տեղար այս սղալի պարաեզին մէջ։ Կորաբոյս աղջեկները զուարթ մօքէն կը զուարթանային կրօնուհիներու հնկողութեան ներ։

քեւ : Անմեղանչութիւնը անմեղութեան նեղութիւն չտար : Այս մանկուհիներուն շնորհիւ այնքան տաժանելի ժամերու մէջ անմեղ ժամ մ'ալ կար : Պղտիկները կոստոստեին, մածերը կը պարէին : Այս վանքին մէջ խաղը երկնային իրերու չետ խառն էր : Այս առոյդ և նորափթիթ հօդիները աննման կեր պով զմայլելի էին և վեհ : Հոմերոս եթէ հօն ըլլար կը խընդար բերօյի չետ, և այս պարտէզին մէջ այնքան պատահ նութիւն, առողջութիւն, աղմուկ, աղաղակներ, կայտառութիւն, զրօնաք և երանութիւն կար որ կրնար զաւար թութիւն տալ թէ վիպասանութեան և թէ առասպելի, թէ գահին և թէ տնակին հանիներուն՝ ձէցիւսէն սկսելով մինչև Մէր-Կրան : Գուցէ ամէն տեղէ աւելի այս վանքին մէջ ըստած են այնպիսի մանկային խօսքեր որք շնորհալի են և որոնք մտախոհութեամբ լի խնդումնով մը կը խնդայնեն մարդու : Այս չորս սգալի պատերուն մէջ փակուած հինգ տարեկան մանկուհի մը օր մը պուաց . Մա՞յր իմ, մէջ իբնուսէն ճը հիշաբառ ինչի նէ ա՛լ ինը դառը և դառ ամիս մնացած է ասէի ենելու . ինչ երանութիւն :

Դարձեալ այս վանքին մէջ տեղի ունեցած է յետաղ այնմուանալի տրամախօսութիւնը .

ԶԱՅՆՏՈՐ ՄԱՅՐ ՄԸ. — Ինչու կուլաս, որդեակ իմ: ՄԱՆԿՈՒՀԻՆ (վեց տարեկան, լալաղին) . — Ըսի Ալիքուին թէ Փրանսայի պատմութեան դասս դիտեմ: Ալիքս ըստ թէ շեմ դիտեր, մինչդեռ դիտեմ:

ԱԼԻՔՍ, մեծը (ինը տարեկան) . — Զէ, սորված չէ պատմութիւնը :

ՄԱՅՐԸ. — Ուսիէ դիտես չսորված ըլլալը, որդեակ իմ:

ԱԼԻՔՍ. — Բաւ ինձ որ դիբքը ըստ դիտուածի բանամ, և բացուած երեսէն հարցում մ'ընեմ, և ինքն ալ հարցում մին պատասխանէ :

— Է՛, եմքը :

— Զպատասխանեց :

— Ըսէ նայիմ, ինչ էր հարցումդ :

— Գիբքը բացի պատահաբար իր ըսածին պէս, և չոն դժած առջի հարցումիս պատասխանը ուզեցի :

— Ի՞նչ էր այդ հարցումը :

— Ահաւասիկ . Ի՞նչ պարագանեցաւ եղաք :

Հոն եղած է նաև սա նուրբ գիտողութիւնը փոքր ինչ որ կրամուլ թութակի մը նկատմամբ որ թոշակաւոր տիկիննի մը կը վերաբերէր :

— Սա նուննին ալ շնչարութեանի առնելու : Էր հացէն վրայի կողէն հուրեւ անձի ճը պէս :

Այս վանքին մէջ սալլաքարի մը վրայէն դտնուած է սա խոստովանութիւնը զոր եօթ տարեկան մղուհի մը յառաջմէ դրած էր չմոռնալու համար .

« — Հայր իմ, յանցաւոր եմ աղահութիւն ըրած ըլլաւ շամար :

« — Հայր իմ, յանցաւոր եմ շնութիւն ըրած ըլլաւ շամար :

« — Հայր իմ, յանցաւոր եմ վայելուշ մարդերու նայած ըլլալու համար » :

Վեց տարեկան մանկուհի մը վարդանման բերանը՝ յանս պատրաստից՝ այս պարտէզին մէջ գալարեայ նսարանի մը վրայ պատմած է սա վէպը չորս ու հինգ տարեկան կապահութեալ աշերու :

« Երեք պղտի աղաղաղներ երկիր մ'ունէին ուր շատ ծաղիկի կար : Ժողովեցին ծաղիկները և իրենց զբանը գրին : Յետոյ տերեներն ալ հաւքեցին և իրենց խաղալիկներուն քովդ դրին : Այն երկրին մէջ զայլ մը կար, և շատ անտառներ . զայլը անտառին մէջն էր, և պղտի աղաղաղները կերաւ » :

Ուրիշ վիպասանութիւն մ'ալ :

« Գաւազանով հարուած մը տրուեցաւ :

« Բօլիշնելն (հտալիս) է զարնողը, զարնուողն ալ կատան է :

« Կատուն այս հարուածէն աղեկաւթիւն չտեսաւ , այլ գեշտոթիւն :

« Անատեն տիկին մը բանտը դրաւ Քօլիշնելը » :

Պանկուհի մը կար որ անհայր էր , և գանուելով վանքը առնուած էր , ուր ողորմաբար սնունդ և կրթութիւն կառանէր : Օր մը երբ լսեց թէ ուրիշները իրենց մայրերուն վայկը խօսին , սա անոյշ և սրատաձմիկ խօսքը ըստաւ :

— Ես երե ժնայ , ճայլա ներիայ վէր :

Ըրջանաւոր պահարանի անձնեայ տեխուհի մը կար որ միշտ կահապարէր փողերուն մէջ իր բանալիներու տրձակովս , և որու անունն էր քոյր Ակաթ : Մեծ երիցուհիները , — տասը տարեկանէն վեր , — զան Ակաթէից կանուանէին որ կը նրա շանակէ բանալիներ կրող Ակաթ :

Ճաշարանը երկայնաձեւ և քառակուսի սենեակ մ'էր և լոյս կառներ պարտէղին հետ համահարթ սրաշէ մը որու կամարներուն վրայ ապարօշներ կային : Այս Ճաշարանը մթին և խոնաւ էր , — նաեւ լի կենդանիներուլ , ինչպէս կըսեն մանակուհիները : Ըրջակայ աեղերուն ամէն կողմէն զեռուեներ կուղային հոն : Չորս անկիւններուն ամէն մէկուն աշկերտուհիները մասնաւոր և յայտարար անուն մը տուած էին իրենց բարբառովք : Անկիւններուն մին՝ Սարդերու , մին Թըրաթուրներու , մին ճեպուկներու և մին ալ ճպուռներու անկիւն կանուանէր : Ճպուռներու անկիւնը խօսհարանին մօտ էր և ամենէն յարդին : Հոն ցուրաը աւելի նուազ էր քանիթէ միւս անկիւնները : Անկիւններուն անունները Ճաշարանէն դպրոցը անցեր էին , և չորս ազգեր զանազաննելու կը ծառայէին , ինչպէս Մաղարէնի հին գպրոցին մէջ : Ամէն մէկ աշերտուհի ընթրիքի ժամանակ Ճաշարանին ո՛ր անկիւնը որ նոսելու բլար , այն անկիւնին անունը առնելով չորս աղդերուն մէկուն կը մերաբերէր : Օր մը Պ. Արքեպիսկոպոսը հովանական այցելութիւն ընելով կարմբագեղ պղտի աղջիկ մը տեսաւ որ գասարանը կը մտնէր և որ խարտեշաղոյն ըստ

Քանչելի մաղեր ունէր , և հարցուց ուրիշ աշկերտուհիի մը որ իր քոյի էր և որ առզյդ այտերով զմայլելի և թխաղոյն աղջիկ մ'էր :

— Ո՞վ է սա :

— Սարդ մը , Սրբաղան հայր :

— Ի՞նչ կըսես . հապա սա միւսը :

— Ճպուռ մ'է :

— Ե՛ս սա մէկալը :

— Թըրթուր մ'է :

— Իրաւ . Է՛ դուն ի՞նչ ես :

— Նեպուկ մ'եմ , Սրբաղան հայր :

Այս տեսակ տուներուն ամէն մէկը իր մասնաւոր պարագաները ունի : « Ներկայ դարսու սկիզբը Եղուան այս շնորհ հալի և խստըրեր տեղերուն մին էր , ուր զբեթէ վեհ մը թութեան մը մէջ կաձի նորաբօյս աղջիկներու մանկութիւնը : Եղուանի մէջ Սուրբ-Հաղպորդութեան թափօրի միջոցին կարդի մտնելու համար կոյսերը ծաղկամշակներէն կը զանազանուեին : Նաեւ « ամպ հովանիներ » և « բուրգ ուներ » կային . անոնցմէ ոմանք ամպ հովանին ժապաւէնները կը բոնէին , ոմանք ալ Սուրբ-Հաղպորդութիւնը կը խնկէին : Ծաղկինները ըստ իրաւանց ծաղկամշակներունն էին : Զորս « կոյս » թափօրին առջեկն կերթային : Երբ այս թափօրին մեծ օրը կը հասնի , ննջարանին մէջ շատ անդամ կը հարցնէին առաջ :

— Ո՞վ է կոյսը :

Եօթ տարեկան « պղտիկ » աղջիկ մը սա խօսքը ըստ է վեց տարեկան « մեծ » աղջիկի մը որ թափօրին առջեկն կերպար , մինչդեռ պղտիկը ետեկն կերպար . — Գուն կոյս ևս , իսկ ևս չեմ :

Տիկին Գամբան կը յիշէր պղտիկին այս խօսքը :

ԳԼՈՒԽ Ե.

ԶԱԿԱՐՃՈՒԹԻՒՆՆԵՐ

ՃԱՇԱՐԱՆԻՆ դուռին վրայ մեծկակ սև տառերով սա
աղօթքը զրուած էր, որ Սովորէ Հայր Տէր կանուանէր, և որ
մարդու ուղղակի արքայութիւն տանէլու զօրութիւն ունէր:

«Պատի սպիտակ հայր մեր զոր Աստուած շինեց, զոր Աստուած ըստու, և զոր Աստուած արքայութեան մէջ դրաւ: Գիշերը երբ պառկելու կերպայի, տեսայ որ անկողնիս մէջ երեք հրեշտակներ պառկած էին. մին ոտքին կողմը, իսկ երկուքը մնարին վրայ. մէջ տեղն ալ Կոյս Մարիամ պառկած էր. Մարիամը ըստ ինձ որ քնանամ անկասկած: Աստուած իմ հայրս է, Կոյս Մարիամը մայրս է, երեք առաքեալները եղայրներս են, երեք կոյսերն ալ քոյրերս են: Մարմինիս վրայ հաղած եմ ան շապիկը ուր Աստուած ծնաւ. Սուրբ-Մարզրիտի խաչը կուրծքիս վրայ զրուած է. տիկին կոյսը հեռանալով գաշաներու մէջէն կանցնի կերթայ. Աստուած լալալ. Պ. սուրբ Յովհաննէսին կը հանդիպի: — Ուսկէ կուզաք, Պ. սուրբ Յովհաննէս. Ողջոյն Քէ Քէնաւ (Ave salus) կաւզամ: Չտեսաք թէ ուր է Աստուած: Խաչին վրայ է, ոտները կախուած, թեերը ըեենուած, և դլուխին վրան սպիտակ և պղտի փշալի դլսարկ մը գրուած: Ո՛վ որ այս ազօթքը երեկոյին երեք անկամ, առասւ ալ երեք անկամ ըսէ, մեռնելէն ետք արքայութեան արժանի պիտի ըլլայ»:

1827ին այս նշանաւոր ազօթքը պատին վրայէն աներեայթ եղած էր գեղնադոյն ներկերու տակ մնալով: Հիմա ալ բոլորին ջնջուած կը համարուի, վասն զի անառենի քանի մը աղջիկները որոնք այսօր պառաւ են, ալ մոռցան զայն:

Երբ վերջին զարդ՝ պատին վրայ կախուած խաչ մ'ալ կար այս Ճաշարանին մէջ որու միակ դուռը պարտէզին վրան էր:

Երկու նեղ սեղան կար, որոնց ամեն մէկուն երկու կողմը երկու փայտէ նսաարաններ գրուած էին, և որոնք Ճաշարանին մէկ ծայրէն միւս ծայրը երկու երկու կողմէ զուգահեռ կականական կիծեր կը կազմէ ին:

Պատերը սպիտակ, և սեղանները սև էին. վանքերուն մէջ միայն այս երկու դոյները կը զործածուին: Կրօնուհիներուն ընթրիքը չորաբէկ և նոյն իսկ մանկուհիներուն ուտեստը խիստ կանոնաւոր էր: Երբեմն պնակ մը բանջարեղէնով եփած միս, կամ աղի ձուկ կը տրուէր. աս էր միայն շայլութիւնը: Միայն աշկերտուհիներուն յատկայած այս հասարակ ընթրիքը բացառութիւն մ'էր: Մանկուհիները կուտեին և կը լուէին շաբաթաւոր մայրին հսկողութեան ներքե, որ ժամանակ առ ժամանակ փայտէ զիրք մը կը բանար և կը զոյէր դղոդիւնով, եթէ Ճանճ մը կանոնին հակառակ ուղէր թուշիւ կամ բզզաւ: Այս լուութիւնը Սրբոց Կենսադրութեան ընթերցումնվագը կը համեմուէր: Ըարաթական ընթերցումի պաշտօն ունեցող մեծահամար աշկերտուհի մը խաչին տակ պղափ բեմ մը կելնէր և զրակալի մը վրայ կը կարդար կենսադրութիւնը:

Մերկ սեղանին վրայ հոն հոս ջնարակուած (vernir) կՃիՃնէր կային, որոնց մէջ նոյն իսկ աշկերտուհիները իրենց թասը և պնակը կը լուային, և երբեմն խոտաբուտ մսի կամ հստած ձուկի կտորներ կը նետէին. նետողը կը պատժուէր: Այս կՃիՃնէրը բուրբակ աշաղան կանուանէին:

Լուութեան ժամանակ խոտող մանկուհին « լիզուով խաչ» մը կընէր. ուր — Գետինը. այսինքն քարայտակը կը լուէր: Փոշին՝ որ ամեն ուրախութիւններու վախճանն է՝ պաշտօն ունէր պատժելու վարդի այս նորածիւ խեղճ սերեները, որոնց յանցանքն էր Ճռուողում:

Վանքին մէջ զիրք մը կար, որմէ ՚ի բնէ անտի մէկ օրինակ գողուած է, և զոր արդիլուած է կարդար: Այս զիրքը սուրբ Պընուայի կանոնադիրն է, զաղանիք, զոր աշխարհական աշք մը չկընար տեսնել բնաւ:

Աշխերտուհիները օր մը զողցան այս զիբքը և սկսան տնչ յաղաբար կարդալ. բայց երբ կը մտածէին թէ մէ կը կրնայ յանկարձ վրայ հասնիլ, սարսափելով շատ անդ ամ կը նդհաւ տէ ին իրենց ընթերցումը և աճապարումնվ զիբքը կը զոցին: Այս մծ վտանգին փոխարէն՝ որու ենթարկեցան՝ միջակ զուարձութիւն մ'ունեցան: Կորատի տղաներու մեղաց նկատմամբ քանի մ'անիմանալի երեսներ՝ կարգացու ման կուհիներուն հետաքրքրութիւնը շարժեցին միայն:

Դարտէզին մէջ ծառուղիի մը մէջ կը խաղային որու երկու կողմը քանի մը պալատու ծառ կար: Թէև հսկողութիւնը սատուկ և պատիժները խխու էին, բայց և այնպէս երբ ծառերը հսկէն կը ցնցաւէին, մանկուհիները երբեմ զաղանապէս կը յաջողէին հում խնձոր մը կամ փուռն ծիբանի մը կամ որդնալի առնձ մը վայի լէլ:

Հիմա խօսքը կը թողոնք նամակի մը ոք մեր քովն է, նա մակ մը զոր ասկէ քսանուհինդ տարի առաջ դրած է հին աշկերտուհի մը: Այս աշխերտուհին այսօք Տ . . . ի դքսուհին և Բարիզի ամենէն վայելազիդ կիներուն մին է: Ճիշդ քնարին համեմատ կը տողենք աչա: « Աղջիկը իր տանձը կամ խնձորը կը պահէ որքան որ կրնայ պահէլ: Երբ վեր կելնէ և անկողնին ստանը կը դնէ մինչեւ որ ընթրիք ժամը դայ, բարձին տակ կը պահէ զայն, և զիշերը կուտէ իր անկողնին մէջ, և եթէ չկրնայ, արտաքնյին մէջ կուտէ » :

Անցաց ամենէն մծ հեշտութիւններուն մին այս էր աչա:

Արքեպիսկոպոսը վանքը այցելութեան զալու միջոցներուն նորափի աղջիկներուն մին, օրիորդ Պուշար որ փոքր ինչ Մօնմօրէնսիի ազնուական գերգաստանէն կը սեպուէր, զրաւ դրաւ թէ արքեպիսկոպոսէն մէկ օր արձակուրդի թոյլոոււն թիւն պիտի ուզէ: ասի աշապին յանցանք մ'էր այսպիսի անողորմ վանատունի մը մէջ: Գրաւը բռնուեցաւ, բայց դրաւը բռնողներուն և ոչ մին կը հաւատար թէ գրաւը գնուզը պիտի համարձակէր արձակուրդ ուզէլու: Երբ ժամանա-

կը եկաւ, արքեպիսկոպոսը աշկերտուհիներուն առջեւն անցած միջոցին օրիորդ Պուշար՝ ՚ի մծ սարսափի իր ընկերու հիներուն՝ կարգերէն դուրս ելաւ, և ըստաւ. Օր մը արձակուելու հունդաման կը խնդրեմ, Սրբազնան հայր: Օրիորդ Պուշար առողի և մծ կակ աղջիկ մ'էր, և վարդի մը պէս փողապուն և աղոր կերպարան ունէր: Պ. Տ. Գէլէն ժամեցաւ և ըստաւ Ինչո՞ւ օք Տ. Տ. Գէլէն թիւնի մ'որդական, Երևան օք Ելեն հաճէն: Երեւան օք հայութիւնը շէր կրնար բնաւ գիմագրել. Խօսողը արքեպիսկոպոսն էր: Այս թայլուուն թիւնը վանքին համար զայլացը թիւն, իսկ գպրոցին համար ուրախութիւն մ'եղաւ: Ա՛լ մտածէ թէ Բնշ ազգում ունցաւ այս գիպումը:

Սակայն այս վէս վանքը որքան ալ ամրափակ ըլլար, կարող եղած չէր աշխարհային կրից կեանքէն, թատրերդուն թեմէն, նաև վէպէն աղատ մալու:

Մեր ըսածը ապացուցանելու համար բաւական կը համարինք հսու համատաել և համառօտապէս նշանակել իրական և անհակառակի լի իրողութիւն մը, որ սակայն ըստ ինքեան ամենէին յարաբերութիւն և կապակցութիւն մը չունի մեր զրած պատմութեան հետ: Ընթերցողին մաքին մէջ վանքին նկարագիրը անթերի յօրինած ըլլալու համար միայն կը յիշենք այս եղելութիւնը:

Արդ այն ժամանակները վանքին մէջ անծանօթ անձ մը կար որ կրօնուհի չէր, որու հետ ամենքն ալ յարդ անօք կը վարուէին և որ կանուանէր Տիկին Ալեքսին: Ոչ ոք դիտէր թէ ով և ինչ է այս կնիկը: զիացուածը սա էր միայն թէ անի խելազար էր և թէ աշխարհիս մէջ մոռած կը կարծուէր: Այս պատմն թեան մէջ, կըսէին ումանք, ինչքի նը կատմամբ կարգադրութիւններ կային, որոնք կարեոր էին մծ ամուսնութեան մը համար:

Այս կինը հաղիւ հաղ երսուն տարեկան, թխոյն, բաւական զեղանի էր, մծ աչեր ունէր որք անուշադրեամբ կը

նայէին : Կը տեսնէր արդեօք . Տարակուսելի՛ խնդիր : Աւելի կսպրդէր քանթէ կը քայլէր . բնաւ չէր խօսեր , չնչէլը անզամ տարակուսելի էր : Թունդերը՝ յետին շունչը աւանդով մը ոռւնդերուն պէս՝ ճմլսւած և կապուտակ էին : Չեռքին դպջողը ձիւնին դպած ըլլալ կը կարծէր : Ճիւաղային և տարաձեւ վայելչութիւն մ'ունէր : Ուր որ մանէր , ցուրտ կարտագրէր : Օր մը կրօնուհի մ'անոր անցնիլը տեսնելով ուրիշի մ'ըսաւ . — Մեռած կը կարծուի ան : — Թէրես իրօք մոռած է , պատասխանեց Փւսը :

Տիկին Ալպերթինի վրայօք հաղաբումէկ դէպք կը պատմուէր : Աշերտուհիներուն մշոնչնական հետաքրքրութեան առարկան էր ան : Մատուին մէջ չէր բնատուն մը կար , որ կովաչ⁸ (oxil-de-beuf) կանուանէր : Տիկին Ալպերթին ժամերգութեան տտեն այս վերնատունը կը կենար , որ բոլորաձեւ պատուհան մը , կովաչ մ'ունէր միայն : Այս վերնատունը առաջին գտտիկոնին վրան ըլլալով հոն կեցողը կրնար քարոզիչը կամ ժամարարը տեսնել , և որովհետեւ կրօնուհիներուն արդիլուած էր տեսնել քարոզիչը կամ ժամարարը , տիկին Ալպերթին սովորաբար մինակ կըլլար հոն : Օր մը քարոզուողը բարձրաստիճան երիտասարդ եկեղեցական մ'էր . այս եկեղեցականը Թօհանի դուքս , Քրանսայի ատենակալներէն մին , 1813ին Լէոնի իշխան եղած ատեն կարմիր հրապինակիրներու պաշտօնատար , և 1830էն ետք կարդինալ և Պըզանսօնի արքեպիսկոպոս էր , և մոռած :

Առաջին անգամն էր որ Պ . Տը Թօհան Բըթի-Բիդրիւսի վանքին մէջ քարոզ կուտար : Տիկին Ալպերթին քարոզի և ժամերգութեան ժամանակ սովորութիւն ունէր կատարելապէս և բոլորովին անշարժ կենալու : Այն օրը սակայն երբ նշարեց Պ . Տը Թօհանը , կիսովին կայնեցաւ , և մատուին մէջ լուսւթիւնը տիրած միջոցին , « Ա՞ս' , Օիկ' ամին է Եղէր » ըստ բարձրաձայն : Բոլոր վանաբնակները ապշութեամբ համակուելու իրենց ետին նայեցան , քարոզին ալ վեր ըստ աչերը ,

բայց տիկին Ալպերթին նորէն իր առջի անշարժ գիրքը աշոած էր : Յանկարծ արտաքին աշխարհէս շունչ մը , կեանքի նշայլ մ'անցած էր այս մարած և սառնաղին կերպարանին վրայէն . յետոյ ամէն ինչ աներեոյթ եղած և յիմարուհին նորէն դիակ մը գարձած էր :

Սակայն Ալպերթինին այն խօսքը շաղակրատութեան առիջմ'եղաւ այն ամէն անձերու որոնք կրնային վանքին մէջ խօսիլ : Ո՛րքան գէպքեր կը պարունակէր այս « Ա՞ս' , Օիկ' ամին է Եղէր » խօսքը . ո՛րքան կաղտնիք երեան կը հանէր այն : Յայտնի էր թէ տիկին Ալպերթին երեւելի անձերու գասէն ելնելով վանքը մտած էր քանի որ Պ . Տը Թօհանը կը ճանչնար . թէ անի իխտան երմելի տիկին մ'էր անշուշտ քանի որ ընտանեբար կը խօսէր այսպիսի մեծանուն իշխանի մը հետ , թէ այս իշխանին հետ յարաբերութիւն , թերեւս ազդականութիւն ունէր , բայց ՚ի հարկէ խիստ մտերմական ազդականութիւն մ'էր քանի որ անոր « պղտիկ անունը » դիտէր :

Երկու խստաբարոյ գքուիհինէր , տիկին Շուաղէոյլ և տիկին Սէրան , շատ անդամ այցելութիւն կընէին վանատունը ուր անշուշտ երևելի կանայք (Magnates mulieres) ըստած առանձնաշնորհութեան զօրութեամբը կը մտնէին , և մծ վախկաղէին գոլոցին : Երբ կանցնէին երկու պառաւ տիկինները , բոլոր խեղճ պատանուհիները կը գողային և վար կը նայէին :

Սակայն Պ . Տը Թօհան՝ առանց զիտնալու՝ աշկերտուհիներուն ուշադրութիւնը դրաւած էր : Այն միջոցին Բարիկի Աբքաւիկոպոսին մեծ - աթոռակալ անուանած էր , և կը յուսար եփիսկոպոս ըլլալ օր մը : Իր սովորութիւններուն մին էր ստէպ վանքը դալ և Բըթի-Բիդրիւսի կրօնուհիներուն մատուին մէջ տիրացութիւն ընել ժամերգութեան ժամանակ : Կորատի մէնուհիներուն (recluse) և ոչ մին կընար նըշմարել դան , վասն զի հաստ վարագոյրի մ'եակը կը կենային , բայց Պ . Տը Թօհան անյշ և փոքր ինչ սուրբ

ձայն մ'ուներ , զոր մէնուչիները ալ կրնային ձանշնալ ն դանաղանել : Հրազինակիր մ'էր ժամանակաւ . կըսուեր նաև թէ շատ պչրասէր և զլուխն ալ լաւ շակուած էր կասկադոյն աղլոր մազերով որոնք զլուխին բոլորափը յօրինուած էին զլանաձե . թէ փաղփրւն կերպասէ լայն պարեցօտ մ'ուներ , և թէ իր սեաթոյր պատմուածնիր խիստ վայելուչ կերպավ ձեռած էր : Այսպէս ո . Տը օհան այս ամէն պատմանեկան երեակայութիւններու զբաղումն եղած էր :

Ամենեին արտաքին շշուք մը չէր թափանցեր վանքեն ներս : Սակայն եղաւ աարի մը ուր սրենդի մը ձայնը լուսեցաւ : Եւ բնելի գէպքի մը կարեորութիւնը ստացաւ այս , և այն ժամանակի աշկերտուհիները գեռ կը յիշեն այս գէպքը :

Սրինդ մ'էր այն զոր գրացիներուն մին կը նուազէր : Այս սրինդը միշտ մի և նոյն եղանակը կը նուազէր , եղանակ մը որ այսօր շատ հին կը սեպուի . Իմ Զէթիւլուէ , Եկուա , Էւլուա Հրայ . և որ օրը երկու կամ երեք անգամ կը լուսէր : Կորատի աղջիկները ժամերով մատիկ կրնէին , ձայնաւոր մայրերը տակնուվրայ կրլային , ուղեղները կը դորձէին , պատիները կը տեղային : Ամիսներ տեսն այս : Աշկերտուհիներուն ամէն անդին ալ շատ կամ քիչ սիրահարած էին անծանօթ նուազածուին : Ամէն մէկը Զէթիւլուէ ըլլալ կերպէր : Սրինդին ձայնը Տրուա-Միւրի փաղոցին կազմէն կուզար . թէրեւ ամէն ինչ տային , ամէն բան վասնէին , ամէն փորձ ընէին զէթ մանրերկորդ մը միայն ընդհամարելու , նշրմբելու համար « երիտասարդը » որ այնքան զմայլէի եւ դանակաւ կը նուազէր սրինդը և որ՝ առանց մտքէն անցունելու միանգամայն այն ամէն սիրտերը նուազելու կը արածադրէր :

Աշկերտուհիներուն մէկ քանին պլոտիկ դուռէ մը փախելով . Տրուա-Միւրի փողոցին վրայ երբորդ դստիկնը ելան սրինդահարին տունին մէջ նայող պատուհաններէն տեսնել կարենալու համար : Անկարելի բան : Ասոնց մին համարձա-

կեցաւ թեր վերցնելով վանդակէն դուրս հանելու և իր ըստ պիտակ թաշլինակը շարժելու : Աշկերտուհիներուն երկուքն աւելի միծ յանդկնութիւն մ'ըթին . մազ լցելով մինչեւ յարկի մը վրայ ելնելու կերպը դտան , և իրօք ելնելով յանդկեցան վերցապէս տեսնելու « երիտասարդը » : Ասի վտարանդի ծեր , կոյր և տնանկ աղջուական մ'էր , և ձանձրոյն թը փարատելու համար սրինդ կը նուազէր վերնայարկին մէջ :

ՊԼԱՔԻ ԶՓ

ՊԶԾԻ-ՎԱՆՔԻ

ԱՅՍ Բըթի-Բիկ բիւսի շրջապատին մէջ երեք չենք կարոք բոլորպին կը դատաւեկին իրարմ . մին էր Մեծ-Վանքը ուր կրօնուհիները կը բնակէին . մին էր Գպրոցը ուր աշկերտուհիները կը նոսէին . իսկ միւսն ալ Պատի-Վանք ըստածն էր : Պարտիլով բնակարան մ'էր այս , ուր զանազան ուխտերու վերաբերող ամէն տեսակ պառաւ կրօնուհիներ կը բնակէին . յեղափոխութեան քանդած վաներուն մնացորդներն էին անոնք . ամէն տեսակ սե , զարշ և սպիտակ դոյներու խառնուրդ մը , ամէն վաներու և ամէն հնարաւոր զանազանութիւններու միութիւն մը կը կազմէին , հետեւարար կրնայինք վանք-հատիւտ անուանել զայն եթէ երեք ներելի ըլլար զուգել այս երկու բառը :

Կայսերական իշխանութեան ժամանակէն 'ի վեր թոյլ տըրուած էր այս ամէն ցանուցիր և տարաշխարհիկ (dépayssé) խեղճաղջիկներուն այս վանքը երթաւ և պէնէտիքթուհիներու պերնարտուհիներու թենին տակ պատուպարիլ : Կառավարութենէն պղտիկ թոշակ մը կառնէին . Բըթի-Բիկ բիւսի կրօնուհիներն ալ թեարաց ընդունած էին զանոնք որք այլանդակի խառնուրդ մը կը կազմէին : Ամէն մէկը իր կանոնին կը չետելի : Թոշակաւոր աշկերտուհիները՝ իրը միծ զառումն երբեմն թոյլառութիւն կառնէին այցելութիւն ընելու ա-

նոնց . այս պատճառաւ է որ այն նորածիլ յիշողոք թիւնները գեռ կը յիշն այլ և այլ պառաւներէ 'ի զատ նաև սուրբ Պաղիլ , սուրբ Սզօլասթիդ և սուրբ Ժաղօղ անուն մայրերը :

Այս պատճառանեալ կրօնուհիներուն մին զրեթէ իր նախ կին վանասունին մշջնէր : Սէնթ-Օրի ուխախն կրօնուհիներուն մին էր ան , և իր ուխտի միաբանուհիներէն միայն ինքն էր կինդանի մացողը : Սէնթ-Օրի միաբանուհիներուն հին վանքը տասնութերորդ զարու մշջնէից այս Բըթի-Բիդրիւսի տունն էր որ ետքէն Մարթէն Վերկայի պէնետիքունուհիներուն անցաւ : Այս սրբասուն աղջիկը սասափիկ աղքատութեանը պատճառաւ չկրնալով իր ուխտին շքել հաղոստը Հարել որ ծիրանեղյն աեսակ մը երկինք վակասով (separatoire) սպիտակ բօսպա մ'էր , նոյն զգեստով պղտի պէտէկ մը հաղուեցուցած էր զոր բարեհաճութեամբ կը ցոյցնէր և զոր վանասունին կտակեց մեսնելու ժամանակ : 1824ին այս ուխտէն մէկ միաբանուհի մնացած էր . իսկ հիմա պէտէկ մը միայն մնացած է :

Այս արժանասպատիւ մայրերէն 'ի զատ քանի մ'աշխարհական երկելի պառաւներ՝ տիկին Ալզերթինի պէս աւտղուհին արտօնութիւն ստացեր էին Պղտի-Վանքը քաշուելու : Այս պատճառաներուն հետան էր տիկին Տը Պօֆոր Տ'Օրուլ և տիկին Տիւֆրէսն մարքիլուհին : Ուրիշ պառաւ մ'ալ կար , որ քիթը սրբելու ատեն հանած ահազին ադմուկովը միայն ծանօթ էր վանքին մշջ : Աշխերուուհիները տիկին Վաղարմինի (աղմուկ հանող) կանուանէին զան :

1820 կամ 1824ի միջոցներուն տիկին Տը Ժանլի որ այն ժամանակ Կանքէբէք անունով պարբերական հանդէս մը կը հրատարակեր , ուզեց Բըթի-Բիդրիւսի վանքը մանել և մասնաւր սենեակ մ'ունենալ հոն : Իր պաշտպանն էր Օրլէանի դուքսը : Փեթակին մշջ աղմուկը փրթաւ . ձայնաւոր մայրերը սիսաւ սարսափիլ , տիկին Տը Ժանլի վանքը պատճառաւ էր :

Էր սակային յայտնեց թէ ամենէն առաջ ինք կատէր զանոնք մասնաւանդ թէ ա'լ անողոք ջերմուանդութեամբ ապրելու հասակը մտած էր : Ասուուծոյ օգնութեամբը , նաև իշխանին պաշտպանութեամբը վերջապէս մտաւ վանքը : Բայց վեց կամ ութ ամիսէն ետք ձգեց դնաց՝ պատճառ բերելով թէ պարտէլին մէջ շուք չկար : Արօնուհիները յանչափս ուրախացան երթալուն : Թէե շատ պառաւ էր , բայց տակաւին տաւիլ կը զարնէր , մանաւանդ թէ շատ լաւ կը զարնէր :

Աշխին ելած ատեն իր նշանը թողուց իր մեկուսարանին մշջ : Տիկին Տը ծանլիւ աւելորդապաշտ էր և լատինագէտ : Այս երկու բառը բաւական լաւ կը ծրագրեն անոր կերպարանը : Քանի մը տարի առաջ իր մեկուսարանին պղտի պահարանին մշջ ուր կը պահէր իր սամակը և զոհարեղէնները , տակաւին կը տեսնուէր սա հինգ առող լատիներէն ստանաւորը զոր յատկապէս ինք կարմիր մելանով գրած էր գեղին թուղթի մը վրայ , և որ իր կարծիքին նայելով զողերը վախցնելու զօրութիւն ունէր :

Imparibus meritis pendent tria corpora ramis:
Dismas et Gesmas, media est divina potestas;
Alta petit Dismas, infima, Gesmas
Nos et res nostras conservet summa potestas.
Hos versus dicas, ne te furto tua perdas.*

Աեշտասաներորդ գարու լատիներէնին ոճովը զրուած այս ստանաւորները խնդիր մը կը յուղեն , որ է զիտնալ թէ արդեօք Գաղզութային երկու տալակաները՝ ինչպէս կը կարծուի ընդհանրապէս Տիմաս և Ճեռթամա կանուանին , թէ Տիսմաս և

* Տարւեր արժանիք ունեցող երեք մարդ կտիսուած են այս փայտէն , այս բնին Տեղմաս , Ճեղմաս և ասաց մշջ տեղէն Ամենակարողին որդին : Տեղմաս երկինք , իսկ թշուառ Ճեղմաս գժուիք կերթայ :

Թա՞ւ սաստածային զօրութիւնը պահպանէ թէ մեզի և թէ մը ինչքը :
Այս տողերուն վրայ խորհիւ եթէ չես ուզեր կորնչել յանցանքին պատրաստ :

ՃԵՄԱԿԱ : Սյա ուղղաղ բութիւնը կրնար անախորժ երեալ ճԵՄԱԿԱ գերակոմսին որ անցեալ դարու մէջ կը պնդէր թէ ինք անզիզչ աւաղակէն սերած էր : Սակայն այս սահանաւոր ներուն օգտակար զօրութիւնը հաւատքի դաւանակ մը կը կազմէ հիւրընկալու հիներու⁹ (hospitaller) ուխտին մէջ :

Չմունանք ըսել թէ վանառունին եկեղեցին որ ՄԵծ-Ալանքը դպրոցին բալորովին բամնե լու ձեռվ մը շնուռած էր, Դպրոցին, ՄԵծ-Ալանքին և միանդամայն Պլատ-Անաքին կը պատկանէր անստիք : Ժայռվուրդն ալ կընդունուէր այս եկեղեցին դկուշաբանի տեսակ մը գունակէ որ փողոցին վրայ բացուած էր : Բայց ամէն բան այնպիսի ձեռվ կարդադրուած էր որ վանառունին բնակուհիներէն ոչ ոք կրնար դուրսէն եկած դէմք մը տեսնել : Եթէ կուզես հասկանալ թէ ինչ կերպով կարդադրուած էր եկեղեցին, երեակայէ եկեղեցի մը որու դասը տիտանեան ձեռքով մը բոնուելով ծուռած է, և հասարակ եկեղեցիի դասին պէս չէ թէ մինչեւ խորանին ետեք կերպ կնայ, այլ ժամարարին աջակողը տեսակ մը սրահ կամ մթահար այր մը կը կազմէ . ենթագրէ թէ այս սրահը տասը կանգունի չափ բարձր վարդպարզ մը դայռուած է, ինչպէս ըսինք արգէն . գիղէ այս վարդպարին ետեք և փայտէ նստարաններու վրայ բալոր վանաբնակները, դպրուհիները ձախ աշխերառ հիները աչ, իսկ աշխատաւոր քոյլերը և նորընծայուհիները ներսի կողը զետեղելով, և աշա կրնաս կերպիւի իրի հասկանալ թէ ինչպէս ժամերգութեան ունինդրութիւն կընեն Քըմի-Ծիգրիւսի միաբանուհիները :

Այս այրէն որ տիրացուհիներու դաս կանուանէր, գէպ՝ ի վանքին արդիւրանը նեղ անցք մը կար : Եկեղեցին պատէզէն լոյս կառնուր : Եթէ ըլլար այնպիսի ժամերգութիւն մը որու միջոցին կրօնուհիները ըստ կանոնի պարտաւորէին ըսութիւն պահէլ, ժողովուրդը անոնց ներկայութիւնը Տէր ողորման ըսող դպրուհիներու նստարաններուն ընդհարումը ըսելով կողար, որոնք ձայն հասելով կը լսէին :

ԳԼՈՒԽ Է.

ՅՅՈ ՄԹԱԹԹԵԱՆ ՔՅՆԻ ՄՔ ՅԳԱՆԿԱՐՆԵՐ

1819էն մինչեւ 1823 Քըմի-Ծիգրիւսի աւագուհին օրի որդ Պլմէօրն էր որ կրօնապէս վանամայր Ինօսանթ (անմղաւհի) կանուանէր : Մարդքար Տը Պլմէօրի գերդաստանէն էր, որ առաջի Պլմէօրն առաջի առաջի լինաստիւն հեղինակած է : Ինօսանթ մայրը երկրորդ անդամ աւագուհի ընտրուած էր : Գրեթէ վաթսուն տարեկան, կարճահասակ, անձնեայ, « զիգուն (fèlè) անօթի մը պէս երդող », կըսէր այն նամակը զար արգէն յիշեցինք, այլ ամակայն պատուական կին մ'էր . բոլոր վանքին մէջ ինքնն էր միայն զուարթ, և այս պատճառաւ կը պաշտուէր ամենէն :

Ինօսանթ կը նմանէր իր նախամայր (ascendante) Մարդքարին որ ուխտին Տասիէն¹⁰ էր : Գրադէտ, պերճաբան, զիտուն, ձեռնչաս, չետաքքրութեամբ պատմաբան, լատինի բէնի մէջ եփած, յունարքէնով շաղաւած, երրայեցերէնը կուլ տուած, աւելի պէնէտիքթեան քանթէ պէնէտիքթուհի մ'էր ան :

Տեղապահ-աւագուհին էր մայր Սիներէ որ զբեթէ կայր, պատաւ և սպանիացի կրօնուհի մ'էր :

Զայնաւոր մայրէրուն մէջ ամենէն անուանիներն էին Սէնթ-Օնորին, զանձապետ, Սէնթ-Ժէրմիւս, նորընծայուհիներու առաջին վարժապետուհի, Սէնթ-Անժ, երկրորդ վարժապետուհի, Անօնափասիօն, լուսաբարուհի, Սէնթ-Էկիւր թէն, Հիւանդապետուհի, — բոլոր վանքին մէջ միայն պէտինը չարասիրու էր : — Կան Սէնթ-Մաթիլմ (օրիորդ կուլ վէն), որ խիստ ծաղկահաս էր և հիանալի ձայն մ'ունէր : Տէղ-Անժ (օրիորդ Տրուէ), որ Աստուծոյ-Աղջիկներու վանքը և Ժիզորիս-Սանեիի մէջ Թրեզօրի վանքը մտած էր ժամանակաւ, Սէնթ-Ժօնէֆ (օրիորդ Գօվոլուուո), Սէնթ-Վանէլ:

իտ (օրիորդ Տօվելնէր), Միզերիկօրտ (օրիորդ Տը Սիֆիւանթ որ չկրցաւ տանիլ վանական խստութիւններուն), Գոմբասիօն (օրիորդ Տը լա Միլթիէր, կանոնին հակառակ վաթուն տարեկան հասակին մէջ վանքը մտած, վասն զի շատ հարուստ էր), Բրօվիտանս (օրիորդ Տը Լուինիէր), Բրեղանթասիօն (օրիորդ Տը Սիկուէնյա) որ 1847ին աւաղուէփի եղաւ, վերջապէս Աէնթ-Աէլինէր (քանդակագործ Զէրադդիի քոյրը) որ խեցաւ . Աէնթ-Շանթալ (օրիորդ Տը Սիւզն) որ նոյնակէս խեցաւ :

Ամենէն աղւարներուն մէջ քսան երեք տարեկան սիրուն աղջիկ մ'ալ կար որ Պուրածն կզզիէն էր և ասսկետ Խոզի թոռնուհին որ աշխարհի մէջ օրիորդ Տօղ անունը պիտի կրէր, և որ մայր Ասոմբասիօն կանուանէր :

Աէնթ-Մէղթիլթ մայրը եկեղեցիին դասը և գպրուհիները հսկելու պաշտօն ունենալով եկեղեցիին մէջ երկելու պաշտօնը աշխերառուհիներուն կուտար յօժարակամ: Ամէն աստիշանի ձայները կը կազմէր անոնցմով, այսինքն եօթը հոդի կրնութէր տաս տարեկանէն մինչեւ տասնուվեց տարեկան, որոնց ձայները և հաստիները զանազան էին և զոր քովի քովի և փոքրազունէն մինչեւ մեծադոյնը ամէն մէկը իր հասակի կարգին համեմատ շարել տալով և ոտքի վրայ կեցնելով երգել կուտար: Հանդիսականը նորատի աղջիներու սրինդի նման բան մը, հըեղուակներէ շինուած տեսակ մը Պահական կենդանի սրինդ տեսնել կը կարծէր:

Աշկերտուհիներէն ամենէն աւելի սիրուող աշխատաւոր քոյրերն էին Աէնթ-Էօֆրադդ, Աէնթ-Մարդրիտ, Աէնթ-Մարթ և Աէնթ-Միշել քոյրերը: Աէնթ-Միշել տակաւին մանկութեան մէջ էր, իսկ Աէնթ-Մարթ երկայն քիթովը աշկերտուհիներուն խնդուկը կը բերէր:

Այս կիներուն ամէնքն ալ քաղցրութեամբ կը վարուէին քոյրակը աշկերտուհիներուն հետ: Կրօնուհիներուն ամէն մէկը ինքզինքին հայելի տախտակ մ'էր և որ արքեպիսկոպոսը եկած միջոցին մայն կը գառնար իր ծխնիին վրայ:

Կրակ կը վարուէր, և կերակուրները վանքին կերակուրներուն հետ համեմատուելով աւելի ընտիր էին: Ասոր նման ուրիշ հազարումէկ խնամք կը տարուէր աշկերտուհիներուն: Միայն թէ երբ պատահուէի մը կրօնուհիի մը քովէն կանցնէր և հետը կը խօսէր, կրօնուհին պատասխան չէր տար:

Այս լուութեան կանոնին իբր հետեւանք բոլոր վանքին մէջ մարդկային արարածները խօսելով զրկուած, և այս արածնութիւնը անկենդան իրերու տրուած էր: Երբեմն եկեղեցին, երբեմն ալ պարտիզապահին զանդակը կը խօսէր: Տեսչուհիին քով պատու կերպով ձայնով պատի զանդակ մը կար որ վանատունին ամէն կողմէն կը լսուէր: Այս զանդակը զանազան հնչիներով որք ձայնական հեռազրի նման բան լ'էին, կը նշանակէր նկութական կեանքի այն ամէն գործողութիւնները զոր պետք էր կատարել, և 'ի պահանջել հարկի խօսարանը կը կանչէր վանատունին այս կամ այն բնակուհին: Ամէն մէկ անձ և ամէն մէկ բան զանդակի յատուկ հնչին մ'ունէր: Աւագուհին մէկ և մէկ հնչիւնը ունէր, վերատեսչուհին մէկ և երկու: Վեց-հինգը դաստարան հրատիրել էր. հետեւաբար աշկերտուհիք ամենելին չէին ըսեր թէ դաստարան կը մանեն այլ վեց-հինգը կերթան: Չորս-չորսը տիկինը ընժանիի զանդակն էր. այս հնչիւնը ստեղ կը լսուէր. Չորս տրամադրութեան է ան, կը սէին այն աշկերտուհիները որ ողորմ չունէին: Զանդակը հթէ տասնինը անդամ զարնէր, մեծ գէպք մը կը ծանուցանէր: Յանկապահն ուսուուր կը բացուէր, որ վերէն վար պարզունակներով պատուած երկաթէ աշուելի տախտակ մ'էր և որ արքեպիսկոպոսը եկած միջոցին մայն կը գառնար իր ծխնիին վրայ:

Ինչպէս ըսինք արգէն, արքեպիսկոպոսէն և պարտիզապահն 'ի զատ ոչ ոք կը մտնէր վանքը: Աշկերտուհիները ուրիշ երկու մարդ ալ կը տեսնէին. մին էր ողորմաբաշխը (aumônier), Պանէս արքան, ծեր և աղեղ մը, որու վահակին եամէն ակնապիշ հայելու արտօնութիւն ունէին եղք

դասը կը կենար ան . միւսն էր դժագրութեան դասատու զ . Անսիօ : Այն նախակը որու քանի մը տողերը արդէն կարդաց ընթեցողը , այս դասատուին անունը տարբեր կերպով կը զրէ , նաև սոսկալէ ծեր ասպառող մը կանուանէ զան :

Ինչպէս կը տեսնենք , ընտրուած էին ամէն մարդերը : Այս էր աշա այս հետաքրքրական վանատունը :

ԳԼՈՒԽ Ք.

ՍԻԲԸԼԻՒՆ ԵՑՔ ԳԵՐԵԲ

POST CORDA LAPIDES

ԱՅՍ վանատունին բարոյական կերպարանը ծրագրելէն եաք աւելորդ չենք համարիր քանի մը խօսք ըսել նաև նիւթական կերպարանին նկատմամբ , որու վրայ ընթեցողը արդէն զաղափար մ'ունի :

Բըթի- Բիթրիւս Սէնթ-Անթուանի վանքը դրեթէ բոլորովին կը դրաւէր այն ընդարձակ տրաստիզը զոր կը կազմէին Բօլոնյոյի փողոցը , Տրուա- Միւրի փողոցը , Բըթի- Բիթրիւսի գոիհը և հին յատակածերու մէջ Օմարէ ըսուած անանց փողոցը՝ չորսն ալ մէկզմէկ կարելով : Այս չորս փողոցները փոս մը զրջապատելու պէս այս տրաստիզը կը զրջապատէին : Վանքը շատ մը չենք և պարտէզ մ'ունէր : Գլխաւոր չենքը՝ իր ամբողջութեամբը նկատուելով՝ վրայ վրայի կանգնած երկսեռ (hybride) շինութիւններու դէղ մ'էր , որոնք եթէ ուղակի ՚ի վերուստ նկատուէին , կետինը դրուած կախաղան մը կը դժագրէին Ճշդասկէս : Կախաղանին մծ թել Տրուա- Միւրի փողոցին Բիթրիւս և Բօլոնյո փողոցներուն մէջ երկնցող բոլոր Ճիւզը կը դրաւէր . իսկ պատի թել բարձր , դորշագոյն և ուղղագիծ վանդակաւոր Ճակատ մ'էր որ Բիթրիւսի գոիհը կը նայէր , թիւ 62 մծ դուռն ալ կախաղանին ծայրը կը նշանակէր : Այս Ճակատին դէպ ՚ի միջավայրը հին և յած

կամարաձե դուռ մը կար , որ փոշիէն և մոխիրէն Ճերմկած էր և որու վրայ սարդերը ոստայն կը հիւսէին . այս գուռը միայն կիրակի օրեր մէկ կամ երկու ժամ բաց կը մնար , նաև երբ կրօնուհին մը դադաղը վանքէն դուրս հանել հարկ ըւլսր : Գուրսէն մողովաւրդը ահա այս գուռէն եկեղեցի կուզար : Կախաղանին արմուկը քառակուսի սրահ մ'էր ուր սեղանի վերաբերող ամէն բան կը պատրաստէր կամ կը պահուէր և զոր կրօնուհինը շրեմարան կանուանէին : Մեծ թեին մէջն էին մայրերուն և քոյրերուն միկուսարանները և նորնծայարանը : Պղտի թեին մէջն էին խոհարանները , Ճաշարանը որու եաւեն էր նաև արդիլարանը և եկեղեցին : Թիւ 62 դուռն և Օմարէի դոց փողոցի անկիւնին մէջն էր գըպրոցը որ գուրսէն չէր երեար :

Տրապիզին մասցրդ մասը պարտէզը կը կազմէր որ Բօլոնյոյի փողոցին հարթութենէն շատ աւելի յած էր , հետեաբար պատերը ներսէն աւելի բարձր էին քանիթէ գուրսէն : Պարտէզը որու մակերեսոյթը փոքր ինչ զմրէթի պէս ցյուած էր , մէջ տեղը հողաբլուրի մը կատարին վրայ սրածայր և կոնաձեւ եղելին մ'ունէր ուսկէ իրը արդաւոր ասպարի մը վրայէն չորս մծ ծառուղիներ կերկնապյին , որոնց ամէն մէկը՝ իրը Ճիւզէր՝ երկերիւ պղտի ծառուղիներ ալ ունէր , հետեաբար եթէ շրջապատը բոլորաձե ըլլար , ծառուղիներուն երկրաշափական յատակաղիծը պիտի նմանէր անիւի մը վրայ գրուած խաչի մը : Ծառուղինը անհաւասար երկայնութիւններ ունէին , և ամենքն ալ պարտէզին պատերուն կը յանդէին որոնք խիստ անկանոն էին : Այս ծառուղիներուն երկու կողմերը հաղարջենիներ կային : Ներսը բարձրաբերձ կաղամաթիւներու ուղի մը կար . այս ուղին ալ կակուէր հին վանքին աւերակերուն քովին , որ Տրուա- Միւրի փողոցին անկիւնն էր , և կը տանէր Պղտի-Վանքին տունը որ Օմարէ փողոցին անկիւնն էր : Պղտի-Վանքին առջևի կողմն էր ինչ որ պղտի պարտէզ կանուանէր : Արդ եթէ այս ամբողջութեան վրայ

ուելցնես զաւիթ մը , ամէն տեսակ և զանազան աճշխիւններ՝ վոր ներքին բնակարանները կը կազմէին , բանտի պատեր , և Քօլոնացի փողոցին միւս եզրին վրայ շինուած յարկերուն երկայն և սեաթոյր դիմք որմէ ՚ի զատ վահքը ուրիշ հեռաւոր տեսք և մօտարնակ տեղ չունի , անատեն կտտարելապէս մորիդ մէջ պատկերած կը լլաս ինչ որ էր Քըթի-Քիդբիւսի պերնաբառուհիներուն վանատունը ասկէ քառսունը շինդ տարի առաջ : Այս սրբացուք տունը շինուած էր Ճիշդ այն տեղ որ տասնութիցերորդ գարու մէջ զունդի խաղի հոչակառը հրապարակ մ'էր և որ որոշումէ հաղաք առանձնեցու իսպանական կանուանէր :

Այս փողոցներուն ամէնն ալ Բարիղի շին փողոցներն են : Տրուա-Միւր և Օմարէ անունները շատ շին են , այս անունները ունեցած փողոցները ալ աւելի շին են : Օմարէի պղտի փողցը Մօկու փողց անուննցաւ . Տրուա-Միւր փողցն ալ Ֆիլանթիէ (վայրի վարդ) անուաննցաւ , վասն զի մարդս քարերը չկտրած Աստուած ծաղկները կը բանար :

ԳԼՈՒԽ Բ.

ԱՆԶԱՆԵԿԻ ՄԼ ՏԸՆ ԳԸՐ ՄԼ

ՔԱՆԻ որ մանրակրկիտ կը պատմնք ինչ որ էր ժամանակաւ Բըթի-Բիդրիւսի վանքը , և քանի որ այս գաղտնապահ ապաստանաբանին վրայ պատուչան մը բանալու համարձակեցանք , թող ընթերցողը ներէ մեջ փոքր ինչ ևս շնչիլ մեր նպատակէն , շեղում մը որ այս գրքին հետ հիմնական յարաբերութիւն չունի , և որ սակայն նկարադրութիւն և օգուած մը կը պարունակէ , վասն զի անով ընթերցողը պիտի հասկայ թէ վանքն ալ իրեն յատուի անման կերպարաններ ունի :

Պղոփ-Վանքին մէջ հարիւրամայ կրօնուհի մը կար որ

Քօնթըլրոյի արբայարանէն եկած էր : Ասե յեղափոխութենէ առաջ ընկերութիւններու մէջ մտած ելած և յարաբերութիւններ ունեցած էր ան : Ծամ անդամ Պ. Տը Միրոմեսնիլի խօսքը կը նէր , որ Լուի Ժ. ի ինանութեան ժամանակ կնքապահ էր , նաև Տիւրլա անուն նախազահի մը տիկ նոջը վրայ կը խօսէր որու հետ շատ յարաբերութիւն ունեցած էր : Այս երկու անունները ամէն խօսքի մէջ յարմար կամ անյարմար յիշելու հաճութիւնը և սնափառութիւնը ունէր : Քօնթըլրոյի արբայարանը եռանդապին կը դովէր . կը սէր թէ քաղաքի մը կը նմանէր այն և թէ մնաստանը փողոցներ ունէր ,

Բիկարտիացի կնիկի մը պէս կը բարբառէր և աշկերտու հիներուն զուարձութիւն կուտար : Ամէն աարի հանդիսաւոր կերպով իր ուխտերը կը նորոգէր , և երգում ընելու ամեն քաշանային կը սէր . Գերապայծառ սուրբ Գրանսուա ղայն (երգումը) գերապայծառ սուրբ Ժիւլինին տւանդեց , գերապայծառ սուրբ Ժիւլինին զերապայծառ սուրբ Էօդէպ զերապայծառ սուրբ Քրօզօրին աւանդեց , և այլն . . . , ես ալ , Հայր իմ , ձեզ կաւանդեմ երգումն : — Եւ աչա աշկերտուհիները կը սէր մզմիկ ինդալ իրենց քողին տակէն . սիրուն և կիսկուր խնդումներ որոնցմէ ձայնաւոր մայրերը չէին ախորժեր :

Արիշ անդամ ալ գարաւոր պառաւը գէպք մը կը պատմէր . Աըսէր թէ իր Երկուաստրութենելու ժամանակ աէրնարուեանները շնչակիւններէ չոչ չէն Քար :

Խօսողը գար մ'էր , բայց տասնութերորդ գարը : Կը պատմէր թէ յեղափոխութենէ առաջ չորս դինիներուն նկատմամբ ինչ սովորութիւն կար Ծամբաննի և Պուրփօննի մէջ : Երբ երեկի անձ մը , Քրանսայի մարեշալ մը , իջնան մը , դուքս և ատենակալ մը Պուրփօննի կամ Ծամբաննի քաղաքներուն մէկն կանցնէր , քաղքին մեծամեծները կը գիմաւորէին զանջառ մը խօսելով և չորս արծաթէ բաժակ կը մատուցանէին ,

որոնց մէջ չորս տեսակ դինի կը գրուէր : Առաջին սկզբին վրայ գրուած էր՝ կաղին քին : Երկրորդին վրայ՝ առէնթէ քին : Երրորդին վրայ՝ աշուրէ քին : Չորրորդին վրայ եռուն քին : Այս չորս աւանդութիւնները գինովութեան չորս աստիճանները կը յայտնին : առաջին աստիճանը զուարթութիւն կուտայ, երկրորդը կը գրուէ, երրորդը կապշէ (hébéter), չորրորդը անտառնին կը հաւասարէ գինովու :

Այս հարիւրամեայ պատաւը կղղուած պահարանի մը մէջ զաղտնի բան մ'ունէր, որ շատ սիրելի էր իրեն : Գօնթրը վոյի կանոնը չեր արդիրի բան մ'ունենալը : Պատաւը ամենին չեր ցուցներ այս բանը :

Աւզած ժամանակ կառանձնանար, վասն զի կանոնը կը ներէր, և ամեն անդամ՝ որ այն բանին նայիլ կուզէր, կը պահանձէր : Եթէ փողին մէջ ոտքի դփոտում լսուէր, ուկորուտ ձեռներով կրցածին չափ շուտ մը կը դոցէր պահարանը : Երբ նայն իրին վրայօք հետը խօսիլ ուզուէր, կը լուէր թէև խօսիլը ախործէլի էր իրեն : Վամնէն հետաքրքինները չկրցան խօսք մ'առնուէլ անոր բերնէն, և ամենէն յամառներն ալ ընկրեցան անոր անդրդուելի լուութեան առջև : Այս բանն ալ մեկնութիւններու առարկայ մ'եղած էր այն ամեն անձերու որոնք վանդին մէջ դործ չունէին կամ կը ձանձրանային : Ի՞նչ կրնար ըլլալ արգեօք այս խիստ թանշկադին և խիստ գաղտնի բանը որ հարիւրամեային դանձն էր Արդեօք սուրբ զիրք մ'էր . արգեօք անման համբիչ մ'էր . արգեօք ապացուցուած մասոնքը մ'էր : Հաղարտութիւն ենթադրութիւններ կը լային : Երբ պառաւը մոռաւ, հետաքրքիրները պահարանը վաղեցին այնպիսի շատապաւ մը որ դուցէ տնպատեհ էր, և բացին զայն : Բանը գտան որ իբր օրհնած մաղաղմայ երեք անդամ փաթթուած կտաւի մէջ դրուած էր : Գաենցափ պահակ մ'էր այն և վրան նկարներ ունէր, այս նկարներն էին թեարկող Գութիտոններ զոր գեղարանի ծառաներ կը հալածեն ամենէն մէկը կը սեպուէր և որ տասնութերուդ դա-

Այս հալածումին մէջ շատ մը ծիծաղաշարժ ձևեր և դիրք կը տեսնուին : Սիրուն Գութիտոններուն մին արդէն բռնուելով հարուածը կերած է : Աը յուղուի, պղտի թները կը շարժէ, և թոչելու կը ջանոյ տակաւին, բայց խեղկատակ կարաւիշը սատանայական խնդումով մը կը խնդայ : Խիթը կը յաղթէ սէրը, այս է աշա նկարին բարպարականը : 1843 սեպտեմբերի մէջ տակաւին կը կենար այս պնակը որ իրօք խիստ հետաքրքրական բան էր և որ դուցէ Ֆոլիէրին դաղաքար մը տալու պատիւը ունեցաւ : Պօմարշէի պուլմարին վրայ փերեղակի մը քովն էր այն և ծախու :

Այս բարեմբա պառաւը ամենէն չեր ուզեր գուրսէն այցելութիւն ընդունիլ, վասն չէ խօստանը շատ ուղարմանի է, կը սէրը

ԳԼՈՒՔ Փ.

ՄԵՏՆՁԵՆԱԿԱՆ ԵՐԻՊԱԴԱԼԻԹԱԸՆ ԺԵՒՋԻՄԸ

Անկածն այս զրեթէ զերեղմանական խօսարանը որու վրայ աշխատեցանք զաղափար մը տալու, բոլորովին տեղական իրողաւթիւն մ'է, որ ուրիշ վաներու մէջ ալ չկրնար արտազրիւ մի և նոյն խստութեամբ : Թամիլը փողցին վանչքին մէջ մանաւանդ որ ստոյդ է թէ ուրիշ ուխտի մը կը վերաբերէր, ու փեղկերը վերցուած և անզը թիսդոյն վարագայրներ դրուած էին, և խօսարանն ալ սրահ մ'էր սրու յատակի տախտակները փայլուն էին, և պատշանները ըսպիտակ բեհեղէ վարագոյրներ ունէին, իսկ պատերուն վրայ ամեն տեսակ պատկերի շրջանակներ բացերես պէնէտիքթու հիմ մը պատկերը, նկարուն փունջեր, մինչև անդամ թիւքի զլութ մը կար :

Այս վանքին պարտէղին մէջն էր նոյնակէս Խնտիայէն եկած այն կասկենին որ Գրանսայի կասկենիներուն ամենէն զեղեցիկը և ամենէն մէծը կը սեպուէր և որ տասնութերուդ դա-

րու ժաղովաւրդին մէջ Երեքն բուլը կասէնիւթրուն հայրն ըլլուլս
համբաւը ուներ :

Ինչպէս ըստնք , այս Թամիկի վանքին մէջ Մշտնջենական
Երկրպագութեան պէնէտափթուհիները կը բնակեին , որոնք
Սիթօյի պէնէտափթուհիներէն բոլորովին կը տարբերէին :
Այս Մշտնջենական Երկրպագութեան ուխտը շատ հին չէ . և
հազիւ թէ Երկու հարիւր տարուան ուխտ մ'է : 1649ին քա-
նի մ'օրուան մէջ Սուրբ-Հաղորդութիւնը երկու անդամ
պղծուեցաւ Բարիղի երկու եկեղեցիներուն մէջ , որոնք Կրէքի
Սէն-Սիւլսիս և Սէն-Ժան եկեղեցիներն եին . սոսկալի և
հաղուագեպ սրբասդութիւն մ'էր այս և քաղքին բոլոր բնա-
կիչները թունտ հանեց : Սէն-Ժէրմէն-Տէ-Բրէ եկեղեցիին
առաջաւոր-մեծ-աթոռակալը հրաման ըրաւ հանդիսաւոր թա-
փօր մը գառնալ բոլոր կլերականներուն մասնակցութեամբը ,
և բարին նուիրակն ալ այս թափօրին ժամարան եղաւ :
Բայց այս քաւումը բաւական չթուեցաւ Երկու արժանապա-
տիւ կիներու , որք էին տիկին Գուրթէն , Պուղի մարգիղու-
չի , և Շաթօվիեյի կոմուհին : Խորանին ամենազարդ հաղուագու-
նէան խորհուրդն եղած այս նախատինքը թէ վաղանցուկ բան
էր , բայց այն երկու սրբասուն սիրտերէն չէր ելներ , կար-
ծեցին առնք թէ կուսարանի մը մէջ Մշտնջենական Երկըր-
պագութեամբ մը կրնայ սրբուիլ այն : Երկուքն ալ , մին
1652ին , միւսը 1653ին մեծ զումարներ պարզեցին Սուրբ-
Հաղորդութեան Գաթէրին Տը Պար անուն վանամայրին որ
պէնէտափթուհի մ'էր , որպէս զի այն բարեպաշտական նպա-
տակով Սէն-Պընուայի ուխտին յատուկ վանք մը հիմուի :
Այս հիմնարկութեան համար առաջին արտօնութիւնը Սէն-
Ժէրմէնի աբբաս Պ . Տը Մէց տուաւ Գաթերին Տը Պարին ,
այն պայմանաւ որ Երեւ հարէւ-քրանէի նոշակ բերու առջինները մէացն
ընդունաւէն վանդը . Երեւ հարէւ-քրանէին քրամատէլութիւնը մէց հապա-
չուան կընէր : Սէն-Ժէրմէնի աբբասէն եաք թագաւորը շնորհա-
ման հրովարտակ տուաւ , և 1654ին թէ տէրութեան հաշ-

ուետունը և թէ խորհրդանշու վաւերից արբայական պայման
նագիրը և թագաւորական հրովարտակը :

Աչա այսպէս Բարիղի մէջ սկսաւ և օրինաւորապէս հաս-
տատուեցաւ Սուրբ-Հաղորդութեան Մշտնջենական Երկրպա-
գութեան պէնէտափթուհիներուն հիմաքիութիւնը : Ասոնց ա-
ռաջին վանքը Գատէթի փողոցին մէջ 'ի նորուստ շնուեցաւ
Տը Պուգի և Տը Շաթօվիեյի աբիկիներուն ստակովը :

Այս տխոը , ինչորէս կը տեսնուի , չէր շփոթուեր Սիթօյի
պէնէտափթուհիներուն ուխտին հետ : Մշտնջենական Երկըր-
պագութեան այս ուխտը Սէն-Ժէրմէն-Տէ-Բրէի արբասին
կը հպատակէր մի և նոյն կերպով որով Պուիրական-Սրբի
(sacré-coeur) կրօնուհիները ճէզուիթներու պարագլուխին և
Գթութեան քյուրերն ալ լազարիսթներու պարագլուխին կը
հպատակին :

Նաև բոլորովին կը տարբերէր Ֆըթի-Բիզբիսի պերնար-
տուհիներուն ուխտէն որուն ներսը մասնք արդէն ընթեր-
ցողին հետ : 1657ին Աղքասանդրը և բարը մասնաւոր կոն-
դակով արածութիւն տուաւ Բըթի-Բիզբիսի պերնարտու-
հիներուն որ Սուրբ-Հաղորդութեան պէնէտափթուհիներուն
պէս Մշտնջենական Երկրպագութեան արարողութիւնը կա-
տարեն : Բայց և այնպէս երկու ուխտերը իրարու հետ շնառ-
նուեցան բնաւ :

ԳԼՈՒԽ ԺԷ.

ՎԵՐՋ ԲԼՈՒԻ-ԲԻԴՐԻՒՄ

Վերաշնուրածութեան պէիզուն 'ի վեր Բըթի-Բիզբի
բիսի վանքը կիյնար , այսինքն Սէն-Պընուայի ուխտին հան-
րական մահուան կը մասնակցէր . վասն զի այս ուխտն ալ
տասնութերորդ դարէն եաք միւս ամէն կրօնական ուխտերուն
պէս վիրնալու վրայ է :

Հոգետեսութիւնը , ինչպէս նաև աղօթքը մարդկութեան

սղիտոյից մին է , բայց այս հոդեամեսութիւնը պիտի այլաձեկ ինչպէս այլաձեկցաւ ամէն ինչ որ յեղափոխութենէ շօշափուած է , և ընկերային յառաջդիմութեան հակառակելէ դադրելով , ընդհակառակն պիտի նպաստէ :

Բըթի-Բիկը բիւսի վանատունին կրօնուհիները արագօրէն կը նուազէին : Գլուխ-Անքը 1840ին աներեսոյթ եղած էր , նոյն պէս թոշակաւոր դպրոցը : Ա՛լ ոչ պառաւ կնիկները կային , ոչ ալ նորահաս աղջիկները , ոմանք մեռած , միւսներն ալ ելած զայած էին :

Մշտնջենական Երկրպաղութեան կանոնները այնքան տաշանելի են որ մարդուս սարսափ կուտան . կոչում ունեցող ները վախինալով կը նկրէին , ուստի պակսած միաբանուհիներուն տեղը չեցներ . 1845ին տակաւին իբր աշխատաւոր կրօնուհի հոնիէ հոսկէ սակաւաթիւ աղջիկներ կուդային վանքը , այլ գլուրութեան համար եկող չկար բնաւ : Քառուն տարի առաջ հարիւրի չափ էին միաբանուհիները . իսկ տասնուհինդ տարի առաջ քանութը : Հիմա քանի հոդի են : 1847ին աւագուհին / Երիտասարդուհի մ'էր . քառուն տարու չկար . ընտրութեան շրջանը նեղցած ըլլալուն նշան է այս : Կրօնուհինչիւր քանի որ կը պակսի , յոդութիւնը կաւել նար , ամէն մէկուն աշխատութիւնը աւելի անտանելի կը լլար . անտանենէն կը տեսնուէր թէ կը մօտէր այն ժամանակը ուր սուրբ Պընուայի կանոններուն ըեռը կրելու համար վանքին մէջ ընդամենը տաս կամ տասներուք չափ շատահար և կը քուն ուսեր պիտի մնան միայն : Բեռը անողոք է և անփոփոխ կը մնայ , կրօնուհիները թէ քիչ և թէ շատ ըլլան : Առաջ ծանր կը կշռէր , իսկ հիմա կը չախցախէ . հետեւաբար կը մնանին բեռին տակ մնացողները : Գրքիս հեղինակը երբ բարեկի մէջ կը բնակէր անոնց երկուքը մեռան . մին քսանուհին , և միւսը քսաններք տարեկան էր : Այս քսաններք տարեկանը՝ Ժիւլիս Ալբինիւլային պէօ՝ կը նայ ըսել : Hic jaceo. Vixi annos viginti et tres.* Այս անկումին պատճառաւ վան-

* Հոռակը հանդէմիւ : Քանա՞ և երեք տարի առլեցաւ :

քը աղջիկ դաստիարակելու պաշտօնէն հրաժարեցաւ ալ :

Զկրցանք այս տարօրինակ , անծանօթ և մթին տունին առ չեւէն անցնիւ առանց ներս մտնելու , առանց մեր հետը տանելու նաև այն միտքերը որոնք մեր հետն են և մտիկ կը նեն ժան վալժանի ցաւալի պատմութիւնը զոր կը պատմնք կարծելով թէ զուցէ քանի մ'անձերու օգտակար կը լլայ այն : Մտանք այս վանատունը որ հին ծիսերով լի է , ծիսեր որոնք հիմա նոր կերևան : Գոյ պարտէլ մ'է այն : Այս զարմանալի տեղին վրայ մանրամասնաբար բայց միանդամայն յարգանօք խօսեցանք , զէթ որքան որ մանրակրկիտ պատմութիւնը մը կրնայ յարդանքին հետ համաձայնիլ : Մեր ամէն անսածը չենք հասկնար , բայց բան մ'ալ չենք նախատեր : Ոչ ովաննա կը կարդանք Փողէֆ Տը Մէսմըրի պէս , որ կուղէ դահիճը ձեռնադրել , և ոչ ալ կը հեղինենք Վոլթերի պէս որ կը համարձակի խաչելութիւնը անց ամ ծաղրելու :

Հոս տեղն է ըսել թէ Վոլթերին այս ընթացքը ուղեղի խելքի գէմ է , վասն զի Վոլթէր կը պարտաւորէր պաշտպանել Յիսուսը ինչպէս կը պաշտպանէր Գալասը¹¹ . Խաչելութիւնը ինչ կը նշանակէ նաև այն անձերու համար որոնք զերմարդակային մարմաւորութիւնները կուրանան : — Իմաստունի մը սպաննումը :

Տասնեիներորդ դարու մէջ կրօնի գաղափարը Ճգնաժամը մը կը կրէ : Քանի մը բաներ կան զոր մարդու սորված էր , և հիմա կը մոռնայ . լաւ կը նէ մոռնալով , միայն թէ այս ինչը մոռնալու ատեն պէտք է ուսնիլ այն ինչը : Պէտք չէ որ մարդկային սիրաը թափուր մնայ : Քանի մը հնութիւններ կը քանդուին , այս քանդումը օդտակար է եթէ տեղը նոր չենք կանգնուի :

Առայժմ զննենք անցեալին իրերը : Պէտք է Ճանչնալ զանոնք գէթ 'ի հարկին անոնցմէ զղուշնալու համար : Անցեալին կեղծ նմանութիւնները կեղծ անուններ կառնուն ե-

ապագայ կանուանին յօժարակամ։ Այս Ճիւաղը, այսինքն
անցեալը իր անցադիրը խարդախելու ենթակայ է։ Ծուզակը
լաւ մը Ճանչնանք։ Զվստահինք։ Անցեալը երես մ'ունի որ
է աւելքրդապաշտութիւնը, և դիմակ մը որ է երկդիմութիւ-
նը։ Երեան հանենք դէմքը, և վար առնունք դիմակը։

Իսկ վաները բազմախառն ինդիրներ կը պարունակեն։
Խնդիր քաղաքակրթութեան որ կը գատապարտէ զանոնք,
նաև խնդիր ազատութեան որ կը պաշտպանէ։



ԳԻՐՔ ԵՕԹԵՐՈՐԴ

ՓԱԿԱԳԻԾ

ԳԼՈՐԻ ԱՌԱՋԵՐ

ՎԵՆՔԸ ԻՐԻ ՎԵՐԵՑՈՒԿԱՆ ԳՅՂԱՓԱՐ

ԱՅՍ գիրքը թատրերդութիւն մ'է, որու առաջին անձն
է անեղբութիւնը։

Երկրորդն է մարդու։

Հետեւաբար քանի որ վանքի մը հանդիպեցանք մեր Ճամ-
րուն վրայ, պարտաւորեցանք ներս մտնել։ Ինչո՞ւ մոտանք։
Վասն զի վանքը՝ որ արեւելքի ինչպէս նաև արեմուաքի, հին
ժամանակներու ինչպէս նաև արդի ժամանակներու, կուպաշ-
տութեան, պաւտայութեան և մահմտականութեան, ինչպէս
նաև քրիստոնէութեան յատուկ է, անեղբութիւնը նկատելու
համար մարդուս ունեցած դիտական զործիներուն մին է։

Քանի մը գաղափարներ կան զոր հոս պարզելու տեղը չէ։
Սակայն մեր զգուշանալու, սահմանարկելու, նաև սրամտե-
լու իրաւունքը բացարձակապէս վերապահելէն ետք՝ կը պար-
տաւորինք ըսնել թէ երբ մարդուս սրտին մէջ անեղբութիւնը
կը նշմարենք, միշտ յարդական զացումով մը կը համակ-
ուինք, առանց նկատելու թէ լաւ կամ յոռի կերպով ըմ-
բռնուած է այն։ Հըեային ժողովարանը, Տաճիկին մկիթը,
Հնդիկին մէհեանը, վիկիվամը¹² սոսկալի կողմ մ'ունի զոր
սաստիկ կատենք, նաև վեհ կողմ մ'ունի զոր կը պաշտենք։
Ո՛չ, ինչ հայեցողութիւն մտքին համար, — ինչ անհուն
մտախոհութիւն։ Աստուած կը ցոլանայ մարդկային շէնքին
վրայ։

ԳԼՈՒԽ Բ.

ՎԱՆՔԸ ԻԲԲ ՊԵՏՄԵԿՆ ԻՐԱԼՈՒԹԻՒՆ

ՎԱՆԿԱՆՈՒԹԻՒՆԸ պատմութեան, բանականութեան և չշմարութեան տեսութեամբ նկատուելով դատապարտուած է:

Մենաստանները երբ կը շատնան ազգի մը մէջ, զըջաբերութեան արդելներ, խափանարար հաստատութիւններ, ծուլութեան կեդրոններ կը լան ուր որ աշխատութեան կեդրոններու պէտք կայ:

Ինչ որ է ի ըսուած անպիտան և մնասակար բոյսը կաղնի ին, և ելունդը մարդկային մարմինին նկատմամբ, նոյնն է նաև մենական հասարակութիւնները ընկերային մեծ հասարակութեան նկատմամբ: Անոնց յառաջացումն և զիրութեան հետեւութիւնն է երկրին աղքատութիւնը: Վանական վարչութիւնը ազգերու քաղաքակրթութեան սկիզբը օդտակար, հոգեոր ազգումավ անառնեարդյութեան նուազումը արտաքերելու կարեոր, բայց ժողովուրեներու առնութեան մնասակար է: Ասէ ի՞ զատ երբ կը թուլնայ այն, և կամսի իր անկարդութեան ժամանակի շըջանը հոլովէլ, անկարդութեան օրինակը տալ շարունակելով յոտի վարչութիւն մը կը դառնայ այն ամէն պատճառներով որոնց համար փրկաւէտ էր իր անարատութեան ժամանակի շըջանին մէջ:

Վանարդելութիւններու (claustro) ժամանակը անցաւ ալ: Վաները արդի մարդկային ընկերութեան սկզբնական դաստիարակութեանը օդտակար, այլ անոր աճումին խոչընդուռ և զարդացումն մնասակար եղան: Մենաստանները՝ իր հիմնադրութիւն և իր օրինակ մարդուս կազմութեան տասներորդ դարու մէջ օդտակար, հնդետասաններորդ դարու մէջ վիճելի էին, իսկ տասնեններորդ դարու մէջ ատելի են: Վանական բորսութենէ երկու սքանչելի ազգեր մինչև իրենց

ասկերոտիքը մաշուեցան, այսինքն Խոտալիան և Սպանիան, մին դարերով Եւրոպայի լոյսը, միւսն ալ պայծառութիւնը, և՝ այսօրուան օրս՝ այս երկու մեծանուն ժողովուրդները 1789 ողջապահիկ կանոններուն փրկաւէտ ազդումովը միայն կսկսն առողջանալ:

Վանքը, մասնաւորապէս կիներու հինաւուրց վանքը, այն որ ներկայ գարուս սեմին վրայ և Խոտալիայի, Աւստրիայի և Սովանիայի մէջ կերեայ, միջին դարու ամենէն տիտոր զանդուածներուն մին է: Վանքը, այս վանքը ամեն տեսակ սարսափներու հատակէտան (point d'intersection) է: Բուն զամօլիկ վանքը մահուան ու Ճառադ այթներովը ողջուած է բոլորովին:

Սովանիական վանքը մանաւանդ սղալի է: Հոն՝ մութին մէջ, մայր եկեղեցիներու պէս բարձր բարելսկան միակտուը խորաններ կը կանոնին մշուշապատ կամարներու, նաև զըմքէթներու ներքե որոնք հազիւ հազ կը նշմարուին, այնքան պաշարուած են մթութեամբ: Հոն՝ ի խաւարի՝ ահազին սղիւտակ խաչելութիւններ կախուած են շղթաներէ, հոն՝ եպիչնոսի վրայ փղոսկրեայ մեծ քրիստոներ կան մերկանդամ, որք արիւնաթաթաւ և արիւնարոյր, սոսկալի և շքեղ են: Որոնց արմուկներուն սակրները, ծունկի սակրներուն կողմի մաշկերը և բաց վէրքերը կերեան, որոնք արծաթէ փշազարդ պսակներ ունին, սակի բնեռներով բենուած են, և ամէն մէկը Ճակատին վրայ կարկեհանէ արիւնանման կաթիւններ, աչերուն մէջն ալ աղամանդէ արցունք ունի:

Ագամանդները և կարկեհանները թաց կերեան և վարը մութին ծունք կրկնող քօղակիր էակներու լացը կը բերեն, էակներ որոնց կուշտերը խուրձէն և երկաթէ սրածայր մըտրակէն վիրաւորուած, կուրծքը՝ ուռիի հիւսկէններու տակ մնալով խորակուած, և ծունկերն ալ ծնրադրութեամբ խոցուած են, կիներ որք կը կարծեն թէ հարս են: Ճիւազներ որք կը կարծեն թէ սերովակէ են: Եյս կիները կը մտա-

ծե՞ն արդեօք . — ոչ : Կը կամի՞ն արդեօք . — ոչ : Կը սիրե՞ն արդեօք . — ոչ : Կասրի՞ն արդեօք . — ոչ : Անոնց չիղերը ոսկը , և ոսկըներն ալ քար գարձած են : Անոնց քողը խաւարի հիւսմ'է : Երբ քողին տակէն կը չնչեն , կարծես թէ մահուան աղբտաբոյր շնչառութեան կը նմանի անոնց շաւնը : Արբասուհին , այսինքն ճիւտաղ մը կը սրբազործէ և կը սարսափէ զանոնք : Անարատութիւնը , անողուրմ անարատութիւնը անհրաժեշտ է : Աչա ասոնք են Սպանիայի հին մնաստանները , այսինքն սոսկալի ջերմուանդութեան որջեր , կոյսերու անձաւներ , անագործյն տեղեր :

Կաթոլիկ Սպանիան նոյն իսկ Հռոմէն աւելի հռոմէ ական էր : Սպանիական վանքը գերազանցապէս կաթոլիկ վանքն էր : Արևելք կը հոտեր այն : Արքեպիսկոպոսը իրը երկնից ներքինապետ կը կղզէր և կը գիտէր Աստուծոյ վերապահուածայս պալատը ուր հոգիներ կային : Հարձը կրօնուհին էր , ներքինին ալ քահանան : Հարձ - կրօնուհիներուն ամենէն եռանդուները երազի մէջ կը նարուէին և Քրիստոսի սէրը կը վայելէին : Գիշերը խաչէն վար կիշնէր մերկանդամ գեղանի երիտասարդը և մեկուսարանին (cellule) բնակուհին աւելուվ կը համակէր : Բարձրաբերձ պատերու մէջ փակուելով ամենին կենդանի առարկայ մը չէր տեսներ միսթիպային սուլդանուհին որու սուլդանն էր խաչեցիալը : Անգամ մը դուրս նայիլը մատնութիւն մ'էր : Ին բաշէ¹³ ըսուած բանուը կաշիէ տոպրակին տեղը կը ծառայէր : Ինչ որ Արևելքի մէջ ծովը կը նետուէր , Արևմուտքի մէջ երկրիս յատակը կը նետուէր : Թէ Արևմուտքի և թէ Արևելքի մէջ կիները իրենց թեսերը կը դալարեն , ոմանք կոչակներուն , ոմանք ալ փոսերուն կը մասնուին . հոս կը թաղուին , հոն կը խղդուին : Անազորոյն զուդակութիւն :

Հիմա անցեալին պաշտպանները չկրնալով ժխտել այս բաները , անոնց վրայ ծիծաղիւ գիտեն միայն : Պատմութեան յայտնութիւնները չնչելու , փիլսոփայութեան միկունութիւն :

ները եղծելու , և ամէն անախործ եղելութիւնները և տըրումառիթ խնդիրները կրծատելու հանդարտ և տարօրինակ կերպ մը մօտայի կարգը անցաւ : Ճաշամաբանութեան նիւն , կըսէն սմսեղուկները : Ճուռմարանութիւն , կը կրկնեն թեթևամիտները : Այս տեսակ անձերու համար ժան - ժաղ - Շուսո՝ Ճուռմարան , Տիտրօ՝ Ճուռմարան , Վոլթէր՝ Գալասի նկատմամբ՝ Ճուռմարան , Լապար և Սիրլէն՝ նոյնպէս Ճուռմարան են : Մոտ ժամանակներու չղիտեմ ով հասկեր է թէ Թասսիթ¹⁴ (Տակիտոս) Ճուռմարան մ'է եղեր , թէ Ներոն նահատակ մ'է եղեր , և թէ ստուդիւ պէտք էր արգահատիլ « ինդէ Զօլոֆերնի (Հողեփեռնէս) վրայ¹⁵ » :

Սպակայն իրողութիւնները գիւրաւ չեն խոռվիր , և կը յամառին կը մման : Այս գրեին հեղինակը Պրիսելէն ութը մըոն հեռի Աիլերի մնաստանը զացած է ուր ամէն մարդու համար միջին գարերու յիշատակներ կան , և իր աչքովը խոր վիրապներու ծակը տեսած է մարզագետնին միշնատեղը որ վանքին գաւիթն էր , և Տիլ գետին եղըին վրայ ալ չորս քարուկիր զնդաններ (cachot) , որոնք կիսովին զետնին տակնեն , կիսովին ալ ջուրին ներքն : Ին բաշէ էին ասոնք : Այս զնդաններուն ամէն մէ կը երկաթէ գուռի մնացորդ մը , արտաքնոց մը և վանդակաւոր երդ մ'ունի , որ գուրսէն երկու սոք բարձր է զետնէն , իսկ ներսէն վից ոսք բարձր է զետնէն . ըսել է թէ զետը պատին քովէն կանցնի չորս ոտք բարձրութեամբ : Գետինը միշտ թաց է : Ին բաշէին բնակիչին անկողինը այս թաց հողն էր : Զնդաններուն մէկուն մէջ պատժապարտներու յատուկ անուրի բեկոր մը կար որ պատին կցուած էր . ուրիշի մը մէջն ալ չորս կրանիթեայ տախտակիւ շինուած քառակուսի տուփի նման բան մը կը տեսնուի . այնքան կարձ է այն որ մէջը մարդ չկրնար պառկիլ , նաև այնքան ցած որ մարդ չկրնար կայնիլ : Այս տուփին մէջ անձ մը , վրայէն ալ քարէ խուփ մը կը գրուէր : Ճիշդ է մեր այս քսածը , ուզողը կրնայ տեսնել , կրնայ շօշափել : Միթէ Ճու

ոռմաքանութիւններ են այս ին բաշխները, զնդանները, երակաթէ ծխնիները, անուրները, այն բարձր երդը որու հաւասար է զէտը, այն քարաշէն տուփը որ զերեզմանի մը պէս կրանիթէ կափառիչ մ'ունի, սա տարրերութեամբ որ մեռելը ասոր մէջ կենդանի է, արտաքնոցներուն ծակը, այն դետինը որ տիղմ է, այն պատերը օրոնց վրայէն ջուր կը կաթի:

ԳԼՈՒԽ Գ.

ԹԷ Ի՞ՆՉ ԹԷՌՈՒԹԵԵՄԲ ԿՐՆԱՆՔ ԱՆՑԵԱԼԸ ՅԱՐԳԵԼ

ՎԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, այն որ Սպանիայի մէջ կար ժամանակաւ, և այն որ Թիգէթի մէջ կայ տակաւին, քաղաքակրթութեան համար տեսակ մը հաշեմաշ է: Անով կենդանութիւնը կը դադրի: ժողովուրդները պարզապէս կը ջբն ջուին: Վանքի մէջ փակուիլը մակը է: Վանաբդի լութիւնը ժանտախտ մ'եղաւ Եւրոպայի մէջ: Աւելցուր ասոր վրայ մարդկային խղչի կրած բանաբարութիւնները, բոնի կոչումները, աւատականութեան՝ վանքի վրայ կոթնիլը, անդրանիկներու պատճառաւ ընտանիքներու աւելորդ մասը սեպուող կրտսերներուն վանքը մէջ թափնիլը, այն անդթութիւնները զոր քիչ մ'առաջ պատմեցինք, ին բաշխները, բերաններուն կարուած մնալը, ուղեղներուն չորս պատի մէջ վակուիլը, անթիւ աննսեհ միտքերու մշտնջնական ուխտադրութեան մթազին բանտերու մատնուիլը, կրօնաւորութիւնը, այսինքն կենդանի հողիներու թալումը: Աւելցուր նաև անհատական չարչարանքները ազդային նուաստութիւններու վրայ, և աչա, ովկ կուղես եղիք, սարսուր մը պիտի զգաս վեղարին և քօղին, այսինքն մարդուս հնարած երկու պատանքներուն առջեւ:

Այլ սակայն կան տեղեր, կան երկիրներ ուր փիլսոփայութեան հակառակ, յառաջդիմութեան հակառակ՝ վակային:

կան ողին ասանեկիներորդ դարու պէս դարու մը մէջ դեռ կապրի, և չգնաւորական այլանդակ վերաճում (recrudescence) մ'այս միջոցիս քաղաքակրթեալ աշխարհի զարմանքը կը զրաւէ: Հինգած հիմնարկութիւններուն մշտնջենապէս մալ ուղելը կը նմանի ծթուած հոտաբոյր իւղերու յամառութեան որոնք մեր մաղերը հոտաւեաել կուղեն, հոտած ձուկերու պահանջումին որք կուղեն ուտուիլ, մանկային զդեսուներու թախանձումին, որոնք կուղեն մարդու հաղուսա ըւլալ, և դիակներու զորովումին, որոնք ետ կուղան կենդանիները գրկելու համար:

Ազերախտներ, կըսէ զգեստը, զէշ ժամանակներու մէջ պաշտպանեցի ձեզի: Ինչու ալ կը մերժէք զիս: Ծովիւրէն կուգամ, կըսէ ձուկը: Աարդ էի, կըսէ հոտաբոյր իւղը: Սիրեցի ձեզի, կըսէ դիակը: Քաղաքակրթութիւնը իզմէ ընդունեցաք, կըսէ վանքը:

Այս ամէնուն միայն սա պատասխանը կուտանք. — Ժամանակաւ:

Մեռած իրերու մշտնջենական էութիւն տալ և զմուսումով մարդերը կառավարել, յոռի վիճակի մէջ ինկած վարդապետութիւնները նորոգել, մասունքի սրբատուիքը նորէն ոսկեզօծել, վաները միւսանգամ ծեփել, մասունքները կրկին օրջնել, աւելորդապաշտութիւնները դարձեալ զարդարել, կրօնամոլութեան համար նոր պաշարք պատրաստել, մշտիկներուն և թուրերուն նոր երախակալներ շինել, վանականութիւնը և ռազմապետութիւնը վերահասպատել, մուռացկանները բազմապատկելով կարծել թէ մարդկային ընկերութիւնը իր փրկուի, ներկան անցեալին կամբին տակ պըրկել, ասոնք այնպիսի երազներ են որք մարդուս զարմանք կուտան: Այլ սակայն այս ուեսականները տեսազետներ ունին: Այս տեսազետները որք սակայն ինելացի մարդեր են, ամենապարզ դոբազողութիւն մ'ունին, անցեալին վրայ ծեփը կը դործածեն զար ընկերային բարեկարդութիւն, երկ-

Նոյին իրաւունք, բարոյական, ընտանիք, նախահարց նկատմամբ յարգանք, հինաւուրց իշխանութիւն, սրբազան աւանդութիւն, օրինաւորութիւն, կրօնիք կանուանեն, և ամենուրեք կաղաղակեն։ Տեսէք, պարկիշտ մարդեր, և առեք այս ամենը։ Հիներն ալ դիտէին այս տրամաբանութիւնը։ Արդքիւնունքը¹⁶ կը հետեւին անոր։ Կաւիճով կը շփէին սև երինջ մը, և կըսէին։ Սպիտակ է այն։

Իսկ մենք անցեալը հոն հսու կը յարդենք և ամենուրեք կը խնայենք բաւական է որ զիջանի մեռնելու։ Եթէ ուզէ ապօք, վրան կը յարձակինք և կածխատինք մոցնելու զայն։

Աւելորդապաշտութիւնները, սուտ բարեպաշտութիւնները, կեղծ պաշտօնասիրութիւնները, նախապաշարումները Ճիւալներ են, և թէե Ճիւալներ են, այլ յամառութեամբ կուզեն ապրիլ։ Թէե ծուխ են, այլ ակրաներ և ըղունդներ ունին, պէտք է ուրեմն առնաբար յարձակելով Ճմլել զանոնք, պէտք է կուռիլ անոնց հետ, անդուլ և անդադար պատերազմիլ, վասն զի մարդկութեան Ճակատաց իրներուն մին է ուրուականներու հետ մշանջենապէս պատերազմիլու դատապարտուած ըլլալ։ Դժուարին զործ մ'է մժութեան կուզեն բունել և զետինը տապալել զայն։

Գրանուայի մէջ, տամնեիներորդ դարու պէս դարու մը մէջ վանիք մ'էութիւնը լցոյին դիմացը կեցող բուերու դպրոցի մ'էութեան կը նմանի։ Մենաստանի մը 89, 1830 և 1848ի միջնադապին մէջ ՚ի տես և ՚ի լուր ամենուն Ճկնաւորութեան յանցանք զործելը, Հռոմին Բարիզի մէջ փթթիլ ժամանակադրական սխալ մ'է։ Սոլորական ժամանակ այսպիսի սխալ մ'ուղղելու և անհետելու համար ամաթիւը (millésime) անոր հեղին տալը կը բաւէ։ Քայլ սովորական ժամանակի մէջ չենք։

Կուռինք ուրեմն։

Կուռինք, բայց զանազաննեք։ Ճշմարտութեան յատկութիւնն է բնաւ չանցնիլ չափը, Ի՞նչ պէտք ունի չափանցե-

լու (exagerer), կան բաներ զոր պէտք է ջնջել, կան նաև բաներ զոր պէտք է մի միայն լուսաւորել և նայել։ Ծատ և շատ զօրաւոր է այն որ բարեսիրաբար և ծանրապէս կը քընակ։ Ամեննին հարկ չկայ կրակ ու բոց տեղալու ուր որ լոյսը կը բաւէ։

Ազդ քանի որ տասնեիներորդ դարու մէջ ենք, ընդհանուր տեսութեամբ և ամեն ժողովուրդներու մէջ, Ասիայի ինչպէս նաև Եւրոպայի, Ինտիայի ինչպէս նաև Թիւրքիայի մէջ հակառակ ենք Ճկնական (ascétique) վանարդելումներու։ Վանք ըսելը Ճաշիճ ըսել է։ Յայտնի է թէ այս Ճաշիճները շուտով կը նեխին։ Իրենց անշարժութիւնը վատառողջ է, և եռումը ժողովուրդները տենդով կը համակէ, կը նիշարէ և կը տժունէ։ Վերջապէս այս Ճաշիճներուն բաղմութիւնը եղ իսպական պատուհան կը լլայ։ Զենք կընար առանց սարսափելու յիշել այն երկերները ուր ֆազիրները, պոնզերը¹⁷, սանգոնները¹⁸, զալիերները, մարապութեները, թալաբուէնները¹⁹ և աէրվիշները սողուններու չափ կը վիստան։

Ասի ըսելէն ետք կը մնայ կրօնական խնդիրը։ Այս իսնդիրը քանի մը խորհրդաւոր, զրեթէ սարսափելի կողմիր ունի. թող ներուի մեջ ուշադիր դիմել զայն։

ՊԼՈՒՔ Գ.

Թի Ի՞նչ է ՎԱՆՔԸ ՑԱԶԲՈՒՆՔԻ ՑԵՍՈՒԹԵԱՄԲ
ՆԿԵՑՑՈՒՆՔ

ՄԱՐԴՈՒՆ կը ժողովին և միասին կը բնակին։

Ի՞նչ իրաւունքով։ — Ընկերակցութեան իրաւունքով։ Իրենց առունը կը փակուին։ Ի՞նչ իրաւունքով։ — Այն իրաւունքով զոր ամեն մարդ ունի իր դուռը բանալու կամ զոցելու։

Դուրս չեն ելներ։ Ի՞նչ իրաւունքով։ — Երթալու և դա-

չու իրաւունքով, ուսկէ կը հետեի իրենց տունը մալու իւրաւունքը :

Ի՞նչ կընեն իրենց տունը :

Կամաց կը խօսին, վար կը նային, կաշխատին : Աշխարհէս, քաղաքներէ, զգայական վայելուներէ, զըսուներէ, սնափառութիւններէ, հպարտութիւններէ, շահերէ կը հրաժարին : Արէ կամ կտաէ հաստ զդեստաներ կը հաղնին : Անց և ոչ մին բան մը չունի իրը սեպհականութիւնն : Հարուստը հոն մանելով աղքատ կը լլայ : Ի՞նչ որ ունի ամէնուն կուտայ : Ով որ էր ինչ որ աղնիւ, աղնուական կամ իշխան կանուանի, զիւղացին կը հաւասարի : Մեկուսարանը մի և նոյն է ամէնուն համար : Ամէնքն ալ մի և նոյն կերպով կը խուզուին, մի և նոյն վեղարը կը հագնին, մի և նոյն սե հայը կուտան, մի և նոյն յարդին վրայ կը քնանան, մի և նոյն մոխիրին վրայ կը մեռնին : Ամէնքն ալ մի և նոյն քուրձը ունին իրենց կունակին վրայ, մի և նոյն չուանը կը փաթթեն իրենց մէջքը : Խթէ որոշուած է բոկոտն քայլէլ, ամէնքն ալ բոկոտն կը քայլեն : Կրնայ իշխան մ'ըլլալ անոնց մէջ, այս իշխանն ալ միւսներուն պէս ստուեր մ'է : Ա'լ տիտղոս չկայ : Ընտանիքի անունները կաններութանան : Մակդիրներ ունին միայն : Ամէնքն ալ կնունքի անուններու հաւասարութեան առջե կը խնարհին : Մարմային ընտանիքը կը ցրուեն, և իրենց վանասունին մէջ հոգեւոր ընտանիքը կը կազմնէ : Ա'լ աղջական չունին . բոլոր մարդիկ իւրենց աղջականներն են : Աղքատներուն կօղնեն, հիւանդները կը խնամնն : Իրենք կընարեն այն անձերը որոնց կը հնազանդին : Եղբայր իմ, կըսեն իրարու :

Խօսքն կը կարես և կը պօռաս . — Բայց ատի տեսլական վանքն է :

Քանի որ կարելի է այսպիսի վանք մը, իրաւունք ունիմ անոր նկատմամբ խօսելու :

Աչա այս պատճառաւալ է որ նախորդ դրբին մէջ յարդա-

նօր խօսեցանք մանքի մը նկատմամբ : Մեկուսի թողլով միջին դարը և Ասիան, պատմական և քաղաքական խնդիրը ուրիշ յարմար միջոցի ձգելով, պարզապէս փիլիսոփայական տեսութեամբ նկատելով, պաշտպանողական վիճաբանութեան հարկերէ հեռի կենալով, և մենաստանը բացարձակապէս կամայական ըլլալու և միայն ինքնակամ միաբաններ ունենալութէութիւնը չմոռնալով վանական հասարակութիւնը միշտ ուշադիր և՝ քանի մը մասներու նկատմամբ՝ ակնածական պարկեցութեամբ մը պիտի նկատեմ : Ուր որ հասարակութիւն կայ, հոն ժողովուրդ կայ, ուր որ ժողովուրդ կոյ նաև իրաւունք կայ : Մենաստանը հաւասարութեան և նզբայրութեան սկզբունքներու արդիւնքն է : Ո՛չ, քանի՛ն վահեմ է աղատութիւնը, և քանի՛ն շքեղ է իրմէ հետեղող կերպարանափոխութիւնը : Աղատութիւնը կը բաւէ մենաստանին հանրապետութեան կերպարան տալու :

Այս մարդերը, կամ կիները որք չորս պատի մէջ փակած են, թաղիէ զգեստ կը հագնին, հաւասարութեամբ կապրին և եղբայր կանուանն զիրար, ասոր ըսելիք չունինք : Բայց ուրիշ բան մ'ալ կընեն արդեօք :

Այս :

Ի՞նչ կընեն :

Դէպ 'ի մութը կը նային, ծունը կը կրկնեն ձեռնամած :

Ի՞նչ կը նշանակէ այս :

ԳԼՈՒԽ Ե.

ԱԼՈԹՔ

ԱԼՈԹՔ կընեն :

Որու :

Աստուծոյ :

Աստուծոյ աղօթք ընելը ի՞նչ կը նշանակէ :

Միթէ մեզմէ դուրս անսահմանութիւն մը կայ : Մշտակայ :

(immanent) է, անփափիխնելի է այս անսահմանութիւնը. միթէ չարկաւորապէս նիւթաւոր է քանի որ անսահման է, և եթէ աննիւթ ըլլար, միթէ այս աննիւթաւորթիւնը իր սահմանը պիտի չըլլար. միթէ չարկաւորապէս իմացական չէ քանի որ անսահման է, և եթէ անիմացական ըլլար, միթէ այս անիմացականութեամբ սահմանաւոր պիտի չըլլար: Այս պնսահմանութենէն կրնայ էութեան գաղափարը ծնիւ մը մտքին մէջ, մինչդեռ մնաք ինքնազոյութեան գաղափարը միայն կրնանք ունենալ: Ուրիշ խօսքով ըսենք. միթէ անսահմանութիւնը բացարձակ չէ, և մնաք ալ իր յարաբերականը:

Մինչդեռ մարդուս գոյութենէն գուրս անսահմանութիւն մը կայ, իր գոյութեան մէջ ուրիշ անսահմանութիւն մ'ալ չկայ արդեօք: Այս երկու անսահմանութիւնները (ի՞նչ աշարկու յողնակի) պիթէ իրարու կը վերաբրին (superposer) կամ թէ ուրիշ կերպով ըսենք, երկրորդ անսահմանութիւնը միթէ առջինին չներքենք. միթէ անոր հայելին, ցոլումը, արձագանքը չէ, ուրիշ անգունքի մը համակեղրոն անգունդ մը չէ: Այս երկրորդ անսահմանութիւնն ալ առջինին պէս իմացական է: Այս խօսքին: Կը սիրէ: Աը կամի՞: Եթէ երկու անսահմանութիւնները իմացական են, ամէն մէկը կամող սկզբունք մ'ունի. և ինչպէս վարի անսահմանութիւնը կամք (τοι) մ'ունի, նոյնպէս և վերի անսահմանութիւնը կամք մ'ունի: Վարինին կամքն է չողին: վերինին կամքն է Աստուած: Վարի անսահմանութեան՝ մտապէս՝ վերի անսահմանութեան հետ հաղորդակցիլ կանուանի աղօթել:

Պէտք չէ բառնալ մարդկային մտքի սեպհականութիւններուն և ոչ մին. ջնջումը գէշ բան է: Պէտք է նորոգել և կերպարանափոխել: Մարդուս կարողութիւններուն մէկ քանին, որք են մտածումը, մտախոչութիւնը, աղօթքը, գէպ Անծանօթը կը դիմեն: Անծանօթը Ավկիանոս մ'է: Ի՞նչ է Անծանօթը կը դիմեն: Անծանօթը Ավկիանոս մ'է: Մատածումը, մտախոչու-

թիւն, աղօթք, ասոնք խորհրդաւոր և մծ Ճառագայթներ են, զոր պէտք է յարդել: Ա՞յս կերթան հողիին այս վեհաշուոք փողփողումները. գէպ ՚ի մթութիւն, այսինքն գէող ՚ի Լոյս:

Հանրիշնականներու մծութիւնը կը պահանջէ ոչ ինչ ուրանալ և ոչ ալ մարդկութեան վերաբերող իրերէն բան մը մերժել ուրանալով: Մարդուս իրաւունքին մօտ, գէթ քովը, Հողիին իրաւունքը կայ:

Կրօնամոլութիւնը խորակել և անսահմանութիւնը պաշտել, այս է աշա օրենքը: Բաւական չշամարինք Տիեզերք ծառին առջև ծունք զնել և իր աստղերով լի անհուն սատերը նկատել ակնապիշ: Պարտք մ'ունինք մնաք, որ է աշխատիլ մարդկային հողիի համար, խորհուրդը հրաշքին դէմ պաշտպանել: անիմանալին պաշտել և անհեղեղը մերժել, անմեկնելի իրերու մասին հարկաւոր եղածը միայն ընդունիլ, հաւատքը մաքրել, կրօնքին վրայէն աւելորդապաշտութիւնները սրբել, Աստուծոյ վրայի թրթուրները հանել:

ՓԼՈՐԲ Զ.

ԱՂՕԹՔԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԼԵՒՈՒԹԻԻՆԸ

ԱՂՕԹՔ ընելու կերպը ինչ կուղէ թող ըլլայ, լաւ է, բաւական է որ անկեղծ ըլլայ աղօթողը: Հակառակ կողմը դարձնուր աղօթագիրք, և թուր գէպ անսահմանութիւն:

Գիտենք թէ վիլխոփայութիւն մը կայ որ կուրանայ անսահմանութիւնը: Ուրիշ վիլխոփայութիւն մ'ալ կայ որ ախտաբանօրէն կը դասաւորի և որ կուրանայ արել: այս վիլխոփայութիւնը կուրութիւն կանուանի:

Կոյրերու յատուկ համարձակութիւն մ'է Ճշմարտութեան աղքիւր համարիլ զգայարանք մը զոր չունի մարդու:

Բայց աւելի հետաքրքրականը կայ: այս առխարխափ փելիսոփայութիւնը հպարտութեան, մծութեան և կարեկցու-

թեան կերպեր ունի այն փիլիսոփայութեան առջև որ կԱստած ուած կը տեսնէ : Կարծես խլուրդի մ'աղաղակը կը լսենք , որ կըսէ .

— Գո՞ւթս կը շարժեն իրենց արեովը :

Գիտենք թէ երեելի և հզօր անաստուածներ կան : Ճեղը ըսելով այսպիսինքը՝ նոյն իսկ իրենց հզօրութեամբը դէպ 'ի ճշմարտութիւն վերադառնալով՝ իրենք ալ ապահովագէս չլիտեն թէ անաստուած են . ասոնց հետ դժուարութիւնը զրեթէ որոշ բացատրութիւն մը տալն է . սակայն եթէ Աստուածոյ չհաւատան ալ , իրենց հզօր մաքի աէր ըլլալը կը հաստատէ թէ Աստուած կայ :

Այսպիսինքը կը բարենք , վասն զի փիլիսոփայ են , բայց անողոքաբար կը յայտնենք . իրենց փիլիսոփայութեան ինչ անուն ունենալը :

Չարչնակենք :

Զարմանալի բան մ'ալ կայ , որ է բառերով խաբուելու դիւրութիւնը : Հիւսիսաբնակ բնազանցներու դաս մը որ փոքր ինչ միզով տողորուած է , ոյժ բառին տեղ կամք բառը զորածելով մարդկային մաքին մէջ յեղաշրջում մ'ընել կարծեց :

Փոխանակ տունկը կաձի ըսելու՝ տունկը կը կամի ըսելը իրօք արդիւնաւոր կըլլար , եթէ նաեւ ըսուէր թէ տիեզերքը կը կամի : Ինչո՞ւ համար . — Վասն զի հետեւթիւնը սա պիտի ըլլար . Տունկը կը կամի , ուրեմն կամք մ'ունի . տիեզերքը կը կամի , ուրեմն Աստուած մ'ունի :

Իսկ մեզի համար որ այս կարդի բնազանցներուն հակառակ ըլլալով հանդերձ՝ յառաջուստ (à priori) բան մը չենք մերժեր , աւելի դժուարին կերեայ ընդունիլ տունկին կամք մը ունենալը ինչպէս կը պնդեն անոնք , քանիթէ տիեզերքին կամք մ'ունենալը զոր չե՞ն ընդունիր :

Անսահմանութեան կամքը ուրանալը Աստուած ուրանալ է . այս ուրացումը անկարելի է առանց ուրանալու նաեւ անսահմանութիւնը : Ասի հաստատեցինք :

Անսահմանութիւնը ուրանալուն անմիջական հետեւթիւնն է ոչութիւնը (nihilisme) : Ամէն բան « մտքի երկնուում (conception) մը » կըլլայ :

Ոչութեան հետ վիճիլը հնարին չէ . վասն զի տրամաբառ նական ոչութիւնը իր հետ խօսողին դոյսութեան վրայ կը տաշրակուսի , և նոյն իսկ իր դոյսութեան նկամամբ անզամ քաջվառաց չէ :

Իր տեսութեամբը նկատելով կարելի է թէ նոյն իսկ ինք իրեն համար՝ « մաքի երկնուում մը » ըլլայ միտյն :

Սակայն չիտեր որ իր բոլոր ուրացած բաները ամէնը մէկեն կընդունի մի միայն միտք բառը արտասանելով :

Աերջապէս այն փիլիսոփայութիւնը որ ամէն բան Ոչ վանկին կը յանդէ , ամենեին Ճամբար մը չբանաբ մաքին համար :

Ոչը մէկ ստատասիսան ունի միայն , որ է Այո :

Ոչութիւնը նշանակութիւն , զօրութիւն չունի :

Չէութիւն չկայ : Զօրո չկայ : Ամէն ինչ բան մ'է : Չիք ինչ որ չիք ըսուի :

Մարդո՞ հաստատելով՝ աւելի կապրի քանթէ հաց ուտելով :

Տեսնել և ցուցնելը անզամ չբաւեր : Փիլիսոփայութիւնը ողէտք է որ զօրութիւն մ'ըլլայ : Իր ջանադրութեան և արդինաւորութեան նպատակը պէտք է ըլլայ բարեոքել մարդու Սոկրատ կը պարտաւորի Ազամին հետ խառնուիլ և Մարդու Օրէլը արտադրել : Աւերիշ խօսքով ըսենք . կը պարտաւորի երանութեան մարդէն խմասութեան մարդը արտադրել : Ես գեմը Գպրոցի փոխել : Ուկաք է որ դիտութիւնը սիրոը հզօրելու գեղաջուր մ'ըլլայ : Ո՛չ , ինչ տրամալի նպատակ է ինչ անշուր փառասիրութիւն է վայելելը : Անասունն ալ կը վայելել : Հազին ճշմարիտ յաղթանակն է մուածել : Իրական փիլիսոփայութեան պաշտօնն է ծարաւի մարդերուն մատածում տալ , ամէնուն ալ ցրիի տեղ Աստուածոյ տեսիլը նուիրել , անսոյն խղճին և դիտութեան մէջ եղայրութիւն հաստատել :

և այս խորհրդաւոր գիմագիմութեամբ արդարել զանոնք քարոյականը ճշմարտութիւններու փթթում մ'է : Հողետեսութեան հետեւութիւնն է դործել : Բացարձակը կը պարտաւորի գործնական ըլլալ : Պէտք է որ տեսլականը մարդկային մոքի համար շնչելի, ըմոցելի և ուտելի ըլլայ : Տեսլականը միայն իրաւունք ունի ըսելու . Առէ՛+, էւրէ՛+, այս է ժշգնէ՛ ի՞ս, այս է աչէ՞ն ի՞ս : Խմասութիւնը Սուրբ Ճաշակ մ'է : Փիլիսոփայութիւնը այս թէութեամբ միայն դիտութեան ամուլսէր մ'ըլլալէ դադրելով մարդերու վերաժողովումին մի երացարձակ եղանակը կըլլայ, և փիլիսոփայութեան աստիճանէն կրօնքի աստիճանը կը բարձրանայ :

Փիլիսոփայութիւնը պէտք չէ որ զաղանիքին վրայ չինուած պատշամ մ'ըլլայ՝ հանդաբարէն զան դիտելու . և մի միայն իր հետաքրքրութիւնը հեշտորէն յաղեցնելու համար իսկ մենք ուրիշ՝ առթի ձգելով մեր միաքը պարզելու, բաւական կը համարինք ըսելու թէ մեզի համար անհասկանակէ է թէ մարդս իրը Ճամբորգութեան սկզբնակէտ (point de départ), թէ յառաջդիմութիւնը իրը նպաստակ, առանց սաերկու զօրութիւններու որք երկու շարժիչներ են, այսինքն հաւտտաւ և սիրել :

Յառաջդիմութիւնը նպատակն է . տեսլականը ախտարն է . Ի՞նչ է տեսլականը . — Աստուած :

Տեսլական, բացարձակ, կատարելութիւն, անսահմանութիւն, ասոնք ամէնքն ալ մի և նոյն բառեր են :

ԳԼՈՒԽ

Թի Գիծք է ԶԴՈՒՅԵՆԱԼ ԳԱԽԱՐԱԿԵԼՈՒ ԱՑԵՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ և փիլիսոփայութիւնը պարտաւորութիւններ ունին որոնք յաւիտենական ու միանդամայն պարզութաւորութիւններ են . Գախիք եպիսկոպոսին, Տրադօն դատաւորին, Թորիմալսիօն օրէնսդրին և Թիակեր կայսեր դէմ

կւուիլը պարտաւորութիւն մ'է . յայտնի, ուղիղ և մեկին պարտաւորութիւն մ'է այս, և ամենեին դժուարութիւն մը չունի : Բայց առանձին ապրելու իրաւունքը նաև իր անպատեհութիւնները և զեղզումները ունենալով հանդերձ պէտք է հաստատուի : Վանականութիւնը մարդկային կնճռալի խնդիր մ'է :

Երբ կը խօսինք վաներու վրայ, որոնց մէջ սխալին հետանմեղութիւն, մոլորումին հետ տրամադրութիւն, աղիտութեան հետ անձնութիրութիւն, չարչարանքին հետ մարտիրութութիւն կը տեսնենք, զրեթէ միշտ կը պարտաւորինք այս և ոչ ըսել :

Աւանքը հակասութիւն մ'է : Նսպատակն է փրկութիւն, միջոցն է զոհոգութիւն : Վանքը կատարեալ ինքնամուլութիւն մ'է : Հետեւանք ունենալով կատարեալ անձնուրացութիւնը :

Իշխելու համար հրաժարիլ, աշա կարծես թէ այս է վանականութեան նշանաբանը :

Վանականը վանքին մէջ կը տառապի՝ վայելելու համար Մահուան վրայ փոխանակադիր մը կը քաշէ : Երկրային խաւար կուտայ՝ տեղը երկնային լոյս առնելու համար : Արքայութեան ժառանգորդը վանքին մէջ գժոխիքը կընդունի՝ իր այն ժառանգութենէն իրը կանխաւ վճարուած մաս մը :

Կրօնուշի կամ կրօնառը մ'ըլլալը ինքնասպանութիւն մ'է, որու փոխարէն յաւիտենութիւն կը վճարուի :

Այսպիսի նիւթի մը նկատմամբ ծաղըը անպատեհ կերեայ մեղ : Այս խնդիրին մէջ կատակի նիւթ չկրնար ըլլալ թէ բարին և թէ յոռին :

Արդար մարդը կը զայրանայ՝ յօնքը պոստելով, բայց չըժպաիր յոռի ժպիտով . բարկութիւնը կը հասկնանք, բայց ոչ չարամտութիւնը :

ԳԼՈՒԽ

ՀԱԽՏՁՔ, ՕՐԵՆՔ

ՔԱՆԻ մը խօսք ես :

Կը սղալարակենք եկեղեցին երբ խորամանկութեամբ կը շաղուի, կարհամարհենք հոգեսորը երբ աշխարհական իրերու վրայ հոգի կուտայ, բայց ամենուրեք կը պատուենք խոհուն մարդը :

Բարեւ կուտանք որու որ ծունը կը կրկնէ :

Մարդուս պէտք եղածն է հաւատք մը : Վայ անոր որ բան մը չհաւատար :

Ավ որ մտածումերու մէջ կը թաղուի, անզսաղ շնեպուիր : Աշխատութիւն կայ որ տեսանելի է, աշխատութիւն ալ կայ որ անտեսանելի է :

Հողերին նայիլը աշխատիլ է, խորհիլը շարժիլ է : Խաշաձերը կաշխատին . Ճեռնամած բաղուկները կը զործեն : Պէտք երկինք նայիլը զործ մ'է :

Թալքս չորս տարի անշարժ կեցաւ, և փիլիսոփայութիւնը հիմնեց :

Մենք ոչ վանականները դատարկապորտ կը սեպենք, ոչ ալ մենականները ծոյլ :

Ծանրակիլու բան մ'է մթութեան վրայ մտածելը :

Մեր քիչ մ'առաջ ըսածներուն և ոչ մին առանց ջնջելու կը կարծենք թէ կենդանիներուն կը վայլէ զերեղմանը յիշել անդուլ : Այս մասին եկեղեցականը և փիլիսոփայն համամիտ են : Պէտք է ժռանիլ : Թրաբի աբբասը²⁰ հօրասին հաստական պատասխան կուտայ :

Իմաստունին օրէնքն է զերեղմանին ներկայութենէ մաս մը իր կեանքին հետ խառնել : Ճգնաւորին օրէնքն ալ նոյնն է : Այս մասին իմաստունը և ճգնաւորը գէպ 'ի մի՛ և նոյն կէտը կը յանդին :

Նիւթական աճումը կուղենք . բայց ոչ նուաղ կուղենք նաև բարոյական մեծութիւնը :

ԹԱՌԱՐԱՆՆԻ

117

Անխորհուրդ և շոյտ միտքերը կըսեն :

— Ի՞նչ աղէկութիւն ունին գէպ 'ի զաղտնիք նայող այս անշարժ գէմքերը . ինչ բանի կը ծառայեն, ինչ կըսեն անոնք :

Բայթ, քանի որ կը դանուինք մթութեան մ'առջեւ որ մեզ կը շրջապատէ և մեզի կազմակէ, չդ խոնալով թէ ինչ պիտի ըլլանք անբաւ ցրուումն ետք, կը պատասխանենք :

— Զկայ զործ մը որ զուցէ այնքան վեհ ըլլայ որքան է այս անձերուն ըրածը : Կը յաւելունք նաև թէ զուցէ անկէ աւելի օգտակար աշխատութիւն մը չկայ :

Շատ պէտք կայ այն անձերու որոնք միշտ ալօթք կընեն ամենին չաղօթողներու համար :

Մեր ուղածն է միայն զիսնալ թէ աղօթողը որքան կը խորհի աղօթելու ժամանակ :

Ականինց կազմոթէ . ինչ վեհութիւն . Վոլթէր կը պաշտէ . ինչ վսեմութիւն : Deo erexit Voltaire.*

Մենք ձշմարիտ կրօնը կը պաշտանենք կեղծ կրօններու գէմ :

Այն անձերու կարդէն ենք, որոնք կը հաւատն թէ պատրաստած աղօթները ողորմիլ բաներ են, իսկ սրտադին աշջոթքը վեհ :

Մանաւանդ այս միջոցիս որ անցնելու վրայ է, և որ բարեբազդաբար իր կերպարանը չպիտի թողու տասնենիներուգուրաւուն, այս ժամուս ուր այնքան մարդերու ճակատը վար և հոգին ոչ այնքան վեր կը նայի, պատկառելի կերեայ մեղուով որ կը մեկուսի (s'exiler) այն բիւրաւոր աշխարհամուներէ որոնց բարյականն է վայելում, և որոնք նիւթին կարծառե և տնել իրերովը կղսաղին : Մենութիւնը աշխարհայինքին հրերէ հրաժարում է : Զոհողութիւնը սխալելով հանդերձ գարձեալ զոհողութիւն է : Անողաքիլ սիսալ մը պարտաւորութիւն կարծելն ալ իր վեհութիւնը ունի :

* Վոլթէր տաճար կանգնեց Աստածոյ :

Ճշմարտութեան բոլորի կը դառնալով խնդիրին ամէ՞ն կողմը կատարել լավէս և անկողմապահութեամբ դիտած ըլլալու համար կը սենք թէ մենաստանը, մանաւանդ կիներու վանքը վասն զի մեր արդի ընկերութեան մէջ ամենէն աւելի տառապողը կինն է, և վանքին մէջ այսպէս աքսորուիլը բողոք մը կը պարունակէ, կիներու վանքը, կը սենք, ըստ ինքեան և առ ու ականապէս նկատուելով անուրանալի վեհակի մունիք:

Այս վանական կեանքը, որ այնքան տաժ անհ լի և տիտուր է և որու քանի մը ծրադ իրները նշանակեցինք արդէն, կեանք չէ, վասն զի ապատութիւն չունի. զերեզման չէ, վասն զի լիութիւն չունի, այլ այնպիսի տարօրինակ տեղ մ'է ուտկէ՝ բարձր լեռի մը կատարէն նշանակելու պէս՝ մարդս մէկ կողմէ կը նշանակ այն անդունդը որու մէջն ենք, և միւս կողմէն ալ այն անդունդը ուր պիտի գտնուինք օր յը, երկու աշխարհ և բաժնող նեղ և միղապատ սահման մ'է այն, զոր երկու աշխարհներն ալ կը լուսաւորեն ու միանդ ամայն կը մթահարեն. ուր կեանքի աղօտալոյս չառադ այթը մահուան տարտամ ճառապ այթին չետ կը խառնուի. զերեզմանին կիսաստուե րն է այն:

Խոկ մենք որ չենք հաւատար ինչ որ կը հաւատան այն կի-
ները , մենք որ սակայն անոնց պէս հաւատքով կապրինք ,
քնաւ կրցած չենք առանց տեսակ մը կրօնական և զորովալի
սարսափի , առանց տեսակ մը նախանձով լի կարեկցութեան
դիտել այս անձնուեր , աշարեկ և վստահող արարածները ,
խոնարհ և վեհ հոգիները որոնք կը համարձակին խորհրդա-
ռոր վշին եղբին վրայ ապրելով սպասելով երկու աշխարհի
մէջ որոնց մին զոյտւած և միւսը գեռ չբացուած է , գառնա-
լով գեղ աներենոյթ լրսը , և միայն անսր ուր ըլլալը դիտ-
նալ կարծելու երանութիւնը ունենալով , գէպ անդունդը
և անծանօթը գիմել փափաքելով սրտազին , անշարժ մթու-
թեան նայելով ակնապիշ , ծանր կըկնելով , այլայլ ըլլա-
լով , շաւարելով , սարսուելով և մերթ ընդ մերթ յաւիտենու-
թեան խորին շունչերէն կիսովին վեր ելնելով :

ԳԻՐՔ ԱԽԹԵՐՈՐԴ

ԳԵՐԵԶՄԱՆՆՈՑՆԵՐԸ ԿԱՌՆՈՒՆ
ԻՆՉ ՈՐ ԿԸ ՏՐՈՒԻ ԻՐԵՆՑ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՎԵՆՔ ՄՏՆԵԼՈՒ ԿԵՐՊԻՆ ՎՐԵՅ ԲԱՆԱԿՑԻՆ

իւշակէս ըստ էր Գօշլըվան, Ճահ Վալեան ահա այս
գանատունը «ինկած էր երկինքէն» :

Բօլոնսյի փողոցին անկիւնը կազմող պատէն անցնելով
պարտէղը մտած էր : Այն հրեշտակներու օրնենքութիւնը
զգը կէս զիշերէն քիչ մ'ետք լսած էր , Առաւօտեան աղօթքն
էր զոր կրօնուհիները կերպէին . այն սրաշը զոր մոթին
ընդհնմարած էր , մատուն էր . այն ուրուականը զոր զե-
տինը երկնցած տեսեր էր , հասուցումի համար աղօթող կրօ-
նուհին էր . այն զանգակը որու ձայնը աշնքան տարօրինակ
զարմանք մը տուած էր անոր , Ֆօշըլվան ախար պարտիզ-
պանին ծունկը կազուած զանգ ակէին էր :

Գօղէթ պառկելըն ետք ժան Վալժան և Ֆօշլըվան՝ ինչ
պէս զիաէ ընթերցողը՝ լաւ կրակի մ'առջեւ նստելով պա-
նիր հաց կերած և բաժակ մ'ալ զինի խմած էին. յետոյ
ամէն մէկը յարդի գէղի մը վրայ նետուած էր պառկելու հա-
մար, զան զի հիւղին մէջ միայն մէկ անկօղին կար ուր Գօ-
ղէթ պառկած էր: Ժան Վալժան աշքը զոյելն առաջ ը-
ստած էր: — Պէտք է որ այսուհետեւ հոս մնամ: Ֆօշլըվան
մինչեւ առաւօտ խելքը միտքը այս խօսքին տուած էր:

Ճիշդը ըստ լով ոչ մին և ոչ միւսը քննացած էր :
Ժան Վալժան կզգար թե իր օվ ըլլալը յայտնուած և ժա-

մլերն ալ ետևէն ինկած էր . ուստի կը մտածէր մէ ինքն
ալ , Գօղէթն ալ կորուստի պիտի մատնուին եթէ Քարիդ
գառնալու ըլլան : Քանի որ իր վրայ փշող նոր հովը ազ-
դում մ'ունեցած չէր այս վանքին մէջ , Ժան Վալժանին
միակ մտածումն էր հոն Թալ : Արդ այս վանքը Ժան Վալժանի
կացութեան մէջ՝ գտնուող թշուառի մը համար խիստ վտան-
գաւոր ու միանգամայն խիստ ապահով տեղ մ'էր . Խիստ
վտանգաւոր ըսինք , վասն զի որ և է մարդ չէր կրնար մըս-
նել հոն , ուստի եթէ Ժան Վալժան տեսնուելու ըլլար ,
յայտ յանդիման յանցանք մը զործող սեպուելով վանքին
դէպ 'ի բանտ քայլ մը կառնուը միայն . նաև խիստ անքայթ
է ըսինք , վասն զի եթէ կարենար ընդունուիլ և հոն բնա-
կել , ովկ պիտի դար հոն վինքը փնտուելու : Անհնարին տեղ
մը բնակիլը Փրկուակիլ էր :

Ֆօշլըվան ալ ուղեղը տակնուլիրայ կընէր բան մը հաս-
կնալու համար : Ասիս կը խոստովանէր թէ բան մը չէր հաս-
կնար : Պ . Մատըլէն ի՞նչպէս ներս մտած էր քանի որ պար-
տէզը պատերով շրջափակ էր . վանքին պատերուն վրայէն
չանցնուիր : Ի՞նչպէս մանուկ մ'ունէր հետք . դիրկը մանուկ
առնելով շիփ շիտակ և բարձր պատի մը վրան ենել և ներս
մտնեն լը կարելի բան չէ : Ո՞վ էր այս մանուկը : Երկուքն ալ
ուսկէ կուգային : Ֆօշլըվան վանքը մտնելէն ՚ի վեր Մ . . .
քաղքին վրայօք բան մը լսած չէր , և չօն անցած դացածն
ալ բնաւ չէր դիմեր : Մատըլէն ախպարը այնպիսի կերպա-
րան մ'ունէր որ հարցում ընողին վհասաթիւն կուտայ . մա-
նաւանդ թէ Ֆօշլըվան կըսէր իւրօվիք . Սուրբ մը հարցուիփոր-
ձել ներելի չէ : Պ . Մատըլէն դեռ իր առջի հմայական աղ-
դումը ունէր Ֆօշլըվանի վրայ : Միայն թէ պարտիզանը ա-
նոր բերնէն փախող քանի մը խօսքերէն հետեւցաց թէ Պ .
Մատըլէն հաւանութէն սնանկացած է ժամանակիս տաժանելի
վիճակին պատճառաւ և իր պարուսէրերէն հալածուած . կամ
թէ քաղաքական խնդիրի մը մէջ մատ ունենալը յայտնուած

է և հետեւարար կուզէ պահուիլ . այս վերջին կարծիքը ան-
հաջոյ չթուեցաւ Գօշլըվանին որ մեր հիւսիսային կողմի զիւ-
ղայիներուն շատերուն պէս ,ի վաղաց անտի պօնաբարդեանի
ողի կը կրեն : Պահուիլ ուղելով ո , Մատըլէն վանքը ա-
պաստանաբան մը կարծած էր , և կուզէր հոն մնալ : Բայց
Գօշլըվանի համար անմիկնելի կետն էր ո . Մատըլէնի հոն
դանուիլը , մանաւանդ այս պղտի աղջիկը հետը ունենալով ,
կէտ մը որ անդադար միտքը կիյնար և զոր պարզելու համար
խելք կը թափէր առանց եղբակացութիւն մը հանել կարե-
նալու : Գօշլըվանի կը տեսանիք զանոնիք , կը դպնար անոնց , կը
խօսակցէր , բայց չը հաւատար թէ հոն ներկայ են : Անի-
մանալին Գօշլըվանի տնիկը մտած էր : Գօշլըվանի ենթադրու-
թիւններու մշջ կը խարխափէր ; և յայտնապէս տեսածը սա-
էր միայն . ո . Մատըլէն կեանքս աղասած է : Այս միակ
ստուգութիւնը բաւական կը համարէր և ըստ այնմ վարուիլ
որոշեց : Հիմա կարգը իման է , ըստա իւրովիք և մեկուսի :
Կան շաբախարեց խղճին մշջ . ո . Մատըլէն երբ ուղեց կառ-
քին տակ մտնել զիս աղատելու համար , ասանկ երկար բա-
նակ մտածեց : Գօշլըվան որոշեց աղատել ո . Մատըլէնը :

Սակայն ինքնին զանազան հարցումներ լրաւ և պատճեաններ սոււրած :

— Սայդ է թէ կեանքս ազատած է, բայց ի թէ զալ մ'է կը պարտաւորիմ ազատել զան. — Այս ։ Աթէ մարդասպան մ'է, կը պարտաւորիմ ազատել. — Դարձեալ այս ։ Քանի որ սուրբ մ'է, կը պարտաւորիմ ազատել. — Դարձեալ այս

Բայց ո՞րքան կնճռաւի ինդիք մ'էր զան վանքին մէջ զպա.
Հելլ : Գօշը վան այս գրեթե յնորուկ յառաջաղթութեան դրժուարութիւններուն առջե չընկրկեցաւ . այս բիգարտեան խեղջուաղացին մի միայն իր անձնութեամբը , արամագդուութեամբը և քիչ մ'ալ դիւղացիններու յատուկ Տին վարպետուամբը՝ զոր այս անդամը վեհ նպատակի մը կը ծառաւ յեցնէր , վանքին անհնարին արկե հներուն և Սէն-Պլնուայի

կոնոնադրին անստանելի և գժուարին տրամադրութեանց վըաշ
մէն ցատկելու ձեռք գարկաւ : Ֆօշլըվան ախպարը բոլոր կե-
նացը մէջ իրեն համար ապրած ծեր մ'էր , և իր կեանքին
վերջերը կազ , հիւանդու , և աշխարհես բոլորովին հեռա-
յած ըլլալը՝ երախտաղիսութեան քաղցրութիւնը զգաց , և
տեսնելով մէտ առաքինի դործ մ'ընել հարկ էր , երկու
ձեռքով բոնց այս դործը ճիշդ այնպիսի մարդու մը պէս որ
մեռնելու միջոցին իր քովը բաժակ մը զինի կը տեսնէ որու
համը առած չէ բնաւ , և իսկոյն բաժակին վրան յարձակե-
լով անյազարար կը խմէ զինին : Կրնանք ըսնել նաև թէ
ֆօշլըվան տարիներէ ՚ի վեր այս վանքին մէջ ծծած օ-
գին չնորհիւ անձ մ'ըլլալէ դադրած ըլլալով՝ կարօտ էր բա-
րութեան դործ մը կատարելու :

Աւսաի որոշեց անձնուիրաբար ծառայել Պ . Մատըլէնին :
Քիչ մ'առաջ Բէժարդեան ինչո՞ք էիւացի մ'անուանեցինք զան:
Այս անունը արդարացի , բայց անկատար է : Պատմութեանս
այս կէտին օդափակար կը համարինք փոքր ինչ դժադրել Ֆօշ-
լըվան ախպարին նկարագիրը : Ֆօշլըվան դիւդայի էր . բայց
նոտարութիւն ըրած էր . հետեւաբար խորապ խոսութեանը հետ
խորամանութիւն , և միամուռթեանը հետ սըամտութիւն ալ
ունէր : Զանազան պատճառներով իր դործերը յաջող ելք
մը չունեցան , ուստի նօտարութեան վիճակէն սայլորդու-
թեան և քեռնակրութեան վիճակը իջաւ : Թէեւ սովորած էր
ձիերը մարակելու և հայհոյութիւններ ընելու , — կերեայ
թէ ձիերը մարակի և հայհոյութեանց պէտք ունին , — բայց
բոլորովին կորուած չէր իր նօտարի յատկութիւնները . բնա-
պէս փոքր ինչ ուշիմ էր . խօսելու ատեն հայցական տեր
բայի չէր ըներ , ոչ ալ բայերը սխալ դէմքով կը դործա-
ծէր , Ֆօշլըվան նաև կը խօսակցէր . մէծ բան , վասն զի դիւ-
զի մէջ հազուաղիւտ բան է խօսիլ զիտնալը . միւս զիւղա-
ցիները իրեն համար կըսէին թէ դլարկ ունեցող պարոնի
մը պէս կը խօսի դրեթէ : Իրօք Ֆօշլըվան այն տեսակ ան-

ձերու կարդէն էր զոր վերջին դարու անամօթ և թեթեամիտ
բառաբանը իւս +աղաւաւոր , իւս դրէնի կանուանէ , և զոր ա-
պարանքէն հիւղին վրայ թափթփող այլաշընի խօսքերը դուր
ինչ բէրու , դուր նէլ +աղաւաւոր , պայնել և աղ մակդիրներով կը
նշանակէին շննականութեան դիւանի արձանադրութեանց մէջ :

Սայդ է թէ Ֆօշլըվան բաղգէն խիստ փորձուած , խիստ
մաշուած , և ալ ամէն բանէ զրկուած տեսակ մը խեղճ ա-
րաբած էր , բայց և այնպէս առաջին անդամ ընդունած ապա-
ւորութեանը համեմատ և ինքնայորդոր կերպով դործող մարդ
մ'էր . պատուական է այս յատկութիւնը , վասն զի մարդու
անով միշտ կարդիլուի չար ըլլալու : Իր պակսութիւնները և
մոլութիւնները , վասն զի ունէր պակսութիւն և մոլութիւն,
առերեղիթ բաններ էին . վերջապէս իր դէմքը այն դէմքերու
կարդէն էր որք դիտողի մ'առջև նպաստաւոր կերեան : Այս
ծեր դէմքը Ճակատին վերի կողմը ամեննեին չունէր այն դը-
նէաձեւ խորշոմները որ չարասրտութիւն կամ սխմարութիւն
կը նշանակէն :

Առաւու Ֆօշլըվան ախպարը՝ հաղարումէկ մոտածումներէ
ետք՝ աչերը բացաւ , և Պ . Մատըլէնը տեսաւ որ իր յարդէ
դէղին վրայ նստած Գօղէթին քնանալը կը դիտէր : Ֆօշլըվան
ելաւ նստաւ և ըստաւ :

— Հիմա որ հոս ես , ինչ միջոց պիտի դանես հոս մանե-
լու համար :

Այս խօսքը իրերու վիճակը ամփոփեց և սթափեց Ժան
Վալժանը որ գեռ կը մտախոչէր :

Է Երկու ծերուկները խորհուրդի նոտան :

— Նախ , ըստ Ֆօշլըվան , թէ գուն և թէ պղտիկը
պիտի պարուաւորիք ամենեին դուրս չելնել այս սենեկէն :
Եթէ քայլ մ'առնուր գեպ՝ ՚ի պարակը զը , դործը դէշ կըլլայ-
— Իրաւոնք ունիս :

— Պ . Մատըլէն , կրկնեց Ֆօշլըվան , շատ նպաստաւոր ,
ըսել կուղեմ շատ ձախող միջոցի մը եկար հոս , ներսի տի-

Հիններուն մին ծանր կերպով հիւանդ է : Այս պատճառաւ ոչ այնքան ուշակութիւն պիտի ըլլայ գեղ ի մեր կողմը : Կերեայ թէ հիւանդուհին պիտի մնոնի . ուստի քառուուն ժամի ազօթքը կը մատուցուի : Բոլոր վանաբնակները աղօթքով կը կը աշխարհի կծիկը գնելու պատրաստուողը սրբուհի մ'է . սակայն հոս մենք ամենքս ալ սուրբ ենք : Մէկ տարբերութիւն կայ միայն անոնց և իմ մէջ, անոնք և մեր մեկուսարանը » կը տեսն , իսկ ես իմ խրէիթս կը տեմ : Հողեւ վարներու համար ազօթք պիտի մատուցուի , յետոյ ննջեց եալներու համար ազօթք պիտի ըլլայ : Այսօր հանդիսու պիտի մնանք հօս , բայց վաղուանին պատասխանատու չեմ :

— Սակայն , ըստ ժան Վալժան , այս հիւղը պատին ներքսածուան կանկիւնին քոյլ շնուրած է , տեսակ մ'աւերակի ետել պահուած է , ծառեր ալ կայ , հետեւաբար վանքեն չտեսնուիր ոյն :

— Կըսեմ նաև թէ կրօնուհիները ամենեն չեն մօտիր այս հիւղին :

— Ե , ե՞տքը , ըստ ժան Վալժան :

Այս հարցական խօսքը կը նշանակեր թէ կարելի էր հան պահուիլ և բնակել : Քօշլըվան այս հարցումին պատասխանեց :

— Պատիները ինչ ընենք :

— Ո՞ր պլատիները , հարցուց ժան Վալժան :

Քօշլըվան իր խօսքը բացատրելու համար բերանը բանալու միջոցին զանդակը հնչեց անդամ մը :

— Կրօնուհին մեռաւ : Ահա դամբանական զանդակը կը զարնէ , ըստ :

Եւ նշան ըթաւ ժան Վալժանին որ մակի ընէ :

Զանդամ մ'աւլ զարիւաւ :

— Դամբանական է զանդակին հնչեւնը , Պ . Մատըլէն : Զանդակը քսանուչըրս ժամ շարունակ մանրեկըրդէ մանրերորդ պիտի հնչէ մարմինին մինչև եկեղեցին ենելու : Կը լսադան անոնք : Հանդատի ժամանակ եթէ դունդ մ'առ զլու

րի , պարտէղը կը թափնին և դեպ այս կողմերը կուղան ամենուրեք վնասուաելու և տակնուվրայ լնելու համար . ստոցք է թէ արդիլուած է այս կողմերը դալը , բայց մատիկ չեն ըներ անոնք :

— Որո՞նք , հարցուց ժան Վալժան :

— Պղտիկները : Գիանսս որ շուտ մը կրնան տեսնել ձեզ և սուալ . Գա՛ , նայէ , մարդ մը կայ եղեր հոս : Բայց այս օր վտանդ չկայ . վասն զի հանդիսաւ չպիտի ունենան . առաւոտէն մինչև իրիկուն աղօթք պիտի մատուցուի : Լսէ , ինչ պէս ըսի , զանդակը ամէն մէկ մանրերկորդ անդամ մը կը հնչէ : Գամբանական է այս հնչեւնը :

— Հասկայ , քօշլըվան ախատար : Գիշերօթիկ աշկերտուհիներ կան վանքին մէջ :

Ժան Վալժան մտածեց ինքնին թէ յարժար տոիթ մ'էր Գողեթը այն դարոցը գնել դաստիարակուելու համար :

— Հիմա հասկայր . այս , պղտիկ աղջիկներ կան որք այս կողմերը զալով կը հնչն , կը զոչեն , և որք եթէ քեզի տեսնեն պիտի փախչին վախնալով : Հոս ով որ մարդ է , ժանտախտով ճարակուած կը սեպուի : Ահա ասոր համար է որ ոտքիս վրայ պղտի զանդակ մ'ունիմ մարդակեր դապանի մը պէս :

Ժան Վալժան հետ զիւետէ խորունի մտածումերու մէջ կիշնար : — Այս վանքը թերես աղատէ մեղի , մրմռաց : Յետոյ բարձր ձայնով :

— Այս , բայց դժուարը հոս մեալն է :

— 2է , ըստ քօշլըվան , դժուարը դուրս ելնելն է :

Ժան Վալժանին բոլոր արիւնը զլուխը զարիւաւ :

— Ելնել :

— Այս , Պ . Մատըլէն , պէտք է դուրս ելնել նորէն մտնելու համար :

Եւ ժանդակայթ զանդակին անդամ մ'առ հնչելուն սպասելուն եաք , քօշլըվան շարայրեց :

— Կրօնու չիները պէտք չէ որ ասանկ յանկարծ հոս զընանեանք քեզի : Աւսկէ եկար , իմ մասիս , ևս կը հաւատամ թէ երկինքէն իջար , վասն զի կը ճանշնամ քեզի . բայց կրօնու չիները ատանկ բան չգիտեն . կուզեն որ դուռէն մոտած ըլլայ ով օր հօս կուզայ :

Յանիսարծ զանդակի ուրիշ հնչեւն մը լսուեցաւ, որ բաւական խառնաշփոթ էր :

— ԱՇ, ըստ Ֆոշլըան, ձայնաւոր մայրերունն է այս զանգակը : Ժողովարանը կերթան նիստ ընելու համար : Երբ մէ կը մեռնի, միշտ նիստ կը լլայ ժողովարանը : Կրօնուհին աշխար ծաղելու միջոցները մեռաւ : Ծարդս սովորաբար արելը ծագելու միջոցին կը մեռնի : Բայց միթէ չես կրնար ելնելուսկէ որ մտար : Դիտաւորութիւնս հարցում մ'ընել չէ քեզ զի, բայց կրնամ ըսել ինձ թէ ուսկէ մտար :

Ժան Վալժան տեղունեցաւ . Նորէն այն զարչուրէ լի փողը իջնելու զաղափարը անդամ կը սարսուէր զան : Ելլի՛ անտառէ մը ուր վաղբներ կը վխտան , և ելնելէդ ետք երեալպայէ թէ ինչ է այն բարեկամական խրատը որ կստիպէ զքեզ նորէն այն անտառը մտնելու . Ժան Վալժան կերեա կոյէր թէ ոստիկանութեան կայտառ զինուրները թաղին չորս կողմը բանած են , անոնց զլաւառները պահուած կը դիտեն , ամենուրեք պաշապաններ կան , սոսկալի բաղուկները գէպ իր օձիքը երկնցած են զինքը բոնելու համար , թե ըստ ժամկերն ալ քառուղիին բերանը տեղ մը կսպասէր :

— Անկարելի բան է, ըստ : Սեպէ թէ Երկինքէն իջած եմ :

— բայց կը հաւատամ, անշուշտ կը հաւտամ թէ երկինքն իջար : Ինձի ըսելու հարկ չկայ : Աստուած քեզի ձեռքին մէջ առած է անշուշտ՝ ի մօտուստ նայելու համար, յետոյ թող տուած է որ իջնես : Միայն թէ Ան կուզէր մարդերու վանքի մը մէջ իջեցնել քեզի, բայց սխալքը է Ահա, ուրիշ զանդակի ձայն մ'ալ կը լսեմ : Այս զանդակը ձայն կուտայ դրսապանին որ երթայ իմաց տայ թաղական կորհաւրդ:

— 90 —

— Աղջիկու է ան, կամ թէ իր չափն ես դռւ

— $U_{jn'}$:

— Անոր համար դիւրին է դուրս ելնելը : Մտնելու ելնելը համար ինձի յատուկ դուռ մ'ունիմ՝ որ զաւիթին վրայ կը նայի : Կը զարնեմ դուռը . դունապանը կը բանայ . կողման կը շալիեմ, սղտափին ալ մէջը կը դնեմ և կելնեմ : Փօշլըվան ախպարը կողովովիլը դուրս ելաւ, կըսեն ամենքն ալ, ոչ ոք կը կասկածի : Կը պատուիրես պղտիկին որ ձայն ձիւն չանելով հանդարաս կենայ : Կողովին ծածկոյթին տակը պիտի կենայ : Դուրս ելնելէս անփառապէս ետք Ըլմէն-Վէր փողոցը կերթամ . հոն պտղալաճառ պառաւ և բարեսիրու բարեկամուչի մ'ունիմ՝ որ խուլ է . պղտիկը անսր տունը կը թողում ուր պղտիկ անկազին մը կայ : Պառաւին ականջին կըսեմ թէ իմ քեռորդիս է ան և կը պատուիրեմ որ մինչեւ վաղը քովը պատէ : Եւեայ պղտիկը Տետր նորէն հոս կուզայ . վասն զի միջոց մը պիտի գանեմ որ կարենաս ներս մտնել : Բայց գուն ինչ պիտի ընես, ինչպէս պիտի ելնես :

Ժան Վալժան զլուխը օրելով պատասխանեց

— Կուզեմ որ ոչ ոք զիս տեսնէ, Քօշլվան ախտաբ, ինչ
ծի համար այս է կարեռը կետը : Ի՞նչպէս Գողէթին համաց
դտար, ինձի համար ալ կողով մը և ծածկոյթ մը զտիր :
Քօշլվան ձախ ձեռքին միջին մատովը ականջին վարի կոտ

մը կը քերէր, ասի մած դժուարութեան մ'առջև ըլլալու նըլ-
շան էր:

Երբորդ զանդակի ձայն մ'ալ լսուեցաւ որ առջե լսուածէն
տարբեր էր:

— Մեսելի բժիշկը աչա կը միկնի, ըստ Գօշլըվան: Մե-
սելին նայած և ըստած է. Լաւ, իրօք մեռած է, Բժիշկը
երբ տչքէ կանցունէ արքայութեան երթալու համար տրուած
անցաղիրը, յուղարկաւորութեան հանդիսագիրները դադաղ
մը կը զրկին: Եթէ մայր մ'ու մեռողը, մայրերը կը թաղեն
զան, եթէ քոյր մ'է, քոյրերը կը թաղեն, յետոյ ես կը
բենում դադաղը: Պարտիզպանութեան հետ այս պաշտօնն
ալ ունիմ: Պարտիզպանները փոքր ինչ փոստեղ (fossa-
yeux) են: Մեսելլ եկեղեցին ստորին սրահի մը մէջ կը դըր-
ուի որ փողոցին վրայ դուռ մ'ունի և ուր մեռելի բժիշկնի՝ ի
զատ ոչ ոք կը մանէ: Մարդ չեմ սեպեր դադաղակիրները և
զիս: Դադաղը այն սրահին մէջ կը բենում: Դադաղակիր-
ները կուգան կը տանին, երթան բարեաւ: Այս է աչա
գեպ երկինք չուելուն կերպը: Արկդ մը կը բերուի որու մէջ
բան մը չկայ. յետոյ մէջը բան մը դրուելով կը տարուի:
Այս է աչա թաղում բոււածն ալ: Փա՛ռք 'ի բարձունք:

Արկէ հորիզոնական ճառապայթ մը Գովկին երեսին վրայ
կը խաղար, մինչդեռ Գօդէթ քնացած միջոցին զրեթէ անո-
րոշելի կերպով մը բերանը կը բանար, և կարծեն թէ լցո
խմաշ հբեշտակի մը կը նմանէր: Ժան Վալժան սկսած էր
անոր նայիր: Ա՛լ Գօշլըվանին մտիկ չէր ըներ:

Աւնկնդիր չունենալը լւելու պատճառ մը չէ: Բարեմիտ
ծեր պարտիզպանը իր շաղակրատութիւնը կը շարունակէր,

— Փոսը Վօժիրարի գերեզմանատունին մէջ կը փորուի:
Առուի թէ պիսի վերցուի այս Վօժիրարի գերեզմաննոցը:
Հին զերեզմաննոց մ'է այս, որ կանոնադրութեանց հակա-
ռակ է, որ միաձեռութիւն չունի և որ պաշտօնէն պիտի քաշ-
ուի հանդիսատ ասլրելու համար: Մե՛քը, վասն զի հանդիսա-

տեղ մ'է այն: Հոն բարեկամ մ'ունիմ Մէսլիկն ախալքը աշ-
նունով որ փոսապեղ է: Այս վանքին կրօնուհիները արաօ-
նութիւն մ'ունին որ է զիշերուան մութը տիրելու միջոցին
այն զերեզմանատունը տարուիլ: Կուստկա լութեան կողմէ-
մասնաւոր հրամանագիր մ'ունին այս արտօնութեան նկատ-
մամբ: Բայց տես, երէկուանէ 'ի վեր քանի գէպքեր ան-
ցան: Քրիւսիֆիկսիօն մայրը մեռաւ, և Մատըլէն ախօսարն
ալ...

— Թաղուեցաւ, ըստ Ժան Վալժան տրամապէօ ժըլ-
տելով:

— Է՛ս, եթէ բոլորովին հոս ըլլայիր, իրօք թաղուած-
կըլլայիր, ըստ Գօշլըվան Ժան Վալժանի այս խօսքին հա-
տառութիւն տալով:

Աւրիշ զանդակի ձայն մ'ես լսուեցաւ: Գօշլըվան զանդա-
կաւոր ծնկնոցը անփշապէս վար առաւ բենում և ծունկը
անցուց:

— Այս անդամ են եմ ուզուողը: Աւագուչի թայրը զիս
կուզէ: Ճնկնոցին Ճարդմանդին սլաքը մարմնս կը ծակէ, ինչ
և է: Մի թնտար, Պ. Մատըլէն, և մինչեւ զալ տպասէ:
Նոր բան կայ կարծեմ: Եթէ անօթի ես, զինին և պանիր
հացը հոն է:

Յետոյ հիւղէն գուրս ելաւ, աչա կուզամ, աչա կուզամ,
ըսելով:

Ժան Վալժան Գօշլըվանին եակն կը նայէր որ պարու-
զին մէջէն՝ հաշմոտ ոսքովը կրցածին չափ շատապատ կերթար,
միանդամայն գովընտի սեխսատաններուն նայելով:

Հազիս հազ տաս մանրերկորդ անցած էր, և աչա Գօշ-
լըվան որու զանդակը Ճամբռուն վրայ դտնուած կրօնուհինե-
րը լւղապատառ կը փախցնէր, կամաց մը կը զարնէր պիտի
գուռի մը, և մեղմ ձայն մը կը պատասխանէր: Մշտնջենու-
պէս, մշտնջենապէս, այսինքն Մարքը:

Այս դուռը խօսարանին դուռն էր, ուսկէ պարտիզպանը

միայն կը մտնէր զործի համար : Այս խօսարանը ժողովարան
նի սրահին կից էր : Աւագուհին խօսարանին միակ աթոռին
վրայ նստած էր և Գօշլըվանին կսպասէր :

ԳԼՈՒԽ Բ.

ՓՕՇԼՊՎԱՆ ԴԺՈՒՄՐՈՒԹԵԱՆ ՄԸ ԿԸ ՀՅՆԴԻՎԻ

ԿԱՆ այնպիսի բնաւորութիւններ և պաշտօնաւորներ ,
ոչպէս են եկեղեցականները և կրօնաւորները , որոնց հա-
մար յատկութիւն մ'է տադնապելի պարագաներու մ.ջ խոռո-
վուի և ծանր կերպարան մ'առնուլ : Երբ Գօշլըվան մտաւ ,
աշա մտահոգութեան այս կրկին դրոշմը կը կրէր աւադուհի-
ին դէմքը , որ՝ ինչպէս ըսած ենք արդէն սիրուն և զիտուն
օրիարդ Տը Պլամէօրն և Խօսանթ վանամայրն էր և որ սո-
վորաբար զուարթ կըլլար :

Պարտիզպանը վեհերուութեամբ մը բարե տուաւ , և խոռ-
ցին սեմին վրայ կեցաւ : Աւագուհին որ իր մծ համրիչը ձեռ-
քին մ.ջ կը դարձնէր , աշերը վերցնելով ըստաւ .

— Ա՛Հ , դու ես , եղբայր Գօշլան :

Վանքին մ.ջ սովորութիւն եղած էր այս կրծատումը :
Գօշլըվան սորէն բարե առուաւ :

— Եղբայր Գօշլան , քեզի կահնչել տուի ի :

— Ահա եկայ , պատկառելի մայր :

— Ըսելիք ունիմ քեզի :

— Ես աւ ըսելիք ունիմ ամենապակառելի մօրդ , ըստ
Գօշլըվան այնպիսի համարձակութեամբ , որ 'ի ներքուստ
վախ կուտար անոր :

Աւագուհին Գօշլըվանին նայելով .

— Ա՛Հ , ինձի ըսելիք մ'ունիս եղեք ,

— Աղաշանք մ'ունիմ :

— Լաւ , խօսէ նայիմ :

Գօշլըվան , վաղեմի նօտարը այն զիւղացիներն էակագէն
էր որոնք խօսելու և զործելու մասին համարձակութիւն
մ'ունին : Յաջողակ տղիտութիւն մը կայ որ զօրութիւն մ'է .
այս զօրութիւնը կատկածի աեղի չտար և իր շնորհիւը մարդ
կը յաջողի : Գօշլըվան երկու տարիէն աւելի վանքը բնակեց
լով յաջողապէս յառաջացած էր : Սիշա առանձին ապրելով
և բոլորովին իր պարտիզպանութեանը պարագելով հետա-
քրքիր ըլլալ 'ի զատ զրեթէ ուրիշ զործ մ'ունեցած չէր :
Հեռի կապրէր այն կինհերէն որոնք սքօղուած կերթեեկեին , և
հետեւաբար 'ի հեռուստ դրեթէ ոչ այլ ինչ կը տեսնէր թէ ոչ
ստուերներու շարժում մը : Բայց աւելի ուշագրութեամբ և
սրամտութեամբ գիտելով հասկցած էր վերջապէս թէ այն ա-
մէն ուրուականները մարմին ունեին , և թէ այն ամէն մե-
ռելու կենցանին էին : Աը նմանէր խուլի մը որու տեսու-
թիւնը կը հեռաւորի , և կյորի մը որու լսողութիւնը կը սրի :
Զանազան զանգակի հնչիւններուն նշանակութիւնը համենա-
լու ետեւ եղած էր , և այս նպատակին հասած ըլլալով ,
այս մթին և լիին վանքին մ.ջ չկար բան մը զօր չփիտնար-
Այս սպինդուը (sphynx) իր ամէն զաղանիքը Գօշլըվանի ա-
կանջին կը հաղորդէր : Գօշլըվան ամէն բան իմացած էր ,
բայց ամեննեին դուրս չը հաներ դաղունիքը : Այս զաղտնա-
սպահութիւնը իր ճարաարութիւնն էր : Բոլոր միաբանուհի-
ները կը կարծէին թէ ապօւշ մ'է ան : Ապշութիւնը անձա-
նական մծ արժանիք մ'է կրօնական իրերու մ.ջ : Զայնաւոր
մայրերը կարմորութիւն կուտային Գօշլըվանին , որ հետա-
քրքրական համր մի էր , և ամէնուն վստահութիւնը կը զրա-
ւէր : Ասիէ 'ի զատ կանոնապէս կը վարուէր , և միայն մըր-
զաստանին ու բանջարանոյին յայտնի պիտոյիցը համար գուրս
կելնէր : Երթեկութեան մասին անոր այս զդուշաւորու-
թիւնն աւ ոչ նուազ արժանիք մը սեպուած էր : Բայց և
այնպէս երկու մարդու հետ խօսելով յաջողած էր անոնցպ-
բանէր համենալու . վանքին մ.ջ դոնապանը խօսեցնելով

թրսարանին մասնաւոր պարագաները խմացած էր, և զերեկ մասնաւունին մէջն ալ փոսապեղը խօսեցնելով թաղումին տարօրինակ պարագաները հասկցած էր, այս կերպով այն կրօնուհիներուն նկատմամբ երկու լոյս առած էր, որոնց մին կեանքի և միւսը մաշուան կը վերաբերէր: Բայց այս մասին ամենին զեղզում չէր լներ: Միաբանութիւնը հարկաւորութիւն ուներ անոր սկս մարդու մը: Ծեր, կաղ, հաւկուր, և հաւանօրէն քիչ մ'ալ խուլ էր: Ահ, ինչ յատկութիւններ: Գժուարին էր տեղը ուրիշ մը զանել:

Ծերուկը իր արժեքին ճանչցուած ըլլալը զդացող մարդու մը պէս վասահութեամբ սկսաւ բաւական խառնաշփոթ և խիստ խորիմաստ Ճառ մ'ըսել սպատկառելի աւաղութիւն: Երկար բարակ խօսեցաւ իր տարիքին, հիւանդուութեանը և տարիներու ծանրաբեռնութեան նկատմամբ, որոնց ամէն մին այնուշեաւ իրեն համար կրկին կը սեպուէր, նաև աշխատութեան աճեցուն պաշանջումներուն և պարտէղն մծութեան նկատմամբ, ըստ թէ զիշերները անփուն կանցունէր, ինչ պէս վերջին զիշերը՝ լուսընկային սպատճառաւ սեխաստաներուն վրայ խսիր դնելու համար, և վերջապէս հետեցուց թէ եղանայր մ'ունէր, — (աւադուհին շարժում մ'ըրաւ), — եղանայր մը որ երիտասարդ չէր, (աւադուհին երկրորդ շարժում մ'ալ ըրաւ, բայց այս անդամ անխռով էր շարժում մը) — թէ իր եղանայրը կրնար զալ իր հետը բնակելու և իրեն օդնելու եթէ հաճութիւն արուէր այս մասին. թէ պատուական պարտիզան մ'էր. թէ պիտի կրնար իրմէ աւելի օգտակար ծառայութիւններ մատուցանել վանատունին. թէ եթէ իրեն պէս չընդունուի իր առջիննեկ եղանայրը, զդալով իր տիկարութիւնը և չկրնալով մինակը տանիլ աշխատութեանց ցաւօք սրտի պիտի ստիպուէր ձգելու երթալու. թէ իր եղանայրը պղտիկ աղջիկ մ'ունի զոր հետը պիտի բերէ, որ բարեպաշտութեամբ և երկիւղածութեամբ պիտի մծնայ վանքին մէջ և որ, ովկ զիտէ, թերես օրին մէկը կրօնուհի մը կըլլայ:

Երբ խօսքը լմիցուց, աւագուհին համրիչը ձեռքին մէջ դարձնելէ գագրեցաւ և ըստ:

— Մինչև իրիկուն կրնամս երկաթէ հաստատուն ձող մը զանել:

— Ի՞նչ ընելու համար:

— Իբր ըմակ գործածուելու համար:

— Այս, մայր պատկանելի, պատասխանեց ֆօշլըվան:

Աւագուհին՝ առանց ուրիշ խօսք ըսելու՝ ելաւ և մօտակայ սենեակը մտաւ որ ժողովին սենեակին էր և ուր ձայնաւոր մայրերը հաւանօրէն ժողով կազմած էին: Փօշլըվան մինակ մնաց:

ԳԼՈՒԽ Գ.

ԻՆՍԱՆԹ ՎԱՆԵՄԵՐԸ

Գրեթէ քառորդ մ'անցաւ: Աւագուհին եկաւ և նոյնէն աթուին վրայ նստաւ:

Երկու բանակիցները մտահոգութեամբ զրաւուած կերկար ժին: Ահա՝ որքան որ կրնանք՝ կը նեղազրենք (sténographier) յետպակ այ տրամախօսութիւնը որ տեղի ունեցաւ անոնց մէջ՝ եղանայր գոված:

— Հրամացեք, մայրք պատկանելի:

— Մատուուը դիմեն ուր է:

— Վանդակ մ'ունիմ հան ուսկէ պատարադը և ժամկութիւնը կը լսեմ:

— Գործիդ համար գագիրներուն գասը մասմ ես երբեք:

— Երկու կամ երեք անդամ:

— Քար մը պիտի վերցուի:

— Ծանր է քարը:

— Խորանին քովի յատակին սալաքարն է:

— Նկուղին կափառիչը:

— Այս:

— Առի վերցնելու համար երկու մարդ պէտք է:

— Քեզ պիտի օդնէ Ասանսիօն մայրը որ մարդու մը պէս
ուժեղ է :

— Կնիկ մը կնիկ է , չէ թէ մարդ մը :

— Մէկ իին ունինք միայն քեզի օդնելու համար : Ամէն
մէկը ձեռքէն եկածը կընէ : Տօմ Մապիլեօն սուրբ Պէտր
նարի կողմէն գրուած չորս հարիւր տասնեօթը նամակ հրա-
տարակած է՝ ըսելով բնաւ չեմ արհամարհեր Մերլօնիւս Հօրո-
թիուսը՝ նոյն սուրբին ստորագրութեամբը միայն երեք հարիւր
վաթունը եօթը նամակ հրատարակած ըլլալուն համար :

— Եւ ոչ ալ ես :

— Քաջութիւնը իր կարողութեանը համեմատ աշխատիլն
է : Վանքը վանք մ'է և ոչ թէ փայտանոց մը :

— Կնիկն ալ կնիկ մ'է , չէ թէ մարդ մը : Եղայրս է ու-
ժեղը :

— Մանաւանդ թէ լծակ մը պիտի ունենաս :

— Այդ տեսակ դուռեցը միայն այդ տեսակ բաննալիով կը
բացուին :

— Քարը օղակ մ'ունի :

— Լծակը այդ օղակին կանցունեմ:

— Քարը այնպիսի կերպով կարդադրուած է որ իր ա-
ռանցքի մը վրայ կը դառնայ :

— Լաւ , մայրդ պատկառելի : Այս կերպով կը բանամ
նկաւը :

— Զօրս երդեցիկ մայրերն ալ կոդնեն քեզի :

— Նկուղը բացուելէն ետք բնչ պիտի ընկնք :

— Պէտք է գոցել :

— Այս է միայն ուզուածը :

— Ոչ :

— Աւրիշ հրաման մ'ունիք , մայրդ ամենապատկառելի :

— Գօվան , մենք քու վրայ վստահութիւն ունինք :

— Ամէն բան ընելու պատրաստ եմ :

— Եւ ամէն բան դադանի պահելու :

— Այս , մայրդ պատկառելի :

— Նկուղը բացուելէն ետք ...

— Պիտի գոցեմ :

— Բայց նախ ...

— Ի՞նչ , մայրդ պատկառելի :

— Պէտք է բան մ'իջեցնել մէջը :

Պահ մը լուսեթիւն տիրեց : Աւագուչին ստորին չուրթը
Ֆուրտիկելէն ետք՝ որ վարանելու կը նմանէր՝ ըստա .

— Եղբայր Գովան :

— Հրամեցէք , պատկառելի մայր :

— Պիտեմ որ այս առտու մայր մը մոռաւ :

— Ոչ :

— Զանդակը չլսեցիք :

— Պարտէղին ներսի կողմէն բան մը չլսուիք :

— Իրաւ կըսես :

— Հաղիւ հազ զանդակի ձայնը կառնեմ :

— Արել ծագելու միջոցին մեռաւ մայրը :

— Մանաւանդ թէ այս առտու հովը դէպ իմ սենեկիս
կողմը չը փեր :

— Մեռնողը Քրիստիֆիքսիօն մայրն է : Գերերջանիկ մը :

Աւագուչին լուց , պահ մը չուրթերը շարժեց՝ կարծեա
մոտայէս աղօթք մ'ընելու համար , և կրկնեց .

— Ասկէ երեք տարի առաջ ժամանեսէ²⁴ մը , որ էր տի-
կին Պէտիւն , մի միայն մայր Քրիստիֆիքսիօնի աղօթելու
տեսնելով ուղափառ կրօնքը ընդունեց :

— Ա՛ս , այս , հիմա կը լսեմ գամբանական զանդակին
ձայնը , պատկառելի մայր :

— Մայրերը դան մեռելներու յատուկ սենեակը տարին որ
դուռ մ'ունի եկեղեցի երթալու համար :

— Պիտեմ :

— Քեզմէ ՚ի զատ ուրիշ մարդ մը չլլնար այն սենեակը
մանել և ոչ ալ պէտք է որ մանէ : Աղէկ հսկողութիւն ըրէ :

Հատ զեղցիկ բան կը լսր եթէ մարդ մը համարձակէր մմ.
ու ին սենեակը մանելու :

— Աւելի ստէպ :

— Ինչ ըսի՞ր :

— Աւելի ստէպ :

— Ի՞նչ ըսել կուղես :

— Աւելի ստէպ, կը սեմ :

— Ի՞նչ բանէ աւելի ստէպ :

— Պատկառելի մայր, ես ինչ բանէ աւելի ստէպ չըսի,
ոյլ աւելի ստէպ :

— Չեմ հասկնար թէ ինչ է միտքդ : Ինչո՞ւ աւելի ստէպ
կը սես :

— Չեզի պէս ըսելու համար, մայրդ պատկառելի ,

— Բայց ես տւելի ստէպ չըսի :

— Չըսիք, բայց ես ըսի ձեզի պէս ըսելու համար :

Նոյն միջոցին ժամը ինը զարկաւ :

— Առաւոտեան ժամը ինին և միշտ օրհնուի և պաշտուի
խորանին Ամենասուրբ-Հաղորդութիւնը, ըստ աւագուհին :

— Ամեն, ըստ Փօշըվան :

Ժամը յարմար միջոցին զարկած էր, թէ ոչ Աւելի Ստէ-
պին ծայրը չպիտի դար : Հաւանական է թէ վանամայրը և
Փօշըվան Աւելի Ստէպին կնճիռը չպիտի կրնային քակել ե-
թէ ժամը զարկած ըըլլար :

Փօշըվան Ճակատին քրափնքը սրբեց :

Վանամայրը ներքնապէս զարձեալ մբմուաց կամաց մը՝ թե-
րևս աղօթելով, յետոյ բարձր ձայնով ըստ :

— Կենդանութեանը ժամանակ քրիստիֆիքսին մայրը
թերահաւատները հաւատքի կը բերէր . մահուանէն ետքն
ալ հրաշքներ պիտի դորձէ :

— Անշուշտ պիտի դորձէ, պատասխանեց Փօշըվան՝ դո-
ժերը քովի բերելով և ալ չդայթելու համար ծանր
շւշագրութիւն ընկելով :

— Եղբայր Գօվան, վանքը օրհնութիւն առաւ մայր Քրիս-
տիֆիքսինի շնորհիւը : Անշուշտ ամէն մարդու տրուած չէ
Պէրիւլի կարգինալին պէս մեռնիւ պատարազ մակուցանե-
լով, և Աստուծոյ աւանդել հոգին սա խօսքերը արտասա-
նելով. Ընդունէ ուրեմն այս նուերը . բայց Քրիստիֆիքսիօն
մայրն ալ առանց այսքան երանութիւն մ'ունենալու՝ շատ
թանկազին կերպով մեռաւ : Մինչեւ յետին բոպէն ինեւքը դլուին
էր : Մեր հետը կը խօսէր, յետոյ հրեշտակներուն հեա կը
խօսէր : Իր վերջին պատուէրները մզի տուաւ : Եթէ քիչ
մ'աւելի հաւատք ունենայիր, և եթէ կարենայիր իր խուցը
մտնել, ոտքդ պիտի աղէլցնէր մի միայն ձեռքը վրան դնելով:
Կը պտէր ան: Աղդայինք թէ յարութիւն կառնուր Աստուծոյ
դիրկը : Ուղղակի արքայութիւն պիտի երթայ :

Փօշըվան կարծեց թէ յարութիւն պիտի երթայ :

— Ամէն, ըստ :

— Եղբայր Գօվան, պէտք է կատարել մեռնողներուն
կամքը :

Վանամայրը իր համբէն քանի մը հատերը համբեց, և
շարոյարեց, մինչդեռ կը լուէր Փօշըվան :

— Այս խնդիրին նկատմամբ խորհուրդ հարցուցի Մեր
Տիրոջ համար աշխատող բազմաթիւ եկեղեցականներու, ո-
րոնք կղերական կեանքի վարժութեան կը պտրապին և որոնք
սքանչելի պտուղ մը կուտան :

Պատկառելի մայր, գամբանական զանդակը հոս աւելի ա-
զեկ կը լսուի քանթէ պարտէզը :

— Մանաւանդ որ անի չէ թէ լուսահողի, այլ սրբու-
չի մ'է :

— Չեզի պէս, մայրդ պատկառելի :

— Քան տարիե 'ի վեր իր դադաղին մէջ կը պառկէր մեր
սրբազն Պիոս է, քահանայակետին մասնաւոր թոյլառուու-
թեամբը :

— Ան, որ թաղադրեց Պօնաբարդ կտ . . .
Փօշլըվանի պէս վարդիու մարդու մը համար անպատճէ է ը
յիշել այս կէտը : Բարեբաղաբար վանամայրը բոլորովին
իր մտածումավը գրաւուած ըլլալով չլսեց, և շարայարեց .

— Եղբայր Քօվան :

— Հրամեցէք, պատկառելի մայր :

— Կապաթովկիայի արքեպիսկոպոս ոռուրը Տիօնորը ուզեց
որ իր գերեզմանին վրայ աս Acarus քառը միայն զրուի,
որ կը նշանակէ հողեղէն որդ . կատարուեցաւ իր կամքը,
այնպէս չէ :

— Այու, մայրդ պատկառելի :

— Աղիւիլայի արքաս զերելջանիկ Մեցցօղանէ կախաղա-
նին տակ թաղուիլ ուզեց, և իրօք այնպէս թաղուեցաւ :

— Իրաւ է :

— Սուրբ Թերանս որ ծովը թափով թիպը զետին բե-
րանը Յօրի եպիսկոպոսն էր, ուզեց որ հայրապաններու զե-
րեզմանին վրայ գրուած նշանը իր զերեզմանի քարին վրայ
փորագրուի, յուսալով թէ անցորդները իր զերեզմանին
վրայ պիտի թքնեն : Անոր ալ կամքը կատարուեցաւ : Պէտք
է հնազանդիլ մեռելներուն :

— Ամէն :

— Պէտքար Կիտօնիս որ Ֆրանսայի մէջ Բօշ-Ապէյլի քով
ծնած էր, երբ մեռաւ, իր հրամանին համեմատ և Գասթի-
լի թագաւորին գիմագրութեան հակառակ՝ Լիմօծի Տօմինիկ-
եաններուն եկեղեցին թաղուեցաւ, թէն Պէտքար Կիտօնիս
Սպանիայի մէջ Թիւյի եպիսկոպոս էր : Հակառակը կրնայ
պնդուիլ :

— Մանաւանդ առոր հակառակը ոչ ոք կը պնդէ, պատ-
կառելի մայր :

— Բլանդանի Տը Լա Գոս կը հաստատէ այս եղելութիւնը:
Վանամայրը իր համրիչին քանի մը Տագերը լուն համ-
բելէն ետք, կրկնեց :

— Եղբայր Քօվան, Քրիստֆիքսիօն մայրը պիտի թաղ-
ուի այն գաղաղով որու մէջ բսան տարիէ ի վեր կը պառկէք-
— Լաւ :

— Քունը շարունակել է անով թաղուիլը :

— Ըսել է թէ այն գաղաղին մէջ պիտի բեեսեմ Քրի-
ստֆիքսիօն մայրը, այնպէս չէ :

— Այու :

— Ուրիշն յուղարկաւորութեան դադաղը մէկ դիմ պիտի
թողունքը :

— Այու :

— Պատրաստ եմ ամենապատկառելի կրօնուհիներուն հրա-
մանները կատարելու :

— Զորս երգեցիկ մայրերը պիտի օղնեն քեզի :

— Դադաղը բեենելըն : Անսնց հարկաւորութիւն չունիմ:

— Զէ, գաղաղը իջեցնելու :

— Ո՞ր :

— Նկուղը :

— Նկուղը :

— Խորանին տակ :

Փօշլըվան ցնցում մ'ունեցաւ :

— Խորանին տակի նկուղը :

— Խորանին տակի նկուղը :

— Բայց . . .

— Երկաթէ մոյթ մը պիտի ունենաս :

— Այու, բայց . . .

— Մոյթը օղակին անցունելով քարը պիտի վերցնես :

— Բայց . . .

— Պէտք է հնազանդիլ մեռելներուն : Քրիստֆիքսիօն
մայրին յետին փափաքն էր մատուին խորանին տակի շիր-
մին մէջ թաղուիլ, սրբազիլք հողի մը տակ չգրուիլ, մեռած
մալ ուր որ կենդանութեանը ժամանակ ազօթած էր : Խընդ-
բեց, այսինքն հրամայեց որ իր այս փափաքը կատարուի :

- Բայց ատի արդիլուած է :
- Մարգերը արդիլած են, բայց Աստուած հրամայած է :
- Եթէ լսուելու ըլլայ ատի :
- Մենք քու վրայ վասահութիւն ունինք :
- Ո՛չ, ես ձեր պատին քարերուն մին եմ:
- Վանական ժողովը զումարուեցաւ: Զայնաւոր մայրերը որոնց հետ անդամ մ'ալ խորհրդակցեցայ և որոնք կը խորհրդակցին, որոշեցին որ Քրիստիքիքիոն մայրը իր փափաքին համեմատ դադաղովը մեր խորանին տակը թաղուի: Երեակայք անդամ մը, եղայցը Գովան, թէ ի՞նչ հրաշներ կրնան գործուիլ հաս. ի՞նչ փառք վանասունին յանուն Աստուծոյ: Հրաշները գերեզմաններէն կիլնեն:
- Բայց, պատկանելի՞ մայր, եթէ քաղքին առողջութեան յանձնաժողովին զործակատարը . . .
- Թաղամի խնդիրին մէջ սուրբ Պանուա ք., Գօնոթան թէն Բօկոնախին գիմագեց:
- Սակայն ոստիկանութեան գործակալը . . .
- Գօնոթանսի կայսրութեան ժամանակ Կօլ մոնող եօթը զերմանացի թագաւորներուն մին, որ էր Գօնոտըմէր, յատկապէս Ճանչցաւ կրօնաւորներուն կրօնապէս այսինքն խորանին ներքեւ թաղուելու իրաւունքը:
- Բայց ոստիկանութեան տեսուզը . . .
- Աշխարհս ոչինչ է խաչին առջև: Պարթրեաններուն մետասաններորդ պարագլուխը (général) իր միաբանութեան սանցանաբանը տուաւ. Stat erux dum volvitur orbis.*
- Ամէն, ըստ Գօշլովան, որ միշտ լատիներէն խօսք մը լսած ժամանակ առանց խոռվելու այս միջոցավ կազատէր դըտուարութենէ:
- Ով որ շատ ժամանակ լոռութիւն պահած է, խօսիլ ուզած ատանքն որ և է ունկնդիրով կը բաւականանայ: Ժիմնասթօրաս հուետորը բանտէն ելած օրը՝ մտքին մէջ շատ մը երկսոց

* Խաչը անխախտ կը մոռ տիեզերքիս մէջ որ կը հովվի

բարբանութիւն և հաւաքաբանութիւն համբարած ըլլալով՝ ծառի մ'առջև կանգ առաւ, Ճառ մը խօսեցաւ ծառին և մծաղէս նիրտեցաւ զայն համողելու համար: Աշանամայրը սովորաբար լոռութեան ենթարկուած և իր ընդունաբանին մէջ լիուլի պաշար ժողոված ըլլալով, ոտքի վրայ ելաւ, և սանձարձակ շատխօսութեան մը յորդումով աղաղակեց.

— Աշ կողմն է Պընուա, և ձախ կողմն ալ Պէրնար: Ո՞վ էր Պէրնար. Գլէրվզի առաջին արբասը: Գօնթէն որ Պուրկոնէի քաղաքներուն մին է, երջանիկ կը սեղուի՝ Պէրնար հոն ծնած ըլլալուն համար: Հայրին անունն էր Թէսըլէն, իսկ մայրինը Ալէթ: Սիթօյէն սկսաւ և 'ի վերջոյ Գլէրվզի արբասն եղաւ. արբաս ձեռնադրուեցաւ Կիյեօմ Տը Շամբուն որ Շալօն-Սիւր-Սաօնի եպիսկոպոսն էր. եօթը հարիւր նորընծայ ունեցաւ և հարիւր վաթսուն մնաստան հիշնեց. 1140ին Սանի սիւնոդին մէջ Ապէյլարը տապալեց. նաև Բիեր Տը Պրիւի, ասոր աշկերտը Հանրին և Առաքելական ըստած մոլորեալներն ալ տապալեց. Արևո Տը Պրէսը խայտավակեց, Թաուլ վանականը շանթահարեց որ Հրէայ սպանող էր, 1148ին բէյմի սիւնոդին իշխեց, դատապարտել տուաւ Ժիլպէր Տը Լա Բօրէն որ Բուաթիէի եպիսկոպոսն էր, դատապարտել տուաւ նաև Էօն Տը Լ'Էթուալլ, իշխաններու վէճերը կարգադրեց, Լուի-Լը-Ժէօնը լուսաւորեց, Էօդէն Գ. բարին խրատ տուաւ, Տաճարը (Temple) կարգաւորեց, Խաչակրութիւնը քարոզեց, կեանքին մէջ երկու հարիւր յիսուն հրաշք գործեց, և օրը մինչեւ երսունը ինը հրաշք գործած է: Ո՞վ է Պընուա. Մօն-Գասէնի պատրիարքն է, Վանական Սրբութեան երկրորդ հիմնադիրը, արևմուտքի Պատիլը: Իր միաբանութիւնը քառսուն բաք, երկու հարիւր կարգինալ, յիսուն պատրիարք, հաղար վեց հարիւր արքեպիսկոպոս, չորս հաղար վեց հարիւր եպիսկոպոս, չորս կայսրը, տասներկու կայսրուհի, քառսունը վեց թագաւոր, քառսունը մէկ թագուհի արտադրեց, երեք հաղար վեց հարիւր

Հոգի սրբաւորեց և հազար չարս հարիւր տարիէ 'ի վեր կը տեէ : Մենք սուրբ Պէրնարը յառաջ կը բերենք, դուք հաւ սարակաց առօղջութեան տեսուչը կը յիշէք . մենք սուրբ Պընուան յառաջ կը բերենք, դուք ճամբաներու մաքրութեան տեսուչը կը յիշէք : Գու ինծի Տէրութիւնը, ճամբաները, յուզարկաւորութեան հանդիսադիրները, կանոնաշղութիւնները, վարչութիւնները կը յիշես . միթէ մեր հօգնէ է այդ բաները : Ամէն անցյորդ սրբանութիւն մը պիտի զդար տեսնելով թէ ինչպէս կը վարուին աշխարհականիք մեղի հետ Մեր փոշին Յիսուս-Քրիստոսի յանձնելու իրաւունքը անդամ չունինք : Այդ քաղաքի մաքրութիւն ըստածդ յեղափոխական դիւտ մ'է : Կուղէք որ Աստուած ոստիկանութեան տեսուչն հնազանդի . աշա տես ինչ օրերու հասած ենք : Լուսութիւն, քօշը վան :

Փօշը վան քառաշնչ պէս տեղացող այս շաղակրատութեան ներքերաւական նեղութիւն կը կրէք :

Վանամայը շարունակեց .

— Վանականները թաղուելու իրաւունք ունին, այս իրաւունքը անտարակուսելի է ամենուրեք : Միայն մոլուանդները և թափառականները կուրանան զայն : Սոսկալի խառնակութեան օրերու մէջ կապրինք : Մարդու չղիտեր ինչ որ պէտք է դիտնալ, և զիտէ ինչ որ պէտք է չղիտնալ : Հաստ զլուխ և ամբարիշու է ան : Այս գարուս մէջ կան մարդիկ որմաք չեն զանազաններ Ամենամեծն սուրբ Պէրնարը Աղքատ Կաթուլիկներուն Պէրնարը ըստող Պէրնարէն, բարեսիրտ եկեղեցական մը որ երեքտասաներորդ գարուն մէջ կապրիք : Աւ մանք ալ կը հայշոյեն՝ յանդգնելով մինչեւ անդամ համեմատելու : Լուի վեշտասաներորդի կառավինառը Տեառն մերոյ Յիսուս-Քրիստոսի խաչին հետ : Լուի վեշտասաներորդ թագաւոր Պէրնարը մ'էք միայն : Վախնանք ուրեմն Աստուածմ : Աշա անարդար : Վալութէ անունն մէջ : Ա'լ ոչ արդար կայ, ոչ ալ անարդար : Վալութէ բի անունը ամէնուն ծանօթ է, բայց Սէղար Տը Պիւսի անունը անծանօթ կը մայ :

Այլ սակայն Սէղար Տը Պիւս զերերջանիկ մ'է, մինչդեռ Պօլթէր թշուառական մը : Բէրիկորի կարդինալ՝ յետին արքեպիսկոպոսը և ոչ իսկ զիտէր թէ Շարլը Տը Կոնտրէն՝ Պէրիւլի, Ֆրանսուա Պուրկուէն՝ Կոնտրէնի, Ժան Ֆրանսուա Սընօ, Պուրկուէնի, և հայր Տը Սէնթ-Մարթ Ժան Ֆրանսուա Սընօյի յաջորդեց : Ամէն մարդ զիտէ հայր Պօլթօնի անունը, ոչ թէ վասն զի Օրաթուարի հիմնադրութեան ոկնող երեք անձերուն մին եղաւ, այլ վասն զի Հանրի Պրողոքական թագաւորին համար հայշոյութեան նիւթ մ'եղուալ : Ֆրանսուա Տը Սալ սիրուն կերեայ աշխարհականայ, վասն զի խաղի մէջ խարդախութիւն կընէք : Այս չբաւեր, և ահա կրօնքն ալ կը նախատուի : Ինչո՞ւ համար : Վասն զի յոռի եկեղեցականներ դանուած են, վասն զի Կարի եպիսկոպոս Սաժիթէք՝ Էօմպէնի եպիսկոպոս Սալոնի եղայրն էր և թէ երկուքն ալ Մօմոլի հետեւցան : Ի՞նչ կը լւայ եղեք միթէ ասով Մարթէն Տը Թուր սուրբ մ'ըլլալէ և իր վերարկուին կեսը աղքատի մը տուած ըլլալէ կը դադրի : Սուրբն կը հալածուին : Ճշմարտութիւնները չեն տեսնուիր և Խուարն է սովորութիւնը : Ամենէն անազորյն զաղանները կոյր զաղաններն են : Ոչ ոք գեհեանը միտքը կը բերէ աշղէի բանի համար : Ա'հ, չարասիրս ժողովուրդ : Յանուն Թագաւորին այսօր կը նշանակէ յանուն Յեղափոխութեան : Ա'լ զի իշեան մարդիկ թէ ինչ կը պարտաւորին թէ կենակներուն և թէ մեռելներուն : Սրբուն մառնիլը արդիլուածէ : Գերեզմանը քաղաքային խնդիր մ'եղեք է : Սարսափելիքն : Սուրբ Լէռն Բ, յատկապէս երկու նամակ զրած է, մին Բիէր Կօմէրին, միւսը Վիլիկօմներու թագաւորին, մեռներուն վերաբերող խնդիրներու նկատմամբ մարզպանին իշխանութիւնը և կայսեր գերիշխանութիւնը հերքելու և զննութիւնը համար : Շալոնի եպիսկոպոսը՝ Կօմէրի այս ինդրին մէջ դէմ կը գնէք Օթօնի՝ որ Պուրկուների դուքսն էր : Հին ժամանակի դատաւորներն ալ այսին համարիտ էին :

Ժամանակաւ նաև դարուս իրերուն վերաբերող խնդիրներուն
նկատմամբ ձայն ունէինք ժողովին մէջ : Միաբանութեան պարագութ Սիթցի արբանը զուրկօնեփ խորչը բարանի անդամնեան իրաւունքն էր : Մեր մեռելներու նկատմամբ ինչ կերպով որ ուղենք այն կերպով կը վարուինք : Միթէ նոյն իսկ սուրբ Պլանուայի մարմնը Փրանսա Աէն-Պլնու-Սիր-Լուսոր ըսուած Քէօրիի մնաստանին մէջ թաղուած չէ , թէև անի 543 մարտ 24ին շաբաթն օրը Խաւալիայի մէջ Մօն-Գատէն մեռած է : Այս ամէնը անուրանալի Ճշմարտութիւն-ներ են : Կը քամահքեմ ամէն տիրացուները (psallant) , կատեմ աղօթողները , կարհամարհեմ սաստիկ հերետիկոսները , բայց ու աւելի կարհամարհեմ զով որ ինձ հակառակը պնդելու ըլլայ : Զհաւտացով թող կարդայ Արնուլ Վիոնի Կապրիէլ Պիւուէնի , Թրիթեմի , Մօրօլիկիւսի և Տօմ Ախու Տ'Աշերիի դիքերը :

Վանամայրը շունչ առաւ , յետոյ դէպ՝ ի Փօշլովան դարձաւ .

— Եղբայր Գօվան , Համամիտ ենք :

— Համամիտ ենք , պատկառելի մայր :

— Կրնանք վստահիլ քու վրայ :

— Պիտի հնազանդիմ :

— Լաւ :

— Անձս բոլորովին վանքին կը նուիրեմ :

— Այսպէս ահա : Պիտի զոյես գաղաղը զոր քոյրերը մատուց պիտի տանին : «Նշեցեալի ժամերդութիւնը պիտի կատարուի : Յետոյ վանքը պիտի վերաբառնան : Ժամը տասն ու մ. կէն դէպ՝ ի կէս զիշերի միջոյները երկաթէ մոյթ մ'առնելով պիտի զատ : Ամէն ինչ խիստ զաղտնի կերպով պիտի կատարուի : Մատուցուին մէջ չորս տիրացու մայրերէն , Ասանսիոն մայրէն և քեզմէ՝ ի զատ ոչ ոք պիտի զանուի :

— Կաեւ քոյրը որ Հատուցումի աղօթքը կը մատուցանէ :

— Ան չպիտի դառնայ ետին :

— Բայց պիտի լու :

— Մաիկ չպիտի լու : Մանաւանդ թէ վանքին մէջ ինչ որ ամէնուն ծանօթ է , աշխարհիս անձանօթ է :

Պահ մը լուութիւն տիրելէն ետք վանամայրը շարայարեց :

— Զանդակի պիտի հանես : Հարկ չկայ որ ցցին քովի քոյրը լու մատուցին մէջ ըլլալու :

Պատկառելի մայր :

— Ի՞նչ է , եղբայր Գօվան :

— Մեռելի բժիշկը այցելութիւն ըրան :

— Այսօր ժամը չորսին պիտի զայ : Արդէն մոռելի բժիշկը բերել տալու զանդակը հնչեց : Իրօք չե՞ս լսեր զանդակներուն ձայնը :

— Միայն իմ զանդակի ձայնին ուշագրութիւն կընեմ :

— Ուրախ եմ , եղբայր Գօվան :

— Պատկառելի մայր , առնուազն վեց ոտքի չափ երկայն Ըակ մը պէտք է :

— Ուսկէ պիտի զտնես :

— Ուր որ վանդակ կայ , երկաթէ ձուլ ալ կայ : Պարտէ զին ներսը դէղ մը հին երկաթներ ունիմ :

— Կէս զիշերէն զրիթէ երեք քառորդ առաջ , չմոռնաս համար :

— Մայրու պատկառելի :

— Ի՞նչ է :

— Եթէ երբէք ասոր պէս ուրիշ զործեր ալ ունենալու ըլլաք , եղբայրս կայ որ Համալի մը պէս ուժեղ է :

— Կարելի եղածին չափ շուտ պիտի լոնես :

— Պինս շուտ չեմ կրնար : Հիւանդու եմ . անոր Համար աջակից մը կուզէի : Կաղ եմ :

— Կաղ ըլլալը մեղք մը չէ , և թերես օրհնութիւն մ'է : Հանքի Բ . կայսրը որ Կրեկուար Հակաբաբին յաղթեց և Պը նուա ութերորդը վերահասատեց , երկու վերադիր ունի . Սուրբ և Կաղ :

— Շատ լաւ բան է երկու վերաբիու ունենալը , կմիմայ

Փօշլըվան, որ իրօք փոքր ինչ խուլ ըլլալով կարծեց թէ
վանամայրը վերաբկու ըստ էր:

— Եղբայր Փօվան, կը մասձեմ ամբողջ ժամ՝ մը յատկա-
ցնել զործին: Շատ չէ մէ կ ժամը: Ժամը տասնումեկին ա-
ւագ խորանին քով դատուել երկաթէ զաւաղանով: Ժամը-
դութիւնը կէտ կիշերին կակոի: Աէտք է որ ամեն ինչ լը-
մցած ըլլայ քառորդ մշաւաջ:

— Անթերի պիտի հնագանգիմ փոյթո ցուցնելու համար
վանքին: Ահա համաձայնից անք: Գաղաղը պիտի ողյեմ:
Ճիշդ ժամը տասնումեկին մատուռը պիտի գտնուի: Տիրո-
ցու մայրերը հոն պիտի ըլլան, Ասանսիօն մայրն ալ հոն պի-
տի ըլլայ, թէե աւելի աղէկ կըլլար եթէ մէ կին աեղ երկու
մարդ ըլլար, բայց վերջապէս հող չէ, լծակ մը պիտի ու-
նենամ: Կիուղը պիտի բանանք, դադարը պիտի իջեցնենք,
և նորէն պիտի զոյն նկուղը: Անկէ ետք ալ ամենին հեաք
մը չնմար, կառավարութիւնը և ոչ իսկ պիտի կասկածի:
Պատկառելի մայր, ամէն բան ալ կարդագրեցաւ, այնպէս չէ:

— Ոչ:

— Ի՞նչ կայ ուրիշ:

— Աը մեայ պարագ դադարը:

Պահ մը լուսութիւն տիրեց: Փօշլըվան կը մտածէր: Վա-
նամայրը նոյնպէս կը մտածէր:

— Եղբայր Փօվան, ինչ ընելու է պարագ դադարը:

— Պիտի թաղուի:

— Պարագ պիտի թաղուի:

Նորէն լուսութիւն տիրեց: Փօշլըվան ձախ ձեռքովը պի-
տիսի շարժում մ'ըրաւ զոր մարդ սովորութիւն ունի ընելու
երբ դժուարին չարցումի մը չկընար պատասխան տալ:

— Պատկառելի մայր, եկեղեցին վարի սրահին մէ չ ես
պիտի բենեմ դադարը, և իդմէ զատ ոչ ոք պիտի մանէ
հոն, և յուղարկաւորութեան սաւանով ես պիտի ծածկեմ
դադարը, այնպէս չէ:

— Այս, բայց գիտելիքները դադարը դիակառք (cogn-
billard) գնելու և զերեզմանը իջեցնելու ատեն շուտ մը պի-
տի հասկնան թէ մէջը բան մը չկայ:

— Ա՛չ, կրո՛... պօռաց Փօշլըվան:

Վանամայրը սկսաւ խոչ հանել երեսը և ուղղակի պարը
ախզպանին նայեցաւ: Աը պահէ Փօշլըվանի կոկորդին մէջ
մնաց:

Պարտիզանը ըրած հայհոյութիւնը մոռցնել տալու հա-
մար շուտ մը և յանկարծ միջոց մը զտաւ:

— Պատկառելի մայր, հող կը գնեմ դադարին մէջ: Ա-
սով պիտի կարծուի թէ մարդ կայ մէջը:

— Երաւունք ունիս: Ինչ որ է հողը, նոյնն է և մարդու:
Այսպէս ուրեմն պարագ դադարին ճարը պիտի նայիս:

— Ասր իմ զործու է:

Վանամայրին գէմքը որ մինչեւ անատեն խոռվ և շփոթ էր,
զուարթայաւ: Պարտիզանին նշան ըրաւ որ տեղը երթայ՝
տէր մը իր հրամանին ներքեք զտնուողին նշան ընելուն կեր-
պով: Փօշլըվան գէպ 'ի գուռը ուղղելով գուրս ելնելու մի-
ջոցին՝ վանամայրը մեղմովին ձայն հանելով, ըսաւ:

— Եղբայր Փօվան, զոհ եմ քեզմէ: Վաղը թաղումն ետք
եղբայրդ բեր, և ըստ որ աղջկն ալ հետը բերէ:

ԳԼՈՒԽ Գ.

ՈՒՐ ԿԵՐԵՒԾԵ ԹԷ ԺԱՆ ՎԱԼԺԱՆ ՍՈԹԻՆ ԴԱՅԹԻՑԼԵՕՅԻ
ԳԻՐՔԸ ԱՆՑՈՒՅԾ ԿԵՐԴԱՑՄԸ Է

ԿԱՎԿԱՆ քայլը միականին նայուածքին կը նմանի. Ելչ
կուքն ալ շուտ կը հասնին ուր որ կուղեն հասնիլ: Մանա-
ւանդ թէ Փօշլըվան վարանումի մէջ էր: Գառորդ մը տեսեց
մինչեւ իր հիւղը երթալը: Գողէթ արթնցած էր, և Ժան
Վալժան կրակին մօտ նստեցուցած էր զան: Երբ Փօշլըվան

ներս կը մանէր, Ժան Վալժան Գօղէթին ցուցնելով պարագանին կողավը՝ որ պատը կախուած էր՝ կըսէր անոր.

— Կայէ ի՞նչ կըսէմ, իմն Գօղէթ : Պիտի պարտաւորինք մեկնիլ ասիէ, բայց նորէն պիտի դանք և շատ հանդիսա պիտի ըլլանք : Այս տեղէ ծերուկը քեզի այս կողովին մէջ գնելով պիտի առնէ տանի տիկինի մը տունը ուր ինծի պիտի սպասես : Պիտի գամ քեզի առնելու : Խթէ շես ուզեր նուրէն Թենարառւ Հիփին ձեռքը իյնալ, հնագանդէ և ամենին բան մը մի ըսեր :

Գօղէթ ծանր կերպարանով մէջ զըսիը շարժեց՝ ՚ի նշան հաւանութեան :

Գօշլըվան երբ դուռը հըսլով ներս մտաւ, Ժան Վալժան դուռին Ճոփնչը լսելով ետք դարձաւ :

— Է՛, ի՞նչէս եղաւ :

— Ամէն բան կարգադրեցի, և ոչ ի՞նչ կարգադրեցի, ըստ Գօշլըվան : Ձեզի հսու բերելու արածութիւն առից, բայց հսու բերելէ առաջ պէտք է որ դուրս ելնեք ամկէ : Գժուաբութիւնը այս կէտին վրայ է : Պղոփկը դուրս հանելը բան չէ :

— Պիտի տանին պղտիկը :

— Եթէ լրէ :

— Կերպաշաւորեմ :

— Բայց դու ի՞նչ պիտի ընես, Պ. Մատըլէն :

Եւ պահ մը լրելին ետք, լուռթիւն մը որ անձկութեամբ էր, Գօշլըվան պօտաց .

— Բայց չես կընար ելնել ուսիէ որ մտար :

Ժան Վալժան առջի անգամին պէս՝ մի մեայն սա պատասխանը տաւաւ :

— Անկարելի է :

Գօշլըվան աւելի ինքն իրեն քան թէ Ժան Վալժանին ուղելով խօսքը մընաց :

— Յւրիշ բան մը կայ որ հանդիսա չմողուր զիս : Ըսի

թէ հող պիտի դնեմ մէջը : Կը մտածեմ որ մարմինի մը տեղ մէջը գրաւելիք հողը մարմինի չնմանիր, յարմար չպիտի դայ, մէկ կողմէ միւս կողմը պիտի թափի, պիտի շարժի : Մարդեւ ըր պիտի զգան շարժումը : Կը համենա եաւ, Մատըլէն ակար կառավարութիւնը պիտի նշարեէ :

Ժան Վալժան ուղղարէս անոր նայեցաւ, և կարծեց թէ Կը բանդադուշէ Գօշլըվան :

Փօշլըվան կրկնեց :

— Բայց ըլսէս թէ ի՞նչպէս պիտի ելնես դուրս . վասն զի մինչեւ վաղը պէտք է որ ամէն բան լինցած ըլլայ : Աաղը պիտի հոս բերեմ ձեզի հետու : Վանամայրը ձեզ պիտի սպասէ :

Անտեն Գօշլըվան բայցարեց՝ Ժան Վալժանին թէ վանապունին ծառայութիւնը մը պիտի մատուցանէ . թէ այս ծառայութեան իրը վարձատրութիւն հրաման ընդունած էր իր եղացյրը վանքը բերելու . թէ պաշտօնին մէկ մասն ալ թաղումի դործին մասնակցիլ էր . թէ գաղաղները ինք կը բռեռէր և գերեզմանատունը երթալով գիտադիմին կօղնէր . թէ տուռու մեռնող կրօնութիւն ուղած էր գրուիլ այն գաղաղին մէջ ուր կը պառկէր կենդանութեանը թամանակ, և մատուռին խորանին տակի նկուզին մէջ թաղուիլ . թէ ոստիկանութեան կանոնազրութիւնը կարգիլէր այս թաղումը, բայց մեռնողը այն կրօնութիւնը մին էր որու ոչ ի՞նչ կը մերժուի . թէ վանամայրը և ձայնաւոր մայրերը կուզէին լուսահողիին փափաքը կատարել . թէ կառավարութիւնը ի՞նչ կուզէ թող ընէ, վանքին հոգը անգամ չէր . թէ Գօշլըվան ի՞նք պիտի բերեռէր գաղաղը խուցին մէջ, մատուռին քարը պիտի վերցնէր և մեռելը նկուզը պիտի իջեցնէր, և թէ Վանամայրը իրմէ շնորհակալ ըլլալու համար իր եղացյրը իրը պարտիզան և եղածորդին ալ իրը աշկերտուհի պիտի ընդունէր . թէ իր եղացյրը Պ. Մատըլէն և եղածորդին ալ Գօղէթ էր . թէ Վանամայրը ըսած էր իրեն հետեւ օրը իրիկուն եղացյրը հետը բերել գերեզմանատունը կատարուելիք կեղծ թաղու-

մէն ետք : Բայց թէ չէր կրնար Պ . Մատըլէնը դուրսէն ներս
քերել եթէ Պ . Մատըլէն դուրս չըլլար . թէ այս էր առա-
ջին գժուարութիւնը . թէ ուրիշ գժուարութիւն մ'ալ կար
որ էր թափուր դադաղը :

— Ի՞նչ է թափուր դադաղը ըսածդ , հարցուց Ժան
Վալժան :

— Վարչութեան դադաղը , պատասխանեց Ֆօշլըվան :

— Ի՞նչ դադաղ , և ի՞նչ վարչութիւն :

— Երբ կրօնուհի մը կը մոռնի , քաղաքավետական ժո-
ղովի բժիշկը կուդայ և կըսէ . Կրօնուհի մը մեռաւ : Կառա-
վարութիւնը դադաղ մը կը զրկէ : Հետեւալ օրն ալ դիա-
կառք մը և դիակիրներ կը զրկէ դադաղը առնելու և զերեղ-
մանատունը տանելու համար : Գիակիրները պիտի դան և
դադաղը պիտի վերցնեն , բայց դադաղին մէջ բան մը չպի-
տի ըլլայ :

— Բան մը դիր մէջը :

— Մեռել մը . մոռել չունի՞ :

— Ոչ :

— Հասդա ի՞նչ դնեմ :

— Կենդանի մը :

— Ի՞նչ կենդանի :

— Զիս դիր :

Ֆօշլըվան՝ որ նստած էր՝ ոտքի վրայ ելաւ իր թէ իր ա-
թոռին տակէն հրալիք փամփուշտ մը նետուած ըլլար :

— Քեղի՞ :

— Ինչո՞ւ չէ :

Ժան Վալժան ժպտեցաւ այն հաղուադէպ ժպիտով որ եր-
բեմն իր չուրթերուն վրայ կը տարածուէր ձմեռնային երկ-
նից վրայ երկեցող և անմիջապէս աներեւութացող նշոյլի մը
ուէս :

— Ֆօշլըվան , դիտես անշուշտ թէ երբ մայր Քրիստիֆիք-
սիօն մեռաւ , ըսիր ինձ , Մատըլէն ախպարն ալ թաղուե-

ցաւ , կրկնեցի ես : Աչա այս ըսածս թող կատարուի :

— Ա՛չ , ուրախ եմ որ կը խնդաս և կատակ է առաջար :
Կալթիւնդ :

— Ամենենին կատակ չէ ըսածս : Պէտք չէ ելնել ասկէ :

— Անշուշտ :

— Ըսի քեզի թէ ինձի համար ալ կողով մը և ծածկոց
մը դանես :

— Լաւ , բայց ի՞նչ ըսել կուղես :

— Կողովը եղեինի փայտէ պիտի ըլլայ , և ծածկոցն աչ-
ոն սաւան մը :

— Կախ ըսեմ : սաւանը Ճերմակ է : Կրօնուհիները Ճեր-
մակով կը թաղուին :

— Թող Ճերմակ ըլլայ սաւանը :

— Մատըլէն ախպար , կը նայիմ որ ուրիշ մարդերու նը-
ման մարդ մը չես գու :

Ֆօշլըվան կապչէր՝ տեսնելով այսպիսի երեւակայութիւն-
ներ որպնք թիարանին վայրենական և յանդուղն զիւտերն են,
գուրս ելնելով անդորր իրերու սահմանէն որք զինքը կը
շրջապատէին , և խառնուելով այնպիսի բանի մը զոր ի՞նք
« վանիքն պղտի վլվուկը » կանուանէր . կապչէր նման այն
անցորդին որ Սէն-Տընի փողցին ուղիին մէջ ծովային որո-
րի մը ձուկ որսալը տեսնելով կապչի կը մնայ :

Ժան Վալժան շարայարեց :

— Առանց տեսնուելու պիտք է ելնել ասկէ . Խնդիրը ա-
սոր վրայ է : Ասի միջոց մ'է : Բայց Կախ տեղեկութիւն տուր
ինձի : Ի՞նչպէս տեղի կունենայ դործը . մւր է այդ դադաղը :

— Այն որ թափուր է :

— Այս :

— Վարն է , այն սենեկին մէջ որ կանուանի մեռելի
որսչը : Երկու մոյթի վրայ գրուած է , վրան ալ յուղար-
կաւորութեան սաւանով մը ծածկուած :

— Ո՞րքան է դադաղին երկայնութիւնը :

— Վեց ոոր :

— Ի՞նչ է մեռելի սրահ ըստածդ :

— Գետնայարկի սենեակներուն մին է . պարտէզին վրայ նայող վանդակաւոր պատուհան մ'ունի որ դուբէն փեղկով ժը կը գոյուի . երկու ալ գուռ . մին վանքը կը տանի , մուսն ալ եկեղեցին :

— Ո՞ր եկեղեցին :

— Փողոցի եկեղեցին , ամէն մարդու եկեղեցին :

— Այս երկու դուռերուն բանալիները քու քովդ չեն :

— Ոչ . միայն վանքը տանող դուրին բանալին իմ քովսէ . եկեղեցին տանող դուրին բանալին դոնապանին քովնէ :

— Դոնապանը երբ կը բանայ այդ դուռը :

— Մի միայն երբ դիակիրները դադաղը առնելու կուգանքաղը ելնելէն ետք դուռը կը գոյուի :

— Ո՞վ կը բենոէ դադաղը :

— Ես :

— Սաւանը ո՞վ կը դնէ վրան :

— Ես :

— Մինանկ կը լուս :

— Պատիկանութեան բժիշկէն ՚ի զատ ոչ ոք կրնայ մեռեն սենեակը մանել : Ասի պատին վրայ անդամ դրուած է :

— Այս զիշեր ամենքն ալ վանքին մէջ քնանալէն ետք կը լուս զիս այդ սենեկին մէջ պաշել :

— Ոչ : Բայց կրնամ մութ և պղտի խորշի մը մէջ պահել , ոք մեռելի սենեակը կը տանի . որու մէջ թաղումի գործիներս կը դնեմ և որու պահպանութիւնը և բանալին ինձ ցանձնուած է :

— Գիակառքը վաղը ժամը քանիին պիտի զայ դադաղը առնելու :

— Կէսօրէն ետք ժամը երեքի միջացները : Թաղումը վահարի գերեղմաննոցը կը կատարուի զիշեր ըլլալէ քիչ մը առողջ : Չատ մօտ չէ այս զերեզմանատունը :

— Բոլոր զիշերը և առուռ ալ այն խորշիդ մէջ պահուած պիտի սպասեմ . բայց ինչ պիտի ուտեմ . հարկաւ պիտի անօթնամ :

— Պէտք եղածը կը բերեմ :

— Ժամը երկուքին կրնաս զալ և զիս գաղաղին մէջ գնել :

— Քոշլվան ետ ետ զնաց , և մատերուն ոսկրները կրքեցուց :

— Բայց անչնարին բան է այդ :

— Ո՞րն է անչնարինը . միթէ կրան մ'առնուլ և տախտակի մը վրայ քանի մը բենու զարնելն է անչնարին ըստածդ :

Ինչ որ անլուր կը մուէր Քոշլվանի , կը կրկնենք թէ ժան Վալժանի համար պարզ բան մ'էր : Ժամանակաւ ժան Վալժան աւելի յոուի կիրքերէ անցած էր : Ով որ բանարկուած է , փախուստներու տրամադին համեմատ սղտիկնալու արհեստը զիտէ : Բանտարկեալը փախուստի ենթակայ է հիւանդին պէս որ զնամատի ենթարկելով կաղատի կամ կը մոռնի : Փախչելը առողջանալ է : Կայ բան մը որու մարդս յանձնառու ըլլայ առողջանալու համար : Ժան Վալժանի տիսուր յատկութիւններուն մին էր արկդի մը մէջ փախուիլ և իր հակ մը տարուիլ , տուփի մը մէջ երկար ատեն ապրիլ , օդ գտնելու ուր որ չկայ , ինայողութեամբ շունչ առնուլ ժամերով , և առանց մեռնելու շունչը արգիլել կարենալ :

Սակայն գաղաղի մը մէջ կենդանի մարդ մը դրուիլու որ թիատարտի հնարք մ'է , նաև կայսրի հնարք մ'է : Եթէ ոկտոք է հաւտալ Օսթէն Գասթիյէս անուն վանականին , Ծարը Գէն կայսրն ալ իշխանութենէն հրաժարելէն ետք վերջին անդամ մ'ալ Լա Բլօմպը տեսնել ուղելով այս հընարքը ՚ի գործ գրաւ զան Սէն-Եիւսթի մենաստանը մոցնելու և դարձեալ դուրս հանելու համար :

Քոշլվան սակաւ ինչ ուշաբքելով պօռաց :

— Բայց ինչ պիտի ընես շունչ առնելու համար :

— Պիտի կրնամ շունչ առնուլ :

— Այս արկդին մէջ : Ես միայն մէջ ըլլալ երեակայելով մզձկիլ կզդալ :

— Անշուշտ դայլիկոն մ'ունիս, արկղին բերանին բոլոր
տիքը տեղ աեղ քանի մը պղտիկ ծակեր բաց և բեեռէ վը-
րայի տախտակը առանց սղմելու:

— Լաւ, բայց եթէ սպիտուիս հազարու կամ փոնքտալու:
— Ով որ կը փախչի, ոչ կը հազայ և ոչ կը փոնքտայ:
Յետոյ ժան Վալճան շարայարեց.

— Ֆօշլըվան տիսպար, պէտք է հաւանիլ կամ հաս կենա-
լով բոնուելու, և կամ դիակառքով դուրս ելնելու:

Ամէն մարդ դիտած է թէ կատուները երբ կիսաբաց գուռի
մ'երկու փեղիերուն առջեւ կը դանուին կանգ առնելու և դե-
պերելու յօժարաւթիւն մը կունենան: Ա՞վ արդեօք չէ ըստ
կատուի մը, Պիտի մտնես թէ ոչ: Կան մարդիկ սրոնք իրենց
առջեւ կիսաբաց դէպքի մը մէջ դանուած ատեն երկու որո-
շումի մէջ տեղ վարանելով մնալու միտում կունենան: յան-
կարծ դէպքը զոյող ձակատագրէն խորտակուելու վասնդին
հնմարկուերով: Զափազանց խոչեմները, որքան ալ կատու
ըլլան, և մանաւանդ թէ կատու ըլլանուն համար, երբեմ
յանդուզներէն աւելի վասնդի կենթարկին: Ֆօշլըվան աչա-
պակիսի վարանող բնաւորութիւն մ'ունէր: Բայց հակառակ
իր կամքին ինքն ալ կսկսէր ժան Վալճանին պէս պաղաքիւն
ըլլալ, ուստի կմկմաց.

— Ստոյդ է թէ ուրիշ միջոց չկայ:
Ժան Վալճան կրկնեց,

— Ինձի մի միայն վախ տուող բանն է ինչ որ դերեզմա-
նատունը տեղի պիտի ունենայ:

— Ընդհակառակն ես ատոր վրայ ամենին չեմ մտածեր,
ըստ Ֆօշլըվան: Եթէ ապահով ես թէ պիտի կրնաս դապա-
զէն ելնել ողջ առողջ, ես ալ ապահով եմ թէ դերեզմա-
նէն պիտի կրնամ հանել քեղ: Պիաթաղը զինով մ'է և
բարեկամներուս մին: Անունն է Մէսթիէն ախար: Գինիին
տակառին մէջ լողացող ծերաւկ մ'է: Պիաթաղը մեռելները
դերեզմանին մէջ կը թաղէ, ես ալ դիաթաղը դրապանին մէջ

կը թաղէմ: Եհա ըսեմ քեզի թէ ինչ պիտի ըլլայ: Յու-
ղարկաւորութիւնը երեկոյէն քիչ մ'առաջ, զերեզմանատու-
նին վանդակները զոյուելէն երեք քառորդ առաջ զերեզմա-
նատունը պիտի հասնի: Դիակառքը մինչեւ զերեզմանին քով
պիտի երթայ: Ես ալ եանէն պիտի երթամ, վասն զի պաշ-
տոնս է երթալ: Կուան մը, զրոց մը և աքծան մը պիտի ու-
նենամ զրապանիս մէջ: Պիակառքը կանգ կառնէ, գիակիրնե-
րը չուան մը կանցունեն դալաղեդ բոլորտիքը և քեզի դե-
րեզմանը կիջեցնեն: Քաչանան աղօթք կընէ, խաչ կը հա-
նէ, օրհնած ջուր կը սրսկէ, և ապա կծիկը կը դնէ: Միայն
ես կը մմամ Մէսթիէն ախատարին հետ: Ինչպէս ըսի, բա-
րեկամն է ան: Երկուքին մէ կը, այսինքն կամ զինով պիտի
ըլլայ, կամ պիտի ըլլայ: Եթէ զինով չըլլայ, կըսեմ ա-
նոր, Եկուր բաժակ մը զինի նետենք Պէն Գօնը չգոյուած:
Կառնեմ կը տանիմ զան, կը զինովեմ, մանաւանդ թէ շուտ
մը և զինիի նոր սովորողի մը պէս կը զինովի միշտ: Եետոյ
սեղանին տակ կիյնայ կը պառկի, անցադ իրը զրապանէն կառ-
նեմ, և մինակ զերեզմանատունը կը վերագառնամ: Ա՛լ
զործդ ինձի հետ կըլլայ: Խսկ եթէ զինով է, կորիք, ես
պիտի ընեմ ընելու զործդ, կըսեմ անոր: Մէսթիէն տի-
պարը կը ձգէ կերթայ, ես ալ ծակէն կը հանեմ քեզի:

Ժան Վալճան Ֆօշլըվանին երկնցոց ձեռքը, զոր Ֆօշլըվան
շնականի յատուկ սրտառուչ աւինով մը բանեց:

— Համաձայնեցանք, Ֆօշլըվան ախար: Ամէն բան կար-
դին է:

— Բաւական է որ փոփոխութիւն մը չպատահի, ըստ Ֆօշ-
լըվան մտապէս: Եթէ սուկալի հետեանք մ'ունենայ զործը,
ինչ պիտի ըլլայ արդեօք, Ասառած իմ:

Ժամանակ Բարիղի դերեզմաննոցն բռն դուռերը արել մարք
մտնելու միջոցին կը զոյսէին և այս փակումը քաղաքաւ
սկսական հրաման մ'ըլլալով, միւսներուն ողէս Վօժիրարի
դերեզմանատունն ալ կը հպատակէր այս հրամանին: Զիաւ
սորի գուուր և հետեւակի գուուր երկու յարակից վանդակներ
էին, և իրենց մօտ տաղաւար մ'ունէին զոր ներօնէ ճարւ
տարապետը շինած էր և ուր դերեզմանատունին դռնապանը
կը բնակէր: Այս վանդակները անողոքապէս կը զոյսէին
Ճիշտ այն միջոցին ուր արել ինվալիդի դմբէթին ետեւէն
կաներեւութանար: Եթէ նոյն միջոցին դիմաթաղ մը ուշանա
լով գերեզմանատունը մնացած ըլլար, դուրս ելնելու մէկ
միջոց ուներ միայն, որ էր յուղարկաւորութեան հանդիսաւ
դիբներու վարչութեան կողմէն դիմաթաղի տրուած վկայակի
րը: Գունապանին պատուհանի փեղին վայ նամակատուփի
ծակի նման ծակ մը և տուփ մը կար: Դիմաթաղը վկայակիրը
այս ծակէն տուփը կը նետէր, դունապանը թուղթին իյնալը
կը լսէր, չուանը կը քաշէր, և հետեւակի գուուր կը բացուէր:
Եթէ դիմաթաղը վկայակիրը չունենար, անունը կուամար
դունապանը որ երեխն պատկած և քնացած կը լլար, կելնէր,
կերթար տեսնելու համար թէ դիմաթաղն է զինք կանչողը
և բանալիով գուուր կը բանար: դիմաթաղը դուրս կելնէր
բայց տասն և հինգ քրանք տուփելուն եաք:

Այս գերեզմաննոցը իր անկանսն և անսովոր բաներավը
վարչական համաշափութեան նեղութիւն կուտար: 1830ին
վեցուեցաւ, իրեն յաջորդեց Արեկելեան գերեզմանատուն
ըսուած Մօն-Բարնասի գերեզմանատունը, և ժառանգեց Վօժ
ժիրարի կից այն կապելան որու վերել տախտակի մը վրայ
նկարուած սերկեիլ մը կար, և որ անկիւն կը կաղմէր մէկ
կողմէն զինի խմողներուն սեղանին վրայ, միւս կողմէն ալ
գերեզմաններուն վրայ՝ գրոշմացոյց տախտակով մ'որու վրայ
զրուած էր. Լաւ Սերէլէլին:

Աօժիրարի գերեզմանատունը կրնայ ըսուիլ թէ թառամէ

ՁԱՌԱՐԻ Ե.

ԱՆԹԱՀ ՄԵՍԱԼՈՒ ՀԵՐԱՐ ԳԻՆՈՎ ԷԼԼՈՎԵԼ ԶԲՈՒԵՐ

Հետեւեսւ, օրը՝ արել մարը մտնելէ քիչ մ'առաջ
Մէնի պուլլարին սակաւաթիւ և ցանոցցիր ելթեւ կողները
զիստրի կը հանեին՝ դիմակառքի մ'անցնիլը տեսանի լով, որու
ձեւ հին էր և որու վբայ մեռելի դլուիներ, խոսուցներ և
արցունք նկարուած էին: Այս դիմակառքին մէջ սպիտակ ուս
աւանով մը ծածկուած գաղաղ մը կար, սպանին վրայ՝ թե
ւերը կառուած մեծ մեռելի մը նման աչտղին սկաթոյր խաչ
մը կը տարածուէր: Դիմակառքին ետեւէն սեւրուվ պատուած
ֆառք մը կերթար որու մէջ չապիչ հաղած քահանայ մը և
կարմիր դդակ դրուած աիրացու մը կը նշարուէր: Դիմակառ
քին աջ ձախի կողմէն դիմակիրներ կերթային զորշագոյն
միազդ եսաով որ սկ ապարօշնի ունէր: Ետեւէն ալ բանեորի
հաղուատով ծեր մարգ մը կելթար կազալով: Դիմակառը
դէպ ի Աօժիրարի գերեզմանատունը կուղջէր:

Ծեր մարգուն դրապանը դրուած կրանի մը կոթը, դրոցի
մը երկաթը և զոյց մը աքծանի կրիին ձողը կերեար:

Աօժիրար՝ Բարիղի գերեզմաննոցն բռն մէջ բայցառիկ դեր
բեզմաննոց մ'էր: Եթէն յասուկ սովորութիւններ ունէր,
ինչպէս որ մեծ գուու և պզտի գուու ալ ունէր զոր թաղին
մէջ հին մարդիկ՝ հին խօսքերը յամառութեամբ չմոռնալով
ձիաւորի գուու և հետեւակի գուու կանուանէին: Ինչպէս որ
ըսինք արգէն, Բըթի-Բիկրիւսի պէրնարտուհի-պէնէտիք
թուշիները հոն առանձին տեղ մը և երեկոյեան միջոցին
թաղուելու տրաօնութիւն առեր էին՝ գերեզմանատունին եր
կիրը ժամանակաւ իրենց վանատունին սեպհականութիւնը ե
զած ըլլալուն համար: Այս պատճառաւ դիմաթաղները ամա
ռը երեկոյեան զործ մը և ձմռն ալ գիշերուան զործ մ'ու
նենալով՝ մասնաւոր հրահանդի մը կը հնաղանդէին: Այս

եալ զերեղմանատուն մ'էր : Երթալիլ կը խափանէր : Հետ պհետէ կը բորբոսէր , ալ ծաղկի չէր բուսներ : Քաղաքաւ որները բանի տեղ չէին դներ Աօժիբարի մէջ թաղուիլը . վասն զի աղքատութեան նշան կը սեպուէր հոն թաղուիլը . բայց Բէր-Լաշէզը , ո՛չ , հոն թաղուիլը ուրիշ բան էր : Բէր-Լաշէզի մէջ թաղուիլը աղաժուէէ կահ կարասի ունենալու կը նմանի : Այսեւասիրութիւնը հոն կերեայ : Աօժիբարի զերեղմանատունը պատկառելի ցանկափակ տեղ մ'էր , և զաղղիական հին պարտէզի ձևով յարգարուած էր , ուղիղ պողոսաներ , տուսախներ , թիւյենիներ²² (թիւյա) , փշոտ դափնիներ , հին զեղզիրու տակ զերեղմաններ ունէր , և խուրը շատ բարձր էր : Երիկունը տիրալի կերպարան մը կառնուր այս զերեղմանատունը , ուր խիստ սղալի զիծեր կարէ Արել տակաւին մարը մոտած չէր երբ սպիտակ սաւանով և ու խաչով դիակառքը Աօժիբարի զերեղմանատունին պոշտան մտաւ : Ետևէն գայող կաղ մարդն էր Փօշլըվան :

Քրիւսիֆիքսիօն մայրին՝ խորանին տակի նկուղին մէջ թաղուիլը , Գօղէթին դուրս ելնելը , Ժան Վալժանի մոռելի սենեակը մանելը , վերջապէս ամէն ինչ անարդել կատարուած էր , և ամենափոքր գժուարութիւն մը տեղի ունեցած չէր :

Հոս տեղն է ըսելու թէ Քրիւսիֆիքսիօն մայրին խորանին տակ թաղուիլը մեր կարծիքին համեմատ բոլորովին ներելի բան մ'է : Ասի այն յանցանքներուն մին է որք սպիտաւուրութեան կը նմանին : Կրօնուհիները այս պարաւորութիւնը կատարեր էին ոչ միայն անխռով այլ իրենց խլճէն ծափահարուելով : Ինչ որ « կաւալարութիւն » կանուանի , վանքին մէջ ոչ այլ ինչ է , եթէ ոչ իշխանութեան միջամտութիւն մը , միջամտութիւն որ միշտ վիճելի է : Նախ վանքին կանոնը կը նկատուի . օրինադիրքը ետքի զորձ է : Մարդեր , օրէնք հաստատեցէք որքան որ կուղէք , բայց ձեզի համար սղաշեցէք : Կիսարին տրուած բաժը միշտ Աս-

տուծոյ տրուած բաժին աւելցուին է : Իշխան մը ոչինչ է սկզբունքի մը քոյլ :

Փօշլըվան դիակառքին ետեէն կաղ ՚ի կաղ կերթար , և և շատ զոհ էր : Եր երկու գաւադրութիւնները , մին կրօնու հիներուն և միւսը Պատրիք հետ , մին ՚ի նոգաստ և միւսը հակառակ վանքին , կատարել լապէ ոյաջողեր էին : Ժան Վալժանի հանդարտութիւնը այն աղդու հանդարտութիւններու տեսուկէն էր որունք ուրիշներ կը հաղորդուին : Փօշլըվան ալ չէր տարափուսեր իր ձեռնարկութեան յաջողութեան նկատմամբ : Ա'լ ընելիքը խիստ գիւրին բան մ'էր և երկու տարիէ ՚ի վեր երկու անգամ զինոված էր գիաթազը , Սէսթիէն բարեմիտ ախուարը , որ մեծայտ ծերուկ մ'էր Անոր հետ կը զուարձանար : Ինչ որ ուղէր կընէր զան : Եր կամքին և հաճոյիցը համեմատ անոր զլուխը կը շոկէր : Փօշլըվանին գդակը Սէսթիէնի զլուխին յարմար կուգար : Ուստի Փօշլըվան կատարելասէս ապահով էր Վէսթիէն ակա-պարի նկատմամբ :

Երբ յուղարկաւորութիւնը գէպ ՚ի զերեղման տանող Ճամբան մտաւ , Փօշլըվան զոհունակութեամբ դիակառքը նայեցաւ , և իր երկու հաստ ձեռները իրարու շփշփեց՝ կտմաց մ'ըսելով .

— Աչա զաւեշտ մը :

Յանկարծ դիակառքը կանդ առաւ : արգէն վանդակին մօտ հասած էր : Հարկ էր թաղելու հրամանազիրը ցուցնել : Յուղարկաւորութեան հանդիսի մարդը զերեղմանատունին գըր նապանին հիտ սղահ մը խօսակցեցաւ : Այս խօսակցութեան միջոցին , որ միշտ մէկ կամ երկու վայրիկան կը տեէ , մարդ մը , անծանօթ մը դիակառքին ետեւ եկաւ և Փօշլըվանին քով կեցաւ : Այս մարդը տեսակ մը բաների կը նմանէր որ լայն դրամաններով բաճկոնակ մ'ունէր , և թեմին տակն ալ բը րիշ մը :

Փօշլըվան այս անծանօթին նայելով , հարցուց :

— Ա՛լ ես գու :

Մարդը պատասխանեց :

— Փոսապեղը :

Ճիշդ կուրծքին վրայ թնդանօթի զնառակ մ'ուտելէն ետք ժարդս եթէ ապրելու ըլլար , կրնար ունենալ այն կերպարնը զար ունեցաւ ֆօշլըվան այս պատասխանը առնելուն պէս :

— Փոսապեղը :

— Այո :

— Դուն :

— Ե՞ս :

— Մէսթիէն ախպարն է փոսապեղը :

— Կը :

— Ե՞ր , ի՞նչ ըսել կուզես :

— Մէսթիէն մեռաւ :

Ֆօշլըվանի մոքէն ամէն բան անցած էր , բայ ՚ի սա կէտէն , որ է փոսապեղի մը մեռնիլ կարենալը : Սակայն իրաւ է որ փոսապեղներն ալ կը մեռնին : Ուրիշներուն փոսը այն քան կը պեղն որ վերջապէս իրենց փոսն ալ կը բանան :

Ֆօշլըվանի բերանը բաց մնաց : Հաղիւ հաղ կրցաւ թուժովել .

— Բայց անկարելի բան է այդ :

— Շատ կարելի է :

— Բայց , կրկնեց ֆօշլըվան տկար կերպով մը , փոսապեղը Մէսթիէն ախպարն է :

— Կաբունոնին կը յաջորդէ Լուի ծ.Ը. Մէսթիէնի կը յաջորդէ Կրիստիէ : Անունս Կրիստի է , անապար :

Ֆօշլըվան՝ բոլորովին դունատ՝ Կրիստիէն նայեցաւ :

Այս Կրիստիէն երկայնահասակ , նիշար , կապտագոյն , կատարելապէս սոսկալի մարդ մ'էր :

Ֆօշլըվան քա՛հ , քա՛հ ի՞նդաց :

— Ա՛ս , ի՞նչ տարօրինակ բաներ կը պատահին . Մէսթիէն ախպարը մեռաւ : Պղու Մէսթիէն ախպարը մեռաւ , բայց

ապրի՞ պղտի Լընուար ախպարը : Գրտե՞ս ի՞նչ է Լընուար ախպար ըստածս : Վեցնոց կարմիր ջուրին դորակն է այն . խաչոր , բարիղի բուն Սիւրէնի դորակն է : Ա՛ս , մեռաւ ուրեմն Սէսթիէն ծերուկը : Կը ցաւիմ , վասն զի լաւ ապրող մ'էր անբայց դուն ալ լաւ ապրող մ'ես : Այնպէս չէ , բարեկամ . միասին երթանք բաժակ մը խմննք հիմա :

Մարդը պատասխանեց :

— Ուսում առի . չորրորդ գասի ուսումներս աւարտած եմ : Բնաւ դինի չեմ խմբ :

Դիակառքը նորէն քայլել սկսած էր , և զերեղմանատունին մեծ ծառուղին մէջէն կերթար :

Ֆօշլըվան սկսած էր կամաց քայլել : Կաղ ՚ի կաղ կերթար ոչ այնքան հաշմութեանը որքան անձկութեանը պատճառաւ :

Փոսապեղը անոր առջևէն կերթար :

Ֆօշլըվան անդամ մ'ալ զննեց անակնկալ Կրիստիէն :

Ասի այն մարդերուն մին էր որոնք երիտասարդութեան ժամանակ ծերի կերպարան ունին և որք՝ երբ կը նիշարին խիստ ուժեղ կըլլան :

— Բարեկամ , պօռաց ֆօշլըվան :

Մարդը ետին նայեցաւ :

— Վանքին փոսապեղն եմ , ըստ ֆօշլըվան :

— Պաշտօնակիցս ես , ըստ մարդը :

Ֆօշլըվան թէ ե . անուս այլ վարպետորդի մ'ըլլալով , հազար թէ գիմացինը ահարկու տեսակ մարդերու մին էր , աղուր խօսող մ'էր :

— Այսպէս ուրեմն Մէսթիէն ախպարը մեռաւ , կմկմաց :

Մարդը պատասխանեց :

— Կատարելապէս : Աստուած անդամ մ'աշքէ անցուց իր տոմարը ուր նշանակուած են պայմանաժամերը : Մէսթիէն ախպարին կարդ էր : Ուստի մեռաւ Մէսթիէն ախպարը :

Ֆօշլըվան մէքենայաբար կրկնեց :

— Աստուած . . . :

— Աստուած , կրկնեց մարդը իշխանաբար , զոր փելիսու փաները Յաւիտենական Հայր , և Ժաղօղէնները Գերադոյն Եակ կանուանեն :

— Միթէ Ճանչըռորութիւն չափափ ընենք , կմկմաց Փօշըլվան :

— Ըրինք արդէն : Գու զիւղայի ես , իսկ ես Բարիզգի :

— Մինչ որ միասին շնմնք , ասանկ շուտ մը չենք կրնար պիրար Ճանչնալ : Ավ որ իր բաժակը կը պարզէ , սիրար կը ուարպէ : Հետո պիտի զաս խմնլու համար : Ասանկ առաջմու կութիւն մը չմերժուիր :

— Կախ և առաջ պէտք է զործս կատարեմ :

Փօշըլվան մտածեց թէ ալ կորսուած է : Ալ կառքին անիւններուն քանի մ'ես դառնալ կը մնար պղափ ծառուղինն մէ ջ որ կրօնուհիններուն թաղուած տեղը կը տանէր :

Փոսապեղը կրկնեց .

— Անպար , եօթը զաւակ ունիմ , զոր պէտք է սնել : Ասոնք պէտք է որ ուտեն , ուստի պէտք է որ ես ալ շնմնմ : Եւ խոր մը շինող ծանրաբարոյ անձի մը զոհունակութեամբ շարայարեց :

— Անոնց անօթութիւնը իմ ծարաւիս թշնամին է :

Դիմակարը նոճիններու անտառի մը բոլորսիքը դարձաւ , մծ ուղիեն ելաւ , պղափ ուղի մը մտաւ , զերեղմաններուն մէջէն գնաց և թաւուտի մը մէ ջ սուղեցաւ : Ասկէ կը հասկցուէր թէ գերեզմանին խիստ մօտեցած էին : Փօշըլվան աւելի կարաց կը քայլէր , բայց դիմակարին ընթացքի արագութիւնը չէր կրնար մեղմլ : Բարեբաղդարար հողը կակուղ և ձմռուան անձրեններէն թրջուած ըլլալով՝ անիւններուն բոլորսիքը կը ցեխուէր և դիմակարին ընթացքը կը ծանրացնէր :

Փօշըլվան փոսապեղին մօտեցաւ , և մրմաց .

— Արժանթէօլի ամենալաւ թեթև զինի մը կայ :

— Գեղջուկ , կրկնեց մարդը , պէտք չէր որ ես փոսապեղը մ'ըլլայի : Հայրս Բրիթանէի դռնապանն էր : Եր նպատակն էր զրադէտ ընել զիս : Բայց փորձանքներ կրեց : Կորուսունները ըրաւ վաճառականաց ակմբանցին մէջ : Պարտաւորեցաւ հեղինակութեան պաշտօնի հրաժեշտ տալ : Սակայն աւական հասարակաց զրադէտ եմ :

— Աւքեմն փոսապեղ չէք , կրկնեց Փօշըլվան այս ոտքին պլոււելով որ շատ տկար եր :

— Մին միւսը չարգիլը : Երկուքն աւ կօդտիմ :

— Երթանք խմննք , ըստ Փօշըլվան առանց լաւ մը չասն կնալու անոր վերջին խօսքը :

Հսոս հարի է գիտուութիւն մ'ընել : Փօշըլվան մծ անձ կութեամը համակուած ըլլալով , թէ և խմել կառաջարկէր միշտ , բայց կէտ մը կզոր որաւ վրայ բացատրութիւն չէր տար . սիլ պիտի վճարէր զինիին ստակը . այս էր ահա բացատրութեան կարօտ կէտը : Հասարակօրէն Փօշըլվան կառաջարկէր , բայց Մէսթիէն ախսպարը կը վճարէր : Գինի խմելու առաջարկութիւն էր իրերու նոր կացութեան որու հեղինակն էր նոր փոսապեղը : Պէտք էր ընել այս առաջարկութիւնը , բայց ծէր պարտիզպանը դիտմամբ՝ անորոշ կը թողար բարդէի ըսուած ստակաւոր ժամաքառորդը ²³ : Փօշըլվան՝ թէ և սաստիկ յուղուած՝ սակայն ամենեին մաքնի չէր անցուներ վճարէլ զինիին ստակը :

Դիմակարը իշխանաբար ժպտելով շարայարեց .

— Պէտք է կրեակրիլ : Ընդունեցայ Մէսթիէն ախսպարին յաջարութիւնը : Սարգս երբ իր զրեթէ բոլոր դասերը կաւարտէ , փիլսոփիայ կը լլայ : Զեռքի աշխատութեան վրայ նաև բազուկի աշխատութիւնը յաւելցուցի : Դրազը կրպակ մ'ունիմ որ Մէվը փաղոցին վաճառանոցն է : Բարաբլուիի վաճառանոցն է ըստած , զիսես անցուշտ , այնպէս չէ : Գրուա-Բուժի բոլոր խօսքարուհինները ինծի կը գիմն : Ծուտ մը կը տուշեմ ինչ որ կուղեն սիրաբար դրել իրենց սիրականիկնե-

թուն : Առայս սիրատոմսեր կը դրէմ, իրիկունն ալ զերել քանիներ էը փորեմ : Ախաղար, աչա առանկ է կեանքը :

Դիակառքը էը յառաջանար : Ֆօշլըլան՝ սաստիկ վրդուած շրու դին կը նայէր : Ճակատէն քրտինքի խոշը կաթիլներ էը հօսէ ին :

— Բայց, շարունակեց դերել զմանապեղը, մարդ չկրնար երկու տէրի ֆառայել : Պէտք է որ դրիքը ընդունիմ կամ բրիչը : Բրիչը ձեռքս կարէ :

Դիակառքը կաներ առաւ :

Տիրացու տղան, յետոյ քահանայն ու ապատ կառքէն իջաւ : Դիակառքին աջակողման պղտի անիւներուն մին հողակոյա տի մը վրայ կելնէր քիչ մը որու անդիի կողմը բայ դերելան մը կը տեսնուէր :

— Աչաւասիկ զաւեշտ մը ո կրինեց Ֆօշլըլան՝ աչարէի :

ԳԼՈՒՔ Զ.

ԶՈՒՑ ՑԱԽՏԱԿԻ ՄԷՀ

Ո՞ւ էր դադաղին մշջնը . ինչպէս դիտենք, ժամանականն էր :

Ժան Ամալժան անոր մէջ ապրելուն միջոցը գտած էր, և դրիթէ կը շնէր :

Մարդ կը զարմանայ երբ կը մտածէ թէ ինզքի հանդարա տոթենէ մինչե ո՛ր աստիճան հանդարառութիւն կը հետեւ ուրիշ ամեն բանի նկատմամբ : Ժան Ամալժանին նախապէտ մտածելով ըրած ամեն կարդադրութիւնները առջի օրէն 'ի վեր լաւ և շատ լաւ կերպով կը դորագրուէին : Ֆօշլըլանին պէս ինքն ալ Մէսթիէն աթոպարին վրայ դրած էր վստա հութիւնը : Ամենեին չէր տարակուսեր վախճանին նկատմամբ : Ասկէ աւելի տապ նապելի կացութիւն, ասկէ աւելի անթերի հանդարառութիւն չէր կընար ըլլալ բնաւ :

Դադաղին չորս տախտակիներէն տեսակ մը սոսկալի անդոր րութիւն կարտարերի : Կարծես թէ մասն լիներու հանգ ստու թեան նման բան մը կը խառնուէր ժան Ամալժանի հանգար սութեան հետ :

Դադաղին մշջն կէտ առ կէտ դիտած էր և կը դիտէր մահուան հետ իր խաղացած ահուելի թատրերութեան ամեն այլ և այլ կիրապարանները :

Երբ Ֆօշլըլան գաղաղին վրայի տախտակը թևեռած էր, ժամանական նախ առնուիլ տարուիլ և ապա կառքով մը երթալ զգացած էր : Երբ նուազ ցնցուիլ ոկսաւ, զգացած էր թէ գիակառքը քարայատակէն անցած էր և տափարակ հողի վրայէն կերթար, այսինքն թէ փողոցներէն կը հեռանար և պուլլարները կը հասնէր : Դզզդիւն մը լսերով, դռւ շակած էր նաև թէ Աւստերլիցի կամուրջէն կանցնի : Առաջնական անդամ կանդ առնուած միջոցն համեցած էր թէ զերեղ մանառունը կը մոնէ, երբ երկրորդ անդամ կանդ առնուեցաւ, աչաւանիկ զերեղմանը, ըստ իրովի :

Յանկարծ գաղաղին քանի մը ձեռներէ բունուիլ, յետոյ տախտակներուն բիրտ կերպով քերուիլ զգաց : Հասկաւ թէ գաղաղը չորս կողմէն չունավ մը կը կապուէր զերի զմանը իջնելու համար :

Յետոյ տեսակ մը թմրութիւն զգաց :

Հաւանական է թէ գիակիրները և փաստագեղը գաղաղը վեր վար ցնցելով ձգած և դլուխին կողմը սորի կողմէն առաջ իջեցուցած էին : Բոլորովին խելքը զլուխը եկաւ երբ հարի զոնական և անշարժ գիրք մ'առնուիլ զգաց : Ա՛լ փոսին յատկը գաղաց էր :

Յուրա մը զգաց :

Իր վերեւ աչարիու և հանգիստոր ձայն մը լսուեցաւ : Լատիներէն բառեր կըսուէին որոնք յամրաբար իրարու կը յաջորդէին և զոր ինք չէր հասկնար :

— Օրոնք որ հողին տակ իբր փոշի կը քնանան, պիտի

արթննան՝ ոմանք յաւիսենական երանութեամբ և ոմանք ալ
խայտառակութեամբ ապրելու համար միշտ :

Տղայի ձայն մ'ըսաւ .

— Ի խորոց երկրի :

Ծանք ձայնը սկսաւ .

— Յաւիսենական հանդ իստ պարզել անոր , Տէր :

Տղային ձայնը պատասխանեց .

— Եւ թող մշտնջնապէս փողփողի իր առջև յաւիսենա
կան ըցու :

Եր վրայի տախտակին վրայ բան մը լսեց որ քանի մը կա
թիւ անձրեսի զարկին կը նմանէր : Հաւանական է թէ օրհո
նած ջուրն էր :

Ժան Վալժան ըսաւ մտապէս . Ա՛Լ լմնալու մօտ է թա
զումը : Քիչ մ'ես համբերութիւն : Քահանայն հիմա պիտի
երթայ : Գօշլըվան Մէսթիէնը պիտի տանի դինի խմինելու :
Մինակ պիտի մնամ : Յետոյ Գօշլըվան առանձին պիտի դայ ,
և գուրս պիտի ելնեմ : Մինչեւ մէկ ժամ գործը կը լմնայ ,
Ծանք ձայնը կրկնեց .

— Թող հանդչի խաղաղութեամբ :

Տղային ձայնն ալ ըսաւ .

— Ամէն :

Ժան Վալժան ականջ դնելով բան մը լսեց որ հեռացող
քայլերու կը նմանէր :

— Ահա ալ կը մեկնին , մտածեց : Ա՛Լ մինակ եմ :

Յանկարծ զլուխին վերեւ դրդիւն մը լսեց որ շանթի ան
կումին պէս բան մ'երեցաւ իրեն :

Ինկածն էր բահ մը հող որ դագաղին վրայ կը նետուէր :
Բահ մը հող ևս նետուեցաւ :

Ծակերուն մին ուսկէ ժան Վալժան շունչ կառնէր , դոց
ուեցաւ :

Բահ մը հող ևս նետուեցաւ երրորդ անդամ :

Զարրորդ մ'ալ նետուեցաւ :

Կան բաներ որ ամենէն զօրաւոր մարդէն աւելի զօրաւոր
են : Ժան Վալժան նուազեցաւ :

ՊԼՈՐՔ Է.

ՎԱՅԵԳԻՐԼ ԶԱՐՈԲԻՆԵՐ

ՊԱՏՄԵՆՔ թէ ի՞նչ կանցներ ժան Վալժանի դադա
վին վերմը :

Երբ դիակառքը հեռացաւ , երբ քահանան և տիրացուն
կտոք մտան և մեխնեցան , Գօշլըվան որ փոսապեղին նայելէ
չէր գաղթեր , անոր կհկուիլը և հողի գեղին մէջ շիփ շլ-
տակ մփուած բահը առնելը տեսաւ :

Անատեն Գօշլըվան վերջնական որուշուր մ'ըսաւ :

Փոսապեղին մէջ տեղը կեցաւ , թէ երբ վրայ
դրայի դրաւ խոչանեւ , և ըսաւ .

— Ե՞ս կը վճարեմ :

Փոսապեղը զարմանքով անոր նայեցաւ , և պատասխանեց :

— Ի՞նչ , ախպար :

Գօշլըվան կրկնեց .

— Ե՞ս կը վճարեմ :

— Ի՞նչ :

— Դինիին ստակը :

— Ո՞ր դինիին :

— Արժանթէօլին :

— Ո՞ւր է Արժանթէօլին :

— Պօն-Պօէնը :

— Արժակը տանիի քեզի ալ , դինիի ալ , ըստա փոսապեղը
եւ բահ մը հող նետեց դագաղին վրայ :

Դագաղին հանական ձայն մը տուաւ : Գօշլըվան զդաց թէ
կերերաւ և փոսին մէջ իյնալու պատրաստ էր : Աղաղակեց
այնպիսի ձայնով մը որու հետ կակէր խառնուիլ խղդուողի
մը հոնչումը :

— Բա՛րեկամ, Պօն-Գոէնը չղոցուած երթանք :
Փոսապեղը դարձեալ հող առաւ բահովը :
Գոշլըվան շարունակեց .

— Ստակը կը վճարեմ :

Եւ փոսապեղին թեր բռնեց :

— Մտիկ ըրէ ինձ, բարեկամ: Աւանքին փոսապեղն եմ,
քեզի օղնելու համար եկած եմ: Այս դործը դիշերով ալ
կրնայ ըլլալ: Նախ երթանք ուրեմն բաժակ մը դինի նետենք:
Եւ մէկ կողմէն այսպէս խօսելու, և յուսահատական պըն-
դումով մ'ըրած այս առաջարկութեանը վստահելու միջոցին
միւս կողմէն ալ սա սոսկալի խորհրդածութիւնը կընէր . —
Բայց խմելու ալ ըլլայ, պիտի դինովի՞ արգեօք :

— Ախապար, ըսաւ փոսապեղը, եթէ բացարձակապէս կու-
ղես խմել, կը հաւանիմ: Կերթանք կը խմենք, բայց դոր-
ձէն ետք, և ոչ թէ առաջ:

Եւ բահը շարժեց: Գոշլըվան թեր բռնելով ըսաւ .

— Վեցնոց Արժանթէօյլ է դինին :

— Կերևի թէ, ըսաւ փոսապեղը, զանդակաչար ես: Տին
տօն, տին տօն կըսես անդադար . ուրիշ բան չդիմես: Ո՛ք
կուզես դնա, ինչ կուզես ըրէ :

Եւ բահ մ'ես հող թափեց դադալին վրայ:

Գոշլըվան այն կէտը հասած էր ուր մարդ ալ չդիմեր թէ
ինչ է ըսածը :

— Բայց ինչու չես դար խմելու, քանի որ ես պիտի վճա-
րեմ ստակը, պուաց :

— Տղէկը քնացնելէն ետք, ըսաւ փոսապեղը :

Բահ մ'ես հող նետեց :

Յեայ բահը հողին մէջ խօթեց, և շարայարեց .

— Կը տեսնես որ այս դիշեր ցուրտ պիտի ընէ, և մոռ-
լը ետենէս պիտի պուայ եթէ զինք հոն պառկեցնելու ըլլանք
առանց վերմակի :

Դոյն պահաւն փոսապեղը՝ բահովը հող առնելու համար

կը կճկուէր, և իր բաճկոնակին դրականը կը բացուէր :

Գոշլըվան շուարուն նայուածքով մը և մեքենայաբար ոյս
դրականին մէջ նայեցաւ և անշարժ մնաց :

Արեր գեռ պահուած չէր հորիզոնին ետեր . գեռ բաւա-
կան ըյս կար, չետեաբար կարելի էր նշմարել Ճերմակ բան
մը որ փոսապեղին բաց դրականին մէջ կերեար :

Գոշլըվանի բիբէն փայլակ մ'անցաւ, ուրքան որ կրնայ փայ-
լատակել Բիկարտեան զիւղացիի մ'աչքը: Յանկարծ դալա-
վար մ'ունեցաւ:

Ետեի կողմէն ձեռքը փոսապեղին դրականը խօթեց, և մէջը
եղած այն սպիտակ բանը առաւ առանց նշմարուելու փոսա-
պեղին որ իւրեքը միտքը բահովը հող առնելու տուած էր :

Փասապեղը չորրորդ բահ մ'ալ սպարպեց դազալին վրայ:

Երբ ետեր կը գառնար հինգերորդ անդամ բահը լիցնե-
լու համար, Գոշլըվան խորին հանդարտութեամբ մ'անոր
նայելով ըսաւ:

— Աղէկ միտքս եկաւ, նորընծայ, վկայադիրդ քովի է :
Փոսապեղը կանգ առաւ:

— Ի՞նչ վկայադիր:

— Արեր մարը մանելու մօտ է :

— Լաւ, թող գրուի իր դիշերուան զդակը :

— Գերեղմանատունին վանդակապատը պիտի դոցուի հիմա:

— Է՛, ետքը :

— Վկայադիրդ քովի է :

— Ա՛՛, վկայադիրս, ըսաւ փոսապեղը: Եւ դրականը խառ-
նեց փնտուելու համար:

Գրականին մին խառնելէն ետք միւսն ալ խառնեց: Վար-
տիքին քամիներն ալ խառնեց, առաջինին մէջ փնտուեց, եր-
կրորդը գարուց:

— Զէ՛, քովս չէ վկայադիրս, ըսաւ: Կերևայ թէ մոռ-
ցեր եմ:

— Արեմ տասնուհինդ ֆրանք տուգանք պիտի կրես, ը-
սաւ Գոշլըվան:

Փասապեղը կամկանաչ կտրեցաւ : Կանաչ դոյնը իսովտուց դոյն մարդերու տժ զնութիւնն է :

— Ա' Ասոււած իմ Յիսուս Քրիստոս, վայ կլսուս, ովաց : Տաննուշինդ ֆրանդ տուժե՞լ :

— Երեք հինգ ֆրանքոց թալքը, ըստ Գօշլըվան :

Կարդը եկած էր Գօշլըվանին :

— Ծօ՛ ինչ կայ, ինչ եղար, յուսահամելու բան չկայ : Հարկ չկայ ինքլինքդ սպաննելու և գուն ալ այդ փոսին մէջ երկննալու : Մանաւանդ թէ տասն և հինգ ֆրանք տասն և հինգ ֆրանք է . կրնաս չվճարել զայն : Ես հին եմ, իսկ դու նոր : Ես տամնի շատ բաներ տեսած և ամէն բանին վարդեան եղած եմ : Բարեկամական խրատ մը տամ քեզի : Նախ յայտնի է թէ արել մարը կը մտնէ . արդէն դմրէթին մօտեցած է . մինչեւ հինգ վայրկեան գերեզմանապունը պիտի դոցուի :

— Իրաւ ըսիր, պատասխանեց փասապեղը :

— Մինչեւ հինգ վայրկեան չես կրնար լեցնել փոսը . հորի մը պէս խրսունկ է այդ փոսը . հետեւաբար չպիտի կրնաս ժամանակին հասնիլ և վանդակը դոցուելէն առաջ դուրս ելնել :

— Իրաւ է :

— Հետեւաբար տասնու հինգ ֆրանք տուղանք պիտի տաս :

— Տասնու հինգ ֆրանք :

— Բայց ժամանակ ունիս . . . : Ո՞ր է տունդ :

— Քաղքին դուռէն երկու քայլ ասդին : Ասկէց մինչեւ սունս քառորդ մը կը առէ : Աօժիրարի փողոցը, թիւ 87ն է :

— Սօթթաւելով վաղելու և շուտ մը դուրս ելնելու ժամանակ ունիս :

— Ճեցդ է :

— Վանդակէն դուրս ելնելուդ պէս, գէպ ՚ի տունդ կարշաւես, վեսապիրդ կանես, կը վերադառնաս, և գերեզմանապունին դոնապանն ալ վանդակը կը բանայ : Ակայա-

գիրդ հետդ կըլլայ, բան մը չես վճարեր, և մեռելու կը թաղես : Ես ալ հսու սրահպահութիւն կընեմ մեռելին որպէս զի մինչեւ զալիք կծիկը չդնէ :

— Կիանքս քեզ կը պարաւորիմ, զեղջուկ :

— Տէ՛, շուտ ըրէ՛, զնա՛, ըստ Գօշլըվան :

Փասապեղը անհուն երախտաղիտութեամբ համակաւած տնոր ձեռքը թօթվեց, և վազելով մեկնեցաւ :

Երբ փասապեղը անստորին մէջ մանելով աներեսյթ եղաւ, Գօշլըվանի ականջ տուաւ մինչեւ որ անոր ոտից գփատումը լսելէ դադրի . ազա գէպ ՚ի փոսը կհկուեցաւ և կէս ձայնով ըստ :

— Պարոն Մատըլէն :

Պատասխան չառաւ :

Գօշլըվան սարսուռ մը զդաց : Փասը մտաւ աւելի դլորուելով քանիթէ իջնելով, գաղաղին գլուխին կողին վրայ նետեցաւ և պօքաց :

— Հօդ ես :

Պաղաղին մէջ ձայն ձիւն չկար :

Գօշլըվան սաստիկ սարսափելով ալ չեր շնչեր : Անմիջաւ պէս դրոցը և կրանը առաւ և դադաղին վրայի սախտակը հանեց : Ժան Վալժանին դունաստ գէմբը ազօտ լցոսին մէջ երկաւ, աշերը զոյ էին :

Գօշլըվանին մազերը անկուեցան . ոտքի վրայ ելսւ, յետոյ կոնակը փոսին միջնորմին վրայ տուաւ իյնալու պէս, և հաղիւ հաղ կը դիմանար դադաղին վրայ չիյնալու համար :

Ժան Վալժան դունաստ և անշարժ երկնցած էր դադաղին :

Գօշլըվան շունչի նման ցած ձայնով մըմուաց :

— Մեռա՛ծ է :

Կանդնեցաւ, թեերը վրայ վրայի դրաւ խաչաձեւ և այն պիսի ուժդին կերպով մը որ իր երկու դոց ձեռները երկու ռւսերուն զարկին, յետոյ սկուաց :

— Ե՞ս ահա այսպէս կաղատեմ զան :

Անառեն խեղճ ծնբուկը սկսաւ հեծկլսալ մենախօսելով .
վլասն զի սխալ է կարծելը թէ բնութեան մէջ չկայ մենա
խօսութիւնը : Բունացոյդ զդացումները շատ անգամ բարձրա-
ձայն կը խօսին :

— Յանցանքը Մէսթիւն ախտարինն է . ինչու մեռաւ այդ
աւանակը . ի՞նչ հարդ կար սատկելու այնպիսի վիզոցի մը ուր և
ոչ մէկուն մաքեն կանցնէր թէ պիսի սատկի . ան է պարոն
Մատրէնը մուցնողը . պարտն Մատրէն . ահա գաղաղին
մէջն է : Խփ երկայն պառկած է : Ա՛Լ եղաւ լմցաւ : Ա՛Հ ,
միթէ ասանկ բաներ խելքի մաքի գէմ չե՞ն : Ա՛Հ , տէր իմ
Աստուած , ալ մեռաւ ան : Հիմա ի՞նչ պիտի ընեմ , հապա
պղտիկը . ի՞նչ պիտի ընեմ իր պղտիկը . ի՞նչ պիտի ըսէ մըր-
զավաճառ կնիկը : Կարելի՞ բան է , ովկ Աստուած որ ասանկ
մարդ մը ասանկ մոռնի : Երբ կը մատածեմ թէ անի սայլիս
տակ մոռաւ զիս աղատելու համար : Մատրէն ախտար , Մա-
տրէն ախտար : Պարապ տեղու կը պոռամ . խղդուած է , ի՞նչ
պէս որ իրեն կըսէի թէ կրնայ խղդուիլ : Բայց չուպեց հաւ-
տալ ինծի : Հիմա ի՞նչ եղաւ . ազւոր պրիկայութիւն մը :
Մեռաւ այս բարի մարդը , Աստուծոյ բարի մարդերուն ամե-
նէն բարի մարդը մոռաւ ալ : Համուա իր պղտիկ աղջիկը :
Ա՛Հ , ես ալ հան ոտք չեմ կոխեր : Հոս կը մնամ : Այսպիսի
քաջութիւն մ'ընելի ետք կարծէ որ երկու ծեր միտուղ
ըլլանք երկու ծեր յիմարներ ըլլալու համար : Բայց ի՞նչպէս
և ուսկէ կրցած էր վանքը մանել . արդէն սկիզբն էր այն :
Մարդս պէտք է զդուշանայ այսպիսի բաներ ընելէ : Մատր-
էն ախտար , Մատրէն ախտար , Մատրէն ախտար , Մա-
տրէն , պարտն Մատրէն , պարտն քաղաքապետ : Զլսեր
ձայնս : Է՛Հ , հիմա ելի՞ նայիմ ատկից եթէ կրնաս :

Եւ մազերը փեթթեց :

Հեռուէն , ծառերուն մէջ սաստիկ կրծիւն մը լսուեցաւ :
Գերեզմանատունին վանդակը կը դոցուէր :

Փօշլըվան ժան Վալժանին վրայ ծոռւեցաւ , և ահա յան-
կարծ ցայտեց և ետ ետ զնաց ուքան որ կարելի է նահան-
չել փոսի մը մէջ : Ժան Վալժան աշերը բայցած էր և Փօշ-
լըվանին կը նայէր :

Մահ մը տեսնելը սոսկալի բան է , բայց ժարութիւն մը
տեսնելն ալ զրեթէ նոյնչափ սոսկալի է : Փօշլըվան քար
կարեցաւ , զոյնը նետեց , զէրքը վայրենիի մը կերպարանին
նմանեցաւ , շուարեցաւ այս ամէն ծայրայել յոյզերէն . չը
դիտէր թէ կենդանի՞ էր առջեկի մարդը թէ միւտած , և ար-
դէն իրեն նայող ժան Վալժանին կը նայէր ինքն ալ :

— Ալ քնանայի , ըստե ժան Վալժան :

Եւ ելաւ նստաւ :

Գօշլըվան ծունը կրկնեց :

— Տէր իմ Աստուած . ուրքան վախ տուիր ինծի :

Յետոյ ելաւ և զուաց :

— Ընորչակալութիւն , Պ. Մատրէն ,

ժան Վալժան նուազած էր միայն : Երբ միսաւ բայց օք
շնչել , սթափեցաւ :

Ուրախութիւնը սարսափին տեղատուութիւնն է : Գօշլըվանն
ալ զրեթէ ժան Վալժանին չափ սպասելու կը կարօտէր ու-
շարբելու համար :

— Ուրեմն մեռած չէր : Ա՛Հ , ուրքան խելացի ես եղեր :
Անունդ այնքան տուի որ վլրջապէս սթափեցար : Երբ աշերք
կոց տեսայ , ըսի . Ա՛Հ , խղդուեր է : Եթէ իրաւ խղդուած
ըլլայիր , կատաղի խելազար մը պիտի ըլլայի , ըլլայով կապ-
ուելու իւ մը պիտի ըլլայի : Պիսէթը պիտի նետուէի : Եթէ
մեռած ըլլայիր , ի՞նչ կուղէիր որ ընէի քեշ . հապա պղտիկդ
ի՞նչ պիտի ընէի . ինծի համար բան մը չէր , բայց մրգա-
վաճառ կնիկը ի՞նչ պիտի ըսէր : Մանուկը կնիկին զիրկը
թող կը տրուի ետքէն առնուելու համար , և ահա մանկան
հաւը կը մեռնի : Ի՞նչ պիտի ընէինք , սուրբ Աստուած ,
ի՞նչ պիտի ըսէինք : Բայց բարեբաղեար չմոռար , ահա
կենդանի ես :

— Աը մնիմ, ըսաւ ժան Վալժան :

Քօշլըվան ժան Վալժանին խոսքին վրայ յիշեց իրերու վիշակը որ ստիպողական էր : Այս երկու մարդերը թէև սթառակը եին, բայց՝ ինչ ըլլալը առանց լաւ մը ըրմանելու իշխեր էին, բայց՝ ինչ ըլլալը առանց լաւ մը ըրմանելու իշխեր էին մը կզդային, նաև այնպիսի բանին մը կարութիւն մը կարութիւն ներշնչուող սպարորինակ բան մը որ դերեզմանական վայրէն ներշնչուող սպարութիւն էր :

— Ծուտ գուրս ելնենք, պուտց Քօշլըվան :

Գրապանը խառնեց, և դում մը հանեց որու մը ջ օդի գորած էր :

— Բայց նախ կտթիւ մ'օղի խմէ, ըսաւ :

Օղին կատարեց ինչ որ սկսած էր արտաքին օդը : Ժան Վալժան անգամ մը խմեց օղին և բոլորավին խելքը դըւնը եկաւ :

Գաղաղէն ելաւ, և Քօշլըվանին օդնեց նորէն անոր խռովը բենելու համար :

Երեք բողէէն ետք փոսէն դութս ելսօն էին :

Մանաւնդ թէ Քօշլըվան հանդարս էր : Հնչնուք մը չունեցաւ : Գերեզմանատունը զոյտած էր : Արիպիէ փոսապիշն զին վրայ համելը անյուսալի էր : Այն « նորեկը » իր տունն էր, իր վկայակիրը փնտելու կը պարապէր, և անշուշտ չը սղիտի կրնար զմնել զայն քանի որ Քօշլըվանի զրոյանին մը ջն էր թուղթը : Արիպիէ առանց վկայակրի չէր կրնար զերեկ մանատունը մանել :

Քօշլըվան բահը տուաւ, ժան Վալժան ալ բրիչ, և երկուք մէկ պարապ դադաղը թաղեցին :

Երբ լեցուեցաւ փոսը, Քօշլըվան ժան Վալժանին ըսաւ . Օ՛ն, երթանք ալ: Բահը ես կառնեմ, դուն ալ բըրիչը մու:

Գիշեր կըլլար :

Ժան Վալժան շարժելու և քայլելու համար փոքր ինչ դուարութիւն կը եց : Այն գաղաղին մը լոնդարմացած և

սակաւ ինչ գիտէ գտաձած էր : Սահուան անշարժաւթիւնը դրաւած էր զան դադաղին մէջ : Հարկ եղաւ կերպիւ իւիք իր վրայէն թօթափիւ այն թմրիրը զոր տուած էր իրեն զերեկ մանական ցուրտը :

— Յրաւէն ընդպարմացիր ես, ըսաւ Քօշլըվան : Աե՛զք որ կաղ եմ, թէ ոչ տաքնալու համար ոտքի զարնելով կերպ թայինը :

— Ամէշ, պատասխանեց ժան Վալժան, երեք չորս քայլ առնելէն ետք պիտի սոլորիմ քայլելու :

Գացին այն ծառւողիներէն ուսկէ անցած էր դիակառքը : Երբ հասան զոյ վանդակին և գոնապանին ատղաւարին քոյլ, Քօշլըվան տուփը նետեց փոսապիշն վկայակիրը զոր ձեռքը բոնած էր : Գոնապանը չուանը քաշեց, դուռը բացուեցաւ, երկուքն ալ գուրս ելան :

— Ի՞նչպէս ամէն բան կանոնաւորապէս կատարեցաւ, իրաւ որ պատուական զաղափար մ'ունեցար, Սատըլէն ախ, պար, ըսաւ Քօշլըվան :

Վօժիրարի դուսէն անցան առանց բնաւ հոնելու : Գերեզմանատունի մը շրջակաները բահը և բրիչը երկու անցաւ կը սեղաւի :

Վօժիրարի փողոցը ամոյի էր :

— Պարին Սատըլէն, ըսաւ Քօշլըվան քայլելով և գէոլ ՚ի վեր տունները նայելով, դու իզմէ աղէկ կը տեսնես, ցուցուր ինձ թիւ 87 տունը :

— Ճիշդ այս է աչա, ըսաւ ժան Վալժան :

— Փողոցին մէջ մարդ մը չկայ, կրկնեց Քօշլըվան : Ինձի տուր բրիչը և սպասէ ինձ պահ մը :

Քօշլըվան 87 թիւը մտաւ, ամենէն վերի յարկը ելաւ՝ իրեն առաջնորդ ունենալով բնազդումը որ միշտ վերնայարկը կը տանի աղքատը, և մութին վերնայարկի մը դուռին զարկաւ : Չայն մը պատասխանեց,

— Հրամացէք :

— Զայնողը Կրիպիէն էր :

Փօշլան դուռը հրեց : Փոսապեղին սենեակը այս տեսակ տմէն անբարերաստ բնակարաններու պէս անղարդ և տակն ու վրայ վերնայարի մ'էր : Այս վերնայարիին մէջ եղածն Քը բեռնարկու մը , — թերես դագաղ մը , — որ դարանի անդ կը զործածուէր . խողի փարչ մը որ ազրիւրի պաշտօն ունէր , յարդէ խշտեակ մը ոք անկողնի տեղ կը ծառայէր , քառակուսի տախտակ մը որ աթոռներու և սեղանի զործ կը աւենէր : Վերնայարիին մէկ անկիւնը քուրչի մը վրայ որ օթոցի հին կոտր մ'էր , նիշար կին մը և շատ մը մանուկներ կային , որոնք գեղ մը կը կազմէին : Այս զձուձ բնակարանին ներսը ամէն բան տապալուած կերեար : Կրնար ըսուիլ թէ հոն միայն երկաշարժ մ'եղած էր : Խուփերը հոն հոս դրուած , հնոտիները ցանուցիր նետուած , սափորը կտրած , մայրը լցած և մանուկները հաւանօրէն ծեծ կերած էին . ասոնք անշուշա կատաղի և բարկալի խուզարկութեան մը հետքերն էին : Յայտնապէս կերեար թէ փոսապեղը իր վկայագիրը մոլորադին , և անոր կորուստին պատասխանատուութիւնը վերնայարիին մէջ ամենուն վրայ ձկած էր , սափորէն սկսելով մինչեւ իր կնկան վրայ : Կերպարանը յուսարէկ էր :

Բայց Փօշլվան կաձապարէր ժամ յառաջ վերջ տաւ արկածին , հետեւաբար ժամանակ ունեցաւ գիտելու իր յաջողութեան այս տրոտալի կողմը :

‘Եերս մտաւ և ըստա .

— Քրիչդ և բահդ բերի :

Կրիպիէ շուարելով Փօշլվանին նայեցաւ :

— Գո՞ւ ես , ախպար :

— Վկայագիրդ ալ վաղը առառու գերեզմանատունին դըն նապանին քովիէն պիտի առնուս :

Եւ բահը և բրիչը տախտակին վրայ դրաւ :

— Ի՞նչ կը նշանակէ այդ , հարցուց Կրիպիէ :

— Կը նշանակէ թէ վկայագիրդ զրպանէդ ինկած էր . թէ երթալէդ ետք զետնէն զտայ զայն . թէ մնուելը թաղեցի . թէ փոսը լեցուցի . թէ քու զործդ ես կատարեցի . թէ գըռնապանը վկայագիրդ պիտի տայ , և թէ տաօնուհինց ֆրանք տուգանք չպիտի կըես : Ահա այս է նշանակութիւնը , նորընձայդ դու :

— Ընորհակալ եմ , զեղջուկ , պուաց Կրիպիէ ապշելով : Գալ անդամ ես պիտի վճարեմ զինիին տուակը :

ՊԱՌԱԽ Ք.

ԲԱՐԵՑԱՋՈՂ ՀԱՐՑՈՒՓՈՐՉ ՄԷ

ՓԱՄ մ'ետքը , զիշերը մութին երկու մարդ և մանուկ մը բիզբիւսի պղտի փողոցը եկան և 62 թիւին առջևը կանգառուին : Այս մարդերուն ամենէն ծերը դռնահարը վեցցուց և զարկաւ :

Փօշլվան , Ժան Վալժան և Գօղէթն էին այս երեք անձերը :

Երկու ծերուկները զայեր էին Գօղէթը առնելու Ծըմէն-Աէր փողոցին մրգավաճառ կնկան տունէն ուր Փօշլվան թողած էր զան առջի օրը : Գօղէթ այս քսանուչորս ժամը առանց բան մը հասկնալու և լոելեայն դողալով անցուցած էր : Զերնալով լալ՝ դողացած էր : Ոչ հաց կերած էր , և ոչ քնացած : Արժանապատիւ մրգավաճառ կինը հազարութիւ հարցումներ ըրած էր անոր՝ իբր պատասխան ոչ այլ ինչ ընդունելով եթէ ոչ միշտ մի և նոյն տիսուր նայուած մը : Գօղէթ երկու օրէն 'ի վերը լսած կամ տեսած իրերու մասին ամենափոքր ակնարկութիւն մ'անդամ ըրած չէր կնկան : Կը գուշակէր թէ ձկնաժամ մը կար որ կանցնէր : Կատարելավէս կզզար թէ պէտք էր « խելք կենալ » : Ովլ արդեօք չէ զզայած սա չորս բառին բացարձակ զօրութիւնը որ մասնաւոր եղանակաւ մը կըսուի ահարեկ մանկան մ'ականջին . Մէ :

Յաեւ բան ճը : Երկիւղը համբ է : Մանաւանդ թէ ոչ իշառող է մանկան մը չափ դադանապահ ըլլամլ :

Միայն թէ այն սղ ալի քսանուչորս ժամն ետք Գոզէթ երք տեսած էր Ժան Վալժանը, ուրախութեան այնպիսի աղաղակ մը արձակած էր որ եթէ խոհուն մարդ մը լսած ըլլար զայն, պիտի դուշակէր թէ աղաղակը արձակողը վէէ մը կելնէր :

Ֆօշլըլան վանքին բնակիչներէն էր և կիտէր անցախօսները : Բոլոր գուռերը բացուեցան :

Այսպէս լուծուեցաւ ելնելու և մոնելու կրկին և աշարկու խնդիրը :

Գունապանը՝ արդէն հրահանկներ ընդունած ըլլալով բացաւ երմեւկութեան պղտի գուռը որ գաւիթէն պարտէղը կը տանէր . որ քսան տարի առաջ փողոցէն կը տեւնուէր զեռ և որ մեծ գուռին դիմացի կողմը՝ զաւիթին ներսի պատին վրայ կը բացուէր : Գունապանը այն պղտի գուռէն ներս առաւ երեքն ալ . Ֆօշլըլան, Ժան Վալժան և Գոզէթ զացին և մտան այն մասնաւոր խօսարանը ուր առջի օրը Ֆօշլըլան աւագուհին հրամաններ ընդունած էր :

Աւագուհին՝ համրիչ՝ ի ձեռին անոնց կսպասէր : Զայնաւոր մայր մը քողը վար առած՝ անոր քով ոտքի վրայ կսպասէր : Ազօտանշոյլ Ճրագ մը խօսարանը կը լրւսաւորէր կամ թէ ըսենք լրւսաւորէլ կը ձեւացնէր :

Աւագուհին զննեց անդամ մը Ժան Վալժանը : Ոչ ինչ կրնայ այնքան ուշադրութեամբ քննել որքան ակնկոր նայուածք մը :

Յետոյ հարցուց Ժան Վալժանին :

— Դո՞ւն ես եղբայրը :

— Այո, պատկառելի մայր, պատասխանեց :

— Ասունդ ի՞նչ է :

Գոշլըլան պատասխանեց :

— Կոմիլի Գոշլըլան :

Իւսք Եւլթիմ անունավ եղբայր մ'աւնէր որ մեռած էր :

— Ա՞ւր տեղացի էք :

Գոշլըլան պատասխանեց :

— Ամիւնի քով Քիթինեի քաղքէն եմ :

— Քանի տարեկան ես :

Գոշլըլան պատասխանեց :

— Յիսուն տարեկան :

— Արհեստգ ի՞նչ է :

Գոշլըլան պատասխանեց :

— Գորտիգպանութիւն :

— Բարի քրիստոնեալ եմ :

Գոշլըլան պատասխանեց :

— Ընտանիքով Հանգերձ :

— Քո՞ւկդ է այս պղտիկը :

Գոշլըլան պատասխանեց :

— Այո, պատկառելի մայր :

— Իր հայրին էք :

Գոշլըլան պատասխանեց :

— Հաւն եմ :

Զայնաւոր մայրը կէս ձայնով աւագուհին ըստ :

— Լաւ կը պատասխանէ :

Ժան Վալժան խօսք մը արտասանած չէր :

Աւագուհին Գոզէթին նայեցաւ ուշադիր, և կամաց մ'ը ուռ ձայնաւոր մայրին :

— Տղեղ պիտի ըլլայ պղտիկը :

Երկու մայրերը խօսարանին մէկ անկինը քաջուելով քանի մը վայրեկան խօսեցան փախուքով . յետոյ աւագուհին դառնալով ըստ :

— Նդրայր Գոշլըլան, ուրիշ ծնկնոց մ'ալ Ճարէ փոքրիկ զանդակի մը շետ : Ճիմա երկու հատ պէտք է :

Ճիմեեալ օրը իրօք պարակղին մէջ երկու փոքրիկ զանդակի ձայն կը լսուէր, և կրօնուհիները՝ չիրնալով ինքղինք

Ցին զսովել՝ իրենց քողին մէկ ծայրը կը վերցնէին դիտելու համար : Կերու, ծառերուն տակ երկու մարդ կը աեւնուէր որոնք քովլի քովլի հողը կը բրէին, այսինքն Գօվան և ուրիշ ժը : Ասի ահապ ին դէսլք մ'էր կրօնու հիներուն համար, ու բոնք վերջապէս լուս թեան կապը խղելով ըսին իրարու .

— Օղ ճական պարտիզպան մ'է ան :

Զայնաւոր մայրերը կը կրկնէին . Եղբայր Գօվանին եղայր մ'է ան :

Իրօք ժան Վալժան կանոնաւորապէս վանքը մասձ և պաշտօն առած էր . կաշիէ ծնկնոց և փոքրիկ զանդակ մ'ունէր . աւ պաշտօնական էր այնուչեաւ . Անունն էր Եւլթիմ Գօվալվան :

Վանքը ընկունուելուն նպաստով ամենէն զօրաւոր պատճառն եղած էր աւագուհիին Գօվէթին համար ըքած սա գիտղութիւնը . Տէեւ դէսէ ըլլայ պաշէն :

Աւագուհին այս նախազուշակութիւնը ընելին ետք՝ անդիշապէս բարեկամութիւն ցուցուց Գօվէթին և գիշերոթիէ դպրոցը դրաւ իրո՞ի սէր Աստուծոյ ընդունուած աշկերտուհի :

Ասի խելքի մօտ բան մ'էր :

Վանքին մէջ որքան ալ հայելի ըլլայ , կիները բնազդումով կիտեն իրենց դէմքին աղուոր կամ տղեղ ըլլալը . արդ դժուարաւ կը հաւանին կրօնուհի ըլլալը այն աղջիկները որոնք կլլան թէ աղուոր են : Եղջիկ մը որքան տղեղ ըլլայ . այնքան աւելի կոչում ունենալով, տղեղուհիներէն աւելի արդիւնք կապասուի քանթէ գեղանիներէն : Ասոր համար է որ մեծ յօժարութեամբ կընդունուին տղեղ աղջիկները :

Այս արեածին շնորհիւ բարեմիտ Գօշըվան ծերուէը մեծ ցաւ . երեք բարեյաջող դործ տեսաւ . մին ժան Վալժանին համար, զոր պատեց և պատսպարեց, մին պիտիէ փոստապէղին համար որ կըսէր թէ տուզանքէ աղատեցաւ անոր շնորհիւ . միւսն ալ վանքին համար որ անոր շնորհիւ Քրիստիքսիոն

մայրին դազաղը խորանին առակ պահէ լով կեսարը խարեց և դոհ ըրաւ զԱստուած : Բըթի-Քիզբիւսի մէջ դազաղ մը թաղուեցաւ գիակով, ուրիշ դազաղ մ'ալ Վօծիրարի գերեզմանատունը թաղուեցաւ առանց դիակի, սույզ է թէ հասարակաց բարեկարութիւնը հիմնովին խանգարեցաւ, բայց չգիտեց եղելութիւնը : Խսկ վանքը մծապէս երախտապարանաց Գօշըվանին : Գօշըվան ծառաներուն լաւաղոյնը և պատիպաններուն ընտրելագոյնը սեպեւեցաւ : Անկէ ետք արգելապիսկովսը վանքը պայցելութեան զալուն պէս, վանամայրը գործը պատմեց Նորին Սրբազնութեան, փոքր ինչ խոստավանափը ըլլալով ու մասն ամայն փոքր ինչ պարծելով այն գործին նկատմամբ : Արքեպիսկոպոսուը երբ վանքէն մկնեցաւ, զահունակութեամբ և զաղոնապէս եղելութիւնը հաղորդեց պարուն Տը Լամբիլին որ թազաւորին անդրանիկ եղքօր խոստավանաչայրն էր, և որ ետքէն բէյմի արքեպիսկոպոս և կարդինալ եղաւ :

Գօշըվան անուն առաւ, և այս անունը միստ տարածութէ, վասն զի մինչև Հոռոմ զնաց :

Եյն ժամանակի բարը որ էր Լէոն ԺԲ . տոմսակ մը գրած է Բարիզ, իր աղդականներուն մէկուն որ Հոռոմի զեսպանատունին մէջ զերապայծաւ մ'էր և անոր պէս Տէլլա Ճենկա կանուանէր : Տօմսակը մեր աշքին առջեն է . սա տղերը կը կարդանք անոր մէջ . « Կերեայ թէ Բարիզի վաներուն մէկուն մէջ Գօվան անունով պատուական պարտիպան մը կայ որ սուրբ մ'է » : Գօշըվան իր հիւղին մէջ ամենեին բան մը շիմացաւ իր տարած այս ամէն յաղթանակներուն նկատմամբ . առաջուան պէս պատուամտելու, անպիտան խոտերը խլելու և իր սեխաստանները ծածկելու պարապեցաւ առանց զիտնալու իր պատուականութիւնը և սրբութիւնը : Ամենեին չդիտցաւ իր փառքը՝ Տիւրէէմի կամ Սիւրէէի կովին պէս որ նոյնպէս չգիտեր իր փառքը և որու պատկերը ուսկայն Իլքամբէնը Լուսը՝ Նիուր անուն հանդիսին մէջ հրատարակուում

Ես սա վերնագրով. Եղջրաբառը լինդունիներու մեջահանդեսներն (con-cours). Ծրջանակը Հայոցին է այս :

ԳԼՈՒԽ Պատմութեան

ՓԱԿԱԽ

Գոօքէթ. վանքին մէջն աւ շարունակ լուսութիւն պահեց:
Գոօքէթ քնականարար կը կարծէր թէ ժան Վալժանին ալզ
չիկն է : Մանսւանդ թէ բան մը չէր գիտեր, հետեւրար չէր
կրնար բան մ'ըսել. բայց թէ գիտնար, թէ չց իտնար, բան
մը չպիտի ըսէր : Կնչպէս դիտել տուինք արդէն, չկայ բան
մը որ գէճ բաղդութեան չափ կարենայ լուսթեան սովորեցնել
մանուկները : Գոօքէթ այնքան տառապանք կրած էր որ ամէն
բան վախ կուտար իրեն, ամէն բան, նաև խօսիւը, նաև շըն-
չելը : Մէկ խօսքի համար շատ և շատ անդամ ահազին ձիւ-
ներ եկած էին իր զլութը : Ժան Վալժանի հետան ըլլալին
՚ի վեր գեռ նոր սկսած էր սիրտ առնուլ : Գրեթէ շրւտ մը
սովորեցաւ վանքին : Միայն Գալքէրինէն զրկուիլոց ցաւ եղած
էր իր սրտին, սակայն չէր համարկիր յայտնելու իր այս
ցաւը : Անկամ մը միայն ըստու ժան Վալժանին « Հայր իմ,
եթէ գիտցած ըլլայի, չետս կառնէի դայն » :

Գոօքէթ վանքին աշխերառուհի ըլլալով պարտաւորեցաւ գէպ-
րոցին աշխերառուհիներուն պէս հագուիլ : Ժան Վալժան հրա-
ման առաւ իրեն յանձնուելու Գոօքէթին վրայէն հանուած
զգեստները : Ասոնք այն սուզի զգեստներն էին զոր հազ-
ցուցած էր անոր թենարտիկներուն խոհատունէն մի-
ջոցին, և որք տակաւին հինցած չէին : Ժան Վալժան յա-
ջողեցաւ պատասխան մը ձեռք բերելու և անոր մէջ պա-
հեց Գոօքէթին այս սուզի զգեստները, նաև զուլպաները և
մուշակները՝ շատ մը քափուրով և ամէն տեսակ հստերու-
որք առաօրէն կը դասուին վանքին լուսութ մէջ : Այս պայուսակը ը-
ր անկազնին քով աթոռի մը վրայ դրաւ և բանալին միշտ

քովը կը պահէր : — Հայր, ըստաւ Գոօքէթ օր Մը, ինչ կոյ
այս պայուսակին մէջ որ այսքան անոյշ հոտ կը բուրէ :

Գոօքէթան ախպարը՝ այն փառքէն զատ զոր քիչ մ'առաջ
պատմութինք և զոր ինք չիմացաւ, իր ըրած բարութեան դուր-
ծին վարձատրութիւնը ընդունեցաւ, նաև՝ այնպիսի բարու-
թեան զործ մ'բած ըլլալու երանութիւնը ունեցաւ, երկ-
րորդ՝ նուազ կաշխատէր այնուհետեւ, վասն զի աջակից մ'ու-
ներ իրեն, ուրիշ վայելում մ'աւ ունեցաւ, արգէն քիմա-
խորը շատ կը սիրէր ան, և ժան Վալժանին ներկայութեան
շնորհիւը իր սովորականէն եռասպատիկ աւելի քթախոտ քա-
շելու առաւելութիւնը կը վայելէր, վասն զի քթախոտին
սատկը ու : Մարդէն կը զհարէր :

Կրօնուհիները իւլթիմ անունը ընդունեցան, և ժան Վալ-
ժանը մաս Գոօքէթ անուանեցին :

Եթէ այս սրբառուն աղջիկները փոքր ինչ ժամկերին ողէ ո
գիտելու կարտզութիւն ունենային, վերջապէս պիտի կրնային
գիտել թէ ամէն անդամ որ պարուելին պիտոյից համար
հարկ կը լար վանքէն գուրս ենել, միշտ առջե Գոօքէթանը,
ծերը, հիւանդուր, կազու կելնէր, իսկ միւսը ամեննեին.
բայց ուշադրութեան ըքրեն բնաւ, վասն զի կերեայ թէ միշտ
առ Աստուած նայող աշերը լուսենել չց իտեն, և կամ գէ-
տելի աղէկի կը սեպէին զիրար դիտելու պարագիւ քանթէ
ուրիշ տեղ ուշադրութիւն ընել :

Բայց ժան Վալժան շատ աղջկ ըրաւ հանքարա կենալովը
և անդէն չշարժելովը, վասն զի ժամկեր ամբողջ ամիս մը
լուսեներ գրած էր թաղին ամէն կազմը :

Այս վանքը ժան Վալժանին համար անդունդներէ չըջա-
պատ կղզի մը կը սեպուէր : Այնուհետեւ աշխարհս իրեն հա-
մար այն ըսրս պատին մէջ կամփոփուէր : Հոն հանդ իստ էր
վասն զի երկինք տեսնելու կը բաւէր իրեն, նաև երջանիկ էր
վասն զի Գոօքէթը տեսնելու կը բաւէր :

Իստա անդորրաւէտ կեանք մը սկսաւ իրեն համար :

Ծեր Գօշլըվանին հետ պարակղին ներսը հիւղին մէջ կը բնակէր : Բռոյ բեկորներով շնուռած այս տնիկը որ 184 օրն դեռ կը կենար , ինչպէս զիտենք , երեք սենեակ ունէր , ու րոնք բոլորովին մերկ էին և պատերէն 'ի զատ բան մը չու . նէին : Թէե ժան Վալժան մերժած էր , բայց Գօշլըվան բոնի անոր տուած էր առաջին սենեակը : Այս սենեկին պատին վրայ երկու բեկորներէն 'ի զատ որոնցմէ ծնկնոցը և կողովո կը կախուեին , իբր զարդ նաև 93ին տպուած թաղ աւորական դրամաթուղթ մը կար , որ կրակարանին վերել պատին վրայ փակած էր և որու Ճիշդ օրինակը սա է .



Այս վանտէեան դրամաթուղթը պատին վրայ փակցուցած էր նախորդ պարտիզանը որ Վանտէի վաղեմի պատամբ մ'էր , և որ վանքին մէջ մեռած ըլլալով իրեն յաջորդած էր Գօշլըվան :

Ժան Վալժան ամէն օր պարտէղը կաշխատէր և շատ օդակար էր հոն : Ժամանակաւ յատանող մ'էր , և հիմա յօժարակամ պարտիզանութիւն կընէր : Ընթերցողք կը յիշեն անշուշտ թէ անի մշակութեան վերաբերող ամէն տեսակ հնարներ և զաղտնիքները գիտէր : Իր այս հմտութիւնը արդիւնաւորեց պարտէղին մէջ : Մրգաստանին դրեթէ բոլոր

ծառերը վայրի էին . պատուաստեց զանոնք պակսէ և պատուական պառւղներ տալ տուաւ անոնց :

Գօղէթ հրաման ունէր ամէն օր զալ և ժամ մը ժան Վալժանին քով կենար : Քոյրերը տրասւմ , իսկ ժան Վալժան բարի ըլլալով , մանկուչին զան կը համեմատէր անոնց հետ և սրտալին կը սիրէր : Երբ որոշ ժամը կը զարնէր , զէպ 'ի հիւղը կը վաղէր : Երբ հիւղէն ներս կը մանէր , արքայութիւն կը գառնար հիւղը : Ժան Վալժան կը փթթէր , և կզդար թէ իր երանութիւնը կաւելնար այն երանութեան հետ զոր ինք Գօղէթին կուտար : Աւրիշ մը ներշնչուած ու բախութիւնը զմայլելի հանգամանք մ'աւնի , որ է ոչ միայն չուաղիլ որ և է ցոլում մը պէս , այլ աւելի փողփողուն կերպ վերադառնալ առ առ ներշնչած էր զայն : Եշկերտաւին ները երբ հանդսակ ժամանակ պարտէղը կելնէին , ժան Վալժան հեռուէն Գօղէթին խաղաւու և վաղելը կը աեսնէր , և անոր ժպիտն ալ միւսներուն ժպիտէն կը զանաղանէր :

Վասն զի հիմա ալ կը խնդար Գօղէթ :

Գօղէթին կերպարանը անգամ փոքր ինչ փոփոխութիւն կրած էր : Անոր գէմքին ակարաւրինը աներեռոյթ եղած էր : Խնդումը արեին կը նմանի . մարդկային երեսէ ձմեռը կարագուէ :

Հանգստէն ետք երբ Գօղէթ գասարանը կը մանէր , ժան Վալժան անոր գասարանին պատուհանները կը նայէր , և դիշերն ալ կելնէր անոր ննջարանին պատուհանները նայելու համար :

Ասաւած իրեն յապաէկ միջացներ ունի . վանքը՝ Գօղէթին պէս՝ նպաստեց պահելու և կատարելազոնելու ինչ որ է . պիսկոպոսը կազմած էր ժամ Վալժանի սրտին մէջ : Ստոյգ է թէ առաքինութեան մէկ կողմը զէպ 'ի հպարտութիւն կը յանդի : Հոն կամուրջ մը կայ զոր պատանան շինած է : Ժան Վալժան՝ զուցեց յանգետս բաւական մծտեցած էր այս կողմին և այն կամուրջին երբ նախանամութիւնը Բըթի-Բիդ .

Քիւսի վահքը նետեց զան . քանի որ ինքզինքը միայն եպիսկոպոսին հետ համատած էր , անարժան ըլլալը համկցած և խոնարհ եղած էր . բայց քանի մը ժամանակէ ՚ի վեր կոկուեր մարդերու հետ համամտուիլ , և հպարտանալ : Ա՞վ զիսէ , թերեւ կամաց կարձեալ սկսէր տաել մարդերը :

Անդը այս դարուվարին վրայ կեցուց զան :

Կը անհեր որ վահքը քանտարիութեան երկրորդ տեղ մ'էր : Երփառատրդութեանը ժամանակ , ոյսինքն երբ սկսած էր ինչ որ կեանքի սկզբնաւորութիւն էր իրեն համար , նաև ետքը , նաև վերջին ժամանակներս քանտարիութեան ուրիշ տեղ մ'ես աեսած էր , ոսսեալի տեղ մը , սաբաժի լի տեղ մը , որու խստութիւնները իրեն այնպէս կերեար թէ արդարութեան անօրէնութիւնը և օրէնքին ռճազործութիւնն են : Հիմա թիարանէն ետք վահքը կը տեսնէր , և՝ մտածեալ թէ ժամանակաւ թիարանը բնակած է և թէ հիմա տւ կը թէ վահքին հանդիսական է , անձիւթեամբ մաքին մէջ կը գիմադիմէր (confronter) թիարանը և վահքը :

Նրբեմ արմուկովս իր բաշին վրայ կը կոթնէր և յամրաբար մտախոչութեան անյատակ անդունդները կիշնէր :

Իր վաղեմի ընկերները և անոնց քաշած սոսկալի թշուառութիւնը միտքը կը բերէր , կը յիշեր թէ անոնք արշալոյնին կելնէին և մինչեւ զիշեր կաջնատէին . հաղիւ հաղ քնանալու ժամանակ կը տրուէր անոնց , բանակի անկողներու վրայ կը պատկէին , որսոց վրայ երկու մատէն աւելի հաստ խոտեակ գնելու թոյլուութիւն չունէին և այնպիսի սրաշներու մէջ ուր աարուան ամենէն ցուրտ ամիսներուն մէջ միայն կը պատուէր . սոսկալի կարմիր տաւատոկներ կը հազնէին . իբր շնորհք կը ներուէր որ տարուան տապագին օրերը կտաւէ բանքալու մը և ցրատակին օրերն ալ իրենց կոնակը սայլադոքի ժառուկ բրդէ պլուզա մ'անցունեն . մի միայն « յոդնելու » զայած ժամանակ դինի կը խմբին և միտ կուտէին : Ալ անոնց չունէին , միայն թիւներով կը նշանակուէին , և կերպիւ

ինիք թուանշան կը լույսին . վար կը նայէին , կամաց կը խօսէին , իրենց մազի ըլ կը խուզուէին , ծեծ կուտէին , և այսուու կապրէին :

Յետոյ միտքը կը բերէր նաև այն անձերը որք հիմա իր անձերուն առջեւ կերպային :

Այս անձերուն մազերը նոյնակ սկարուած , ամենքն ալ ակըն կոր , մեղմ ձայնով և չեւ թէ խայտառակուելով այլ աշխարհէ ու հեղուելով , չեւ ամոն մէ կին կոնակը զաւազանի հարուած ներէ վիրաւոր , այլ ամոն ուսերը զաւազանի հարուած ներէ խոցուած կտապրէին : Ասոնց անուններն ալ նոյնակ սմոցուած էին մարդկային ընկերութեան մէջ , ալ խստը բեր անուններով կտապրէին : Ամենին միտ չեին ուտեր , ոչ անզամ մինչեւ իրիւունի կը կենային , չեւ թէ կարմիր բանկանակ մը այլ սե բրդէ պատանք մը կը հաղնէին , որ ամառը ծանը , ձմռը թե թե էր . զոր ոչ կրնային թե թեցնել և ոչ ալ հստացնել , և ոչ իսկ եղանակին համեմատ՝ կտաւէ զգեսար կամ բրդէ վերաբկու հազնել կարենալով , յանաւանդ թէ տարուան վեցը ամիսը ասորէ շապիկներ կը հագնէին որսնք տեսնդ կուտային անոնց : Զէ թէ միայն ցրատակին օրերը տարցող սբաշներու , այլ մեկուարաններու մէջ կտապրէին ուր բնաւ կրակ չեր վառուեր . չեւ երկու մատ հաստութեամբ խշտեակներու այլ յարգի վրայ կը պատկէին : Վերջապէս ասոնց ալ և ոչ իսկ թոյլ կը տրուէր քնանալ . ամէն դիշեր՝ առաւօտէն մինչեւ իրիկուն աշխատած ըլլալէն ետք՝ բոլորվին յոդնելով նոր հանգստանալու միջոցին , քնանալու և հաղիւ հաղ տաւքնալու վայր կենին պէտք էր արթնալու ելնել , ցբազին և տխուր մատուր մ'երթալ և երկու ծաւնքերը քարեն վրայ դնելով աշոթք ընելու :

Կոյին նաև այնպիսի օրեր ուր այս անձերուն ամէն մէկը երբ կարդը կուզար , կը պարտաւորէր տասներկու ժամ շաբանակ քարայատակին վրայ կինալ ծունը կրկնած՝ կամ եւ

քեսն՝ի վայր խոնարհած՝ դէմքը զետինը փակցնելով և թերովը խաչի ձև կազմիլով։

Միւսները մարդ էին, իսկ ասոնք կին։

Ի՞նչ ըքած էին այն մարդերը։ Գողութիւն, բռնաբարութիւն, աւարառութիւն, ամէն տեսակ մարդասպանութիւն։ Վազակներ, խարդախներ, թունաւորիչներ, ջրձիգներ, մարդասպաններ, հայրասպաններ էին անոնք։

Ի՞նչ ըքած էին այս կիները։ Բան մ' ըքած չէին։

Մէկ կողմէ էր աւազակութիւն, խարդախութիւն, նենդութիւն, բռնաբարութիւն, արփամնլութիւն, մարդասպանութիւն, ամէն տեսակ սրբազդութիւններ, ամէն կերպ ոճիրներ, միւս կողմէն էր մէկ բան, այսինքն անմեղութիւն։

Անթերի անմեղութիւն որ խորհրդաւոր վերափոխումով մը դրիթէ համբարձած էր՝ առաքինութեամբ տակաւին երկրիս վերաբերելով, սրբութեամբ ալ արգեն երկնից վերաբերելով։

Մէկ կազմէն ոճիրներ կը յայտնուին ցած ձայնով, միւս կողմէն յանցանքներ կը խոստովանին բարձրաձայն։ Եւ ի՞նչ ոճիրներ, ի՞նչ յանցանքներ։

Մէկ կողմէն ասպականակիր հոտեր, միւս կողմէն անջնջելի անուշաստութիւն։ Մէկ կողմէ բարոյական ժանտախտ մը որ պահպաներու և թնդանօթներու հակողութեան ներքեւ գըրուած է և յամբարար կը լափէ իրմով ճարակուողները։ միւս կողմէ սրբանուեր հուր մը որով ամեն հոդիներ մի և նոյն վառարանին մէջ կը վառին կը բորբոքին։ Հոն խաւար, հոս մթութիւն, բայց լոյսերով լի մթութիւն, բայց Ճառագլուներով լի ըստեր։

Գերութեան երկու տեղեր։ բայց մէկուն մէջ ազատութեան հնարաւորութիւն կայ, օրինական սահման մը կայ որ միշտ կը նդնջմարուի, նա մանաւանդ փախուստն ալ կայ։ Երկորդին մէջ գերութիւնը մշտնջենական է, իբր յոյս ոչ այլ ի՞նչ կայ եթէ ոչ ապագային հեռաւոր ծայրը նշմարուող այն ազատութիւնը զոր մարդիկ մահ կանուանեն։

Առաջինին մէջ գերին շղթայով կաշկանդուած էր, երկուրդին մէջ հաւատքավը։

Առջինին ի՞նչ կարտադրուէր։ — Անբաւ անէ ծք մը, ակառներու կրծում, ատելութիւն, յուսարէկ չարասրտութիւն, մոլողին աղաղակ մը մարդկային ընկերակցութեան դէմ, հեղնութիւն մը երկնից դէմ։

Ի՞նչ կարտադրուէր երկրորդէն։ — Օրհնութիւն և սէր։

Եւ այս համանման և զանազան բանտերուն մէջ մի և նոյն դործը կը կատարէին այն իրարմէ տարբեր էակները, այս ինքն կապաշնարէին։

Ժան Վալժան քաջ կը հասկնար առաջիններուն ապաշխարութիւնը, անոնք իրենց անձին, իրենք իրենց համար կապաշխարէին։ բայց միւսներուն ապաշխարութիւնը, այս անսպատանելի և անրիծ անձներուն ապաշխարութիւնը չէր համար, և սարսուռով մը կը հարցնէր իւրովի։ ի՞նչ բանի համար կապաշխարեն։ ի՞նչ ապաշխարութիւն է այս։

Զայն մը խղճին մէջէն կը պատասխանէր։ — Մարդկային վեհանձնութիւններուն ամենէն երկնայինն է ուրիշի համար ապաշխարելով։

Հոս տեսականապէս մեր որ և իյէ անձնական կարծիքները միկուսի կը թողունք պատմի ևնք միայն։ ի՞նչ տեսութեամբ որ կը նկատէր ժան Վալժան, մէնք ևս նոյն տեսութեամբ նկատելով իր սպաւորութիւնները կը թարգմանենք։

Եր առջեւ տեսածն էր անձնութիւնութեան ամենաբարձր զաղաթը, հնարաւոր առաքինութեան ամենէն բարձր կատարը։ անմեղութիւնը որ կը ներէ մարդերու իրենց յանցանքը և անոնց տեղ կապաշխարէ։ հոդիներ որ մեղք դործած չեն երբ սակայն մեղանջող հոդիներ ազատութեան համար անոնց տեղ զերութիւն կը քաշեն, չարչարանք կը նդունին, տանջուիլ կը պահանջին։ մարդասիրութիւն որ աստուած սակրութեան անդունդին մէջ կը սուզի, բայց հետը չխառնուիր, և կազերսէ Քաղցր և տիար էակներ որ պատճուղներուն թշուա-

ոռւթիւնը կը կրեն և վարձատրութղներուն ժպիտով կը
ժպտին :

Յետոյ կը յիշէր թէ ինք համարձակած էր տրտնջալու :

Ծատ անդամ կէս դիշերի միջոցներուն կելնէր մաիկ ընեւ
լու համար անմիշ և խօսութիւններու ներքեւ նկաւն այս ան-
ձերու երախտաղիտական օրչներութիւնը , և երակներուն
մէջ ցուրտ կզգար մտածելով թէ անոնք որ իրաւամբ պատ-
ժառած էին դէպ երկինք կը վերցնէին իրենց ձայնը միայն
հայհոյելու համար , և թէ ինքն , թշուառականը , ձեռքով
Ասուծոյ սպառնացած էր :

Աւրիշ բան մ'ալ կար որու վրայ կը զարմանար և որ բուն
համախնամնութեան կողմէ ցած ձայնով տրուած ազգարա-
րութեան մը պէս խորունկ մաախոչութիւններու մէջ կը սու-
զէր զան . այսինքն կը դիմէր որ միւս ապաշխարութեան տե-
ղեն ազատելու համար պատին վրայ մակլցէր , ցանկապատե-
րուն վրայէն անցեր , մինչեւ մասնելու վաճանը անդ ամ աչքը
առեր , և զերեզմանէն գժուարութեամբ և տաժանելի կեր-
պով վերացած էր , բայց անկէ ազատելով այս ապաշխարու-
թեան տեղը մտած էր : Միթէ իր ճակատագրին խորհրդա-
նշաններուն մին էր այս :

Այս տունը նոյնպէս բանտ մ'էր , և սոսկալի կերպով մը
կը նմանէր միւս բնակարանին ուսկէ խոյս տուած էր , այլ
սակայն այսպիսի բան մը երեակայած չէր բնաւ :

Հոս ալ նոյնպէս վանդակներ , սպարզունակներ , երկաթէ
վանդակապատներ կը տեսնէր որոնք պաշտօն ունէին պահպա-
նելու . — Զ՞նկ . — Հըեշտակներ :

Այն բարձր պատերը զոր վաղբերու բոլորտիքը քաշուած
տեսեր էր , նաև հոս կը տեսնէր մարիններու բոլորտիքը
քաշուած :

Ասի չէ թէ պատուհաս կրելու այլ ապաշխարութիւն քա-
շելու տեղ մ'էր , բայց միւս տեղէն աւելի խօսըմբեր , ա-
ւելի տիսուր և աւելի անողորմ էր : Այս կոյսերը թիապարու-

ներէն աւելի տաժանելի կերպով կը ծռուէին : Յրաշունչ
և կծու հով մը , այն որ իր երիտասարդութիւնը սառեցու-
ցած էր , անդզերուն վանդակուած և կղզուած փուէն կանց-
նէր . սակայն աւելի կծու և աւելի ցաւալի քամի մը կը փէք
աղաւնիներու վանդակին մէջ :

Ինչու համար :

Երբ այս բաներուն վրայ կը մտածէր , մարմնովին կը սու-
զէր այս վասմ զաղանիքին անդունդին մէջ :

Այս խորհրդածութեանց մէջ հպարտութիւնը աներեղյթ ե-
ղաւ : Ամէն կերպով ուշաբրեցաւ . զգաց թէ չնչն էր ինք ,
և բաղմից լացաւ :

Վեց ամիսէ 'ի վեր ինչ որ սպատահած էր իր կեանքին մէջ ,
զան եպիսկոպոսին սրբաւէտ սպատուէրներուն հնազանդելու
կստիպէր . Քօզէթ՝ սիրով , վանքն ալ խոնարհութեամբ կը ս-
տիպէր :

Երբեմն , իրիկունները վերջարյուին և պարտէ զը ամայի
մնացած միջոցին մտաւուին քովին անցնող ծառուղիին մէջ
տեղ ծունը կը կրինէր ճիշդ այն պատուհանին առջն ուսկէ-
ներս նայած էր տողի եկած զիշերը , գառնալով զէպ այն
կողմը ուր դիմէր ինք թէ հատուցումի համար ազօնք ընող
քոյրը երկրպագանելով կաղօթէր : Այսպէս աղօթք կընէր
Ժան Վալէճան հատուցում ընող քոյրին առջն ծունը կրինած :

Կարծես թէ չէր համարձակէր ուղղակի Ասուծոյ առջն
ծունը դնել :

Այս խաղաղաւէտ պարտէզը , անուշաբրոյր ծաղինները ,
զուարթօթէն աղաղակներ հանկուհինները , ծանրաբա-
րոյ և պարզ կինները , լոին վանքը , վերջապէս ամէն ինչ որ
կը շրջապատէր զինք , յամրաբար կը զրաւէին իր սիրով ,
և հոգին կամաց կամաց այն վանքին պէս՝ լուսթեամբ , ծա-
ղիններուն պէս՝ անուշահոտութեամբ , պարտէզին պէս՝ ան-
դուրբութեամբ , կիններուն պէս՝ պարզութեամբ և մանկուհիննե-
րուն պէս ուրիսութեամբ կը համակուէր : Մանաւանդ կը

մտածէր թէ իր կեանքի երկու տաղնապելի պարագաներուն
մէջ զինք յաջորդապէս ընդունող տուները Աստուծոյ երկու
տուներն էին . առջի անդամ ընդունուած էր երբ ամէն դու-
ռերը կը զօյուէին և մարդկային ընկերութիւնը կը մերժէր
զինք . երկորդ անդամ ընդունուած էր երբ մարդկային ըն-
կերութիւնը զինքը հալածել կսկսէր և երբ թիարանի դու-
ռերը նորէն կը բացուէին իր առջեւ , և թէ՝ առանց առա-
ջինին՝ նորէն ոճրագործութիւն պիտի ընէր , և՝ առանց եր-
կորդին՝ նորէն պիտի տանջուէր :

Իր սիրուը բոլորովին երախտագիտութեամբ կը զեղուր ,
և հետ զշեաէ կը սիրէր :

Սյապէս աշա տարիներ անցան . Գոլէթ կը մծնար :

ՎԵՐՃ ՀՈՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ

ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՄԵՍԻՆ

ՆԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

1. Գօնսիկը մը անուանի բանտ մ'է բարիզի մէջ :

2. Մալթրօտ Արշային սառուցեալ Ովկիանոսին մէջ “Եորվէկիայի ծովեա-
չերը Մօքսէ կղզին բոլ յորձանք մ'է : Մօքսէ Լօֆօտէն կղզիներուն մին է:

3. Աէն-Պընուայի ուխտին կրօնուհիները զերնարտուհի կանուանին Սէն
գլէրնար այս ուխտին բարեկարգած ըլլալուն հայութիւն :

4. Գլէրվօ Գրահասյի Օպ նահանգին մէջ աւան մ'է : Ժամանակաւ Պէ-
նէտիթեան կրօնաւորները այս աւանին մէջ երեւլի վանք մ'ունէն որու հիմ-
նադին եղաւ . Սէն գէ ընար 1115ին :

5. Պէնէտիթեան կանուանին վեցերորդ դարու մէջ Սէն-Պընուայի (Սուրբ-
Պէնէտիթոս) հաստատած վանական ուխտին միաբանները :

6. Միթոյի ուխտը 1109ին ծնաւ Սէն-Պընուայի ուխտէն ծագում առնելով :

7. Օրաբուուաբէ ստորպ կամ պարզապէս Օրաբուուաբէ կրօնական ուխտ մ'է
զըր 1540 քիորէնցայի ստորպ Գիլբէ Տը Նէրի Հռոմի մէջ հաստատեց և որ
1611ին Գրանսա մաս Բիեր Տը Պէրիւ կարդինալին ձեռքով :

8. Գրանսաներն հօցլուց-պէտք բառը բոլորանե կամ կովի աչքի ձեռվ պա-
տուհան կը նշանակէ , և մինք ալ կովաշ կը թարգմանենք նոյն ճեւ ունեցող
պատուհանի նշանակութեամբ :

9. Օսթիլիւնիւր բըլիկնեու (լրծաւոր հէրբէնալունի) կանուանին կրօնու-
հիներու միաբանները որբ հիւանդ կընդունին և կը խնամեն :

10. Անտրէ Տափէ անուն բողզականի մը կինն է և կանուանի Ան Լը-
ֆէպըր որ 1683ին իր պրական տաղմանովը մեծ անուն հանած էր : Այս կինը
այլ և այլ հեղինակութիւններէ և թարգմանութիւններէն 'ի զատ նաև նվազ-
անց և նորիսանց թարգմանած է 1699ին և 1708ին : Տիկին Տափէ գիտուն-
ներու հետ մեծ վիճարանութիւններ ըրած է և՝ Պուալոյի կարծիքին նայելով
էրիկէն աւելի տաղանդաւոր կին մ'էր :

11. Գալաս 1698ին ծնած բողզական և թուլուզի մէջ վաճառական մ'էր:
Զաւակներուն մին իր սունին մէջ սպաննուած զսնուելով , թշնամիները տա-
րածայնութիւն հանեցին թէ Հայրը սպաննած է զան , վաճն զի տղան բողզա-
կանութիւնը ձագած և կամուլի եղած էր : Այս արաստանութիւնը թէ ան-
հիմն էր , բայց թուլուզի խորհրդարանը ընդունեցաւ զան , և գժբարդ Գա-
լասը տանջանքով մեռնելու դասապարանեց , և իրօք կատարուեցաւ այս անո-
դորդ վճիռը : Աօլթէր եղելութիւնները խմանավով դասր նորէն տեսնել տա-
լով նոր դասավճիռ . մը ձեռք անցուց . այս երկրորդ վճիռով Գալասի անու-
նը և յիշասակը մաքրուեցաւ անմեղութիւնը հաստատուելով :

12. Ակլամ կանուանին ինտիմական գիւղերը և իրմէթները :

13. Ին բայն լսութիւններէն է և ՚ ի բայլուսամեան կը նշանակէ : Ին բայ-

Նակաները : Բանտին ամէն կողմը կը փակուէր և յանցաւոր վաճականը ներոք անօթի մնալով կը մնանէր :

14. Թասիթ Քրիստոնի 5ն թուականին ծնած հռոմայեցի երեւլի և ան կողմապահ պատովչ մ'է : Խառիս կը դառէ և կը խայտառակէ ոժիրը և բըռ նակալութիւնը իր գոած զրեթէ ամէն պատմութիւններու մէջ :

15. Հօլովէրն՝ Կարուզոտուսոր Ա. ի զօրապետն է . Հրէաստան արշաւեց և Պէթիլիան պաշարեց : Ոլոտի տիրեր այս քաղքին երբ Յուղիթ մեռցոց զան քանին մէջ Քրիստոն 659 տարի առաջ :

16. Հռոմայեցոց մէջ Արիորիւս կոնուանէին այն քուրմերը որը զոհը նաշ հատակելէ առաջ անոր շարժումները և արիբը կը զնէին գուշակութիւններ հանելու համար :

17. Զինայցոց քուրմերը աթեկ կանուանին :

18. Թիւրը վանական :

19. Ախացիները, և Խառիս և Ռէկիյի բնակելները Թալաբունն կանուաննեն իրենց քաշանաները որը տեսակ մը մնարացկան վանականներ կամ ձկնորսներ են :

20. Թքար պէրնարուեաններու . Երեւլի արքայարան մ'էր Քրամայի մէջ :

21. Ժանակնեան և Ժանակնեան հի կանուանին որոնք որ կը հետեւին Գօրնելլ ժանակնեսի որ 1585ին Խրի Եպիսկոպոսն էր և որու Օքոսորինս անունով զիքը կաթոլիկ աստուածաբաններու մէջ վիճաբանութիւններու տեղի տուաւ : Այս Կուրը մինչև 1764 այսինքն հարիբը տարիի շափ տեսեց :

22. Տեսակ մը նոռի ծառ է :

23. Սոակը վճարելու վայրեան, տհանոյ վայրկեան :

ՅԱՆԿ ՆԻՒԹՈՒՅ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ . — ԳՈԶԵՐ

ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԱՆՄՈՒՈՒՅ ՇՈՒՆԵՐ ԳԻՇԵՐՈՅԻՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՑ

ԳԼՈՒԽ Ա. Ուազմավարութեան օձակոտոյտ Խամբաները	5
» Բ. Բարեկաղդաբար Աւատերլիցի կամուրջն կառք կացնի	10
» Գ. Տէս 1827ի Բարիզին յատակաղիծը	12
» Դ. Փախուսի խարխաֆումերը	17
» Ե. Ինչ որ անկարելի էր եթէ կազ վաստած ըլլար	20
» Զ. Հանելուկի մզգբնառորութիւնը	25
» Լ. Հանելուկին շարտուակութիւնը	28
» Ը. Հանելուկը կը կրնապատկի	31
» Թ. Զանգակառը մարդը	34
» Ժ. Թէ ինչո՞ւ համար Ժավէրի որսորդութիւնը ապարդին մաց	39

ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ

ԲԼԹԻ—ԲԻԳԲԻՒՅ

ԳԼՈՒԽ Ա. Բիգբիսի դոիչը, թիւ 62	52
» Բ. Մարթէն Վերկայի վանական կարգը	57
» Գ. Խստութիւններ	66
» Դ. Ջուարթութիւններ	69
» Ե. Ջուարթութիւններ	74
» Զ. Պղտի վանքը	81
» Լ. Այս մժութեան քանի մը շքանկարները	85
» Ը. Սիրաներէն ետք քարեր	88
» Թ. Լանջանակի մը տակ դար մը	90
» Ժ. Մշնջնական երկրպագութեան ծագումը	93
» ԺԱ. Վերջ Բլթի-Բիգբիսի	95



ԳԵՐՔ ԱԿԹԵՐԻՐԴ

ՓԱԿԱԳԻՒԾ

ԵՐԵՄ

ՊԼՈՒԽ	Ա. Ամերը իբր վերացական գաղափար	99
»	Բ. Ամերը իբր պատմական իրողութիւն	100
»	Գ. Թէ ինչ թէսթէամի կրանք անցեալը յարգել	104
»	Դ. Թէ ինչ է վանքը սպառութի տեսութեամի նկասուելով	107
»	Ե. Աշոմքը	107
»	Զ. Աշոմքին բացարձակ լաւութիւնը	111
»	Է. Թէ պէտք է զուտանալ պահարակելու առեն	114
»	Ը. Հաւատոր, օրենք	116

ԳԵՐՔ ԱԿԹԵՐԻՐԴ

ԳԵՐԵԶՄԱՆՆՈՑՆԵՐԸ ԿԱԾՆՈՒՆ ԻՆՋ ՈՐ
ԿԲ ՏՐՈՒԻ ԻՐԵՆՑ

ՊԼՈՒԽ	Ա. Ամերը մանելու կերպին վրայ բանակցել	119
»	Բ. Ֆուլբին գժուարութեան մը կը հանդիպի	130
»	Գ. Խոսանթ վանասցը	133
»	Դ. Ար կերեաց թէ քան Ալժան Օսմէն Գասթիլիոն ուրես անցուց կարգացած է	147
»	Ե. Անձահ մալու համար զիսով ըլլալը լրացեր	156
»	Զ. Չորս սոսխակի մէջ	164
»	Է. Վացագիրը չկորուսել	167
»	Ը. Բարեյաջուղ հարցուփորձ մը	177
»	Թ. Փակում	182
»	Ծանօթագրութիւնը թարգմանչն	193

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿՈՄՍ

ՄՈՆԹԵ-ՔՐԻՍԹՈՅՑ

ՎԵՅ ՀԱՏՈՐԻ ԲԱԺՆՈՒԱԾ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԵԱՆԻ

ԿԱ ՃԱԽՈՒԻ ԲՈՂՈՐ ՀԱՅ ՊՐԱՎԱՃԱՊՈՎ ՔՈՎ
90 դահեկան:Կոյնուկ զօծ և պատկերազարդ $1\frac{1}{2}$ Օսմ.
լիրա:ՎԻԳԹՈՐ ՀԻՒԿՈՅԻ
ԹՃԱՒԵՄՈՒԵՐԸ

Ե ՄԻՋԵՐԱՊԼԵ

ՏԱՍԼ ՀԱՏՈՐԻ ԲԱԺՆՈՒԱԾ

Բաժանորդութիւն ամբողջ գործոյն 150 զրշ:
Խրաքանչիւր հատորը 18 զրշ:

ՄԱՄՈՒԿԻ ՏԱԿ

ԹՃՈՒԵԹԻՆԵՐ

ԳԱԼՏՆԻՔ ԲԱՐԻՁՔ

ԵՐԵՔ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐ

ԼԱ ՏԱՄ Օ ԳԱՄԵԼԻԱ

ԱՄՈՐԻ

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԽԱՅԱ

Հրատանիութիւնը Տեսչեան

ԳԱՂՏՆԻՔ ԲԱՐԻՁԻ

ԹԱՐԳՄԱՆԻ ՄԱՍԹԵԱՆ ՄԱՄՈՒՐԵԱՆ

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԵԱՆԻ

ՑԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԼՏԵԱՆ

Խօժէն Սիւի պատրիարքի վիճականութեանը ու իշխանութեանը համորէ պիտի բաղկանաց և հետո հետէ համար առ համար պիտի հրատարակուի : Արդէն առաջին համորը ՚ի լուս ընծացեցաւ և ամեն Հայ գրավաճառաց քով ծախու գրուած է :

Բաժանորդութիւն կանխիկ վճարելի	90 զլ.
» Միզէրապլիք բաժանորդաց համար	80 »
Խրաբանչեր համարը	15 »

Բաժանորդութեան անդերն են միայն Տղմիք՝ Տէտէեանց գրասունը և Յարդու գր. Գր. Ջիլիկիրեանին գրասունը . Կ. Պոլիս՝ Տէտէեանց վաճառատունը, Գումրու խան, թիւ 11, և Աշուակ օրագրոյ յարդոյ խմբագրին գրասունը: Ալիքասանութեանս բաժանորդ եղողք եթէ Միզէրապլիք ալ բաժանորդ ըլլու ուզել 125 զլ պիտի վճարէ գմբանակ 150ի :

ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԵԱՆ
ՄԱՍԹԵԱՆ ՄԱՄՈՒՐԵԱՆ

ՎՐԱՅԻ
ՀՐԱՏԱՐԵԱՆ
ՄԱՍԹԵԱՆ ՄԱՄՈՒՐԵԱՆ

2155

2013

